



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

2724

245
4-67

2010

Feb 2011

UD

245
4-67

ՔՐԻՍՈՍԱԿԱՆԻՆ

ՎԻՏԱՅԻ

ԵՐԳ. Ք ՎԵՑԵԱԿ

ԳԻՏՈՅԻ

ՔՐԻՍՏՈՍՈՎԱԿԱՆ

ԹԱՐԴՄԱՆԵԱՅ

ՀՅԵՂԻԱԱՎ. ԹՈՄԱԶԱՆ

Ի ՄԱԻԹԱՐԵԱՆ ԱԿԽՏԻՆ

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Ի ՎԵՆԵՏԻԿ

Ի ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐ

1877



Ա. Զ. Դ.

Զոր անպատիր տեսութեամբ կնքեցին Բանասէրք,
Եթէ զգեղեցիկն յաշխցմ մտաց զիանաստեղծութիւն,
ձօնել արժան է կամ Աստուծոյ, կամ Աստուածայնոցն,
զնոյն արդեահրք արձանացցց Վիտա առաջին 'ի Քրիստո-
նեայն' իբրու Դիւցաղներգակ Բանաստեղծ:

Մնաւ համբաւատենչ այս Քերթող Մարկոս Հերոնի-
մոս՝ մականուանեալն Վիտա Եպիսկոպոս Ալեքսոյ, 'ի վեշ-
տասաներորդ դարու' 'ի Քուեմնա քաղաք Խոտալիոյ 'ի հո-
յակապ և յաստուածասէր Ծնողաց:

Անգատին յանտիական տիոցն ստուերագրեաց նա յան-
ձին զբան իմաստնոցն, իսկ ապա յաճել հասակին՝ տիրապէս
և ճշգրտեցցց, զայն Եթէ « Մանուկ էի մոտավարժ, և ո-
գւոյ բարույ գիտեցայ » :

Ի տիս հասեալ պատանեկութեան, ուրացեալ զանձն
և զհայրենի տունն, զհետ ընթացաւ խաչին Քրիստոսի,
կրօնաւորեալ 'ի լուծ խոնարհութեան կանոնաւոր կարգի
սրբոցն Աւոգոստինոսի:

Զիմաստասիրականն կատարեալ զվարժմն, առաքեցաւ
'ի Պատաւիոն, պատկել անդանօր և զԱստուածաբանա-
կանն, ապա յուղի անկեալ ըսքաւ 'ի Բնանոնիա, ուր և
աքնաբար պատկառ եկաց աստուածայնոցն Դպրութեանց
և Քերթողական վարժից. յորս և անդէն յետ քահանայա-
կան ճեանագրութեանն այնպէս իմն գերազանցեալ գտաւ,



1658-2005
99396-ԱՀ

ընծայեալ՝ ի լոյս ինչ ինչ քերթողական շարագրածո՞ի կա-
տին, որպէս զի և զհամբաւի հարեալ լընդհանուրու, սկ սն-
չելի եղեւ նա առաջի արքայից և իշխանաց, և սփնջւ յակն
տիեզերաց՝ ի Հռովմ, առաջի մեծի իմաստասէր Քահանա-
յապետին Վեռնդիսսի Ճ. այս որ ըստ քաջ ախորժակաց
նորաստեղծիւ եղեւ գեղեցիկ Դպրութեանցն յԵւրո ։

Ձեռնամնութիւ եղեալ նորա յայս Դիւցաղնական Փեր-
թուած Քրիստոսականին, և չը ևս ըրորեալ, գէպ եղե-
քահանայապետախ այսմիկ վերծանել ինչ ինչ ՚ի նորայոցն,
և հիացեալ բացադաշչը. «Տեղի առուք այսուհետեւ Հառվ-
մայեցիք, տեղի առուք և Հելլենք. հիացեալ Եմ, զի՞նչ վեհ-
առ քան վլնէականն Վիրգիլեայ՝ ծնանի աւագիկ աշխարհի»:

Գրեաց նա՛ և բազում ինչ այլ նուագս քերթողականս
հրաշլիս, և զերիս ևս Գիրս յաղագս Բանաստեղծական
արուեստի. զորս Աքալիձեր գերագոյն դասեաց քան ՀՈՂ-
բատիստին մեծի Քերթողի:

Այլ եթէ զդովանեթեան բանսն՝ զօր արք հցակապք ձօնեցին Քերթողսն Արտօմ, կամիցի ոք ՚ի շար առնուլ, մատենի արգեօք պէտք էն. շատ լիցի գի առհասարակ կոչ չէցին զիս, Խըսան Քրիստոնեայ Քերթողաց, շատ լիցի և բնիթ Քրյանելեացն յարիլ յարդիւնն նորա:

Սակայն և յշխ գեղեցկապէս վիտա յայս աստուածա-
յին Քերթուած գիտաց ըստ Բանաստեղծական արուեստին
զետեղել՝ ի Միջակին՝ զսկզբանն, և ի Սկզբանն՝ զմիջակին, այն
է համբաւեալն Հոմերեան Խորեան Փառքնուն, այս է Վերը.
Նաև նաև նաև ականջական քանզի սկսանի զաւածին Երդն՝ ի Քերթին
գնալը անտի Տեսան յԵրուասաղէմ, և ապա յԵրորդ և ՚
չորրորդ յԵրդմ տայ այլոց պատմել յատենի ոճով զամե-
նայն միանգամայն զբրիստոսի, սկսեալ՝ ի ծննդենէն մինչ-
՚ կէտն աւարտման Երկրորդ Երդոյն:

Եւ քերթեաց զամենայնն՝ 'ի Զափ ոսից վսեմական
Դիւցականին՝ ըստ Հոմերի և ըստ Վիրագիւեայ, այն է՝

յո նական ձայնիւ անուանեալն Hexametrum, այս է վէ-
շա պէն, համեմատեալ՝ որ 'ի մեզ՝ երկարագոյն Ոտից հնգե-
տասանից. և որ 'ի սմա առաւել ներդաշնակեալն է յահ-
ճանձիր հեշտութիւն լսելեացն՝ Քառանդամոյն մերոյ՝ որ
է 4-4-3:

Օքարձեալ և զամենայնն Երգեաց յօթ՝ զանազանեալ՝ ի սոյն իսկ՝ ի Քիբականական կազմութենէ բանին յԱրձակն, ըստ սիրէ առանձին բանաստեղծական լեզուն. ըստ որում՝ ի մեղ խնդրէ Ոտանաւոր կազմութիւնն (մանաւանդ որ առանաստեղծեալն իցէ, և այն՝ Դիւցաղնաբար), ուրեմք ու ուրեք, և է զի բազում ուրեք, վայելչաբար զանազանեալ՝ ի սովորական շարադրացն յԱրձակն. որով և զՔիբթողական ծուրն յԻնքն ձգել բնաւորեցաւ Ոտանաւորն: Որպէս և է սոյսկ տեսանել զայս մտագիր քննողացն՝ ի Շարականս և ՚ի հազս առաւել վսեմականս և եռանդունս՝ մերոց նախնի որդոց Երգահնից և Տաղաւամից: Այսչափ ինչ հակիրճ ժամկեւ վասն այսորիկ. և Ճոխադոյնս տեսցի և այս Օրիւ ակօք յայլում մատենի յաղագս Արուեստի Զափարանու հեան:

Եւ քանզի ըստ քերթողական աշխուժիցն յերիւրեաց կիտա զնութբականն իբրև բանաստեղծ՝ և ոչ իբրև պատագիր, ուստի և ըստ երկիւղածութեան բարցիցն ուրիշ ոդդ արար այսպէս ընթերցանելեացն. « Աթէ ինչ մի, ասէ, ստանօր կայցէ հակառակ իմաստից Հարցն սրբոց, համաւեսջիր իբրև ոչ գրեալ » :

Այլ սակայն որպէս և Հարքն սուրբք զՃարտարաբառ-
ութիւն զԱրտաքնոյն գերեցին 'ի քարողութիւն Աւետա-
անին, ստպէս և սա զԴիւցաղնական Բանաստեղծութիւնն
ուեալ տիրապէս գերեաց 'ի Խաչն Քրիստոսի: Արդարե-
ցալվառեալ 'ի սէր աստուածահրաշ Տնօրինականացն ամե-
սինի, յոր և վառէ Քերթողական արուեստիւն զկամակար
թերցանելիսն:

Ք Ր Ի Ս Ո Ս Ա Կ Ա Ն

ԵՐԳ Ա.

ՔՐԻՍՈՍԱԿԱՆ

ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ

Երթայ Քրիստոս յԵրուսաղէմ: Նախաձայնէ Առաքելոցն զմահն իւր և վարժէ զնոսա: Ի խորհուրդ խմբէ Բելիար զսանդարամետական գունդ իւր: Նորաստեղծէ Քրիստոս զՂաղարոս ՚ի կեանս: Մարիամ արտասուօք թանայ զըստ Քրիստոսի և օծանէ: Քրիստոս մտանէ փառօք յԵրուսաղէմ: Հրաշալի նկարագրութիւն բժշկութեան ՚ի Պրոբատիկէ աւազանին: Խարազանաբախ մերժումն վաճառականաց ՚ի Տաճարէն: ուր և ՚ի Մարմարիոնի քանդակեալ զննեն Առաքեալք զլեցորեայ Արարութիւն, և զքաջարութիւնն Նախնեաց: Կինն շնացեալ արձակի ՚ի պատուհանէն: Արա հուսկ յետոյ ելք Քրիստոսի ՚ի Թագիօր արդիահրաշ պայծառութեամբ, և յայտնութիւն Աստուածութեան նորա, այլովքն հանդերձ:

ԵՐԳ Ա.Ռ.Ա.ԶԻՒՆ

Ո զնով զերկեր, Հոգի անմահ Աստուած լընուս, և գերկին, Յիս քո լուսոյդ լող կաթեսցէ, զԱրքան երգել կըրկնածին: Ան որ յարգանդ կուսին անփոք էջ ՚ի վերին ՚ի գահէն, Եւ կաթմասուն աճեաց մանուկ, զոտ մեր շընչեաց տարրեղէն: Զի վշխարհի արփիսացի մահուն իւրով քինահան, Խաւար Բանդէն թափեալ զողին յՈվիմկոսին ՚ի խորան: Անպարտակիլ ընդ մահ նորա երկիր դողաց լայնատարը, Քու և Արեգն առ լուսաճեմ, զաշխարհ պատեաց խոր խաւար: Տուր Տէր, լեզուա հնձ մահացու արժան ճառել զանմահից, ՚ի զի ուրեք և բիր զալաց ՚ի լսոսդ յառել բերկրալից: Ճաճանչ հատցես յին արփային, զինչ էր խորհուրդն այն անճառ, Զոր Հայր կընքեաց, և դբժնդակ այնչափ մահուն զինչ պատճառ: Գալով օրհաս, ըըտան ախման, զայ Քրիստոսին մըրձենայ, Եւ ՚ի Սաղիմ գընիս կամաւ նա ՚ի ճագաց Փինիկեայ. Շառ ծերունեաց նորուն ըցհետ, որեան սաստիկ պատմանեաց, Հրաշիցն ՚ի լոր նաշատակեալ, գայր աշխարհին ՚ի ծագաց: Զի թէ շնից գայր ՚ի դադար, թէ ՚ի մըրանց անմարդի, Զամբոն ամբաւ ՞ ժրուսից թըրով չափել սահմանի: Խումբք գոտէպինդք նաշատակեն, յոր վայր տանէր սահմանաց, Կուռ և անդուլ միմեաց ըցհետ էր տեսանել խուբնընթաց: Որպէս բարձուն ՚ի Վկեսուլեայ ՚ի սոճարեր ՚ի ծայրէ իջեալ Պատոս՝, զանդ արգաւանդ բարակ առուի, ակոսէ. Գնալով գընայ թեակոփէ, և վայր բազում պարուրէ, Լայն են հոսանքն ՚ի զբանաց, խոխըն աչեղ ձայն հանէ. Յառնէ յազթօղ իրու հըմկայ, ափոնք բարձուկ սարսեցան. Գետը զօրավիզ ասաի անտի, ՚ի ծոցն յորդեալ խառնեցան.

ի առաջն ի գար իւր շամփուլի, և մըրըրկէ մեծ յորձան, Եւ թափի ծով, բազմաէ երան որպէս վիշապ տայ հորձան : Խակ իւր յայնժամ նաև Երկուսան ընկեր զատոց յամրիխէն . Նոք հրաշիցն իւր այրընաթիր ակնանաւու վէկամբն են : Ի խոր անտառ մեկնէ զնոսա, 'ի յաղթն յենու ի Մայր մի, Դէմք թաղծագինք, և խոր յուլոց թառաչ հանեալ բարտափի : « ի հէտն հասաք, լցի, Եղբարք, վիմայն կենաց ըզանչման . Գայ կենախուզն օր մերձենայ, Սըրոցն ոգիք ինձ մընան : Վասն այն Սաղիմն յայն սիսերմ աբր ելմնեմք 'ի քաղաք, Անդ աշազին եւ կոստանաց եղեց մահուն նըշաւակ : Մապարս արեան իմ դարանի անդ Երիցանցըն վոհմակ, Որպէս զիտուն ձեզ ճառեցի երկիցս անգամ և երրեակ : Գընամ ըզբիծ ջընէլ նախնեաց, մահուն իմոյ 'ի հանդէս, Դու զիս սիպան, հայր նախասանեղ, ցաւովք վիրօք վարակես : Դու ըզպատուղն առեր քաղցրիկ, հաստին յորժամ քեզ արգել, Եւ ինձ ըզվէթ քում գողնին մընայ զարդին լունանել : Սակայն յէլցու երրորդ լսուով յորժամ ըստուերք փառտախն, Եւ իմ վախճան հարուածն առեալ, 'ի լցու կենաց վերբերիմ : Խակ ձեզ դառնիք մընան մահունիք, որ զիս անդուլ պաշանցէք, Աղէ ընդ իս քան սէք զարաց, լուք զանմահիցն յարգեցէք : Զիք աստանօր ձեզ սուն ամռու, լիք աստ կայեան ձեր բընիկ, Ընձեզ Արքիւն կոչեն տաճարք, աստեղաձեմն արցունիք : Ուր կեսք անդորր և դիւր քըրտանց, ուր հայրենին է աշխարհ, Դուք ցընծալից անդ փոխացէք ընդ նեղն հորդեալ ճանապարհ » : Ասաց. նոցս ըիրք 'ի խոնարհ, միտք ծլիցցան թաշծալի, Բայց դիմագրաւ եկաց Պետրոս, զայս Տէրունւյն պաղատի . և Քեզ զօրութիւն ո՞ր բուռն առնէ, Սըստածորդի և Աստածած, Զայդ գանն օրհասա առնուլ և այդ գիմագրաւել վասնադաց . Ուր ինչ արժան, աղէ արա մայսին կեցցես ողջանդամ, Կարեւ համբուն . ընդ քեզ և Հայրն, որ Աստեղաց տայ շըրջան : Ըզլցու կենաց մի յոյժ ասեւ, և մի սանհար գուլ անձին, Ըզլցաւ մահուդ զայդ զայդ վըշըմըէլ կարձել 'ի քէն, պալատիմ . Գինեց և քոյունիդ յորըմեսցիս, յիս Տէր, ըզմեզ մի լըքցես, Ուր Բարունիդ յոյժ վըշը խօսաց, մեք հետեւիմք բաշապէս : Սապէս Պետրոս . առնա վէկազն, « Անմիտ, ասէր, չակնածէն, Աշէք 'ի խաւար յարքիւն թափուր, ցանդ բան յուղել մարդկապէս : Զիք քու Երեւէք ըզյոյդ մոտց հորդ թափեալ տարապարտ, Զայդ, իմ քըրտունք կըցկըցիցն քուր խորհըրդ յ, լուք և զարդ : Ու խորհըրդ և ո՞ւ դըպարաց կարօս է այս ժամանակ, Զանդարձ հրաման ունիմ եւ Հօրս, ինձ անհրաժեշտ նըպատակ :

Դուք Շուաթներ հարէք վերկիր, տարայք բըրտանց, ովք քաջը իմ . Ձեզ մուացօնք լիցն մարդիկ, խորհուրդք ուղղեալ 'ի յերկին : Թէ ձեր ընդդէմ'ի կադ պայըրար, ւեզուք շարժին մեծապանն, Թէ զըրուղնեն, որ մեծ զամուրս դիցէ նորուն նըպատակ : Ձեզ նախատնիք դարձնուն խընծղանք, տաք ձեր անձանց երանի, Ձեզ մըրցանակէ մընան անշուշտ փառք տոկոսեօք աճէւցի : Ասաց, և անդ լըրին բարձու 'ի կոյս դիմեաց թաղծագին, Յարեանը ընկերքն ողջ գոտէպինք ըզէւս խաղան Արքային : Գլուխն, սըրունին ընդ օրահամ անպարապիր Պատաւույն, Գանի քաջան Երիբային, վարք քաջաբեր Արմաւոյն : Անդ աշկընս ասալինչակն, սեղն կաչէ մեծահաց, Ու թէ կարաւ, չընուոյր երբեմն, և անիրաւ կուտել գանձ : Խակ լցու առեալ 'ի յայն դալուսու, պարզե Հիւրոյն մեծաձիր, Միւյն միոյն ըզգըրկինաց, չըրաւ զարձայց ըզկըշին : Ու շատացաւ, նաև և յիրմէն 'ի գոյք սըրփանաց աղքատաց, Մըմթերք ամիսաւ, ձոյլ և գործած սոկւյն իւրոյ քանքարաց : Ասս յեղակարծ ճակատ հարեալ, հրեշտակ եհաս բօթաբեր, Գուժեաց, եհար ըզլաւելին, ոգւյոյն թախիմ արկանէր : Ու ինչ բացեաց անդ 'ի վայրաց, տէր բեթանեայ էր Ղազար, Այր ընչաւէտ, ի քաջազանց զարմ արքայց մեծափառ : Էր զի երբեմն հայրն Ասուրց մեծ սահմանին թագ կապեաց, Են 'ի ճամաւ և մարտ եղեալ, շատ տիրացաւ քաղաքաց : Հիւրամածար իրին ըզնա, մեծ վանատուր մարդ որ չէր, Զի յարիք և առն նորա, բնաւից բաց էր ըզտիւ և գիշեր : Ասս և բիրսասո հիւրոյթ ըստակ առնոյր սիրով, և գագար, Եւ սիրել ըզն զիստաւածութիւնն ոչ ինչ կալաւ թաքնարար : Արդ բօթ առեալ ըզնըմանէն, թէ տագնապի ի գըժար, Եւ զախտ մահուն նա չըրանի, գողցես թէ էր ընչաւապատ, Քաջ յօրհասին մըցցէր 'ի դուռը, յոզւց զարգել ապատան, Աչք Տէրունւյն ըզնեաց արտօսու և զայս ասաց յանիին . և Գնասցնէք, 'ի լցու ըզբարեկամ ածցուք կըրկին փոխապէս, Միւյն թէ Հայրն ինձ լըիցէ և արդ փառաց 'ի հանդէս : Ասաց, գիմեաց 'ի թէթանես, չըրաւ ըզէւս մեծ որեար, Խակ օր հրաշիցն 'ի տես փութան, թիւ էր նոցուն անհամար :

Մինչ այս մինչ այն, և անդ իւնանն աղջամըշտաւ աշխարհն, Վիրազն աշել 'և զարանուր, Սանդարապէտ վիթխարին, Այն զի առ դուրս օր եկն եհաս, չըր գըխովին անտեղեակ, Օր վէժիսնդրին, որ մեծ զամուրս դիցէ նորուն նըպատակ : Նա յանհրաժեշտ 'ի մայն Մեծին, յանգունց իջցէ 'ի խաւար, Եւ Գերադարձն ըզմեղասէր առց ըզիանդ 'ի յաւար :

Տագնապեցան. բիւրապատիկ, վարօննեցան ծուփը ողույն, Հնարի՞ արդեօք զարբայութիւնն ի մեծ թափել հարուածոյն: Վերին անդարձ կը թիւաց խորհուրդ, ըզմաշ նիւթել Աստուծոյ, Եւ ցանդ ի նոյն կաց անսասան, երբե ըզմէմ արասաց: Անմիտ. չետես եթէ նոյն էր իջումն յերինից Տէրունոյն, Զի հարցն ըզմէմ յիւր կամաւոր նա քաւեսցէ ի մահոն: Անդ ետ ընդ ետ մահամուռ իրմիել ի դուռն արքունեան, Հրաբրցն այն աւեգուն ազգին խորյ տայր պատգամ- Ով գունդ խաւոր և աշաւոր, Խօմից ամբաւ տեսարան, Հարան. աշա աւեպափոյն, ի ճայն ահեղ ետ նըշան: Հնմշեաց խաւարն այն քարոննաւ, սանդարամետք անդընդոց, Եւ յաղդ մարմին դողաց երկրին, անձաւք կըրկնն ի խորոց: Խուժեն յանկարծ ազգ ազդ Հրէշից համուռ յոստանն արքունին, Ազդ լուսատեաց խաւարասէրք, ձեւազք ահեղք երկմարմին: Են միջով չափ մարդակերպինք, և յօձ վիշապ աւարտին, Ադի քարըն ըզմէմամազ, տուտըն դաւոր ահադին: Կեսք Վարդապապէ և կէտ Պարիկը, գարշ անգեղեսյ մարդինք են, Կեսք Ձլացուը և կէտ Նըհանգը, Քաղը բոցաշննչք փորատեն: Հալար և այլք եկին Ընդդայը, և Համբարուք աղբարդէն, Եւ մարդիկ բարու իր գաղաթամբ մէհ կայ լիխանն Երեքեայ, Խսկ անդ հրաբուխ իր գաղաթամբ մէհ կայ լիխանն Երեքեայ, Տիկ Հարդիրեան, զի յաղթ բազկօք նա հարիւրովք պէրհանայ: Հարիւր և ձեռն, և ի հարիւր բոց հագագէն մըրըրկի, Աս է իշխանն Անդընդէհպետ, սա մեծ Գաղանն ամս հի: Անդ և ի բուն ըզմահաշնն ըզծուխ շընէն մրգամած, Աւք և բերանք, ունդունք և լայնք հնուր թօթափեն կայծականց: Վարից փոխան կախին նոցա ծամբ ահադինք, Օձք գաւար, Եւ պատատեն, գետան անդուլ, ընդ ուլ կան ի շար: Կարծք եռարձէնք կան ի բրուն, հրաշէկ բառան ծահ զամբար: Ի հոր ըզմահաշնն թէմէկն նորօք, Հնոցին մատնեն բոցավառ: Ճեպեն և Այսք չորից ծագաց, որք յընդհանուրը թափառք են, Ազդ բարեսատեաց, բիւրապատիկ ճաւեւալք ըզմարդ սայմէմաքեն: Ամպաթափառք ի նոյն ճեպեն հողմոց իշխանք մըրըրկի, Զեն տեղակալք, և ի տեղսարափ ըրջին նոքա գիշերի: Եկին համբուն, և նենդ ի դաւ սրբեն նոքա ըզմանիք, Մուլնչին ի ներըս անդ խամանազն հընչեն խաւարն արքունիք: Մընչեն ի սեաւս աղիսեաց ի յաշ Արքայն, հրաշէկ եռասայրի, Եկաց ի մէջ, և յորդեւակ ձայն զայս կարդաց ատենի: « Տարտարոսին վ իրագք ահեղք, դուք զարմ երկնից լուսածին. Զոր թափն երբեմթ ի շանդ հրացան անդութ վանեաց Արքային:

Ծնդ լ արար անդընդապոյդ, երբ իւր գահուն պահ ունէր, Գաւազանին յոյժ նախանձուտ, երկեաւ ունել նա ընկեր: Մեր քամին ի խոր երկնից մարտ մըղեցաք անազգել, Քանի երկնուց խէժ ճակատոց, հարկ է զայտնին յուշ ածել: Նա ասունցաց Տէր ճոփանայ, և վայր ունի զարփային, Եւ մեր յաղդէն իւր թըշնամի, ըզմէժ խընդրէ սիսերիմ: Լուսոյն փոխան և աստեղաց, իրբե խօմից շարադէ, Ես մեծ կազազաց զայս ահագին, և յարկ յաւերք անարել: Նա և ի թափ յայր խաւարին մեծ կոչկոճել ըզմարդիկ, Ուցոց ըզմել կացաց արբայ, բարեկ տրխուր արքունիք: Գաչուն երկնից մի պյառ յուսաւ պատիմիք ի հող թանձրութեան, Ամէշ կայ ընդ մէջ, և գահն երկնից մարդոյն տըւաւ մեր փոխան: Շան նա չասէ, դարձեալ ի զէն շարժէ ընդդէմ մարտ և զոռ, Դարձեալ ի խոր յայս արքունեաց գանել ըզմել կորակոր: Վասն այն յԱրփիւն յըղեաց ծայրից նա Պատանի քաջազօր, Կամ Ուրին է, կամ ի Զուարթնոց մի որ յեղարց թեաւոր: Գայ և վանէ այն երկնաւորն ըզմել նորայն զարդ և զէն, Նորդէ զանուրա, շնորհեալ զոգին ի մեր թափէ յաշնարհէն: Թէ ոչ կըքրիմք, թերեւս ըզմել սարեօք անլոյն նա կապէ, Տարանլ Ոլիմոց իւր յաղթանակ, յերկինս ըզմել նաշադ առնէ: Թէպէտ մարմին զգեցեալ մահուս, այլ մեր զինուց անհոգ կայ, Զի ճախարաք ընդդէմ պազեալ շնաւ ժըպրէցայ ես նորա: Նենդ լարցի, փորձ տարապարոտ, բայց զիս խարանք ոչ առին, Զի յոյժ ներկուա գոմ այդպիսիսաց, այս ինձ նըւագ չէ նախին: Յոր կերպարան ոչ փոխեցայ, զոր տիպ չափ գաւանաց, Մատեայ ի կարծ ես ըմբռունել նա հանապազ զիս վանեաց: Զէն ոչ շարժեաց, ասէք միայն ինչ մի նախնեաց նըւադէն, Մանդ զամնայն զիմ առակեաց, և զիս կացոյց ապագէն: Արդ քոր խորչիս, ձեզ մերկանամ, ըշնայ աս արդ ի Սպակի, Թէպէտ սաստիկ խորչի նըն մահն ամեն ամեն աւագք քաղաքին: Զի Երեցունքն յոյժ ոխերիմք, մէն մի նըմա դաւ լարեն, Զ'ի վեհէ անդուլ կրօնից իւրեւաց ըզնա ի մահն որսացեն: Նա նոր օրէնս եղ ընդ քաղաքն, ըզմին քակել զօրինակ, Զեր աստ ահա պէտք են բազկաց, ձեզ ահա դէպ ժամանակ: Բոց բորբոքեալ նեմին ի նա, թէ անիրաւ թէ արդար, Ըզմահաշնն յոդին նոցա թըյն լընչեցէր գողաբար: Մի թըղացին, մի նէլէ շլջի, գամ զայրացին քան ըզգամ, Դոււ ոչ տացեն, յօրհաս ածցեն, ցանդ սուր հարեալք ի խըթան: Իսկ թէ և զոր յերկնասանից դաւէ ի ձենջ որ երբէք, Միզ գործն անշնչ լը հարեալ է, ահ և երկիւղ չէք ուստեք:

Ում կայք, ովք քաջը, ճեպ մօտարուտ տնք զօրավիդ վատանգին,
Մէրթ քօղաձիգ, մէրթ չոլանի պէտք են ուժին ի գոռին» :

Ասաց, ի նյուն լլուուշ հրաման բորբոքացան վառ ի վառ,
Խուռապէ ի դրաց բակը քընաւաշը գունդ կապեցին տարբարաք :
Խուռէն խուռէն և մըրքնչեն, և խաւարին բանդ դողաց,
Եկին նըստան յօդը թէթէն, թէն թէկածեալ վիշապաց :
Անդ օձախոիւ բախեն ըլդթէս, և զօդ ամիւաւ չարկանեն,
Եւ ալիրացեալ մերոց ծագաց, գաւառս բազուռս հատանեն :
Ու ինչ այնպէս բիւրոց Մեղուաց ամբք ի բարձունըս պարեն,
Եւ ճաղկաբէլ ամարայնոյն գունդ կապէն :
Ամագահամած երք հիւսիսոց սուռամնիք տեղի տայ,
Գիւնայ քիծինն և անդ հարաւ, անձրեայովն ու տեղայ :
Թէ յարբայիցն յանկարծ ի մէջ յուզի նոյա խէթ և քէն,
Գոն ճակատուն տան ըզնըշան, և վէրք մահոնն յաճախեն :
Բարեւ երկին, բարեւ ծագաց, զըր խօլք գրաւեն վայրագաց,
Քանի՞ օրհաս ժողովըրդոց, քանի՞ ածցեն և հարուած :

Իսկ Տէրունոյն ի ինքնանեա հասեալ ընդ մեծ ամրուին,
Եւ քորքն ըզնուք, նըրգալ վարսիք, եղբօր շիրմին տան վերջին :
Մին էր Մարթա, յառազամասին չելնա երբէք սըրկապան,
Միւսոյն զանոնն նախնեաց լինին կարտան նըմս Մագդաղեան :
Վաստածորդին նոնդրէ զոսպան, Մարթա վազեաց հիւրասէր,
Լիք ըզնիրիմ, զլյուրամօրն, և ընդ առաջ խուռապէր :
Ըզէտ զայ քոյն, և գերարտօսը յաշաց բընեն երկորին,
Եւ կանանցոյն կոծ և ոչչին որդիսկահի չոյցէին :
« Զիադր եղօր յօրհասին առնումք ըզնեզ մեք ի տուն,
Գանի՞ ըզքեզ կարդայը, Հիւր մեծ, ի պաղ հարեալ ի մաշուն :
Այլ հաւատամիք մեք, և ասուն լուիցէն մարդիկ լու ի լու,
Թէ աստ էր, նա և զարդիս զօդ նա ընտէք կենսասու :
Դարձեալ և արդ, (զի քեզ Աստուած Երք քրմացաւ ինչ մի տուլ),
Գիտեմք, ովք Տէր, անշուած ի մէջ յոյս ամենայն չէ բարձեալ :
Զայս ինչ նորա պաղատեցան, և այլքն ըզէտ կըցէին,
Իսկ յաշնարանք, ի կոծ, ի ջայը ըզփայր լլուոր կանանին :
Տըրտալլեցից մեծ քաջալիք բանք ազդեցին Տէրունոյն,
Ասէր, « Ողջիկ քաղցը արեւուն ի լոյս դանալ սիրեւլոյն :
Տացէ զոր առ ժամփէր հողոյ, ւարփին չորբորդ ոչ ետես » .
Իսկ ասպաք քաջ ըզհամբափ այս լուր հարաւ մէապէս :

Լուր նորասընչ, և ժողովուրդ ինքնալ լիւրանց տայր հորդան,
Մի ըզմով ի տես հրաշց, անդ գունդագունդ խըռնեցան :
Հաս ի շիրիմ, և պատանիք լուրջ ըզնովաւ ասին բակ,
Վաստածորդին ի միջակին կըրկին ձրգեաց ըզդաստակ :

Զոնեաց յերկին, և անքըմիթ զալս իւր յառեալ աստեղաց,
Լուս Ծընողին յոլցք մատեւս, բազուկք այնպէս ի տարած :
Ակընառայ, և անմըռուուշ մեծ խուժանին այս էր հոգ .
Զինչ նա հրաման, զինչ տայ նըշան, գործոյն այնմիկ զինչ ամբուկ :
Գոյն երեւացն հատա կըրկին, թաւաւ յուղոց հան կըրկին,
Եւ միանգամ անդ ակնարկի ըցցւուս շարժեաց նազելին :
Գոյաց յօնկարծ եւը տապանին, և արշաւէրք մեծ յուղեաց,
Բնաւից ի լանջ պաղսն տիրէր, արիւնն եկաց երակաց :
Բարբառ յայնժամ զայս ինչ վէ հազն յուղոց եհան ի յերկին .
« Հայր անսկիզին, եւ զոր խնդրեմ, զու չես անլուր իմ ձայնին :
Իսկ յայս պարզեւ քո մեծապէս ըցհարկ նորհաց ունիմ եւ ,
Զի ք բազուկ զամենազօր խուժանս ամբաւ այս եւես :
Բայց յուր հապաւ, ո պատանիք, դրանդիս շիրմին շարժեցէք ,
Աւէք ըցկէմէր, երեխազալին մարդույդ ըզկապէն լուծէք :
Ճնու անդ ետուու գաբ պատանույն, և վլմն տուա տապանէն ,
Վաղեն նըռնին և զահանդեալք և այր զարամբ ելաննեն :
Յակէնաս ի ներքս, և զականն դի և գանդիսն, և պատան ,
Տեսին անկարծ, դիակն ինքնին խուժէր անդէն ի մըթան :
Ու ինչ յամեաց բարեկամին ի կու ձայնին երրակի ,
Լիսնդնի դիակն և բարբառէր, և զօդ ծըճեաց կենդամի :
Յապուշ հարան, և ի ձայն նոր ունկըն տարփմամբ մասուցին ,
Կայր նա ի մէջ, պատմէր ոճով զարկածն ահեղ վատանգին :
Զինչ յօրհասն կըրացա ժամուն, քանի՞ երկունք պատացան ,
Քանի՞ մըրցանք անդ և կուրույն, մինչև անդամի պաղեցան :
Դէմք քանի՞ն յուղոց պարզեւ եւուես խօլից արհարաց ,
Քանի՞ ցասումն աշեղւ, քանի՞ բոչմունք լոււաւ ձիւալաց :
Զիհորդ և Հոյլք անդ թեւառոք թռուցեալք յերկնից լոււատարր ,
Ձեւըն արտեալք, ըցցանկացեան հազիւ թափէն զայն աւար :
Թթացին արդարըն, ասէր, « ի լոյս, և շարքն ի բոց գահավէժ ,
ի ձեռու անգութ մատնին տերանց և յանդընդոց հուրն յաւէժ :

Զայս կատարեալ, յարկ Սիմենին աղաշառը, մուտ Աստուած ,
Զօր կեղ ի բոց հարեալ երբէմն, ամբիծ մարմնով աւապեւաց :
Այն ինչ նորա ի հացկերպոյ ճուկից պազմեալ մեծագոնձ ,
Եկեալ յանկարծ անդ սամանարկ Աղիկ եմուս գեղապանձ ,
Դա ի պանցայը, և տեւու արկեալ զանձամի իւրով գեղանձի .
Գերահնչակ ծոյն արծաթով յեւեալ յոսկի զեղանձի .
Գրըսին համակ ակնանկուռ, իսկ քայսն յոսկւոյ և յականց
Կըրչեա հարուստ, զայր բեկընկէր, փարէր նորա փող զուլսնց :
Քաջ լուսարփի ի սաթ պարտաւանուց նորա գէս փայլէր ,
Պընդեաց կարծիւր, և իւնչազարդ եւ խալպակիս զանգրահէր :

Յարմանդ յուսոյն կախեալ նորա աշխեր պատմուան .
Յարեւելեայ կըռեալ յականց և ի գանձուց Գանգէսեան :
Յակինթն ի բոր ճամանչ հատեալ ի ճակասու միջակին ,
Յեւոյ կախեալ հիւրք ճամակալք ի խուռն ականց ճամանին :
Որպէս խայտակն Երկիր զարդանդն ի սիւդ բանայ գարնայնոյն ,
Եւ գանձ հարուստ զիւր հովնէ դալարագեղ ի ծոցյն :
Սա ի ճնողացն իւր որբացեալ մընաց մանուկ առանձին ,
Բատահարուստ հօր գանձաւրք ժառանդ եկաց միածին :
Ի ամս մատաղ արիթ կրօնից անբուն եկաց պահապան ,
Յարբուն տակաւ աւելն բոցյն այրեաց ողնա Աստղկան :
Երբեաց ըլիկելն , և ուներիմ Այսոյն եկաց նա պատկառ ,
Ա՛Ն , հիքացեալն անձին պատույն երես երբէք ոչ արար :
Վանեաց զերկելելն , ոչ լաւ համբան , ոչ չուք դիմացն շարքեն ,
Ոչ լըրբասու , և հարսնացու անկաւ արոսար ի տանէն :
Մերթ ի կոչունս , մերթ խրնծղամբ ի կայթ դիմէր թառերաց ,
Խըլեաց ըլգապն , և ծերունեաց ըլգան քերէր նա յընչաց :
Եւ որպէս նաև թիավարաց թափուր յանդունդըս Եղեան ,
Յորդամ յանկարծ այսր շնչեցն , ալիքն ելեալ դիզանան .
Զիք նորս հետք , ծրագ ձեփայ , գայ և զընայ տարածիք ,
Զիք նաւապետ , ուր և Հովմումք ուր տարբերեն և ալիք :
Արդ պէճ այնպէս նա ի գանձ իւր առոյ տարփայր պատանեաց ,
Ո՞ր լըքնազ ի դիտակին ի շուքն իցէ երեսաց :
Լըւա յանկարծ այր մի հասեալ , ըղնա Աստուած համբաւեն ,
Այր յիշ ըընաց լըւա խայտաց , վազեաց և գայր ի տանէն :
Այն ինչ տարփմամբ նա միանգամ զերեմն ետես զերաբուն ,
Եւ զականեալ կաց յառեցաւ ի շուք փառաց ճակատուն ,
Տես զԱստուածեան և լիր զաշացն , ուր բոցք սիրոյն ճարակին ,
Դա պըլայլմէ , և շըրջեցաւ անդ սիրոյ համբուն և հոգին :
Հնա իմ առու և նորահրաս , ի լանջ նորա բոցք հստան ,
Եւ յեղակարծ ի բարանդն բնճ բոցալունչք ցայտեցան :
Թուրք մըլթագին եօթըն զամբար ի ծուխ շարաւ ի գաւըս գայ ,
իբրև ինանձող որ բոց վերջին թողու ի վեր և ծըխայ :
Եօժմագըլսեանն , ասէք Աստուած , սա ցեց ուռոց մեցամէս ,
Սա զայս կընող գրաւեաց զոգին , այս կոչկոնձէր Երիննէն ։
Խոկ Մարիամ , (այս էր անունն) , նոր հաստեցաւ արարած .
Զէր այն Մարիամն , որ անդ արծաթ ի ծոցն ոսկի պարուրեաց :
Առեալ զոսկ ըգդամական հար ըզգեանի քայո զուլան ,
Եւ նըշաւակ զոսկեճամուկն առնայր յաննէն պատմուան :
Բատրիչացաւ , և ողջախոհ փարի ի ծունկն Աստուեան ,
Նըման որպէս Շուն տէրունույն կայ սեղանոյն ի ներբոյ :

Համբոյր անդուլ բոկ տայր ոտից , ցոյլ տայր զոռողդն արտասուաց ,
Ջընչիք ի ձորձ , զրո նա յայլ պէտս առեալ ընդ իւր և էած ,
Անդ կասիս , հոսք անուշլց , հան ի գանձուց մարմարեան ,
Նարդեան ազնիւ , խէժ կընդրուկին , զԱմոնն անոյշ ըզգուրեան :
Այնավես յորսայս յիւր անուշըն օն ըզնորու գարշապար ,
Եւ մինչ յեթեր անմահակն բուրումն եշան ըեկրարար :
Առ զամենցան և նըկալս . Աստուած ոգւով մարդարսէր ,
Շնորհէաց ներունն , և չեշտարար թաղծեալ ոգւոյն զիւր առնէր :

Խոկ ի վայրաց անդ խուռնընթաց խուռան ամիս զայր խօթից ,
Ո՞պատմանց զկուրացն հանդէս , զի ծնէ համելց և խըլեց :
Ո՞ըզկեղցն , և որ խելասք են դիւրափար ամե հիք ,
Որ առաքեալք ի Տէրունույն , ի տուն դարձան քանչոչիկ :

Յայնժամ անսի ի Սալիմայն զէմ եղ ի կոյս պատուարաց ,
Զոր քո զաւակ , և Զայր այգեաց , Սեմ համբաւեն թէ շնեաց :
Յորդամ ամնըրուպք հողամթաւալք , և Զաղքք կացին սահանաց :
Եւ ծովն ելեալ անդընթախտ , յիւր ծոցն եմուտ սահմանաց :
Ապա շերուր յաշեղն ի սուր զազգն վանեալ զաղապչին ,
Եկին նըստան . և յանուանէն զանուն կարդան Քաղաքին :
Անդուս Ալքայք նախանցն ցուռայ զարմ յարենէն և զաւակ ,
ի գոռ ի մարտ յաղթողք ազանց անդ հաստեցին Մայր Քաղաք :
Ասս Սողոմն շնեաց արքայն , բագին զամէն քայքայեաց ,
Տաճար հարուստ , բուրգն աշագին ի կայս ամբարձ ասուելաց :
Ասս և Սեղան , իւնց յաճախեաց , և պըզնձոյ կոնք ի կուռա ,
Եւ ձորդ նախնեաց , ձօն Տաճարին , և ծիրանիս սոկեհուռ :
Եղ և ափաւայս , և աշտանակս , և խրնկակալ բուրուառաց ,
Տաշուը պէսպէս , եռոտանիս , պուսնարդ ի ծէկ պըզնձեաց :
Ծզիամ անփուտ , յորում Որէնք ըզգուշացան սուրբ ուտիտին ,
Զոր Հայր գծենաց ամենակալ վէմ որդքատաշ ի կըրկին :
Ասս ձօն արքայն տայր , քահանայն զարին հեղոյր ոչլարի ,
Զօնէր և Աղդն , յարիւն զոհց ոչ շաղախէր ոյլ տեղի :
Երիցս յամին ասս նըրիւրէ գայր ի ծագաց խորայէլ ,
Ասս և ըստէպ սովորեցան ուր Տէրունույն ի կոփել :

Յայնժամ բիւրուք զեղոն փողցք , երբ հասանէր նա զուղին ,
Անդուստ և բուրգն էր տեսանել , և ծայրը բարձունք քաղաքին :
Ի բուն դալար ոստ միթենեաց ի ձեռս ապին , և խայտն ,
Դանկ կողեր Արմաւենւույն յիւրեանց բընէն կորպեցան :
Հետուակաց մէծահանդէս խումբն հետեւէր առաջի ,
Ըզկնի որեար խընէր բալուու , հանդարս քայլք այրուձի :
Խոկ անդ վէհազն ի միջակին , տիս հրաշագեղ բոցանայր ,
Զէր նա ի ծի գոն վերելեակ , ոչ յերիվար սոկեսար :

Նայուշ առնել, թէ կեանք խոնարհ արգոյ յոյժ է Ապրային,
Յաւանակին բաւանի քամակ, որպէս Գուշակը երգեցին:
Գրլուխն 'ի բաց, յուսպյն 'ի մայր պլըճընաւորոն փարի,
Էր պատուեան, զօր Մայրն ինքնին մաստաբ գործեաց նազելի:
Արկաւ մանուկ, ևու մաշեցաւ արկեալն իբրու ձորձ ըղչին,
իսկ օդ ուներ նա բակ ոտիցն ըղաշկանչկ զարլասին:
Սապէս գաղով նա բօն չինին, մանկույն կանուն եւ դասակ
Գան օրիորդք, բոլորը ծաղկանց ուսնակ 'ի գուրք ու ուսնակ:
Դուադ պարեն կողերը 'ի ձեռու, ծաղկապըսակը քունք յայտից,
Եւ այր զարամք, դէմք գեղանին դիսել մըսին ընծալց:
Բացան և դրունք, և գունդ եմոււ իբրեւ յաղթօղ քաղաքի,
Գան, և ողջոյն իբրեւ Փըրկին, տան և իբրեւ Արբայի:
Պըսակ պըսակ առնուն, և տան սաղարթ ծաղկեալ ձիթնենին,
Եւ ձան գուշինն եւ բարձրացաւ, զընաց մինչկ 'ի յերկին:
Մ'եճ Համարացն ըղուրն արագ լուսա քաղաքն եւ ծրփայ,
Աւագորեանը 'ի բաց վագեա, դէսակն օւնի 'ի բացեայ:
Զամբըն փուլոյն յակն արկանեն, գրնայր դիզան բարձրանայր,
Վարանեցան ըղուրն 'ի նոր, յազեն խընդրեն այր ընդ այր:
Ո՞յն իշխանն, որ բիւրք բիւրոց հորդեն ուղի և խարան,
Եւ զինչ այնչափ ցընճացելոց իցէ նրւագն յաղթական:
Խսկ որ անգէտք չեն համբաւոյն, են Տէրունւոյն 'ի դասէն,
Գան ընդ առաջ առնուն զԱլբայն, բզճանին ըզկայժ յաճախօն:
Ս'ձեն գետնոյն և ծիրանիս, և գորդ ըզտար աշխարհաց,
Փոլցոք դառնան մարգագետինք 'ի բալորից 'ի ծաղկանց:
Այն նէլ եմուս, ամբու բիւրոց ետես իբրունեալ յերկուղին,
Զայն լամէր անդ մեծագոչ, սուր Տէրունւոյն կասեցին:
Էր անդ Զորակ փակ 'ի բրոցը անստառախիստ անհըման,
Ուր տեղուարափը, ուր և առուր յաւերքաւար լըճանան:
Գան օրիորդք ճոխ քաղաքին 'ի ջուր նորա պիտեան,
Եւ հինք հովուաց դիւր ծարաւոյն, խաշին տային անդ հորդան:
Դեղ և ցաւու ոչխարակին էր կինսասակիթն այն վրտակ,
Ռաւսի յետինքն ըստ համբաւոյն Լիճ անուանեն և Ծովակ:
Էր անդանք շատիցիլիորնել, այլ և ցաւու խուժանին,
Քանին իբրեւ յուղէր իբրեւ, բրտանք հանէր աշագին:
Յուզէր ծրփայր մէջ ծովակին, ըստինդն յանկարծ 'ի դալ,
Կապոյս կոհակն յերկին ցընցուղ, վըրփուր ցայտէր ձիճափայլ:
Էր 'ի ասմէն զնինուլ պատճառն այն ծրփանացն աշաւոր,
Միայն մանկուն և օրիորդք նըշան կանին լուսաւոր.
Ասեն ընդ օդ փայլակնանալ հովալթեեան Պատանի,
Ոսկե ճաճանչ են թէր նորա, հով ծիրանւոյն ծածանի:

Իջւալ 'ի ծովն յուգէ խաղաղ նա 'ի կըրկին դաստակէ,
Հեռու լուսահետ գիծէ հարաւաս, յորժամ յերկնից սաւառնէ:
Որպէս Վալ յամին Հօրդն վերին, 'ի ծիրն երկնիր շըրջապատ,
Զոր նաւալացին ետ 'ի նըշան, կամ խըրելթցն 'ի ծական.
Գայ գահավէժ 'ի բոց ի հուր, կայծ թօմթափէ նա անհուն,
Ես միրտք սարսեն խամ խուժանին իբրեւ տերեւ խարշափոն:
Կան անդ զաւուու գէսաւին յերէն, Երբ ըլուզանն է տալց,
Խաղալ 'ի ծովն ակընկառապյք, կան շականցին ձայն զոդոց:
Զի ընդ նըշանն այր այր նախկին 'ի ծովն իցից ալէկոն,
Անդ մին միայն նահատակեան յախտին բուժէր 'ի ցաւոց:
Քաշը պատանեաց որպէս զարձակն ըղդալու փոխեալ 'ի կըրկին,
Փորդ քաջննմաց յարագ ոտինն այր զայր կարդայ յասպարէս:
Ա'նդ 'ի նըշանն իբրու զոփիս կալեալնոքա 'ի բրուն,
Ցոյդ գոտէկանինք և յունիմաստ յակճնօրս կան ձայնատուին:
Բայց և մասեն, բնակից լի լանջ սիրան տրովայ և Ժընդայ:
Եւ մէն մի իր վայր կարսին մարտանակին խոստանայ:
Արը 'ի նոսու ոնն հիգացեալ 'ի յախտ չեռնոյր դըժուարին,
Կոող անպիտան, ողջ անդամձք լոյծ 'ի բազուկն և յոտին:
Յետրուս անուն, յանզեկն ախտին իբրու յանել կայր 'ի բանդ,
Ընչեղ յերեւն, էր Հայրենեաց ժառանգ անդոց արդաւանդ:
Այլ աւաքել 'ի չար ափաէն, առոյդ հաստել ըզմարին,
Բարէ, հաւասա նա ծայրացն ետ խարստիկ արուեստին:
Երբ զամենայն բար նա շարիքեւ, և զամենայն փորձ փորձեաց,
Եւ արուեստին իբրեւ կաման իբրու զամեն ոյժ քամեաց.
Ա'հ, հիգացեան զաղապատթէւն, զազնն ասեմ մօրդախանն,
Ա'ն ի վերը բարեւեաց ախտին, թափանց յուղեղն ոսկերաց:
Քառիցըս տասն, աւուրց նորա, ամբ ցաւագինք չափեցան.
Թոն զախտն ամրաւ, և 'ի սովուն ժանեաց մարմինքն հաշեցան:
Իս յայնժամ ակննկառեալ Արբայրոդին և Արքայ:
Չորս և մօտ զայս օրինակ հէշտ և ամոք ձայն կարդայ:
« Զի քեզ այդշափ, և հիգացեալ գու ոնավաստուկ դէս ափանց,
Ա'ստ ցաւագին, ակննկառոյց մըսալ ջրըսդ ծրփանաց:
Տէս, զի՞ արագ քայլն ճնկեր դառնան աստի իբնծազին,
Եւ 'ի մարմին նորափետուր, կորով խայտան յառաջին »:
Խոկ նա առ այս, և արտասուր զայտար թանայր յականէ,
« Զիք, Տէր, ասէր, մը մեղ ջըրոյդ, ու աղբերակ ինձ դըժէ:
Այլ միւլ ըզծուփ դիմում ծովուդ, այլը անդ փութան տըքնարար,
Սընամ աստէն ետ վերընանեալ յիմ խեղմնդամ գարշապար:
Նա և յայնժամ մենացելց չի զօրավիզ, չիք ընկեր,
Որ զիս կանուիս Տէր յայդ ծովակ առևալ ըրգէր կենարեր »:

Մինչ նա խօսէր, յառեալ հեղեկ գէտակն ունէր թարունին,
« կաց դու, ասաց, յսուց միքայ, օն մձարացը համ զուղին:
Զէ հարկ 'ի ծոլդ յուսալ համբուն, արի կանգնեաց ի մահ քէ լէն ».
Ասաց, անդէն, « ով պանչելեաց, 'ի վեր վաղեաց 'ի մահ ճէն:
ինքն ըլիօշտաեակն 'ի յուս բարեալ, այլոց բայլէր հաւասար,
Զի և կորմի 'ի նա դարձեալ չեղդ պանդեցակ և անձա:

Որպէս Հովիւ տերեախիստ սասրո բաղեալ 'ի մայրեաց,
Եւ 'ի միջ Ծըմբրեալ 'ի պազ Օձ մի բունեալ պարուրեաց:
Հովիւն անդէտ ածեալ ըզնա, մերձ խարօւկին 'ի բոց տայ,
Հազիւ ըզնոս առեալ բոցին, գրուխ վիրապն ամբառնայ:
Ա՛սո ի մահ հրացայս նա բեր յաճեալ զոդցեն թէ շանթ արձակէ,
Սողմակ ընդ առնան, ահեղ յեռնեն հանէ յեռսայր 'ի նեղուէ:

Բայց անդանոր կան պաշտօնեայր 'ի սեամն ըստեալ թաճարի,
Զօն վաճառեն, գոր ժողովներդ տան 'ի Ալեզան պըղըննէի:
Են ասրաբոյ խաշն գառնիք, արշառոք, և զյգ աղաւնն,
Քաւիշ մեղաց 'ի ձօն պաշտօնան, այր այր ածէր ըստ դոյին:
Այս ինչ մըսեալ, զայն տեսարան աչք գիտեցին Տէրունւոյն,

Զի յաշարջին 'ի զօսսանաց հնչնէր ծրփայր վայրն ողջոյն,
Ուշ հանդուրժեաց, յերեքուղին զաջն զննեաց խարապան,
Գանին շրմին հարաւ թէրկանց, սենին վննեաց սըրբազնա:
Որպէս սաստիկ Հերսուայնյան յԱրջյն բունեալ 'ի քարայր,
Մըրրիկ յաշեղ խոժեան զոդորն ըզդալն առնէ վեր 'ի վայր:
Գոյն բնմթանայ, վանէ զերկինս, ամբ ոչ ժուժան բրանութեան,
Նըկունիք պարտեալք յալթականն օգք և ամպրոպք տեղի տան:

« Սա այս, սաէք, տուն Աստուծոյ, Որ կնն աստիշ է բընակ,
Զոր դժբատեէ զ դուք պըղընքէ իբրև հանութ և կըրպակ:
Համ խեկ ցայր վայր ըստ հնին կրօնից զոհք խաղացին 'ի յարեան,
Եւ յապաժոյժ յալեալ խացն բեմէ և սեղանք գունեցան:
Ամենական բարդ հրամայէ, զարտին ինսյել ըզլասանց,
Ուշ 'ի թրունցն այլ հոստան, ոչ 'ի ձենձերն ափոնդեաց:
Զեղ նորակոն ձօն պաշտօնամն, արդարութեան է հանդէս.
Միտք սըրբանուէքք, աղօժք չերմիք, այս ձեր կրօնից ողջակեզ»:

Ասաց, և անդ աղաւսուոր առ Արեղանյն ձունիկ կըրկին,
Այնպէս 'ի գուման աղօժք առ Հայր, 'ի խոր հանէր 'ի պրատէ:
Խակ և անդուստ միքուն տապէր այն նախամոռ Երիցան,
Հուր բորբոքէր 'ի լանջ նոցա, բոց և զայրուց մարդախանն:
Ուշ թէ նոր ինչ մոլորդութեանն այս դառնարմատ բոյր բուտան,
Խելք վաղեմիք, և քեն անջնն շոդիս նոցա արպացան:
Ուշ քըրպէցան գըրժէլ նըմա, զի շան ունէր նա որեար,
Տեսեալ խուժան, մողուն գընան, բոհմունք ածեալ վայրապար:

Որպէս 'ի պահն 'ի գէլքրոյն, սովէալ Գայլսցըն վահմակ,
Բայց ըզգաւիթն եթէ զըախն հօտին գլմեն 'ի պառակ:

Ամէ խոչ ըն է ոտն նկաց նոցա անորութ Հովուին թիթ ականց,
Եւ խուճապեալք հարածեցան հային 'ի Հանց և Գամփուանց:

Սովէ ի ներըյ գոյէ շնոսա, մէկնին նոքա վայր յանչէն,
Կան և ի զոք ունան ոռնան, մին և լերնիք հընչեցեն:

Մինչ նը յաղօթն, ընկերքն ուրցին 'ի Տաճարին մի առ մի,
Զընեն ըզբուրգն ըզհրաշակերս, մեռին արուեստ ճարտարի:

Լան հայեցեալք, յակն արկանն հարիւր կոփեալ սիւնք մարմար:
Հարիւր և սիւնք կուռ պըղըննէյ, Մըրանց բարձանց հաւասար:

Դուրք պըղըննէյ մեծ ըլրընչան պըղըննալոյց 'ի ծըննեաց,
Մոյթէ և մերլունք յաւերք մայրից, աւլք մանրահաշուած ասակաց:

Դրանիք սեղանք 'ի զուտ սոկով, և Զօնք 'ի վեր կան կախեալ,
Անդ են և կապք յունիափից, և վըզուկեայք ձիւնափայլ:

Իբրև այնու անդ հայցեալք զննեն նոքա վայր 'ի վեր,
Եւ բարունին մերձ առ նոսա մատեա մէղնով, և ասէք.

« Այդ մեծ Տաճարդ, արմատաքի զետ հողմափար մեծ սոճի,
Շըռինդն հարեալ յիշ ահապին, կործան 'ի վայր հոսեսցի:

Եւ քեզ Անդիմ մընան տուգանք աստուածատեաց քոց գործոց,
Որ ըզդուչակս յերկաթ մաշն, և կոշկնեն քարակոծ:

Բանիցս անդամ 'ի մի գընդեն զըռդեգիրն քոց ցան ու ցիր,
Գարոցք բանին են աստուածան փորձ փորձեցի ի նանիք:

Որպէս և Մայրն այն ցընազարդ ձագուցն յերամ ցիր և ցան,
Կարկաշ հանեան թէ թօթափէ, ձագք ընդ թեսովք իրմեցան:

Սուր քեզ զողն, և կէնք ըզքեզ թազիդ սարսեն 'ի զահէ,
Եւ գետք արեանց գնասցեն յերկիր, հուր վլէժիսնդիր լափեսցէ:

Ուշ տեսակն քեզ արհաւերը կան մազիւ շափ մօտալուտ,
Զի՞ն բարգես աղօժք յաղօթն, ուր սպանալիք են անսուս:

Լըցա քո չափն, Ամենական այլուր կարգ սուրբ տու ծընիք,
Այլուր քաւել, և իւր պաշտօն յայլուր առնուլ Քաղաքին:

Ասաց, և կիճ 'ի նորասրանէ եցցյ նոցա 'ի քանդակ,
Մէծ տեսարան, և յայտնութիւն նախնի Աւուրց են վեցեակ:

Յորում Աշաւրէ այս մասրիդի անդ հաստեցա մեծապէս:

Անդ եղյի կարգ, և Կախնեաց քայլարութեանց կայ հանդէս:

Գործ հրաշակերս, և երկարին էր անզատում 'ի լեզուաց,
Խակ անդ տիպարը չեն մարդախամ, չեն և գրուեալք Վէհազանց:

Ի գիճ 'ի նիշ ծածուկ անցայտ, ձեռըն գըճեաց ձարտարին,
Հասու լինել գիտաց ոչ որ, և ոչ Գուշակք զօրեցին:

Աստ ինն Աստուած յանկեր հաստուած, զակն իւր յառեալ իրուր բոց,
Գարուք գիշեր, և զանպատրաստ ըզիորս կիտէր զանդենոց:

Տարեց գլուխ իբրու կամեր օրենս հաստել նա անլցա ,
ինքըն հրացայտ ճառագայթիւր , լուսով փարեալ անմատոց .
Անդնաւս յամբոյն սովեծ ճաճնչ , զարփեացն հաստէ պարզնակ ,
Զերկիր , ըզճով , ըզլոյն թափառ , ուռ և չափեաց անմանկ .
Զի յայն լուսոյն հատցէ Արփեյն ճաճմելաւնստ հրսկային ,
Նա և խարոյկ զարմանազան , արկցէ բոցոյն ի յերկին :
Անդ և կայմիւր պար մեծ տաեեալ , և ծափահարք կամ Հաստին
Զօրի երկնաւոր , ոսկիք հրեղէնք , Լուսոյն հաստուած առաջին :
Զև հոյ ի ջրոյն , և ոչ յերկիր երկնեալ արփայեան ,
Այսպէս տարեցը էցից համրուն , անդ խանճիւուն անկերա կան :
Այն ինչ Երկնից պայտ յերեան եօթնաստեղեան շրջանակ ,
Եւ հրափորբր լուսատարից կարդ տայր գունակ և գունակ ,
Ապա տական . և դոյք ամէն նոր առնուին կերպարան .
Խոկ և յիւրում յակաստանին կային Երկինք անսասան :
Է՛ր տեսանել Յամաք կարկառ , ի միշակին տարածիտ ,
Ի գոր ափանց պատեալ ըզնան , Ըուրբ գան բախեն ամեհիք :
Կոհակ կոհակ անդ խորտակին , փըրփուրքն յաստեղ են դիզան ,
Եւ մե լասիից ծովանացից լցին պաստառունք պարզեցան :
Զև և ի Դաշտն յայն հոսանուուն ուժեն թափակը , ջուր ծրփին ,
Ի սիւզ ի քայլը ի զեփիւլեան անդ Ծով ծրփայր ծիրամին :
Յանկարձ յՈիկեաց , լերանց կատարք սեպուհը ելեալք , ծածկեցան ,
Եւ մարդարուք առ իներբյ , Հովիտը խոնարհը դաշտացան :
Հող քաջառոյց ծիղ ընձիւլը , Երփըն և Երփն ի ծաղկնոց ,
Եւ սաղարթիւր ծիծաղախիտ ծառք զարդարին հերապանն :
Է՛ր տեսանել և զաշտ և մարդ դալարդեղը զանազան ,
Խոկ ի մարգաց նախանձ առեալ , գան և իրուրը յերեան :
Վասուախուն կատարք նոցան կան ի սօսիւն յերերի ,
Անդ և Սլցոյք և կիթենիք , կոննարբը և Նորիք :
Մատեն յանկարձ և լուսաւորք կըրկին յԵրկին կապուտակ ,
Երիկածինն ըզգոյս իւրեանց լուսոյն գընեն նըպատակ :
Նորք իւրեւ կան Աշխարհի անքուն պաշոնորդք նորապանչ .
Եւ դաս ի դաս կարդ յաներդիլ , փոփոխաթձեն ըցճաճան :
Քանդի Արեգն աղբիւր լուսոյ , չափէ զՈղմուզ ըզցերեկ ,
Պատի ըըրին , գունէ զերկիրս յերանդ ուկույն դոյն ի շէկ :
Խոկ կայ Լուսին փիսանակաւ , ըզժգոյն ըզցայր ի սոսուերի ,
Շանը ըզուայն կաթեն նորան մահիկ եղջիւքն արծաթի :
Անդ և Աստեղը գառեն զԵթեր գիւղերափայլ ի յականց
Յաւերժական առեալ հոլով , ի ծագ ձըգին ի ծագաց :
Առ այս դարձեալ , լուսամբք Երկրալի դաշտ հոսանուտ ակօսեն
Ազդն անմըռունէ , ազդըն թեփոտ զանդուդ ի լիւ զն հատանեն :

Կըլսեն ըզթե , Ճախրէն ընդ օդ , Թըրաչունք ծաղկեայք ի նըկար ,
Եւ ի կըլսցացն ի կարթըն գան այր ընկերին ի պայքար :
Ո՛չինչ բացից զընան թափառք ծոկը Անդէոց ի դաշտին ,
Եւ լուսակին Օդիք խայտան զըւարթ մարդաց ի գետին :
Գազանք Ալակըրք յայնժամ ահեղք բաւիլ կազադ որոնեն :
Տիտոռնք Վլիշապք Երկայնագէզք տուուն ահագին քարչ ածեն :
Անդ մերկամեր և մեծ Ալքայն գողցես յամեյն լուսավառ
Խրախոյս նոցա , տայր քամալեր , և ձայն աղդէր բարեփառ :
« Երանմինին բազմարոնք , իմս անցեցէ արարած ,
Եւ եեր յաներք ծնունդը զաւալք , լցին դարուց և ազգաց » :
Եւ ի մերձէ մերէ Մարդ յերկիր , փայլակն իւրեւ լուսամեմ ,
Գողցեն Հասովին օրենս նըմա տայր և խօսէր դէմ առ դէմ :
Թագ և նըմս կապէր անմահ , վլրկիրն ունել գաւազան ,
Եւ ուխտազահ կալ անսասան յանդըրժելին պատուիրան :
Է՛ր անդ և Մարդ հրաշածաղիկ , ուռ ծառք ոստովք հարուն ծափ ,
Բայց և պըրազոց պահակ բունեալ կապուտերանդ կայր Վլիշապ :
Ալքիւն ի մեջն էր արձաթի , քասից մարզից գետահետ ,
Ջուրքն ի հողայն սուլուկն յարանդ , զանդ բաժակին մետ ի մէտ :
Ան , Գատանին անդ մեակրդէր ի դասանն Վլիշապ ,
Վլիշեալ ծառույն ուտէ զպըսուղ , պատուիրանին նընչ առնէ :
Հային զաշալակն առ հիքացեան , Երթ զողեցաւ ի մայրին ,
Եւ պըրտուուչ ոչ հանուրթեաց սաստիկ դիմաց Ալքայնն :
Զի ամ թափէր մեծ յանցուածոյն , նորա յամբոյն ահեղ ձայն ,
Պատիք զարժան զոռայր նըմա , և որ լցին ի լսու գան :
Խոկ կոսածինն , որ նախ դաւեալ ուխուն դըրժեաց տէրունին ,
Այն հիքացեան ի զնը խօսնապ զողըր թըրփոյն ի թաւին :
Բայց յալզեականն ապարթանեալ ի դաւաճան իւր գործոց ,
Վլիշապն այն կուն պըրն մապանական ապարթանեալ ի դաւաճան իւր գործոց :
Ի յալզե իւրան հասպուկ կ Սոլոնն , Երիցու առեալ գաղ ի բունն ,
Ուրուացաւ կընճիւն յանեղ պատեաց ըզձառ զայն համրուն :
Անդ ի վերուստ , գեմք իւակերպք բախեալ թէօր մահաբեր ,
Անդնիթ և լիր , ըզդաւելքոյն ոգին հարեալ խաղ առնէր :
Ո՛չինչ բացեաց էր տեսանել Բանդ խօր բաւիլ ահազին ,
Յարկը են անդնին խաւարաբեւք , լոյս թալացեալ Արեգին :
Ուն և զուուցն Երան սըրբոց անդ արգելմալ Նախահարք ,
Անսաս մայն , ժառանգք լուսոյն սասանեալ մընան կարդ ի կարդ :
Են հինաւուրց ալբք ծաղկեալք , Գուշակը ածեալ վարակալ ,
Մանրեալ բազուկ ամիսանային յերկին ի վեր աստղափայլ :
Ողջայն զերամն հայրն Արքահամ թէկունք լցինեալ վայր ի վեր ,
Գոյզ մեծ պարզեալ , տարած ըաղկօր յաջ և յակեակ պարագէր :

Նորա երկնից մ.ծ Ալբային յողոք մատչին դաս առ դաս,
ինայեւ, և մի վասոս միջն ընալից ածել պատուհաս :
Աստ Տաբունին փայր մի կացեալ՝ ի խոր պրտէն թաւանչ հուն ,
« Դորա, ասէր, թախանձ արկեալ մընան մահուն մը քրտան :
Օ՛ մէք գնացուը, եւ պարտական ի մահ մատնիմ և ի խոց ,
Թափեմ բանդէն զերամ դոյց, զընի փըլքեմ դըմուխոց :
Բա լշուրմբեր դոցուն կարեաց որ ինչ նըշխարք կան ման ,
Ա՛շւըւսո իմոյն յարիներանդ կանուխ քաւին ի մահուան :

Անդ և յարկած աշխարելի համայնալինջ մէր աղջին ,
Աշ Անըլին հովնացաւ, նուազումք նըստան ի Լաստին :
Անըլիթ յալեաց, արդարք ի ներքս հարուն ըզծափ և ըզկայիթ ,
Մինչ տաստանէր ծըլքայր ի ինոր այն ահագին Լաստափայտ :
Հայր ի դուրս քան յայթ լըրինք, բոցք զամբը յայնժամ պատառեն ,
Կըրկնեն երկնիք և երեքնեն, փայտակացայտ և շանթեն :

Անդ և ներոյն շողացուցեալ մերկապատեանն ըզտաւեր ,
Հայրն աղէկէղ իսահակոս հրաման լինոյր մահարեք :
Ճըգնէր ի դործն, աջ ամիւարձեալ մ.ծ ներունին նահատակ ,
Զեւ եր դարձեալ յեւս կոյս միկանց, գայն սաւազնէր նըւերակ :
Պատզամ բերեալ նըմա յերկնից, նախկին ընդդէմ պատգամի .
Տես ծերունիդ, քոյ զոյն, ասէր, մերձ քեզ արօտ ճարակի :
Փոխան մանկանդ որ ոչ գիտէ, նա կոյ ի սպանդ պատրաստեալ ,
Դու զայն հանցես ինն նըւէր, Խոյ ասրաբոյս ձիւնափայլ :

Անդ և եղբարը վասն երազյն զեղպայն ատեն, վաճառ տան ,
Հօրն հիգացեալ սրտեն զօրհամ, ասեն, թէ գէշ եղ Գազան :
Հայրըն զորդւոյն ի ձեռս առեալ զարինուոռդ պատմենձան ,
Ցողովն աշաց կայր և թանայր, ուր է, գոչէր, գերեզման :

Անդ է ի կէտ երկայն վշլացն ի սահմանաց փարուխն ,
ի խոստացեալ ի զահն անեալ օրէնըսդիր վէհազին ,
Այն ինչ խուժանն հրաշիք ամբար. ի հայրենին դարձ ասնէր ,
Յազգին թափառ յանապատին օձք վեռային մահաբեր ,
Եւ զի անթիւք խարուկեցան հրաշունչ օձիցն յանշէլ բոց ,
Եւ զի ամբաւք դիակնացան ի մահահուն ի խոյթոց ,
Նա ի դաշտն բարձր ի ձոլէն վիշապ կախէ պըզնձի ,
Փըրկէ ի փայտն, օճահարիցն ասէր, բիր տալ կորովի :

Անդ և ուրեք կըրծոցն ի լանջ կըսուց հարեալ սայրասուր ,
Հան այն թըլացն ի վէրըս իւր ձագ բուծանէր անփետուր :
Չափն ըզնովաս առեալ ըզառալ յարին խայտան մայրենի ,
Լանջ փեռեկեալ մօտ քաջ զըննել, ձագ ընդ ձագուն պայքարի :
Զայո ինչ զըննեալ, և երկացայի ընդ դուրս ելեալ Տէրունոյն ,
Ցոյդ մըտախորհ, ընդ աշտիճանս շնչ նա իջեալ եր ողջին ,

Շըրինդն հարեալ, կին հերարձակ ձըգէր քարչէր անդ խուժան ,
իր հինորեայն, կին, Մանասեայ, դէմք թակացեան այն Շուշան :
Ընդա իւր կայրն, ի տիս ծաղկեալ աղջիկ ըըքնաղ ի դիմոց ,
թէկէտ Զահիցն երես շարար, առ զըդկամակ և զուգեաց :
Դըրժեաց Շուշան առազաստին, պարսից քարանց հայն տային ,
Խումբ պատանւոյն, մանկուն, խուժան, ըզբար կալեալ ի բըռին :
Կանիւնեած Երկնին, ոչ տայր ըզկինն առնել քարանց նըշանակ ,
Մինչեւ դրաման, և ըզդիթն եւես յընդարձակ :
Գայ շարարդեստոն, և մօտ սեմց ըզկինն ըզչէք առ ձըգեաց ,
« Այ այս, ասէր, առազաստին ուխախն դըրժեաց հարանեաց :
Արդ յայս ոճիր պարտասորին տալ պատուհամ մահպայեաց ,
կընքն օրէնք, բարէ կըրիցն, կոչով մինել ի քարանց :
Մէր առ քեզ գամբ, ով գուշակաց գու հեզ թարգման և ամոր ,
Գո զինչ կարձիք, լսել ինդրեմբ փոյթ մ.ծ կալեալ և ըլշոու :

Ասաց, և անդ միտք մորոսին երազացյու նանրացան ,
Կարծեաց յանին և յանփախուսաւնել ըզչէրն յարգելան :
Զի թէ չէղիկն առորվեալ թափէ ըզկինն յօրհասէն ,
Ըզքարն ին նա ըզուուժանին կուտել իրեւ. յանորէն :
Խոկ թէ կընքէ նա նոխարար, յօրհաս մահուն տալ ըզկին ,
Խէժ յոփերիմ յայնժամ ըզն դիմագրաւել ամբոխին :
Յայս մըսայոյդ իրեւ յաղթօզ, յսոյ մի կալեալ նա ընդ վայր ,
Այն աղաջուրն առ. մ.ծ ինդին ի սիրտն յայնժամ փըբանայր :
Որպէս ի քուն արօրադիր եւես Մըլակ յերազի ,
Ցործամի խոփն իւր ակսուել հողյոյն արգանդ պատառի .
Կարծեաց փորել զանձ ընդ հողդ ձոյլ մի հարուսաւնեկփայլ ,
ի վեր վազեաց, և ի զնը իսխատաց, մինչեւ ըզքուն թօժափեալ .
Զարթեաւ, և գուն քրտանավաստան, եւես, եթե աղբաւ է ,
Յայնժամ գլերազն, յայնժամ ըզքախոն ի միասին նըզովէ :
Հնարեաց Աստուած, (զի աստուածեանք մարթուն մարդկան են անհաս) ,
Զի է ի չէք խոնացաց ի կինն, և օրինաց մեդ վինաս :
Զակն ի գետոնյոյն ի վեր յառեալ ի գօտէպինդն յայն խուժան ,
« Անցնւու, ասէր, մահ ըստն սախնեաց այց յանցուածյոդ է արժան :
Արդ, գուք աղէ, ո ոք ի ձէնջ ի յանցանաց է անբաժ ,
Քարձիք միջի ինքն առաջն, և կարդացէ իւր վաշ վաշ :

Խոկ ն երեւք յայն խուժանէն, սիրտ պատում և յայրատ ,
Որ առաջն քարձիք մինէր, և զինքն ասէր անարատ :

Ասաց, հայէր նա ի խոնար խոժու ակսար սոսկալի ,
Պատրաստ գըրել յանձնապատան մարդյոն ըզմեզ ի գետնի :
Կայր մանկամարդն ըզդաղնանի մութ մահուն միգաբեր ,
Աշըն ի խաւար, ծունկին յիշերի, ի մէջն անկեալ կիսամեռ :

Ուսպէս անկեալ Եղբն մատադ ՚ի պառական և ՚ի ցանց ,
Ուղ ահաբեկ յերկայն վազիցն և ՚ի հաջել բարակաց .
Շուրջ թքշամեաց գիտէ ժամիս , համկուն թափեալ նա յուժէի ,
Ցուցոց պարզէ , և մօտալուա օրահասին ակն ունի :
Զայս Տէրունւոյն իբրև այնպէս անկարծ լրաւն պատախան ,
Յանկարծ ոգիք բնեկան նոցա , և ամեչիբն հերացան :
Այդ ընդ ակադ այր նըշմարէր , և այր հայէր ընդ ննկեր ,
Եւ անձննոտիր յայն ամբոխն որ գիմազրա լընճայէր :
Բըռնաբարիցն յիւրեաց ձեռաց տան գլեթանել գաղաղարա ,
Այս այր ոգււոյն իւր գիտակից , թողուն գնան ըցջանար :
Իբրև դարձաւ ետեւ Աստուած թափեր ըցվայրն ըցգաւթի ,
Մանկանրդոյն լյց ըցկապան որ կայր ՚ի գող յերերի :
Առեալ ըցնա և արձակեաց , բանիւր ելից բարեզգեաց ,
Նա ՚ի կերպնումն յյոյ լսացեալ , և զառաջնոյն ըին ընջնաց :
Դարձաւ ապա և ընկերաց , « Վայ ագդ , ասէր , խեղաթիք ,
Յանդ խեռ նոքա , ցանդ և ըցպիհ , երբէք կըրիցն ոչ տան դիւր :
Աւրսունին դոքա , զի մերթ ՚ի տօնս յատախն ըցլութն եւ բուժեմ ,
Մերթ գիրի ածեալ ողբաւոր զապաշաւեալս արձակեմ :
Մերթ թէ և իմբ անխորտարա և անլուայք հաց ուտեն ,
Ա՛Հ հերացեալք , և շատ ինչ այլ դոքա ՚ի մեջ յաւակնեն :
Դա և ժըրդին օրհասաբեր հազր ինձ լարել գոլարար ,
Որսան , մնդ իս Հառնայեցոց զազգն ձըգել ՚ի պարպար :
Ներգապատիր գան և խոնդրեն գան արծաթոյ արքայն ,
Ըզշարին արքեօր արքան է տալ , զոր Հըրովարտակը կընքեցն :
Գոցա հրաշց լազգեն նըշանք , զոր ոչ արուեստ ինչ ուժէ ,
Եին լուսոց կըրին ընդէմ զերթ զալացոց . Կոյր ՚ի ծնէ :
Չեմ ես լուծիւ հին օրնին , իոր նորհըրդոց է առ ծով ,
Այլ սըրբութիւն և այլ իմաստ զալէ բանիցն ընդ արուուլ :
Լուսեմ զայլց , հիմ դարձ իյէ խորտիկ խոզն ՚ի սեղան ,
Չեմ ոգւցն , թէ յայս թէ յայն դուք լուծանէք ըցբերան :
Ի ներբու ՚ի ձեզ միտրու պըզծեն , և ցանկութիւն մոլզին ,
Թէ ոչ այսակս , ամէն ասեմ , ոչ մեղանչէ խոզենին :
Բայց զի թաւալ ընդ գայս ընդ մօր է տուեարյոսդ պայտ խողեան ,
Վասն այս ՚ի գա պատկեր զազիր հօփանագրի Աստղկան :
Տակաւ Հաստիխն , երկնաւորաց զոգիս գործել հոգառար ,
Եւ զի խուժանն ուսցի տրբուլ կրօնից միում կալ պատկան ,
Յազել զենուն նա Հրամայեաց դասակ զանմել ըցպառին ,
Եւ երնջոցն ՚ի սուրբ Ավելուն գունել արեամբ հոյ զերկին :
Այս ամենայն , ուր միտրամար միուր հաստեցան խորազեաց ,
Կորոյ կրօնից նախանըկար տիպք ըրպացան հայելաց :

Պայր երեկոյն , և յՈղիմակոս լրւացն ծածկէր Երևակ ,
Եւ նա յայնժամ ըշքա , եկեր զլատուածամարտ ըցբարտաք :
Նախ քան զըրշաման ըցձան ուրցան խօսել ընդ Հօր ծածկաբար ,
Ուստի զընկերն եւթող անգտ ձոր թափօրին ՚ի խօսնարէ ,
Խնդն եւ եկաց ՚ի սեպ լըրին , ուր մայրբ յաստեղս սօսին տան ,
Պետրոս , Յակոբ , գան ուղեւիցը և մըսերին իւր Յոհան :
Նորա յաղօթս , և անմըսունչք դաստակէ ՚ի կեր , աչք յերկին ,
Խակ նա առ Հայր զայս բարբառաէր , սիրով լըցեալ գերարփին :
» Զարդիս , ո՛ Հայր . Որդիս անպարտ գառն օրհասին զամ'ի վէդ ,
Գամ ընդ ամբաւ եւ ապաժոյժ , և ոչ հրաժելու տամ երեկէ :
Եւ զի անշուշտ քու այդ են միտք , քո՞ այդ են կամք մեծապէս ,
Եւ զի այցչամ արժեն մարդում , ոչ դանդաղիմ , Ահա Ես :
Գնեսն զսսա , որ զայր է մայր լըբեալ , ընդ իս կան սնդուլ ,
Դու զայս անմեղ զմի Այրընտիր ՚ի կրից թափեա ՚ի զանխուլ :
Չէ ինչ ինձ փոյթ , թէ ամերարիշոք գայցեն դոսա ՚ի փսեր ,
Գանզի և զամբ հնարից մարդկան ոչ ինչ ուժեն մահաբեր :
Խոռովիմ ես ոչ , եթէ գործ համուռա անկցին դիտապաստ ,
Կամ թէ կամս , զու ըցդոսա ՚ի շանթ հարցես մեծասաստ :
Միայն զարկան հար ըցքարին , և ըցբոյն տուր օճամ :
Եւ քրսանաբեր այս մեծ հոգոց դու՞ ՚ Հայր իմ , տոնք փախճան :
Եթէ այնչափ քիրտն համանէ , ըցմարդն ածել ՚ի յերկին ,
Եւ փոփոխւն էից տուրել , ՚ի գարն ածել ՚ի նախկին ,
Միայն մաղթեմ , այս Աւեագունքը յահեղ խուժեալ Վիրապէն ,
Շունչ մահահոտ մի գաղտարար Հօսն յիմ փոքրիկ փրւեցն :
Մի նենդ մի գան յաջործեցի , իմ զեան գործել երամոյն ,
Յորմամ հրապարը խասնեն դոքա , մի հովացին մեր սիրոյն :
Փաղանգք զարդիս դարմանակալը առ զուրս ահաւ հասեալ կան ,
Չե են յագեալը , և հեղձամուղձք յոզին ՚ի հուր տասանան :
Քանի քանի հնարից ի նենդ ատցեն պատիր տիպ մարմնոն ,
Որսալ ցանմուս , յահ պարանել և փորտել մահամցյն :
Դու ըցխուանն հար և ըցրուեա , ՚ի չիք գարձի գունդ դոցա ,
Եւ ակարիք անկցին , ոչ Հայր , ՚ի քա բազուկ գերակայ :
Նա և կրօնից կայզր մարտիւ . յետ իմ մահուն , Ազգ մարդկան ,
Զայս ինձ շնորհեա , և զայս Որդուոյս սիրոյն ծօնեա զրաւական :
Սապէս Որդին , և այս Ծնողովին անգուստ կըրկնեաց զայս Որդուոյն ,
» Հօր զօրութիւն գու ոչ Որդի , գու մեր Պատկեր գերարուն :
Նանդ և ոչ մի , բարձ գու զերկիւլ , զեան հասուցիք քում Հօտին ,
Դաւ և ոչ մի , ուչ զաւադիր իշխանն ուժէ խաւարին :
Ի զոր Հանայ . Թող ՚ի հազար զա փոփոխի կերպարան ,
Ես մօտ ըցդաւն և ըցփանցն ուժով վանեմ Աստուածեան :

Բայց մին միայն անձն հիբրացեալ, որ արդ մրտօք դանդաշէ
ի մեծ ոճիր մրտաբերեալ և հովացաւ ՚ի սրբուէ:

Դա ցանգ սրբոնի, Էր քում ձայնին ըղչետ ըրքաւ կենսարե՞ր,
իւ խառնեցաւ ՚ի քում հօտին, միք զաշարհին հեշտ ըղչեր:
Է՞ր և քոյին հաջորդ կըրից եղեւ ամրաւ վըսումբեր,
Որպէս ընդ իս, մինչ չմ ալիսարչ եղեալ, դու զայս դիտացեր:
Այլ նորհըրդով Սըրրոցն ՚ի թիւ, դա բազմեցաւ յակըմբին,
Զի՞ւ և Գուշակը հանապատումք զայդ դիւաբափ երեցին:
Քոյոց յաւերժ լիցի կուող գա ՚ի ախաբար սոնկալի,
Ըգգոյչ համբուն, և անպատիբը ուղի կալցեն զարբունի:
Այլք վասն քա նոոտեալք զարեւ, գիմեաք ՚ի մահ քաջութեան,
Այդ քեզ անթիւ ծընցեն արեամբ, մահու կենաց յաղթական:
Ջաւակը քանի՛, Ծընունդ անձառ, կրծից այսմիկ յարիցեն,
Քեզ և քանի գունդը քալամարտ նահատակաց խաղացեն:
Միայն արի, և զըկըսեալդ ՚ի նրապատակ տար ՚ի բուն,
Մի դու սաեր, թէ արդ քպիմբէ իցեն տըրմուզը անհօսուն:
Ու յամեսցեն, բան տիրաբուն դոցա բըղսեալ ՚ի սրբուն,
Եւ պերճախօս Որինադիբը, զալաբարհու ողջոյն որսացեն:
Եւ ըստ կարդէ կարդ սըրբութեան զաւակք նոցուն զաւակաց,
Զայթող նըլանդ յանմիցոյս տարցեն Ովիհանուն սահմանաց:
Ծիր քանի՛օն այդ ծով պատէ յարբայութեան ՚ի դասուց,
Անդ քում մեծի հարցեն անուան հըռչակ ՚ի դար ՚ի դարուց:
Քեզ ինքնակամ Արքայք անյատթէ խոնարհեցեն գաւազնն,
Քեզ առաջմուր արկցեն ըզդէսն, Սեղան ձօնեալ և Խորան:
Նա և ինքնին այն գերաբունն Հըռում թագից յաղթական,
՚ի ծոց ծաւալ շուրջ պարուբեալ Ապեննամին Տիերերայն,
Որ ազդ անթիւ սանածոծէ, անսարհալուրն այն Արձան,
Քեզ դիրօշ և Խորան ընթադրեցէ և զԱշարհին Յաւասան:
Անդ կարդ կընից, նա և հարիր մեծ հյուական սուրբ Տաճար,
Քեզ և Սընանդ հարիր ծիսեալք, քեզ Պատոնեալք և հազար:
Եւ որ ոնոցուն իսկ Աքքայից օրինադիր Քահանայն,
Ցոյդ մեծաշուրջ դիցէ ըզքեզ տար ալիսարհացն ՚ի սահման:
Իսկ թէ տակաւ ըրցիւ գարուց, ոգեկործան դայցէ դար,
Եւ այլակրօնք որդւոր որդիք վարժից գործեն ըզմանդար,
Փորդ ՚ի վըսուց զալզն յառաջն կարդ վերբէրեմ ճոխաբար,
Լաւ ՚ի յոււոյն, միշտ ամբարձէց զինքն ՚ի յարիւոյն ՚ի կատար:
Տեսցես ըստեալ հորաթաւալ կործան զոզցես մինչ յատակ:
Զայս մեր թաղար նախաձայնեալ, ՚ի թըլնամեացն ՚ի հրոսակ:
Յանդ վրշտանես, տարցի ըզգւուխ ցանգ յաստեղաց դա ՚ի պար,
Յար և բաջիկ բըսասանեալն հարըստեոցէ զիւր պատուար:

Եւ հուսակ յետոյ Աշխարհ դըմա նըկան կայցէ կոր ՚ի կոր,
Մըր այս են կամք, Աստուածութեան լիցի մերում դա Ամոռա:

Աշաց, զիրդին փարեաց աղովն, և անդ յարփւոյն ՚ի բոսոր
Գընաց փայլակն և որոտաց, հընչեաց իւեռոն աշաւոր:
Բանզի և Հայրի ամենակալ հընդին Արփւոյն յարտեան,
Ամի բարասիպ լուսանամնէ յայտնեալ երեք յերեան:
Եր վայրին համբուն փայլանացայու, Քիրիսոս ծածկէր մըրքիկաւ,
Ճաճան յամբոյն հատաւ միջոյ, Աստուած անշուշտ յայտնեցաւ:
Ուշ և երեն սիւր յանմահից բուրմնէր բուրեաց հընսարէր,
Լուսոյն է: Յան Նըկարագիր, Ծնողին փաւաց սա Պատկէր:
Ուշ ինչ ընդհատ փայլաց գեղով գէմէ վարեենին երեսաց,
Եւ նորագանչ հեղեալ ըզլոյս, բարքածիր պարագրեաց,
Որպէս սուիկ լուայ Աղբէւրն ընդ արշալցոն ՚ի ծայրէ:
Երկնից, Արեգն ըզզող թափեալ, զեթեր ծաւալ բաժակէ.
Անդ հայեւլող յԱկիհանուն պատկէրն հատաւ և ճաճանչ,
Ոսկէծըլ ծայրը քըրքմարդն Մայրեաց ողդան հիապանչ:
Սակէւ իւրոցն ՚ի հիացման յանձն ընճայեաց Տէրունին,
Խնին էր Արքի, կայս աստղափայլ մէջ Գուշակաց ՚ի Հըրկնին:
Մին քա իբրև շնչարհիկ ՚ի կառս սոսիւեալ բոցավսու,
Մինձ ասազրէց կոնեաց զերկնից հատ ՚ի հրեշեն երիվար.
Մին Փարոսէն զալզն Յակոբեան լուսով ածեալ ամբաշուն,
Մինձ առաշնորդ, կրօնից օրէսն ետ նա ազգին լու ՚ի լու:

Գամ քան ըզգամ զնալով գընայր բանայր անդէն Տունն անձառ,
Եւ յերկան ևս ՚ի մօտոյ գան Արքունիք լուսավառ:
Յայիծամ և Հայրն ըզինափայլ զամբն հովանի արկանէր,
Եւ քաղցր համբոյ ըըւեալ Որդւոյն, բարբառ հընչեաց ընդ եթեր:
՚Դա իմ Որդի, և իմ սըրուին դա մեծապէս փարելի,
Միում դըմա, կանացածինք, ունկըն սիրով գիք ձայնի ։
Միան բարբառ զայ երկաւոր յամպոյն լուան ՚ի վերին,
Եւ յՈղիմնոս զարմանազան դասր պարերուոր կըրկնեցին.
Ապա ուրեմն յիւր առաջինն ՚ի մըն դարձեալ Տէրունոյն,
Ետ ՚ի հրաշիցն աջ թըլբըրելոց, տիպ մահացուն առ ըզնոյն:

ՔՐԻՍՏՈՆԱԿԱՆ

ԵՐԳ Բ.

ՔՐԻՍՏՈՍԱԿԱՆ

ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ

Բազմատագնապ վարանք երեցանց Տաճարին։ Ի դայը-
րուց սաստիկ գունդն սանդարամետական էլեալ 'ի Գժո-
խոց բոցավառեն զնոսա. Յուղայի սադրեն զմատնութիւնն,
և նա վաճառէ զՎարդապետն։ Ի տօն Զատիկի գունդագունդ
ցեղի խրայէլի մտանեն յԵրուաղէմ, հրաշալի նկարագրու-
թեամբ իւրաքանչիւր. ուր և Քրիստոս առաքէ յիւրացն՝ ի
պատրաստութիւն Պատէքի՛ 'ի վերնատանն հիւրդնկալեալք
'ի Սիմոնէ 'ի քնարահար նուագածութեան նորա։ Ընթրիք
Տեառն և սահմանադրութիւն ահեղ Խորհրդոյն, և Ոտն-
լուայն սրբութեան։ Երթ 'ի Զիթենեաց լեառն և աղօթք
Տերունւոյն։ Յուղա խորամանդէ զմատնութիւնն։ Կապի
Տէրն։ Ուրանայ զնա Պետրոս։ Ածեալ լինի առ Կայիհափա,
անտի առ Պիղատոս, որ գութ մեծապէս ածեալ խանդա-
ղատի զնովաւ։

ԵՐԳ ԵՐԿՐՈՒՐԻ

Բայց Սաղիմեանցն աւագորեար մըտաբերեալ բազում ինչ,
Յոյշ ահարեկը նորա բցցալոն անիրէ կացին և անինջ։
Լեալ մըտայց յոդիս իւրեանց մեծ պաշտօնեայք Տաճարին,
Հեղձամշղձուկը խուճապեցան, մնչև հանգիստ ոչ առին։
Ըզմնւաշլորով անդ Տէրունւոյն ունին անինջ պատկերաւ,
Տեսին դարձեալ Մատաղերամն անուանն հըռչակ մեծ հարաւ։
Թըրայն համբաւն հրաշից քարոզ, զինչ արդ նորա գործեսցեն,
Զայն Գուշակաց գամքան ըցամ արդ միջօրեայ լցո ճագեն։
Զայն ընչեցին, թէ կայ յերենի Արբանի զարմէն յերկնաւոր,
Յայնժամ Կործան թագն և Տաճարն անկցին նոցայն կորակոր։
Անդ Աշխեմեան և Սեղանը համայն վախճան առցէ տօն,
Շատ է արդ շատ, կրօնիք նախնեաց մի ժըսեսցին տալ ըզձօն։
Ուստի նորա յոյց միջաբեկք, 'ի տութ անձանանչ
Այր այր և կին և փակեցան, վարանի կամեալ ոգետանջ։
Նըման հանդոյն թռուցեալք 'ի մարդ գունակ ծաղկօք գեղազալնձ,
Զաւիչն անմահ բնաւորեցան ծըծել առնուլ պարք Մեղանաց.
Երբ թափ տրւեալ ձըմերայնցն, ոգք արտասուն և երկին,
Եւ ցողագինն հանուրց տիրէ արբայութիւն մեծ Հայկին։
Նորա անգործ, կեսք ներդրափակք, կէսք գեթակացն 'ի բերան,
Թաղձեալք անպէտ 'ի գուրօս ուեցո կան վարանին և բըզզան։
Պաշն Էր, յոր քունն ողջ անդամոց թըմիիք անյշշ ծաւալէ,
Եւ անցեցըն մոտացոնք հողոց և գիւր մեծ ածէ։
Յայնժամ խաւար գիշերամու խուժանն 'ի խոր Վիրապէն
Ելին 'ի տիպ խօսկանաց, ողջ ըղբաղաքն ըմբռանեն։
կէսք յաշտարակս եկին նըստան, կէսք խուժեցան 'ի Տաճար,
Գան թեածեն մնչև ի ծայրն, և պըսակեն ըպկատար։

կէսք ընդ ուղիս լէգէովին , կէսք յերգս տանց խոյացան ,
Եւ կարդ ՚ի կարդ մածան վերց քան ըզմարդակ և գերան :
Նըման որպէս դարձ յիտալեա առնեն ՚ի չըր գարնայնցն ,
Հաւուցն երամբ յուղնեալը յերկայն յուղն ՚ի դաշն երկագոյն .
Զոր առաջնին գրասին ցամաք , ունին եւեալը ըզմիսամբք ,
Եւ տարմաբար թթուեան նըստան , լցին ըզգոյն առ ափամբք :
Նախ թոյն գալոնին սիրտ յորերոյն , ժահը և զիմին փորատեն ,
Զայրուց ապա տան դիւրաբախ , նէթ ապաժոյք և ըզքէն :
Շատը և մարդոյ առեալը ըզմուի , վասեն քալուր զայն ՚ի բուն ,
Շըշուկ յամբաւ լընուն ըզման , կէսք սըպըրքն և ուուն :
Անդ քունելցրած յանհերալ աչելզ պատիր պատիկր հայթշայլ ծեն ,
Եւ ՚ի ցնուցի խօսականաց ըզմիրտ մարդկան խաղ առնեն :
Մերթ յայս ճովին , մերթ ՚ի միւտայն ՚ի յարկ մըլիեալ բանսարկուք ,
Մեծ արհաւրօք իրաւ և ուուտ ահաբեկից տան ըզրուք :
« Նազովրացին արդ հրաբորքը զամբար ածէ Տաճարին ,
Եւ Սեղանսին կայ ՚ի վերայ , պըղինն զինեալ յերկասըրին :
Նա ճոփաբար և ՚ի Դարիքն աղէտ վերջնն ըսպառնայ ,
Արդէն Տաճարին ընդ խանճողեալ , հուր ընդ եղէնին ընթանայ » :
Նորա հանդերձ առեալ զանձամբ , և պաշտօնեայ խաբեցին ,
Մըրին ՚ի առուն , և ՚ի ժողով ձայն տան հարանց Տաճարին :
Խնդինն ըզդուրսըն Զօրալսրն այն բանակին սևակեաց ,
Բըռնահարեալ ճըռինչ հանէր պըղննծակուոն ՚ի ծըռնեաց :
Աստիք անտի կոխեալք բզուամն հրոսեալք ՚ի ներքս և խըռնին ,
Վագեն և գան , խաւար գիշեր չեկաց նոցա խոչ ոսին :
Նըման գուժին , թէ « Դաւացան քաղաքն ՚ի խոր զիշերին ,
Շըռինչն հարաւ , թէ ՚ո՞ն գողովի փաղանդ եմոյց թըռնամին .
Եւ ՚ի դրեսակն և արիցաւաւ , և ՚ի բարձուն ՚ի պատուար
Հուր արձակեալ , խանձին Գրոշեալք խարուկածինն ՚ի զամբար » :
Եռան ուղիք անդ քաղաքին , թընդան փողոցք և տրոփին ,
Աստ անդ խուժին , և չեւ ՚ի վլր պատճառն անկարո հրօսակին :
Խուզն յարալն ջահիցն ՚ի լոյս Տարտարոսին վասելց ,
Եւ ՚ի գրլսոյն ՚ի զագամճանց ահեղ ցայտեն հուր և բոց :
Թափեալ ուղեկին ոչ ինչ ըզգան , բանդագուշաց կիրքն ամիւաւ ,
Բաժակ արբին , բաժակ գեղեալ , ժահը ՚ի նոսա տարրացաւ :
Յըրկն գրժոխք և երկսասան Խօլ յըրկսասան երամին ,
Եթէ արդեօք զոր տապալեն , գաւեն գործեն մոլեգին :
Նորա ՚ի Տեռան ՚ի զէն վասեալք , որ զայս նոցա նախ ձայնեաց ,
Ամրածածուկ պաշէնն զոդիս , երես չառնեն գաւանաց :
Թէ և նենդ բիւր շարժեալ վիրագն , ՚ի բիւր գարձաւ կերպարան ,
Ցանդ նըշաւակ յիւր մենքենայս , և միաք մեացին անսասան :

Մին անձնապոր լարեան հայրելց նեղեալ յայնժամ , վլր ըզդաս ,
Դըժոխանինյան անձնանըւեր խակրովուեանն եր Յուղաս .
Քաջաց զընդ ՚ն դայթակզութիւն , մահուն առիմ կւնսատուի ,
Արտասուելին մոլեան Յուղա , մեծ արհաւերքն աշխարհի :
Սըրբոցն ՚ի ժիւ անցեալ և սա , ըզհետ խաղաց Տէրունոյն .
Զինսա իւր եթող , և հայրենիս , և սիրելիս և ըզտուն :
Եր հատանել և տարաշարհչս , նահատակեալ ՚ի յօդին ,
Եւ զինք գարձեալ ՚ի մահ յօրհաւ ՚ի սէր մատնել արքային :
Յոր բուռն եհար և զոր կըրեաց , նըմա տակաւ տաղակացան ,
Կայր մլատոյոյ , և վարսանկ ըզգադք ցերեկ լըուելեայն ,
Յանկայր թափեն լինքն ՚ի կասինին կենաց իւր արքայ ,
Յաննոյր քըրտանցոյն վըզմբմբր զի՞նս ժուժեաց ընդ նըմա :
Փախուստ ընդ այս փախուստ ընդ այն , այլ և գողօն նա խոկայր ,
Հեղճայր մըղճէկը , մինչև ըզն լինքը տարաւ թելիմար :
Մինչ յայս մինչ յայն ՚ի մահահուսն յուղէր խորհուրդ և ծըփայր ,
Եզիտ ըլնա խաւարադրօշ մեծ բանակին զօրավար :
Ոչ ինչ այնպէս խայտայ յօդին , յորժամ լըրին ՚ի բարձու .
Ասիւծ Գեւլշեան ՝ ետես բացուատ յարօտ ինչեալ եղիշրու .
Երազնօրեայ անկերակուր գազանն ահեղ սպասանջ ,
Ժանիս բացեալ զիւր ծարաւուտ , մահ փորատէ քաջալանջ :
Կախն ամփառ ըլզուվասայն գալիւեացոյն առ ըզգուն ,
Եր Յուղային սա պագակից , իսկ անդ Յուղա կայր արժուն :
« Ի լուր գիշեր յանչն լիրինս , ով գու , ասէր , խելացեղ ,
Զի՞թափառել զի՞բացին մեծաւագ ժուժակ գույս ահեղ :
Զի՞կեանս վարես հնապանդ մարդոց , որ տաճարին դէմ կըքի ,
Ըզհետ երթաս , ով մոլութեանս , այդ բարձրայօն հըպարփ .
Ոչ տեսանես , եկեալքն առ դս չեն արք աւագք քաջամին ,
Են կանանի , են կնամարդիք , և խաժամուժ որերըն :
Սըրտին աւազք , մահ տու դըմա իրրու կապտոյ տաճարի ,
Դա ժըպհութեան լուծեց ըզվէծ և յոյս գորա նամբարօցի :
Զօդինն նըմա զոր խարգախէ , հրաշից համբան այն մեծաց ,
Ոչ զօդեսցէ ամբ մեդ մըմին առնել ըլնա քողազգէեաց :
Ոչ օգնեսցն արուեստակեան այն մենքենայըն իւր խախուտ ,
Օ՞ն գու արի , ՚ի հարուածոյն թափեա ըզքէկ մօտալուտ :

Ասաց , և սայր գիւրաբախին ՚ի սիրան եհար կարելէր ,
Անդուստ յանկար անշէտ ՚ի խոր զներն խանեաց ՚ի գիշեր :
Բայց այսակիր հըպացեցն ներբինը խապան մոլեան ,
Եւ մինչ յուղեղն յօսկերու ՚ի բուն , անշէջ հնոցին բոցք չատան :
Զարկածն անձին , որ միանդամ ընդ տէրունոյն , յուշ երեր ,
Քիրտըն քանի , և քանին եղել յայնժամ վըզմբմբէր :

Ճաւեր քրթայր, մինչև իսպառ զգիքարելոյն սէր թողու ,
Խորհուրդ յուղեաց, անկարոսիկր գու արբայրն մատնառու :
ԱՇ հիքացեալ, ընդ քեզ Ասոուած, այլ ՚ի սիրտ քո չի Ասոուած,
ՈՇ իսկ ըզնա անեսեր լոււար, ո՞ր դե զզեվել պարանեաց :
ՏԵս, յոր ծայրից, յոր գագամթանց, ձըրես ըզքեզ գաշավէժ,
ՏԵս, ո՞ր հաղբից, ո՞ր գագանաց, որ արկանիս գէշագէշ :
ԶԵ քեզ, ո՞ր տապ այրեաց զզքեզ, լոււայն թափուր, վաստ արանց,
Լարդ աղարտես, ձիր է անդարձ, դարձ ըզձասցին յաւիտեանց :
ԵՇ զոր տածես, նիշ քա և յոյս, զուր խնդութեամբ վզքուռոյց,
Ի վիր տարձցին, և հողմավար փարատեսցին ՚ի յօդ լոյց :
ԱՆ ամակե, ժամ այս պատեհ, թթամար ըզմոյն ինձան,
ՈՐ բարդեցաւ, ժամ այս պատեհ, թթամամընձերն ՚ի աման :
Իսկ էր յայնժամ, զլ լորիցոնք և ծերակցու քաղաքին
Ակումք գործեն միահամու յարկ տաճարին ի ներըն :
Բայց Երիցանցըն գահերէց նըրիքական խյարկիր,
Կայիհափաս ՚ի բարձրագահս ոսկւոյ բազմէր բարձրնատիր .
Բազմին և այլք կարդ սատ կարգէ, այսք շուրջ կաբաւ տան ոտին,
Սըրեն զայրուց յաներեսոյթն հըրէշը միւազին անմարմին :
Չիք դուշ գալար, չարեալը ՚ի սիրտ, ըլմելը նոյսո ողլ բամեն,
Եւ ՚ի յոդին անշինչ տարտարուին հուր խառնեն :
Զայն խառնաճայն ժողովն արեանց տայր տափնապահեալ ՚ի թասին,
Անդ և տաճարն այն ահագին զնայր ծրիայր ՚ի սօմին :
Կէսք հրամայելն տալ Քրիստոսին մահ գաւաճան կամ ըլսնի,
Կէսք նորաստեղչ և Պատամենցին ՝, զի Հար շոշուկ քաղաքի :
ԵՇ որք պակնուն ՚ի խուժանէն, զի շնչը ամբարք մարդան
Յանկին ՚ի Տէր, կէսք յերախախ, կէսք ձայն ՚ի քաղցր յաստուածեան,
Ասս մին միայն ՚ի կողուենու ըզմոյն չէարբ վեշապին :
Սա այր բանկայ, և իւր ազգին աւագանուոյն չէր վերջին :
Սա ողջամիտ անկուսան վերտասու զոր խորհըրուգ գիրունակ,
ԱՆ ոչ ժողովն բնակից ընդգէմ կալ առանձին նահասաւ :
Սա Ասոունց յերեմն անէստ, գէմ կըրքեցաւ վիշակին,
Միտքն ողջախահ Կային նենդեալ, մինչեւ լընորհըն ազդեցին :
Յայնժամ իբրեւ խոր խաւարէն ՚ի լոյս անձեալ բերկարար,
Յանկէք ՚ի Տէր, ահ խուժանին ըզնա կալաւ գաղտարար :
Խոկ բան այժմիկ լոււեալ արեան, զի մահ նիւթեն անպարտի,
ՈՇ հանդուրժեաց, քօլ պատառեաց, բարբառեցաւ յատենի :
« Ու զննայալից արդ բանք հասին, ովք դուք, ասէր, երիցունք,
Խօսիմ զանըւշոն ՚ի սէր ազգին, թէ և մընան ինձ մահունի :
Ըդդա մարդոյ դուք գերարուսն անդուսս ՚ի վերտասու,
Եւ թէ շնարիմ, Ասոուածորդի է և Ասոուած զա անշուլու :

Դա, զօր Գուշակք մեր հոգեշոնչը վաղ երգեցին լու ՚ի լու ,
Գայ մեղ քաւիչ Ծնողն անմահ զազգն ընծայէ մահացու :
Անըւշու է քանս, չէ այլ մերում դա նըպատակ պայքարին ,
Դովաւ ամլաւք, զօրս անձաճանչ պատեաց գիշէր, լսու աեսին :
Լըսելափակիք ՚ի ննէ բազումք առնուն բարբառ և աղցեն ,
Դորս, քանին է յուսահատ խօսիք բուժեցան, ՚ի ձայնէն :
Դա խեղնադամն, և որը հարան յախոս զանազան , աւարեաց .
Զերին և զայլ, դիմէք իսկ ուր, մահուն թափեաց ՚ի հանեաց :
Այն ինչ Լազար մեր բազաքըն ըլըուկ հարաւ աշակին ,
Բարէտ, մաղրկան միուն ձախուպակ, բարէտ, և սիրս պղղաճին :
Յաս ոչ աեփչըն Պէտմէւսն և ոչ արուեսոք ըգրօմնւն ,
Ասոուած անշուլս զայ ատիկէ, ուժոյն պէտք են գերարուն :
Քանից ՚ի զնուր Երկնախօսին բան լարեցար դաւանաց ,
Զուր ժանեցար և զապաշէնն յերկաթ մատնել, կամ վիմաց :
Խոկ նա ըզգումին առեալ յանկարծ և քողարկեաց յամն ՚ի խոր ,
Եւ ՚ի Զուրարթնորն, անտես յաշաց, ՚ի գանձն ենմաւ երկնաւոր ,
Եւ արդ ո՞չ անշուլս դորայն ասսուածումնեան կայ պատկառ ,
Եւ մեզ զինչ այլ և զինչ հոգուրդ նիւթեն մընաց վայրապար :
Եւ զի էլ դա յլողիմբունն մեզ մեծապէս օգնական ,
Աղէ, դըմն մեք պրտառուչք անկցուք յորդք միապան :
Բարարուեցան ՚ի կիոկեմն, և երերկնեաց յանդիման ,
Եւ ախոնդիմն եռան նոցա իբրեւ կաթսայ յեռանդան :
Գամ քան ըզգամ բոցք դիւլունչք յոդիս նոցա հատանին ,
Դիզան ՚ի վեր տակաւ տակաւ, զայրուցք զընան ՚ի սրբուն :
Բորբոքեցան, և մինչ խապաս յոյժ հիքացեալք խօլցան ,
Դիզեալք ՚ի ժահք, և մուսի ՚ի մէդ միու և խորհուրդ պատեցան :
Մըլձկաւն յայնժամ բոցքն ցայտեաց, և պայթեցա աշակին ,
Գոսան ընդդեմ միահամուս, ըռմինդն հարաւ ՚ի վայրին :
Որպէս ըզգամն առեալ ծրծումի խայն ՚ի պըզննն ՚ի փակար ,
Գնարալ զանաց և զայրացաւ. Հորըն բանաւել ՚ի պատուար .
Ճեղք ժափէ. թէ զերձանի, մարդկան անշուլս տայ ըզցոյժ ,
Փակեալ ՚ի ներբաւ և պարզասի իբրեւ ըզշանթ ապաժոյժ .
Ծերպն է անձուկ ընդ ելումնաւ, չեւտ նա արտաս ըզմթմիւն ,
Մինչեւ արագ քըլթթել յական լավիլզեցաւ նիւթն համբուն .
Ուսեաւ հարուստ գանան երկամն, սրացան. ՚ի մէդ ամպրուպաց ,
Բնիկին յահեղ երկին զոգիւ վայրհուեցին յեթերաց .
Թափ հեռաստան երթ հարակոց, հար մահարձն ըզգեսնի ,
Զէն և զննուոր ընկց տապաստ, բաց թընամնոյն լոյն ուղի :
Սապէսնմիլին ողջախին բանիցն ընդգէմ վառեցան ,
Վանենը ըլնա, և պատուարացն ՚ի սար վարեն ՚ի սահման :

կան անդրշունքը առհասարակ, և լրութիւն էր ամբաւ,
Մինչև անդէն կայխափա զեսորհուրդ սպատին մերկացաւ :
« Զեմ' ինչ յերկայս, քաղաքացիք, զի և նենգեալդ այդ իշլ ան,
Առ թշնամիս լեալ դասալիք, կացի զնսա ապասան :
Դա որ մեր սակս և օրինաց եր ՚ի կուտո զինքն ողջոն,
Եւ պայքարեալ վայր մի յառաջ, ընդէմ կըքրէ թշնամոյն :
Այդափէ է հազր այդ ճարտարիդ, այդափէ և բանք կորովի,
Զո՞ր է կամի, շնչէ փոխէ, և թոյն նորա թոյն իժի :
Զի՞ հաւատում մետ յօդն եկեալ ըզդա Գուշակ երկնառաք,
Որ ամբարիշտ, իշնքըն կարգայ Աստուածորդի նորաւակ :
Դա է ճշդի ըզկորդ նախնացին յանձն կարգել և յառակ,
Եւ ճիխարար զինքն ընճայէ նորոյ կրօնից հեղինակ :
Դա յաւակնի տալ հիմն ի վեր տաճարն ըցուրը և զանխար .
Զոր նախահարքն յերկնից հրաման մեղ կանգնեցին հյահապ :
Զի՞ն նորակրօն այդ ճէս դոր, զի՞նչ այդ հանդէս է կարգաց,
Որ և ՚ի բուն դա ժըպրհէցաւ, զրձիր ամէն պլսակեաց :
Սեղմն կապուէ, աշխարհապոյժ ըզյանցաւրան արձակէ,
Ի տան ժանդից զայ լուծանել ըցտօն յընչաց դա քերէ :
Արիք, ո՞վ արք, զարքան դրսն հազր զրհասին լարցէք .
Արք արագ զայդ բարբորեալ հորին ընդունեալ շինոցէք :
Մի՞ այդ տակաւ բայ նվիփեղ ծաւալ՝ ի տանց մինչ ՚ի յարկ,
Գերան մարդակ խանձողէցէ, բարձրագագաթն և կատարք :
Բայ խաբանօր ողջ ըլքաղաքս ահա լուծցէ դա ՚ի չիք,
Խուժան գաւեալ, նըկուն ըզվարս հրաշեց արկցէ խարուսիկ :
Եւ հնիօրեայ մեր գեղապանձ կըրսն առցեն կատարած,
Եւ քանդեցին տապալ կորճան մոյթը և նեցուկը խորանաց :
Գուցէ սրբանեալ և Հոռոմնելանի կապուն մեր նըշնար,
Քակեն ըզբոյնս, և հրամայեն ծագ մեղ ունել տարաշնար :
Այդ մը զըլուի, բոլոր ազգին փոխան դիցի ՚ի կըշին,
Ի մահ մոյթի մոյթի ողջոյն յօրհասարեք մըրըրկին :
Այս, ո՞վ արք, և այս վերջնն քաշիկ խորհուրդ մեղ մինայ,
Մէք զայդ ըզտուք և պատարադ աստուածութեան տամբ դորա ։
Նա զայս ասաց, և զայլ որեան այսք իսբժանեն դաւաճան,
Զի և ողջոյն անդ ծերունիքն ՚ի նոյն խորհուրդ յուղեցան :
Մի էր խորհուրդն այս ակըմին, մի զգայազիք է հանճար,
Բայց խորհուն, ողլ գամադիտ զիմիր զըրեն դաղսարար :
Յայնժամ յերկորդ զոյուղի Յուղաս մեկնեալ բացական,
Ցեղակարծումն եկն և եկաց, նորա յապուշ կըրթէցան :
Զի՞նչ իբր իցեն, այր այր հըծէք, և մուլցըն ահագին
Հիւրամն ծարք տան բազմական, բազմոց ՚ի վեր ՚ի դասին :

Խորախոյ ձայնին կարդան նորա ՚ի լուր ճեպին և փոթան,
Ըզմէ եմուտ, յամի ճիռու եղեալ և կան լուսիկ և անսան :
Խոս հրացայտ զալսմն յայսկոյս տարեաւ յայնիոյս ատենին,
« Անշուշու, սաէր, ըզգեն ՚ի հարդ մեծ արհաւիր պատեցին .
Գալիլեացոյն ըզուակ մուլցի, թէ հարց կրօնից տայ օրհաս,
Եւ դոք տապիք դիմակ դիմակ նիւթել նման մենքենայս :
Զոր եւ խընդրեմ, թէ ինձ կըրուէք, գիւրեմ հոգուոց անուայման,
Զորաբդ զայդ մեծ իմ ձեզ այսօր տայ ըմբռնել պատական :
Ասաց, խորհան և ուսան երին տանիցս երից տաղանդաց ։
Արձաթ կըրուեն, բարէ արձաթ մեծ գին գործոց մըրցանաց :
Զըաւամալիք յուղարկեցին, մինչև ՚ի գուր շուք ետուն,
Նա դէմ ՚ի լեան և լեեալ կըրկին, և խառնեցաւ յիւր դասուն :
Գալսլ զայր տօնն աշխարհախումբ, տօնն էր ազգին մեծահրաշ,
Կրօնիր նախնեաց, արեգ եօժնեակ նորա գործոց կան անբաժ :
Խորովի գամին տան խահամբար, այլ ՚ի խընը ոչ մօտին,
Ճեպ տան ընթերեաց, զարդ սեղմանին է վայրաբոյս դալորին :
Ըզինին զաւուրն յիշն նախնոյն, յորում հրաշիք բայ անճառ,
Ասեն, նախնեացն ՚ի Փարոսին ամբով ածեալ բոցավախ .
Եւեալ գնացին, նաև սասանի առին գանձուն մեծ աւար,
Անացը յայտի մըրեալ յայիս, զահունդրա հատին ճոխարար :
Խորունել այնինման էր արեւակի թագապարսակն ՚ի քաղաք,
Ծագաց խընընի ազգի ՚ի ծագաց, բայց ոչ անկարգ էր հրոսակ :
Այս այր տահմին, մեն մի ցերեն, էր ընդ պետին միաբան,
Թէկպէտ ընաւից նոյն էր արիւն, նոյն ՚ի զարմէն սերեցան :
Նոյն Յակորեանք, և նոյն օրէնք, ցեղ յերկորասան բաժանին,
Ծաւալեցան, ողլ ըզնոս ՚ի ծոյն առնոյր Պաղէւտին :
Աղդ թագակալ երբենն ազտա, քաջ արքայիւք ճոխապանն ,
Բանդողողով փըմթեալ քաղաքք, աւանք հարուստ մեծագանն :
Խակ ՚ի ժաման ըզնանկալոր կիւրել սահման և ըզկայս,
Գողցես ողջոնն թափառականը կասպեան պաշտեն զափափայս :
Միայն երկոր յերկորասանէն զերկիր կալմն հայրենին ,
Ցեղը բարցաւածք և բաղմագանձ, այն մեծն Յուզաս, Բնենեամին :
Դարձեալ և զայս մեծին Հոռովմայ յինքն ամփոփեաց գաւազան,
Իշեանն ազան ՚ի մարտ ՚ի գոռ, ՚ի զէն ՚ի զարդ յաղթական :
Միայն ողլթան ըզբաղարն բարձ զարբունին և ըզգէն ,
Նախնին զօրէնս յաղթօլն ել մոյզ, զի կարդ զիւրեանց պաշտեսցէն :
Տնրուեան ամուր, չեն մարտապատ, բայց բարդի կան խոսպան ,
Կէպ յԱրեւէն, կէպ ՚ի ժամեալ ծալիչ դարուց զարուց :
Ասատիկ այնպէս խոժու, և խեթ հայրեն ցասեաւ. Ամպրոպեան ,
Անպատուհան շնութող զիրդուոյն զայն օրահաս դառնութեան :

Բայց ես զերկիր, [թէպէտ այնափ արք նա բզգան, գիւր սրբուից, երբէք անշուք, (Երդի իւր միայն կեցցեն յաւերէ), ոչ թողից: Մի մոռացնք բազմահովով ածեալ մարդկան գարք անհօն: Եւ ընդ ապդին անդ շիշեց ջննվեն իսպառ. և զանոն: Մեծ է նըմա, զի անդ մանուկ Ալբայն տեսաւ Հինաւուրց, Եւ ոսմնիփի նախ անդ եղեւ, նախանձ կալցեն դարք գարուց:

Բայց աղէ դուք, դաս գեղապար թեօք թեթեւ և հրահու, Որ ազգ արփայն դոլով բարձուն, Կոմէք ըզմեն Ողիմզու: (Զի դուք ըստեւ իշէք անդուստ, Մրշեցարուք զայն սահման, Եւ բարեկամ զազգին հիւրոյն նըման առէք հալուսութեան): Դուք յայն աշխարհ նին առաջնորդ, ուր արդ դրեն զիս տարփանք, Ողջ շրջեցայ, յայ ընդ իմոյս նաև և բացցին ձեր ըերանք: Զգուել յամայ ընդ ժամանակ, զանուանն յիշել ըզփափան, Մարփոց քափեալ, և հինանոն քաղաք առնուլ իւր բերանք, Այլ և թըլիւս իւր կըլս մեր յարփին առեալ լուսազգեաց, Ես յիմ քննոր, ծագ և ըստիս աստեն թողից մահացուաց: Դուք զիս մաղթեմ, բարձ իւ շաւեդ դիք յանուղին ձեր կածառ, Ես արփաներ յերդ ամոքեալ զարփիս զըրգեմ ոսկեպար: Ի թե կառաց նախ հետք հատեալ ոսից անկիս մահացու, Պլսակ առից ես անսովոր բարձ իւ գահեց երկնացու: Ժրամիս երգել, սիւզն արփայն մի զիս լրցէ հիգաբար, Արդ տոք ընդ իս դուք ըզհանդէս մեծ խըռնելոց իւ տաճառ: Ունչ այնպէս անդ իւ վաղոց երբէք եղեւ խուռնելանիցաց, Տեսոյն յաւետ, քան ըզուան, իղձ Քրիստոսին անդ յորդեաց: Գամ մըսանն նախ առաջն մեծին սերունդք Ցուղային, Ջարմն Հոյակապ և իւ բաղնաց թագ յարբայից պանձալին: Աս այլ ցեղից իւ թիւ իւ զօր գըլուն ամրաք գերաբուն, Որպէս առիւծ ողջ զաղանաց զօր մեծազօր աննըկուն: Զափանց Գալայ եկին ամբաւք, նոյն իւ Սաբայ տարմաբար, Գամ ժողովուրք և յԵնդարդայ, և զայդակէտ թողին վայր. Եւն քաղաքին և զԱսուղեայ, և ձորամէջ ըզմափան, Նաև ըզլիւդ, և ըզՍեղի, ըզհողմաշասն ըզՅամեան: Նոյն և զիալպոս, և զզմարտկոց Ազովոսուն, զԱսկաղոն, Դիմակը իմ մողն նորա և զԵկկարոն և Սպոն: Ուր և Ցոպկէն այն յարփուի յահեղագոչ կոհակաց, Ուր և Ճայովից կարկառք ծովուն մեծ արհակը են նաւաց: Թողուն բրնակին հին Դամասկոս, ուր նախաստեղն հողածին, Պատմեն, թէ անդ յարքին կաւոյն զարեւ եւես առաջին: Անմարդացան Ներս, Եմմաւուս, և Անթեդն եղիսուեան, Եւ բնթշէմ, մանկացելոյն մեր Աստուծոյն որորան:

Անդ և Բնսուուր, և Գաղղաղէ ամսյացեալ և լուռ կայ, Ուր են և գալսր Մարեթնենին, ուր ամսյանենին և Երմա: Ուր և Եւգիվ եւես ըզհարսն անցունչ մարդոյ կերպարան, Այն ինչ գարձաւ նա իւ ըզուկն, յաղին մանաւ իւ յարձան: Ուր և յԱմփադոյ նըրմանկ լընին 7, տարտարուին բոց եւայ, Յայտ յերկին, մահ տայ օդոց, Տըճրմբահոս պըզպընցայ: Այդոք քաջարերը եին երգեան, ասս և վարդոցը հնու անոյշ, Զարդ քաջարերը եր մահահոսոր, տաստակ բերէ զազ և փուշ: Զարդ քաջարերը եւ մահահոսոր, տաստակ բերէ զազ և փուշ: Քո արհամիրը են ով տրափանք, ուր երկրաբարչը բրնձացան, Արփանմանկ այն պատանեաց իւ գեղն հարեալք աստուածեան: Արփանմանկ այն պատանեաց իւ գեղն հարեալք ամին վավացից, Ազուանային, բայց արփենին ամբ մէգ ամին վավացից: Կեկավարեալք իւ մես հողմոց կայս թըրեան անմահից: Հայրը ցանաւաս ամբուսային, և նորարպանչ տեղ տեղաց: Հուր անձրեւեան և զայն սահման յանդունդ ի խոր առ սուզեաց: Կայ արդ յաճին երիթացեալ խանձեալ երկին, հողն ամուլ: Վայր արհամարց, միւս անբերը, ըզմինսն համբուն հուրն եկուլ: Ծառ համբաւեն թէ անձանօր ծաղկե երեկ գեղցիցիկ: Ի սէրն հարեալ կան օրիորդը, իւ գեղն հարեալ պասաննիք: Քաղել տարփան, և նա ծննդի, հարաւ շընեալ ուժգնակի, Եւ միրդ իւ վեր գայ յերևան խողրագեղ թաւածը: Գիրդ օրիորդք ատեան ընդա, և դամք պրփան պատանեաց: Ամես ըզնաս ոչ նիչ անվան իւ տուք վերին երեսաց: Կերբենք նորա ամաց և մըրաք, այն ինչ հըպեալ և ձըրձի, Յաճին ցընդի, յինչ և իւ բան չէ նա երբէք պիսանի: Խակ հաչալ իւ համական անձեռյալք դառնան իւ սպիտակի, Շուպ մահաբր, մինչև իւ հունձ հասունացեալ, տայ խորչակ: Շասնոցանէն գան ժողովուրդք, Նըմաւոնին են զաւակ, Ունին նորա ըզԱմրուն, և ըզՄողոդ, Սիկելակ: Սա հացաւսո, զաշոն արգաւանդ, և մըրն երկրին գերունակ, Եւ որ բնակին իւ Սիկաւաթ, յԱսան յերկեայն իւ ըզեալք: Ուր և յԱմթարիս, ուր և երբեն այգեաց բըլուրք բարերուն, Ուր իւ Հուեմն, յԱն բերբի բըլուրք իւ հայր կայ հմագուն: Եւ որք յԵղուն են սիրկաւէտ, ուր և հարիւր կայ աւան, Եւ որք իւ վնս կոյս յԱրաբեայ, բամաբուրքանն իւ սահման: Խացարայն գան և որդիք, գան իւ գոշին մեծաձայն, Խորոնին իւ տորք անդ իւ տաճարն, և ողջունեն ըզմեան: Ազգ լացցեալ յարին երկրի, զահ կայ յանձուկ սահմանին, Ասս են բընակի, զըր յարտեանն հերման բուծէ պանձալին. Հերման մեղուաց պարուց նընոց, մայր ձիաւս աննըման, Եւ որ իւ նայրն են թափօրին, ուր ժայռք տուն են կարմզեան:

Անդ ըդԳուշակն յահեղ մըրբիկ պայ ցեղ յառեալ տեսաներ ,
Արփայագնաց հըբէցն ի կառս , վերոյ անցեալ քան զեթեր :
Դարձեալ Ելինադ , որք ի Անսան են և յԱվրան նազելին ։
Քաղաք սոր անջուր ժայռից ի ծայր կացեալ ծարաւին :
Եւ որք ըզՊԵՆ , և ըզՌարբորդ թողին և զանգ Հըմոնլիթեան ,
Անդք պյաւէար , պըստովք ափունք են ակաղեալ բազմազան :

Բայց և անդուստ զարմին Դանայ գան ժողովուրդը թաղծաբար ,
Երեսք ծըրեալք , լւուք ընդ քաղաք գան ակընկոքք ի տաճար :
Որպէս յորժամնոր ելք ցըրտոյն զաւուրս յորդեն զաշայնյն ,
Եւ ձմերունք չե ծրագեցն շուր սաղարթուցք և ըզգոյն .

Անդ ը բայցն եւ ի խընքիր գընեն չըշի տարաբէմ ,
Եւ լանջ հանդիպ քարը չ առայ մընչիկ ընդ ժայռ և ընդ վէր .
Երեւան զամեն յինքն յինիփեալ զեռայ այնպէս զաղանաբար ,
Եւ երեւ լար ձպտասպարզեալ ոչ կանգնէ տուսն ըզգալար :
Սապէս Դանեանք ի հին պատգամ գան անդ ծըրեալք պըստուէ ,
Թէ զարմ , իշանն , ծնցի նոցուն ըստ գուշակացն հոգելուն .
Նոսուի իշանն , նա Քիրսասոսին պատկէր առեալ ըզպատիր ,
Ա. առայ մարդկան , կենաց նոցուն յոյզ արարեալ և խընդիր .
Երբ վըր ի վայր դարն անբարի առնէ ըզչարն ըզբարին ,
Եւ կատարած գործէ աստեաց հուրըն գանձնալ երկնային :
Ա. մ. վիշիբինդիր գայցէ արագ գընդիք հասեալ բիւրաւոր ,
Մ. են և անշուշն Աստուածորին տիեզերաց դատուոր :
Եւ զայն վաշտ , որ զուր գոռաց , արուեստակեաց վարպապար ,
Զրահնու վրեալ Անդտարաստամք ի թափս առցեն շննիթաշար ։

Գան Ա. մերայ գունդք պատանեաց , բոլըբը յանդոց ի գրիին ,
(Սար պյաւէս բնաւորեցան) , զի հասկը ի քունս ծածանին :
Ըզինտապօն , քարեն ըզ Հորմ , Ափեր նըստոց է սոցա ,
Գան ի յԱմայ , և ի Ռոբայ , գունդք հին Անմաս և Ազրայ :
Դրացիք նոցա ըզմըրունինս այրեն ի մութ ի գիշեր :
Ա. յն ծովախնեաց Զարտունանքն , և են նոցա ծօնաթեր :
Գան Եխիսաղեայ և յԵղաբայ , և ի շինէն կանայի ,
Որ ձիւափայլ ետաւ վրակ հրաշէլ դարձեալ ի գինի :
Իսկ նազարէթ , և կորդ Սէմբրաս , յըզեաց անդ բիւր և նային ,
Նային ետես նորափեստոր զի մաչ ծընդեալ պատանին :
Բիւրք յարգաւանն և ի Դովիթայ ելեալք հորդեն անդր ուղի ,
Նալող յիւրօցն , և կադմէտայն բարձրըն լըբա ամայի :
Իսկ զինչ զամբաւ Նեփիթաղիմեան մարտկոց , ըզէն , և թըւեմ ,
Ուրք ի կեդար , և որք յոզունս սուրք Լիքանան ամսաձեմ :
Ուրք բունն ի չէն Նեփիթաղիման , որք ի Նասան բարձրաբուն ,
Ա. ըք պերճախոսք Դըմարտասէքք , ուր երկակունք Յորդանուն :

Դիմուն համուն . ի Գալիլէայ , և Սամարիա գայ ողջոյն ,
Եւ ե եթոյ , ի տես միայն գայ անդ վառեալ տէրունոյն :
Ռասէւ երշնից ոտք արբային զայս կոխեցին ըզսահման ,
Եւ մըսաղիր իրիք Սատուած զինքըն կացոց յերեան :

Հրաշից զարուետա ցանդ Ասեեդա , ցանդ կափառնա յուշ ածէ ,
Նա և որ հին կորյոյ զանունն , առ ի Յունէն Աերաստէ :

Չըրէ բնեթող , չուտ ի եւսսա , բերդն աստղաձեմ ունի կէտ ,
Եւ որք ծրփան Գէնէնարեար ի ջուր վասակ ձըկնաւէտ :

Իսկ Վասածին նըւբական խառն ընդ ամէն չըւեցին ,

Գաւան անցա չի մերահական , և կալուածոց չի բագին :

Ա. յլընոսա օրինադին իշանն ազդին բարերար ,

Յայսկոյս յայնիկոյ ի զանազան բաշնեաց սահման հաւասար :

Նըւիսպարծուն եղ սեզնանց , և ընդ երկին արգաւանդ :

Եւ ըլուսա յազել ողիսան , եղ յոհակէզ և ի սպանդ :

Սական ի ծիր իւրում թափին ոչ շատացա Մանասէ ,

Ջոր վիճակաւ յինք պարուերաց յայնիկոյս գետոյն ի բացէ :

Յորդեաց սահման , ուր կայ Նեփիք , ուր և ի եւրսայն քաջորսակ :

Դոր իսանասուն , ուր և դիմակ յոյլք գաղանաց են դիմակ :

Նըման Տէնաք կայ ի սպաս , և տրնկախիտն այս Յերեպ :

Մակեդ ու.մ.ք ի թիք , ի գանճ , բայ զառացին գաչ ոչ տայ :

Եւ զոր յոուոդ թանայ Տափուոյ իրիք արծաթ ջուր վայլուն ,

Ուրք մարգիք խայտան խոխոջ յականց , ուր և յաւերժ է գարուն :

Հըշէն խազան , և որք ի տան զանդ արգաւանդ մըշակեն ,

Բնակար յայնիկոյս Յորդանիսին են Մանասաւայ ի զարմէն :

Գան և Գաղեանք , և Ուրենին սերունդք բաջին այն մարտիկ ,

Էր նա ոզջոյն երկուսասն հարազատացն անդրանիկ :

Գան միաբան , քանիք յայնիկոյս միմեանց եղեն երակից ,

Տուն սեահական որ թազակալ էր Տիսանեան հըսկայից :

Արդոր , Բասան , մայշիք Գաղարէն , վաթուն քաղաքք կան Ուգայ ,

Գաղապառն աւաբնիք Յաբան , Սէրեամ , Բաղմէն , Ուամոնժա :

Գողան , Նարէն , Եղրէն , Սէրէն , Սէկամ , և կիսաւէր Կարեաթէմ ,

Են այս անուանք նախնեաց գարուն , զարդին անոն այլ կոչեմ :

Ուրք Ճարակին յապառածուն յայն Արիմնէ մայրալից ,

Մայրից կատարք սաղարթ պապատք , ողունքն ի զէն աշակէից :

Եւ որք ունին ըզիսոսուէ և ըզ Դիաբալդ , ըզ Դիաւզն ,

Ուզ ըզ Բաթալատ , որք ընդ հարուստ ցըլուց ի վէգ մարտին :

Եւ զոր աշէւել բարձր ի Երանց Անոս վազէ և թանայ ,

Ցիւեմ ըզձնզ , որ հուն բառնայք ըզբանաբեր ՊԱԲԻԱՅ :

Մանդաղ ածեալ հընձէք յԱլաւ , և զԱմերոտ դալարին ,

Անդ է Սէն , և Սեբոն , վայրը ապառագիք ահազին :

Անդ անապատքըն կադէսեան, և չլիդ քաղաքք զոր ունի
փասէին անմատոյց, և Հերմոսէ անկոփք աստի և անտի :
Եւնք Ալարեայ, ուստի հովիք պահեան բալուսն ի կատար,
Երբ Յորդանան ձոյլ յահագին կրկին եկաց ի կարկառ :
Ուր և լուսակը փախուս ընդ կրուկ ետուն տեղի, պաղեցան,
Երբ յաւետունան անշուաց ախորհ հատունդէր Յակորեան :
Գայ ի վերջէ Բենիամին ի սահմանաց մերձաւոր,
Որում ազգին ել գերապանն վիճակ երկրին դեղաւոր :
Անդ է ազգին համբաւատենն արքեան Սաղմէմայր քաղաք,
Բարձ Եսարէփիլ, ուր և լուզայ այն երկանուն կան դըշեակը :
Եւ որ այն ինչ յարեկ չորրորդ, դիմկնացեալն իւր գիշան
Ետես պակեաւ բնթանիս, ի լոյս կենաց նորոգման :
Տարել Սամար և Գրաբաւոն, ուր և առաս կայ հերձի,
Վայրք քաշէրէք, և ազգն ողջան է փաղանաց սոսկալի :
Անդ պատասիլք յուր գայլնի, ըբրոյլ առեալ բարակաց,
Սըրբեն մայրին, չուրջ պատականիք տան արգելցոց դաշանց :
Նա ըգկապուսն ի բարանան, զոր ցանդ որսան ընդ այդուն,
Մինչ եղմութին Ռիմակոսին ածէ լուսոյն երիկուն :
Բաշի տան որսայն, խաչ և խորտիկ կան պատրաստեն Համադաս,
Կոչոնդ կաշեն, նատին ի դաշտն անդ երախան յոյներամ :
Մօտ կայ ասցա տունն Մասիա, ուր և Հեմէն տասպար,
Բըրուրք բարձունք, չուրջ ափափայք կան ի պարեխ որձաքար :
Ուր ըբրոյակէն մողին և զերդ բարձրաւանդակ բնրոթին,
Դոյն ըլլեւուն, այն որ երբեմն ուներ տաճար արքատին :
Թուողին դշուէփն երկայնանիստ, զԱմոս, Աւշամ, և զԱմին,
Ըզդաշտ Հռամայ, ուր Խարէլն այսլուն դուժեաց և լամին :
Եկին և անդ Գրաբաւոնէն, Երիկրցեան ի տանէն,
Ուր և ըբնակը, նոր և չըբնակը մեսեալ տեսիլ, Համբաւեն .
Թէ կայ արեգն օր մի շուարեալ յուզոյն իւրմէ երկնընթաց,
Զայնի հնազանդ զօրափարին, ըստիւ ձբգեաց երկիյնեաց :
Կայր Պատոնի սոց ի մէջ, էրնա գեղոզ գերաբոն,
Ուր ի նախնոյն ի Սաւուզայ ձբգեաց ըզնեան և զանուն :
Ի մբերան վարուց Գուշակըն ըզնըմանէն երգեցին,
Այս նա կայցէ յոյն պէր ճախօս, քաջարութեամիք առաջին :
Կորա քանիք մափ խաւարինք նախ մեր ընդէկմ կըքրեսցին,
Զի այս մըրրիկ առց ըշնա, և մղեսի աչազին :
Բայց գութ ածեալ ամենական և զինքն առեալ ի յարփույն,
Զըշար Նէսարն յուզոյն հանեալ, ի միրտ մըտց պատուսցին :
Լիից յանկարծ նա հոգեշունչ, ըզգիւզն առեալ բարփային,
Բան յասսուածեան լըցէց զերկիր, զուրոր շըրջեալ զաշնարհին :

Աւար սաստիկ Հարցէ Հոգուոց, և գրժախոց տացէ ոչիժ,
Եւ ինքն ըլմահ վասրն կրօնից առցէ արեամի ապաժոյժ :
Արդ ի քաղաքն երկուասան յեղք իմրանեցան և մըսին,
Եւ տաճարին չուք և ատնին փութայր նաւթճել տէրունին :
«Նըւկրականն, ասէր իւրոցն, առ գուրս ահա օրն և հաս,
Եւ արդ բերկեալ ի քաղաքին տունք ամենայն կազմն նաշ :
Ո՞նափ ի ձենչ անդր էլանէ, թէ ոք նի մէր մեծապէս
Վակը տայ, ընթրեմը, մինչէ մեռաւու, յայց տարենոր ի հանդէս :
Զիք վարանել, մեղ ընդ տառչ ելցել հաւ պատանեակ,
Սափորն կ յուր յաղեցեակէ հանեալ տարցի սուրբ վրտակ :
Ուր ոսք ուղղին պատունէին, ուր մըսանէ զանեցէր :
Այն անդմթիժ յառեալ ի նոյն սեամ և ի յարկ գուք մըսէք :
Ըզտէր յարկին Հարցեալ սիրով, զոր գրտանէք ի նոյն տուն,
Վանք դուզնաբեայ ի շուր տոնին գուք մաղթեցէք յիմ անուն :
Յարկ մեծ ցուցցէ ոսկենեղուն, գորդցն ի գեղ բազմադէմ,
Դուր անդ սեղան մեղ կազմեցէք, գամ ես, և զիմն անդր ածեմ :
Յարեաւ Պետրոս ընդ Յովհաննու, ել ի քաղաքն արքունի,
Մըտին թաղձեալք, և վարանեալք աստ անդ հայրի ի բացի :
Ահա սափորն յուր յաղեցեալ հով չուր տանէք պատանին,
Օցէստ քայլց քայլցն նորու, յոր տուն եմուս, և մըսին :
Անդ էր Սիմոն զարմու, տուհմիկ, եօթամբք բերկեալ զաւակօր,
Աստ զայր յանդոց, ցանդ մայրապար զորփին առեալ յիւրն զոդ :
Սաստիկ նմա անդապատան կեանք քաղցրացան դաշուային,
Ցայն հեռաստան նրատեալ ընչաց ըզուոք քերէր քաղաքին .
Այբեաց մայրեացն ըլլովանիս, և կարկաջուն ձայն զառուաց ,
Ուր նա ակս լազմահարուսո յարօր հազար պատառաեաց :
Հաս յալեյթ, սիրեաց հընակ նա զալեբախս ընդ երգոց,
Հարշածաղկէ մերձ աղըերաց, և կամ յափունս ի գոտոց :
Զի զմին, ըզչափ, ըրչն զուղուն գիսէր զերկից քաջալեն :
Եւ զազանեաց լեալ հովելուն երդ մըշակաց տար ըստէպ .
Զինչ յարեգէն, զինչ յաստառու լըւանոյն աղմունք հանեալ կան,
Զինչ և պարզուն, զինչ անձրեայն նըւանք կացեն նախաճայն :
Իսկ նա յայնժամ վասրն սըրբոցն եկն ի քաղաք փութապէս ,
Հայրենասուր ըստ աւանդից տանել նախնեացն ըշհանդէս :
Մինչ պատանիքն յայլ դաստիկն ծօն պատրաստեն և ըշհաց ,
Դա անդ նըստեալ քաջարութեանց նըւագ առնոյր ըզնանեաց :
Մէրթ ի կիթա մատունչն արագ թէրակիսն գեն թէրչուն ,
Մէրթ կընդմնոցն ի փըզզսկրեայ ըզար բախնեն ձայնասուն :
Կըսագ առնոյր, ի սկզբանէն զինչ կարդ կրօնից զայն սեղան,
Զինչ տօնախուր լըցէ զոգին կըսեաց նախնական :

Երգեր, և անդ Պետրոս յանկաք եկաց խափան նըւադաց ,
 « Արքայ, ասէր, ունիմք բնակից կրօնից մասսամբ գերազանց .
 ՔՐԻՍՏՈՆ կոչեն, նա առ ըղմել յողք առ քեզ ասս յըղեաց ,
 Վակ գուղաքեաց ՚ի ըստ տօնին, մասմեծք, ՚ի շոր և ընթրեաց ::
 Այն ինչ լըւեաւ, խընդաց խայտաց նա հրաշալին յայն անոն ,
 Հրաման մանկանց տայր փութապէս, բանալ ըղյարկն իւր ՚ի բռն :
 Տայր և լուրեան ՚ի յարկ սենեակ կըրակ յածել լընկալից ,
 Եւ ամստանցը, ընդոյ գաւիմն հսոս յարաբեան անուշց :

Ազա զօրեանի ՚ի ներքասակողմն առեալ ածէր ՚ի տաճար ,
 Յարկ ցուցանէր մեծ գլուխեթարտ ՚ի սրանչելին ՚ի կամար .
 Գորգք և օժողոք պատոն նազինայք, հրափայլ չողն ծիրանիք ,
 Յատակ սրփուէր վարդայսակ, մոյթք բաղմցաց արձաթիք .
 Բազմոցքն համբուն են ձիւնափայլք, ըսկահք ափօւայք նորաբանն ,
 Են զուտ ոսկի, և առուն ՚ի բոն ոսկին արծաթն եռ ճաճանչ :

« Անոնս, ասէր, այս ոչ այսօք իմց հարաւ լըսելաց ,
 Ես ինքն անդուսս ՚ի համբաւին նորայն ագահ եմ փառաց :
 Չեղէ ՚ի տեսն ես զամագիտ, ՚ի լուր ճայնին աստուածեան ,
 Մաղթեմ, գայցէ առցէ ՚ի սպաս զայս փարելիս իջավմն :
 Դուք ասս կացիլք, յինէն բանբերը տարցին ճըզպիս զայս համբաւ ,
 Առեալ լըրով ածցեն ըլթէրո աստ ընդ իմով գերանաւ :
 Օ՛չ թէ նա աստ մընայք յաւէրծ, սիրո իմ ըղձայք ոչ ՚ի զուր ,
 Եւ շուր հարեալ նա աստու այսկի, անոն կարգայք պանտուր :
 Զի և մերոյն թռունք զարցին զայս յուշ ածեալ անմռաց ,
 Են զայս նըսոյց նախանձնիլ հիւրոց ցուցցին ապարաց :
 Շայց մեր զհաւեալն առցուր նըլագ, և մեր նախնեաց շուր տացուր ,
 Մինչեւ գեշէր պատու զերկիր ՚ի ցոյ ՚ի մութ ՚ի տամուկ :

Ասաց, ձայնին լըր դաշնակեաց, և թիւ և չափ տայր ճարտար ,
 Երգէր ոճով, գոյն նա հիւրակէն դորձ անկանէր և նըլկար :
 Նա Պարտոննեան¹⁰ յերկրն երգով զազգըն հանէ Յակոբեան ,
 Երը Զօրավար ծով պատառէր, բընահարեալ բաւատան .
 Գընան ճախրէն, և անմակցի չուր յաղթ կոխն կոհակաց ,
 Անդունքը յայնժամ հատան ծովոն մացին ողջոյն ոոք անժաց .
 Զի հոսանուսն իրեւ ական հարուստ դիզան պաշեալ կայ ,
 Եցի ընդ երկուս հերձեալ կոհակը արձակ բացին պաղոսայ .
 Անդ ՚ի թիւկան յերկապաւէն հաւեալ գոռայք թըշամին ,
 Գերանդազէն քառաձիոց ցորմնէն աշել ցայտեցին :

Այն ինչ վանեալն ըլլոր հատուսն անունըն ,
 Պակեան չըրան , և ծովափանցն ՚ի խոր մայրին զօղեցան ,
 Արագ յայնժամ հարեալ կըրկին զերկիրն ՚ի ցուր աստուածեան ,
 Եւ կարկասին ծովու կոհակը, ըղինն առեալ կերպարան .

Ամն որ աշեղ լայնափողոց եբաց պարզեաց ՚ի հունին ,
 Թօթափեցան անդ թըշնամիք, ալիքն աղք պատեցին .
 Խակ զէն, զամապար, ըզանջապան, ըզփողփողեալ գըլիսնոց :
 Էզնահատակ, քաջ զերիփար, վիշապն եկուլ անդընդոց :
 Եր տեսաննել, գամ ըան ըզգամ գընան սուզին զերթ կապար ,
 Եւ կառք սուզելըն անհետանան իրեւ փոշի հողմավար :
 Խակ որ կիսով չափ ՚ի ծովուն յալիս ծրփան ՚ի տատան ,
 Փոմորկեցան ՚ի պլուտունից համբուն իջն և սուզան :

Երգեաց, զիանը Ամենական յերկնից ՚ի գութ հայրեննն ,
 Զագորուն թրսան անդ բուծանէր ՚ի վայրն անշն ահազգն .
 Գործն նըրգելեցոց ածեալ չամեւաց ճաշ երկնաւոր յերկրարար ,
 Նոր էր տեսիլն, և չացն, ասես, յարփոյն տեղայք ձիւնաբար ,
 Տեղայք չըղայք ցոյն ՚ի դաշուն, խուժան յակէթիու հիմնայք ,
 Հաց զայն գործեալ նորանշակ , նըստին սուեն տարմաբար :

Զիարդ Գուշակն ՚ի գաւազան հար զապառամն, աչք յերկին ,
 Եւ գետ յորդեաց ՚ի խիստ ժայռէն, վէմք քաջցրալուր ցայտեցին :
 Բներանն ՚ի բաց զիմեաց խուժանն, արբ նորասքան յալբերաց ,
 Զի և հարուստ պապակ ծարաւ նորա զհագագն հըրդեհեաց :

Երգեաց, զիանը որ Ապահնայն նախակին կերտեաց ըղդրղեակ ,
 Ա՛մ ըրբիկեալ ձօն ՚ի յանդոց, առ նորագիւտն ըղդրամակ :
 Բաժակ մասոցց լի անսպակ, և էր սեղանն ՚ի վզըր ,
 Զոր կըզկըցեաց ՚ի սեղ զալար և ՚ի բեկտեալ ՚ի հացի :

Մինչ զայս նորա երգ առնուին, անդուստ վեհան եր տեղեակ ,
 Իինալ մերանց նա ՚ի բարձանց մուտ յոխերինն ՚ի քաղաք :
 Պահն էր Ալիփոյ, ձեսէր Ոլքն համբոյ ծովուն տալ խորոց ,
 Եւ նա ընդ իւրան յարբայապանն եկեալ եմուտ հիւրանց :
 Եկն յակումք բոլորեցան, կազմ և խորտիկն էր ընթրեաց ,
 Կայր և Յուղաս անդ դաւաճան, սէր խարդախէր ՚ի դիմաց :
 Բայց յարունին սուրբ յարինուաց ըզհանի առեալ պարահան ,
 Երեկ ձեռամին և մասն հանէր յաշակերտացն իւր ՚ի խա :

Ակա զոկահան ՚ի յահանակ լցոնեալ և ջուր ՚ի յըստակ ,
 Եւ նըրիկը ձօն Աստուծոյ այնպէս խառնեալն ըղբաժակ :
 Յարբումն, ՚ի կեր, ջամբեալ նոցա , ձայն զայս աւագ բարբառի .
 « Այդ իմ Արամին, և այդ անցուտ իմ է Արին տերունն :
 Ե՛ս մի փոխան հեղումը բնակից Հօր զայս նըւէր անմահին ,
 Պատարագէմ անպարտակիր ըղբին ջննչել վաղիմն :
 Գուրք, բարեկամք, բանից անգամ ՚ի յայս մատչիք ՚ի սեղան ,
 Ճաշակ առնուր զայս աստուածեան, զօր աստ կննեաց իմ բերան ,
 Անգարու մահու իմ դամբանին, զայս շուր հարէր թաղձալի ,
 Եւ այս բանին յիշասակին մի փառքն երբէր ջննջեցի :

Նա զայս ասաց , և մեր Նախնիքն անջնջ կալան օրինակ ,
Զարդիս մեր ցանդ ահեղաչըալ բանի՞ց առնեմք յիշատակ :
Ձն սուրբ ցորեակ հանեմք ՚ի բեմ , և զանուշակ բեր որթյն ,
Փոխան գտաւանցըն պարարից , փոխան սպանդից այն հընդյն :
Նա ՚ի բարձանց աստ ինսրէի բան յերիցանց հրաշաճայն ,
Ֆինքն զարդինս փոխէ զերկինս արվիաբնակ մեծ արքայն :
Մարմայն Արևոն սանկէս անսումք մեր զԱստունց ըզճաշակ ,
Եւ այս կրոնից մեր մեծապէս շուրջ հարկանեմք յերունակ :
Ըզբաղյն հարին , և Աստուածորդին հան ըզբագէն նազէլք ,
Եւ սուրբ զինջակ սփածեալ խընդեեաց ջուր չերմ յանօթ՝ ս. ուղնձի :
Ապա ըզցուրոն առեալ վլուսակ հեղջոր աշովն ՚ի կոմքին ,
Փորձէր ձախուն , յամանն հընչակ բարենսանեալ ըզդըրմին :
ի գուստ անկեալ տայր Պետրոսին , տայր և այլոք ջոր ոտիք ,
Թէպէս հրաժեալ տանցը Պետրոս , յցիտ սուկացեալ ՚ի հրաժեց :
Խոնարք և զոտոն առեալ սորբեաց , և թող նոյա մեծ տիպար ,
ի խոր ապա յուղաց հանեալ ձայն զայս կարդաց տիրատար .
« Զոր նախաճայն ձեզ ասէի , օրի է վերջին , եղաբր իմ ,
Դանն է գիշերս , թողում ըզձեզ , եւ Հօր Հնապանդ մեռանիմ :
Մի ոմն ՚ի ձենչ , (՞Հաւատայր) , զաշէր ո՛ժիր Հայթհայթեաց :
Մի ոմն ՚ի ձենչ զիս մատընտու ՚ի ձեռս տայց թըլչնամեաց :
Կամ անձնագրաւ , դա աւաղիկ մեծ դաւաճանն իմ կենաց ,
Մըտաբերեալ չարին խալանք զօշպաղին սիրոս գրանեաց :
Այս արգասիւ իմ գորովոյն , այս իմ երկոց քըրտնահար ,
Բայց ո՛ք ես , քաջարու թեամբ ո՛չ խընդացե դուք յերգար :
Թէ չէր երբէք քո զօտ շնչեալ այն մեծապէս քեզ լու էր ,
Օ՛չ թէ երբէք քո չէր առեալ զարիւոյդ ճաշակ լուսաբէր :
Բայց դուք , քաջը իմ , մըրոք գեթմահը , որպէս թողի ձեզ տիպար ,
Եւ դուք որշնու պէտ ընկերին մըրոք հնապանդ կամակար :
Խոնարք Հոգուով ըզբարձայօն զայսոս հարէկ դուք ընդ վայր ,
ԱԱ ձեզ անդոււ տայ ՚ի պատրել որ արդ գոռոյ թեփար :
Զուարթունք Հոգուով յըստականեար զուղին հատէր ճոխաբար ,
Կէք քաջարիք , և զդայութեանց ամուք ածէք ձեր պատուար :
Որպէս յանձին ձեռս հարեալ էր , մի տայք տեղի դուք չարին ,
Քաջագութիք պընեցարուք ըզմի գիշեր զայս վերջին » :

Խոսովեալք հեծնեն և վարանին , ո այն իցէ զալացուն :
Ո այն մըլին , զօր չառակեաց բան նախատես աէրուււոյն :
Ու հանդութեաց , և ձայն առ նա կարդաց դասուն գահէրէց .
« Քիզ , Տէր երկնից , ՞մ ժամատաժուուն այր այն իցէ աշընկէց :
Բայսօր նիկ դա մի ըզմեզ խաղ արացէ հիքամէս ,
Չև հինորեայ յիմում արեան ոյնն է թափեալ ՚ի բազկէս :

Ա՛յս իմ առոյդ , չէ գոզդովունի , չէ զետ կուսին ծընդասէր » .
Ասաց , և անդ ՚ի պատենէն ՚ի նոյն մերկեաց ըզպասեր :
Իսկ Ռաբունին նըլան յանչուշ ըերեաւ ըցժանան յերեւան ,
Բայց և մըուս ցողակ բարկ նոցա , մինչ գործն առցէ ըզվահաճան :
« Նա զայս գիշեր , ասէր , վերջին յիմոցդ ոչ ոք յընկերաց ,
ինձ բարեկամ կայցէ անիստա , և մարմակ են ըզբայց :
Եւ դու մինչին , որ խորստ այդշափ բարբառ գոռաս ՚ի յարկին ,
Եւ հուանեալ ՚ի թէ լեզուիդ վերոյ ճախրես քան զերկին .
Անդ ասպարեզ կարդաս հողմոց , և մըրըրկաց զու ձայն տաս ,
Ժամ եկեսցէ , և բակ տեսցես նոկ թըլամեաց գասաստան :
Մինչ զիս ունին , զու որդ խնդըրեալ դու բայ խըրթին ապաստան ,
Կալիքն լեզու քեզ խաբուսիկ , և ետու հատցես քափաստեան .
Նաև յօրփամ զիւր ընդմիջէ ըզըլան գիշէր այս գիճին ,
Երից յուրաստ զիս , ահաբէկ , վշիս ըզքո սիրելին .
Գիշ աշնչնկց կիս ապազէն , քեզ արհաւերը տայ աշնչնկ » .
Ասաց , նիկ նա պընդէր կըրկնէր յուժին մընալ քաջողինկ :
« Լանջ իմ , ասէր , յանդընելին սահին սոստուն սուր և զէն ,
Թող վասոսիրոր ՚ի ճեա փախուստ ընդ դաշտ առցեն յերկիւղին :
Մի զիս դու Տէր յերեսս հարեալ ասէր իբրեւ վաս արան :
Մինչ չև անեսալ թէկունք չըզիմեն սունդապանդ թըլամեաց :
Յօր վայր յար Կոյ Տէր երթիցես , բընադ ընդ քեզ և զոկէն ,
Զենս և բազուկ ո՛չ ուժեսցէ իբրեւ քեցուլ զիս ՚ի քէն » :
Յարեաւ Աստուած , էլ քալապէն գործոյն փութայր նա ՚ի կէտ ,
Եւ ինքն առեալ ՚ի խոր կիշէր ՚ի բլուր չըզաւ ձիթաւէս :
Անդ մենարան խնդըրեալ անձին , ասէր նոյց կալ անքուն ,
Թէպէս յերկոցն ըզցոյց ցերեկ կիննոքա խօնջ համբուն :
Ո՛չ ըսաւեցին զանյալթ ելին սանձել նոքա քոն անդարձ ,
Թուրբերաւէր ՚ի խոր սորդան սայշ , և զամասամն անձնն բարձ :
Տագնապեցաւ . Աստուածորդին , ի սիրոն հարս յոյց ՚ի խոր ,
Երբու այն թէ ող մոռացաւ . Ճետ նա ունել երկնաւոր :
Կիրք զալէւտիք ըզգեմարէհ , զահնշ տանչանս յուշ ածէր ,
Մահ հատերին , և չարաշուք ցերես զահնշն , և սարսէր :
Զի և կիրք զայն նա մարդկաբար ձբգեաց ՚ի մօրն արդանդէն ,
Զի արհաւերը որբուից մարդկան նոյն և նըմա աղջեսցն :
Ուստի ՚ի սիրոն նա մահացուն պակեաւ ՚ի մահն ապահոյդ ,
Միուր անսասան կայցն նորա , անվանելին և աշխայ :
Անմայէս յոզդք Հօր մասուցեալ կըրկնի խօսէր երեքին ,
Զայն զայս ողորմ ՚ի վեր մաղթէր , դասակ ձբգեալ ըզկըրկն .
« Հայր անընկիզմն , ինձ օրհասին արդ խառնեցաւ այս բաժակ ,
Վասն օտարին աշա ամբաւ զուր և վըստաց նըլաւակ :

Զիս յօրհասէն թափեա 'ի դառն, և զոյ խորհուրդը անաշառ
Նկան համբոյրը, և զահագին տափնասոյ յինէն 'ի բաց առ: :
Այս եթէ այդ անշուշո վրձնը. և մոր անդարձ կընեցաւ, :
Թէ բնդ մարդկան չիք քեզ հաշուլ, բայց թէ մահուս միջնորդաւ,
Բաւ, թէ լինիր ես վըրկութեան մեկերաց խոշնդակ, :
Մեռայց անշնչու, ըսմեշ ազգին բարձրից մարդկան հասարակ » :

Ասաց, տաղնապ բայց աշագին ըզիրտոն յուղեաց վշշոմքեր, :
Եւ քիրոն արեամբ կամ տիիք յարեան ողջ մնդ իրանն հարկանէր:
Յարփւոյն յանկարծ սաւանաթեն էջ և եկաց պատանին,
Ըզշոր առ նա բերէր բարբառ, դիւր մեծ յահեղ մըրրիկն, :
Կար և զըրդէր, և տաղնապին տայր քաշալէր 'ի սըրտի,
Ըզգայակեան առեալ ջնջէր բցոյզ մարմոյն արփենի:

Խամակալ բառ պայմանին Յուղան չարեաց գաւադիր,
Ի ծայր լերին ածէր հորդէր ինուժն 'ի սուր և ի բեր:
Խուռն յարձակին, և խառանել Ծընին ընա 'ի կառան,
Բայց և անդուստ ի՛ ըցյ լուսնին պատենազէնք ցոլացան:
Անդ և վաշանք տան ըզկոփիւն, 'ի զեն ջընէր վայրն ողջցն,
Եւ ճարպալից լազուրբն 'ի տող ըզմութ վանեն դիշերոյն:
Նաեւ բորբոք օծեալ ճարպով բազմակուղիք ջահ զամբար,
Որ շշուածն 'ի սուր երկաթ հատան կըրոնք հասկաբար:
Երսնին հարաւ, և դյու անձաւք հնչւն լերինք և քարայր,
Զէնք շառաչեն, և ձայն արանց աղաղակին բաղմանայր:

Յարեաւ անհա Աստուածորդին, կաց և կարդաց ձայն ընդդէմ.
« Օ՞ն դոք, ասեք, կացէք վար մի, զոր դոք խընդորէք, ես ինքն եմ:
Այս նուուերդ, առ ինչ զամբարք, ոչ 'ի քաղաքդ յանդիման,
Բաղմանովով ես յատենի Հօրն երգիք զապտուիրան:
Հիմ դուք անդէն զիս ապազէն ոչ կալարուք դէմ ընդդէմ,
Զէնք սըզեն 'ի մուլդ դիշեր ասս գունդապունդ տեսանեմ:
Թէ զիս անպարտ աստ խընդիցայք մահուն քարշել յօրահաս,
Թէ ձեր ընդ ակն են խոչ փառք մեր, թշոյ տուք դոցա անվնաս:
Զէք մեղ դոցա, դոքա առ իս սիրոյն լցին ըզշանդէս,
Ես միայնակ ինձին ձերոյ ես անձագրան ողջակէզ » :

Ասաց, մատեաւ և ոփաբար զանձն իւր երկից ընծայեաց,
Երկից 'ի նոյն, բարձ հրալց, տապաստ անկան գետանամած:
Անդ և զարկեալ զէնք ըզգեանին, շալին սասաիկ հընեցին,
Ի նոյն նոցա զականողիս գիշեր պատեաց խաւարին:
Թէպէտ յարեան, իրու ի քում քընան քայլեն դանաչեն,
Իրու զինին եկեալ զակամբ, ուր գեղեն ոչ դիմեն:
Սինչեւ Յուղան, որ աչք անմիքս եկաց գիշեր զայն ողջոյն,
Նըշան անշուշո բարեկամին ետ, և մատնեաց թընամոյն:

Ահեղ չարեացն ըզսէր ըզգութ նա քօլ արկեալ, բայց 'ի զնը,
Նենդ 'ի սրտան, խաղաղատեաց, ժըմայտ յերեսս, ետ համբոյր:
Գիտէր ըզն նդն, և նա զայ ինչ մեղմ արձակեաց 'ի ձայնէն.
« Դու մըտերիմ, զայդ տա համբոյր սիրոյն մերյ փոխարին:
Յայզափ չարեաց, դյոցն վարձու, հասես ըզքեզ դու 'ի խոր,
Մնշուշ ընդ քեզ ես այդ բանիդ չնդէ երբէք բաշնաւոր »:
Հային ասաց, և զամացուաց հեղաւ չուիս պատանեաց,
Եկեալ պատեն մի ըզմով, և տան անլոյն կապանաց:
Նըման յորժամ եկն և անկաւ ցանցատեսակն 'ի գահոր,
Կամ Եղիշու, կամ Ալաւեռն կորիւն ահեղ պատառող.
Յարեան հօվիք, և զէն առեալ չորշ բակ առին բոնդագունդ,
Կան և մըրին, և առաջին աէց հարկանք և մըկունդ:
Մընձ յարիխ եւ աղասակն, հընչն պարուցն անդ կայեանք,
Եւ 'ի խոնարհ աստ մըձառըր կըրինն մըրինք արձագանդ:
Սամէս յացուուս առեալ ըզնա զինուք ահեղ պաշարեն,
Գոնդք մըլէքինք ոտանաչարն ըզչից ացեան ապազէն:
Կէսք ձեռնամունիք, կէսք 'ի կառան զուլն նորա պարանեն,
Այնաւու կապեալ մըրթ ասս մըրթ անդ ձըզեն տանին և լերեն:
Ցցի իշացան վերայ բնաւից անդ յախննմորն և մորս,
Գիրի վարեալն 'ի յշրումայ, վրտարակնորն Մարքոս:
Ուշ ըզնամարտու մէքը ընդ մարդ, նա ոչ 'ի վէդ գայր անդամ,
Նա վան արանց, կըրով շէք մի 'ի լոնչ նորա և յանդամ:
Բայց 'ի սպասուն կապիափայ իւրու զնուոր նահատակ,
Եւ և եղաց, զի և զուլին ետես անբոյդ և արձակ .
Շուրջ նայեցաւ, մէք ոք ժըմպէի, ուստեր նըման չիք վրտանդ,
Եւ զանձնատուրն ոտանաչարէ այն կնամարդին անաւագ:
Հոզմափարեալ 'ի կագ կըրիւ սըրէ զիւզուն նա ընդ վայր.
Եւ 'ի ուժուն իւր վըրուուց հազիւ ուժեաց զըր ուժնայր:
Այսլ ոչ վայրիկ ժուեաց Ուերոս կապակոսորն 'ի ցաման,
Սուր զափեալ 'ի պատենէն, և խոյացաւ 'ի ծառայն.
Խուճապէցաւ, ի նոյն ի թափ չոզց սուսերն 'ի ձեռին:
Եց և արագ լըջն զանչեթէթ զականջ կըրաեաց Մաղքոսին:
Մէրժեաց ըզգաւն, և հարուած զայն յակն արիւալ, զաջ իւր ձեզեաց սէրուն,
Եւ յապածյոյ տամուկ հօզզայ բարձ ըզշատան ընդ փուլ:
Ան և մասուց ըըթքալիքս, բաղեաց 'ի բուն իբրէ Տէր,
Մէրժեաց ըզգաւն, և հարուած զայն և ոչ ըսպիկն երեկը:
Սըրոնէր 'ի նա, որ սուր մըրէեաց, և կայր գործոյն ամբատան,
Սանձէր ըզգէն, մի յարգելեալն երկաթ լինել ապատան:
Թէ զայ չասէր, անշուշո արագ այս բորբոքեալ ձերունին,
Վայրախօսին, ըզմերկացեալ ըզուոր մըխէր յախննդիս:

« Զեմք այդ զինուց, չեմք մեր, ասէր, բազկն կարօտ մահցառն,
Չեմք յայդ սուսեր մեր ապաստան, իլ ե ինձ Հայր գերաբուն .
Նա թէ կամեր թափել զՈՒԹԻՒՆ 'ի գառն աչեղ օրհասին, »
Եւ շիմ արեան չե իմ հեղեալ, հաշու դու մարդկան ընտ ազդին,
Նա ինձ գունդ բիւր հորդեր յարիւ-ոյն մուգէմ զընդիր ալէսաստ,
Ճակառք հազար, որ զայտ ջուլիր արկանէին դիւասպաստ:
Դու զարփայնց զինուորութիւնս, և շատ մարտիցն ըցհանդէս,
Դիմակ դիմակ զբաւետութիւնս, և թիւ զանուանցն ոչ գիտես:
Թոյլ տուր յամբուկ կոչել զորդայն ըզՀօր մեծին պատուիբան,
Միւյն այնմիկ քաջ միտ զբնեմ, ինձ փոյժ զինուց չե մարդկէն»:
Ենայր ի թափն իւր ծերանին, և զայտ լուկեալ ըլզարքառ,
Հազին ցանեաւ անժուժեն, ըլցուր շիջց բոցվասու:
Որպէս յորժամի մէջ շինին զամփաըն ետես աշարկու,
Երէ համբոյր և ձեմնընդել վարժապետին նշինու .
Նա որ վայրի կարծեալ վազեաց, ճայն նահանջեաց որսորդին,
Հազին ժանեաւ ի կատարւոյն գուլըն թափեաց զեղինըուն:

Արդ ըլբունեալ զանձնանընէրն, աշխարիլի տեսարան,
Քարշէն զանդէնն և ըզզըլեալն հարուն բանիցն ի խրթան:
Դու այս հրաշլց, Ամենակալ, կամ յՈՂիմզէն ի զնին,
Ժուժամ Ալբայդ, և ոչ զանդունս յուզլու խանես ընդ երկին.
Ե՞րդ շանձ ի բոց աշ զինեցեն ի գուժտ շրժեալ տոկեարչ,
Թէ ար երկին երեր անժուղը, աշխարհ լուիկ կայ անշարժ:
Բնութիւնն ելո յոր խանդարին, յերբ կան դուռ ասսասան,
Թոյլ ասս յանկարծ անկցին տարելը, անկցի եթերն և կործան.
Թոյ ողը է աջ, Եր ոչ երկին ի շանձ ծըլսայ եռարձէն,
Թէ ոչ այսօր, ում այլ աւուր բուլոննը պահին բոցելէն:
Ոչ ազգ մարդկան թափուրն երկնից լցոյն այսլափ ինչ արժէ,
Ոչ ազգն ոսկի, որ արդ կրօնիւր ի վեր յարիւ-աց պար ելցէ:
Մի Տէր ի քում, գորովդ ի մեջ բոց զայտ հասցէ ի սրբուն,
Զի վըստմիւր այշչափ միջի Որդիտ լըրեալ Միամին:

Պակեան ընկերն, յանառա փափէն և կիսամեռք անդ թաքնուն,
Երու վարազ մոլին, կամ ճայն գուշեաց առիւծուն:
Հրոսակ խուժեաց, ոգոցես թէ կէտք յոյժ տափափեալ ունել կայս,
Զորդ աշարեկը թողեալ 'ի ձեռս, ի շոտապ վազեն յափափայս:
Կէտք պասաստան ունին զանձաւ, և որ թաւուր են մայրեաց,
Կէտք անձնապուրք իրք. ճագարք ի փառ զօղին ի վիմաց.
Շըւուկ հարաւ, դոփմամբ ոտիցն անտառք անկոփե հէծեցին,
ի ճայն գոյիւնն, և թաւ բըռուրք տերեամիստ սօսափին:
Զուուկն հատեալ, մեծ երիցուն ի յարկ մըտին ընդարձակ,
Եւ փութապէս ի քաղաքէն աննըր խուժէր մեծ զրոսակ:

Պետք, Երիցունք, կան դատախազք հազարը միոյն ոխերիմ,
Հրացայս խոժու Հային ակամի, բոհմննք թափին ահազին:
Անդ կայեափաս, և Այսօր, ասէր, հաղըք լարպացնանարփէլ,
Զի և աղուեսու ոչ ուժեցին չարպարլոյդ գերծանել:
Զիք արդ դրմա դարս 'ի փախչել, ոչ վայր մընաց թաքըստեան,
Արէր ի բուն, և մեծ գործոյն կատարածն տուք վախճան:
Օր այս անշուշտ, որ յաւերժեան մեզ մեծապէս շուք ձօնեաց:
Այլ ի խումապ ժամանակին հնարից պէտք են դաւանաց:
Դուք լուռք ողջցն ինձ ունկնին դիք, մեզ դատաստան չիք արեան,
Կիւնաց, մաշու, պատժառին Հունացեցին է իշխան:
Յուղեալ մեք նախ բան մահաբեր, նորա հանցուք ատենին,
Նա լուիցէ, տացէ բրդա զանպատըսպարն որհասին :

Ասաց, և զայտ լուն կապելցին բան հարցանէր յատինի,
« Անցւու մեծին ուու լսուուծոյ այս անմահին են Որդի:
Իցն անշուշտ ուու և Աստուած, զարուց հընչեալ յաւիտեանց,
Զոր աշխարհի ի երկնից ծագել ձայնիկ երգեցին Գուշակաց:
Ի Հայոն երդուեալ յամենական, որ տայ հրաման ատենդաց,
Աղէ առա, և որ խոնդրեմի, մի բան ասեր քօզազգեաց:
Ըգը դիմակս արդ մերկացեալ, ասս մէկին յանդիման,
Մի անձնաման յեւսնեցուք մեր, շուք քեզ դընել ատուածեան :

Ասաց, խիկ նսնչ կ վաստան և խսնարհեալ ի կիմաց,
Այլ հեզարամ վայրու մի զալս 'ի վեր յառեալ զայտ ասաց .
« Եմ, որ ասես, զի բրիս անզամ փորձ նոյն փորձէք գուք զրաջան,
Շատ են խալանդր, ուշիմ լըրուք, զզձայն թողէք դաւաճան:
Ասեն մեկին, ոչ ժամանակիք հարուսա մի այլ անցանեն,
Զի լուսաւոր ինձ ի ասհման ՈՂիմզոսին թագ կապեն:
Յայն արքունին զՈՒԹԻՈՒՆ եւ պարագեմ մուգ աշին,
Անդուսու կըրկին ես ոնփարար ասս 'ի յերկիր գամ յերկնէ:
Խսկ յիս յայնիւմ յամզանալցաց փայլակնացայտ դալսուեան,
Ինձ արփայնիք սաւառնաթեք զեթերն հատցեն յանդիման :

Ասաց. յայնամա ի երկն յուսոյն նոր ըստ կարգին պատուեաց,
« Զինչ պէտք, ասէր, լուսոյ արփեյն, ինքըն զոճին ասակեաց:
Ոչ Աստուծոյ որ զինին որդի սրուապատի մըստեցի,
Օրէնք ազգաց, կարգը աշխարհաց, զառսն մասնեն օրհասի,
Օ՛ն գուք արիք, և Պոնտացեյն հարեալ պէտին շուք 'ի սպաս,
Տարայր առ նա, և զարգանին անդ գուշեցէք պատուհաս »:

Ասկայն Պետրոս յարկածն 'ի չար, յոդին խոցեալ կարեվէր,
Բացէ 'ի բաց ըլզուիկին խաղայր գընայր պէնարկէր:
Գայլեաց յառաջ, 'ի տան գուիթ մեծին եմուտ յըրիցուն,
Մընիկ առ դուրս այնիկ թաղաջեալ, 'ի պահ նըստէր գէլերոյն :

Առ նա աղջիկն այն բարապան մատեա ՚ի դուրս ՚ի տանէն ,
կասկած առեւալ , « Դու ևս , ասէր , ես փախըստեացյ ՚ի դասէն :
Եւ դու դորս հաղորդ չարեաց , քօզածածուկ կաս ՚ի ստուլը ,
Լըրտես եկիր , մինչդեռ լնութիւնը ՚ի լուս Հանգին ՚ի գիշեր » :
Զայն յահարեկն , անդ Պետրոսին արիւնն եկաց սառնամած ,
Անձն իւր նըս գնուացօք , (բարէ , սէր զի՞ն է կենաց) :
Վարանեցաւ բիւրապատիկ անկարծ իրացն յայն տիպար ,
Զի՞ն զործ գործել , յոր կըս դարձիր , արուեստ արկցէ զի՞ն ՚ի վար :
Ուրակէս զաղջիկ մատաղ կաւառ քում մի քաղցրիկ ՚ի դաշտի ,
Եւ մոռացօք ճնողին եղեւալ լիբ անդ ըցնա ամայի :
Մայրն ՚ի դաշտէն , մինչ աւուր կայր , դարձաւ եմուս ընդ յարկաւ ,
Մութ գիշերյն զաղջիկն էառ , մինչ քուն թափեաց և զարթեաւ .
Զարթեաւ , և գիրդ զաշս իւր յանեաց , ընկեր չնեսն և ոչ մայր ,
Տագնաղ ամբաւ , նա կիսամու լորջ զամոյին ունի վայր :
Նա և ուղյուն գոյ անտեսակ , և աղջ պատմաց գիշերին ,
Սալիք յայնժամ ըզէիքցեալն եօթըն վարան պատմեցին :
Աչ պարնանեաց , անդէն յուրաստ զԱնունն եղեւ տանիլ ,
Որ վայր յանաշ զի՞նքըն նուրէր մահուն ծոնեաց բաժակի :
Նա և ժըտեալ ՚ի քոյ անձին մուռ յոխերին ՚ի տաճար ,
Զոկ մինլքոր ՚ի ծառայից զի՞նքըն իսանեաց անհանճար :
Քուղն չազդեաց , ՚ի նա ողջյն խոժոռ և խեթ ակնարկին ,
Եւ թաքթաքուր զանդ սրբութեալն հարցմամբ բանիւք տադնապէն ,
Երից անուն , և զշայրէնիս վարդապետին նա լըւաւ ,
Երից ՚ի բան սըտապատիր առ ՚ի նմանէն ուժացաւ :
Մինչք էր այդն , ուր ընդ յարկաւ ՚ի գիշերին հասարակ ,
կան և երգոն նըրաւ կարտան մեջ ցըցնազարդ հարց խօսնակ .
Մինչ զարշաւան կոչենն նորպ զի՞ն է հընտակ ՚ի մանին ,
Յուլոց եհան նա յուշ անեւալ բան տէրունոյն ըզիլըն :
Հերձամիզուկ ՚ի խոր սրբուէ թառաւչ եհան տըրտնազգեաց ,
Եւ ցաւ սաստիկ յոփնաթափիծ յուշի՞ն հարա սոկերաց :
Յայնժամ և զանձն սոննահարեալ և զահ սըրտին անաւագ ,
Ուորնիրմի եւ նա ըստ դուրս , զընայր մընչիկ ընդ քաղաք :
Ուզիցն ըզցայդն աննիրչ ակամի հեծէր մընչէր առանձին ,
Եւ ըզմորուաց ըզնահարեալ զալիս ճողէր ծերունին :
Նա համբաւեն , ցանդ պահ ՚ի սոյն թանայր ըզնա ցոլն աշաց ,
Ցիշէր ըզգործն և արտասուէր մինչ ՚ի վերջին կւս կնաց :
Ըստէպ ըցնա յայր մնացեալ արեգն ետես լուսածադ ,
Նոյն և ՚ի մուռ ետես արեն յանձաւ ՚ի սուզ ՚ի համակ :
Յաւէրք ՚ի նոյն ընունոյր խորհուրդ , ընդ միտ ածեալ և հեծէր ,
Եւ դիւր վայրիկ ուստիք երբէք թաղծեալ սիրոյն չընդունէր :

Յուշ գան նըմմա պատգամբ վերջինք , զոր նա ելիք , արբայի ,
իշր անմոռաց , զիանդր յայնժամ ՚ի ձայն պակեւա կանացի :
Պահն էր յորժամ աւալըրջաց չև էր հասեալ ժամանակ ,
ի լսո արփայն ըզմութն երկրի ՚ի գյոն հարուլ ՚ի սպիտակ ,
Յորժամ զԱլստուած ձեռակազօք ՚ի յարկ քարշն իշխաննն ,
Յուղեւ ըզմութն եւ ըզպատմատորն , ածել վոճիր զօրհամարին :
իշխան յայնժամ կարգեաց երկրին բան կեսարուն Տիբերի ,
Ըզմութն եւ ըզպատմանն ըզ Ութապատ աղդաւ տոհմիկ Պօնտացի :
Ար սա խուժան գայ մլեզին , ըզմեծ բարձեալ աղպատկ ,
« Ծղոտ , գոյլն , արժանահամ մահուն արա նրաւակի :
ի խաչ պընդես ՚ի փայտ անարգ , ոճիր գործեաց , գաւ լարեաց » ,
Մոլին կըրկնեն և երեկինն , գոյլն գուժեաց գազանաց :
Նա Պատանաւյն զաւարտչասակ մարմին զըննեալ խիս առ խիտ ,
Ար նա յակ ճիռու եղեւալ իշխանն և զալս յառեաց անքրթիթ :
Զի և համբաւ չեւ էր ծընդեսալ տիք քաշանոյդ ծաղկիւրեր ,
ի գեղն անմահ ՚ի շուրբ անբաւ կայր հիացեալ , ոչ յագէր :
ի պանչեւացն երդունոյր իշխանն , անշուշտ զարմէ զիւցազգեաց ,
կամ օն և օն , նա զրբայից արիւն ունի ըզմեծաց :
Խանդաւ աստէր ընդ կապեցին , միտո խոր յուզին թաքնարար ,
Արէօք թափիւ անպատուհաս ՚ի հարուածոյն է հընար :
Հարցումն առնէր . « Աղէ ասա , քո զի՞ն լանցանք կի՞նչ մեղ ,
Եւ ուսո ուսութէ հէզաւ ըզքեւ յանկարծ մըրրիկ այս աշեղ :
Միթէ յայդ խորս ըմբընեցն ըզքեզ եղեան և ոճիր ,
կամ գից արդէօք ցասումն անհաւու : ասա ուր է քոյ երկիր :
Զի՞ն դու ասեն . ովք են նորա , որ քում զարմիդ գան նախմիք ,
կամ թէ թագից դու զց տարփաս , որ քեզ պիտին արբունիք » :
Ար նա հակիրճ ասէր Քիիսոտու . « Ես ոչ մեղօք ասու քարշիմ ,
Խորդ և ոչ մի ՚ի յանցանաց շաղախեցան խորհուրդի իմ :
Աւլ որ երկնից իշխան գահուն , ըզ Հօր լընում պատուիրան ,
Թագ չիւ իմ ասու , մէկպէտ և ձեւ զի՞մ չուրանամ զարքունեան :
Արաց լընեաց : Նա հիացեալ ՚ի շնորհաշուրքն ՚ի պատկիր ,
Մերթ զայս նըրան մերթ զայն խօսէր , և զամենայն լընեսէր :
Բայց վեհն ըզնա պատսախանուց ոչ ևս արար արժանի ,
Զի և յալիս բազմակոհակ յուզէր ծըփայր ՚ի սըրտի :
իշխանն ասա իբրէ ասնձեւ զաղցըն խընդեւաց մնեցին ,
Հրաման ձայնէր , ՚ի դիպահոյն ՚ի յարկ պահէլ ՚ի ներքին :

ՔՐԻՍՈՍԱԿԱՆ

ԵՐԳ Գ.

ՔՐԻՍՈՍԱԿԱՆ

ՆՈԽԱԴՐՈՒԹԻՒՆ

Զբոժ կապանաց աստուածորդւոյն առեալ Յովլէփի,
Ճեպէ յԵրուսաղէմ: Անդ ընդառաւթէ նմա Յովհաննէս թաղ-
ծագին սրտիւ, Երկոքեան 'ի միասին դիմեն առ. Պիղասոս:
Նախ Յովլէփ մերկանայ Պիղասոսի զիսէթ ոխերիմ զէրի-
ցանցն ասօն 'ի ինդրոյ նորա պատմէ ո՛չով զամենայնն
զԾեառն. զապակեն իւր ընդ կուտին. զայցելութիւնն առ
Եղիսաբէթ. զհրաշալի ճնունդ աստուածորդւոյն 'ի յայ-
րին, այլովքն հանդերձ. զընծայումն 'ի տաճարին, զգէսպն
զծերունւոյն Սիմէռնի. զընծայաբերութիւնն յաստղանիշ
գալստեան Մոդուցն. զգիշերագնաց փախուստն 'ի Մէմիթիս
Եգիպտացւոց, ճարտար նկարագրութեամբ. զաշխարելի
կոտորած Բէթզէհէմեան մանկտւոյն. զաստուածահրաշ
վարդապետանալ Յիսուսի մանկան 'ի տաճարին: Եւ 'ի
հրաշից նորա, միայն զպանչելի զինեփոխութիւն 'ի Կանա,
թողեալ զայլն Յովհաննու 'ի պատմէ, իբրու ականատես
վկայի:

ԵՐԳ ԵՐՐՈՐԴ

Անդէն համրամ արագաթե թըրեա. 'ի մօտ 'ի սահման,
Հմնեաց, լարեալ հաղի տէրունոյն յիւր որերոյն դաւաճան:
Բայց 'ի շըռուկ մեծ համբաւոյն գործոնն անյայս է լարեաց,
Զև նազերոյն 'ի լուսան Մօրն աղէտին նայն գումեաց:
Թէպէ և և նա լւալ նախատես, ցանդ վարսէր 'ի յոդին,
Լուաւ, գիտէր զորոտնդոսա ձայն Գուշակայն աշազին.
Ընդարն ասեմ եթէ յանդորր հանել Արտօն ըզգասկա,
իւր Միածն կամա ըզգան արքցէ մաշուն ըզբաժակ:

Այլ ետ ընդ ետ Յովլէփ յօրժամ ըզբօթն էառ. ծէրունին,
(Որում կանոն պատգամ յիշն Մայրըն տուաւ արիենին),
Եթոյ եկը ըզնազարթէթ դիմեաց չոքա 'ի Սաղիմ,
Այն ինչ մրսեալ յակն արկանէր ըզլուկ յուղեալ բաղաքին:
Խուժեն ամբոփ, ծրփան փողօք նըսեմաստուերն 'ի գիշեր,
Պատուաբը, բերդեան, կան երերուն 'ի գոռ սարսէալ զուժաբէր:

Անդուստ Յովհան լւալ անձնապոր յահեղ զինուց հրասակին,
Եւ ընդ առաջ գէմի իւր ծըրենալ 'ի գոյն հասեալ 'ի գէղին:
կիրտ տէրունոյն նոցն զոդին, քայլէր աշին ձեռ ընդ ձեռ,
Յամրաւ տաղնաւզ գոռ ուշամափ, հազին ծանեաւ ըզջովլէփ:
Սա, « Օ՞ն, ասէր, կայ յու գիտես, եկը մեք արդեօք գատափետ,
Զի՞ու ընդ քեզ Աստուածօրդին, կամ՞ քո ո՞ւր է վարդապէտ:
կամ զի՞նչ աստէն ըզլուկս ամբաւ, իցեն արդեօք իրացեկ
Բայրէ անչուլու ոչ լսաբեցին պատգամին ըզՄայրն աշաբեկ»:
Ասաց լրուաց. իսկ զիրկ ընդ իսան ընդ ծէրունւոյն պատանին,
Խոր 'ի օրտէն լալին իրրե յազբէրականց ըըխեցին:
Ոգի զոգւով ածեալ գոչեր. « Բայրէ սիրտք մեր յոյժ հարան,
Զիք փըրկութիւն, անարդաբար ըզՏէրս էառ. կապարան:

Պետք քաղաքին խեռան ընդ նա, ոտնհար եղեալ հարուն ծափ,
Ու թէ ումբէս գոռան պատիմ, այլ պատու հա արեամբ չափ:
Ուշ մըտերիմբ խուճապեցան, ուր մայրն ուր է նազելին,
Արդեօք գուժկան հիքացեցյն բափեաց որ զունկն ի գուժին:
Օշ թէ աստ էր, իշխանն ըլլիմ տեսեալ լուսոյն ցողպեր,
Կոծ և զաշխար լուեալ ըզմօրն, ընդ կիր ալիւա գորովէր:
Օ՞ն մեք գընամք, հաշու և համբոյր զիշխանն անձնեմք յատենին,
Տամք յերի զանելու ինան, ըզմէթ պատմեմք յատենին :

Ասաց ձեւնաց և իշխանն ի յարկ դիմաց ժադալից,
ի թոր թամին և ծերունին ժրացան նըմին ուղեկից:
Նըման յորժամ կորոյս զանթեայս հովլն աղքատ, կամ մըշակ,
Զոր թըշնամին վարեաց ի տար, կապեալ ի դաշն ասազտակ:
Անդ ճնպ ընդ ճնպ ի յայլ իսկովի քրորանախաստակ լեալ ողջյն,
Եւ տարագէմ, և զաւակաց զերէցն ընկեր ան ուղելոյն:
Յածին յոգնին, զըննեն ըստէպ ի դաշո հովլու, սիրո ի վառ,
Թէ զուգակիր պատահարին տեսոցն ուրեք զոր թամիա:
Բանդագուշին, թամին լալիս, զի ոչ տեսնին մըխիթար,
Եւ յանցին անդ զանապատն ի կած լընուն և յաշխար:
Սապէս նորա հարեալը յորիս, ի դուրս համին տաճարի,
Որ արքայից էր զի երբեմ ամոռ եկաց վաղեմի:
Մըն իշխանին կայր աշխարհին թագն անտըթելզ արքունի,
Խոկ էր յայնժամ յարկ և կայեան հոտմէակն իշխանի:
Տեսին, ծըխայր մեծ շառալին յանդոյր գաւթին վեր ի վայր,
Հանդէպ զըրացն հարք ծերակյու ի կատ գային և պարար:
Խոկ ի վայրաց անտի տակաւ տեղի տային երիցունք,
Յանուն խեթան ընդ Պնտացին, սաստիկ ածեն և բոհմունք:
Զայս յակն արկեալ, վայր մի առին ցաւոց սրբան քաջալեր,
Դիւր և ոգւոց տագնապելոյն յոյս մի ծափեաց անձնէնք:
Ասէր Յովհան, « Քաջ իսկ յիմում յոյս օժանայ ի սրբի,
Դու լոյց զերկիւղն, և ընդ իշխանն ասա ըզնա քո որդի:
ԶԱստուածորին ասս քօղպրիեա, տուր աղերսիդ և պատճառ »,
Զայս նա ասաց, և միախորհու մըամին նոքա ի տաճար:

Այս ինչ իշխանն ի մեծ քարանս խորհուրդ առնոյր յաւագաց,
Մուռ ծերունին, և զծունի փարեալ ողոքաւոր զայս ասաց.
« Քաջ Համուլեան, ըզմէզ արքայն, որ թագ կապէ յՈՂմեռու,
կացոց իշխան, թագ զիմորոց սանձել ազգին ըզուող:
Խնայեա յանմեղն, արգել ըզմափ սանձակոտորն ըզմարդկան,
Բան և հանճար բարձաւ ողջյն, դոք իսպառ ըզնացան:
Ես ինքն եմ հայր այդ անմեղիդ, որուր լարեն ըզմակարդ,
Աւագը ազգին միախորհուրդը ովհի բարդեն տարապարտ:

Քեզ մատնեցին թիրրու է դա չարաց ընաւից գերակայ ,
Պատիմ զարեան, գուն գըմա պատիմ բերել գուրզագեռայ:
Յահեղ հրաշեց, ի սուրբ կրօնից, դա յայս աղետ արդ ընկլաւ,
Նորա մոյն խախանձարեկը իւեռան ընդ շուքն և համբաւ »:
Զայր ողըեալ, և յարտասուաց այսոք ծերունոյն թանային ,
Ասւ ան ըլսա դիմօր համբամ ծար Պնտացին:
Բան բարձակ ետ երկոցուն, ըզրգեաց իբրև բարեկամ,
Նա և անդէն խոնջ ծերունոյն զիրդ հրամացաց քամլական:
Ասաց նոցա, « Դուր փարելիք, եկիր ասաէն ի ժամու ,
կարծեմ իշխալպը ի ճեր գալուստն, ասեմ ահա լու ի լու :
Խնձ արդ գու հայր ինձ հարցողին զանցուշն ասա, մեր անահէ ,
Զի և ողջյն առ իմ հաւատ արժան է քեզ գու վաստահ :
Վըկայ զերկին կարդամ անձին, պար գեղեցիկ և զարփեաց ,
Հոգ քանիօն յանձին կալց ևս զաւակիդ անձկարեաց :
Ցուղիմ ծըլիամ, ըզպատիմի պահելք հայր անվիթար ,
Ես իմնովանն յոյժ քըրտնեցայ, խօիս սանձել ըզգուուպար :
Աշէ իսօսաց, (ըսւեալ իսկ եմ, և այս նըւադ նախիկն է),
Զինչ բախտ դոր, որ հայրենիք, մինչ դա սերեալ ի զարմէ :
Ես և զըրցոյ ճետ և ըզմօր դորս մեր ինձ յերեան ,
Զէ յանաւագ դա ի զարմէ, թէ ոչ միար իմ խարեցան :
Զիարդ դորս քայլը ճոխարաք, իբր և գիտակ, գեղն անհուն ,
Հասաւին յառացի բալոր մարմնոյն բա տիպ փայլէ գերարուն :
Բարէ աշկունքն ի շուր խայտան, փառք ի դոսա օմացան ,
Գընացը և ճնմին պատուննեայ տիպար բերեն արքունեան :
Ես և գորա զան ըերանյն ես մանր առի ի քընին ,
Ոչ երկրասոր ի մարդկայնոց սատի երբէք հընէցին :
Անշուշ, սամեմ, և սյան ի լանջն ինչ մի տեսի աստուածեան ,
Կամ յաստուած է, և կամ դորս ծընունդ և ճետ չէ մարդկան :
Ասացիք մեզ լան բայցերև, զի մեզ զարդի տանեան կայ ,
Ես հարցանել հարցի ըզգա, գոզցոս յինչին ուծանայ .
Հազիւ մզմոն բարեկամիս տայ պատասխան կէս ի կէս ,
Արհամարհէ, ոչ իւր լուսոյն, ոչ ինձ առնէ դա երես »:
Ասաց իշխանն և ծերունոյն փարակ յուղեաց ի սրբան ,
Վայր մի լուսիկ կայր բարպարէք, թէ քօղարիկ տակաւին ,
Արդեօք նըմն վլայտածորդոյդն բան Շըշգըրսէ ըզգարմին ,
Արդեօք պատմէ Շըշգըր անցւաւ, ակն յանդիման և մեկին :
Սատեաւ անձէն նըմիրն հակիր հզմենք ի լուրին ըզբան զայր ,
« Զարմ արքենի, կուսին արքեան խօնապը արգայ, զի հերզաւ :
Մի տաղնապիք, դու բան ըստոց պանդեա ըզմէչ առ ի տալ ,
Լուծեալ զերկիւղ, քող պատառեա, բան մի ասեր ծալ ի ծալ :

Ալի ովքած, զի զամենայն ես տեսանեմ յանդորրու ։
 Ասաց, և Տերն Համարձակեալ բարբառեցաւ ըստ ՚ի լու ։
 « Անշուշտ, իշխան, ես քեզ ոչին ըզմեծ գաղտնեաց լուեցըց,
 Շնու զիմ խսմբես, ես զայտ նախկին քեզ մերկացաց ՚ի բանից :
 Թեպէս և ինձ կեանը աղջատին տան վաստակել գործ հիւսան,
 Այս իմշանիկը արբայալունք, գողցես յերկին մերձնեան :
 Բուռն առաջին, անմին աղջաց նախաճընողն Արքահամ,
 Ասոն ասահավետ, կարծեմ, իշխան, քում անձանօթ չէ ունկան :
 Սուրբ օրինօր սա յայլացիւաց զազդ իւր կալաւ միշտ ամիսի,
 Աս զիսահակ ած յերեան, և Խսահակ ըզակոր :
 Աս զիսահավետ ազգին ըշնաւ աւագորեար երկուսան,
 Յորոց և մեր ՚ի ոյոյ ՚ի թիւ բաժինք և ցեղը զատուցան :
 Վէհ ՚ի սոսա կրօնինք Յութիւն, վեհ և յիւրում զաւակին,
 Որ և փոխան փոխւն անուանն ետ զիւր անոն աշխարհին :
 Անդուսու հաւելիթն հայր արքայից, (այս շաս ՚ի մէջն ամք խաղան),
 Յորմէ գոմ ես չորեկասան յետո արքայից յերեան :
 Խակ պատմանցին ճետոն է ըբքնալդ զարմ աստուածեան երկնաւոր,
 Թեպէտ աստի մայր ունենալ, յերկիր ծընաւ աղյաւոր :
 Խա հայր անեղ ունի զԱստուած, ըլմէծ արքայն կենսասու :
 Որում արփի կայ և երկիր և ծով անդորր ՚ի սպասու :
 Ընա անփորձ կցս օրիորդ ՚ի լոյս երեր արեգին .
 Ծընաւ և կյս կաց անտըլենդ, օրաէս գուշակըն երգեցին :
 Զի սիւդ յարփույս ամենական եհեղ ՚ի սուրբն յայն արգանդ .
 Սիւդ արգանդ, և զայն ամենաշ պըտուին արար արդաւանդ :
 Խակ թէ խուժան հայր զիս կարծէ, դու մի կարծէր, քաջ արանց,
 Խնձ մայրն արփեան յանձն է միայն, ընդ իս բաշխել հոգ քըրտանց :
 Այլ նա ամբիշ շրբոյն պատկառ կրօնից կացեալ սըրբութեան,
 Զիս ան անուամբ պատուամիլեաց, թէպէս և ես անսարֆան :
 Եր Օրիորդս, (և բանքս անդուսա քեզ ՚ի մըրուա մերկանա),
 Մեր աշխարհին յաւերձհարսանց սա ԿԱՅ գեղոյ աննըման :
 Աս միամյար, տարփան սըման հյուշակ պատանեաց բազմերամ,
 Քաղաք սորա է Նազարեթ, անուն ունի ՄԱՐԻԱՄ :
 Կրօնից կուսից սա տարփացա յաւերձ իւրե երկնակրօն,
 Ենես չարպ սըրփասանին, ես տաճարին զիւնին ՚ի ձն :
 Այլ Հինորեայն մայր իւր Աննա չըր Գուշակացն անտեղակ,
 Սղբեալ իմն էր, թէ միհ որդի ծընցի երբեմն իւր զաւակ :
 Վէհ այն որդին իշխան աղդաց, թագիւ առցէ գաւազմն,
 Կացցէ յաւերժ, այս թէ երկնից, թէ Գուշակաց է սահման :
 Շատ ինչ նըման ՚ի քոն աղիւալ, ձայն իմն հընչէր գերակայ,
 Կոր հարսնացու օրիորդին իլբնդել արագ ըղիւեսոյ :

Մինչ գեղեւալը, վերնոյն ծնողի ձայնին կացին անազդակ ,
 Յեղակարձւում ՚ի միջորեայն ընդ օդ հարաւ ձայն աւագ .
 « Տուք առն ըզգա, այլ մի տապի ընդդէմ կարաց, փեսային,
 Արեւանառու կացցեն յառաջ, այլ գանդաղանք մի լիցին » :
 Անդուսա արադ հըռչակ համբաւն ընդ շնչն հարաւ այն փարիկ ,
 Եւ մերձաւորք, անդ փեսայի յուսով իլբանին, պատանիք :
 Յարկը և սենեակը լինուն կուսին, եւ և ՚ի տունն յայն չոբայ ,
 Եր ազգական արեանառու, եւ մինքն էր հօր նորա :
 Զիս հնաւարուր յան հասանեացն անդ հըռակիւեաց բերկալից ,
 Ծոդ հօր կուսին երթալ խնդալ լիբրու ընդ իմ ծերակից :
 Շատ պատանիք կան վարակին առ զյանձնիք ՚ի հասակ ,
 Երկնիք արփեօք ում ձօն ձանեն ըզփարելին զայն վիճակ :
 Այր այր ծածուկ ըղճայր անձնն, յոյս և փարանք ՚ի սըրտին ,
 Եւ մրտափարհք առ հասարակ չոփաք ՚ի յարկն ՚ի ներըն :
 Մեծն Յովակիմ հայրըն կուսին անդ հաշտ առներ միտ զլատուած ,
 Բեմ վաղլնջոց կայր ՚ի վայրի կանինեալ ՚ի մեր ՚ի նախանեաց :
 Ուր կոնսաւէր մեր Նախահար զամն եռ հարիւր պաշտեցին ,
 Եւ մեր խոնարհք շորջ ըզգեւանուն ՚ի զունա անկար ՚ի գետին .
 Զունէք մաղթանս, և աղերեւէմք զերկնիցն ըզմէծ թագաւոր ,
 Զի հաշու համբոյր, ըզփեսային նըրան տացէ երկնաւոր .
 Կայր անդ ՚ի մէջ կոյսըն ըբքնալ, խարսեալ ՚ի գեղ զիսակին ,
 Բիբրս ՚ի խոնարհ, ՚ի լիճ լուսոյն առուք վասակը խալցին .
 Երին հարկանէր այտք վարպայոն կուսին ՚ի ըստ կերպարան ,
 Գողցես ընդ վարդ խառնէր կարփի ըզմէնափայն ըզգուան .
 Որպէս մաթոն, լուսին ուրեալ, մեծ լուգարան ՚ի ծովին ,
 Մահիկ շղիւրըն իւ գէմըն ջննջ, լուացեալ խառայ ՚ի յերկին .
 Ընա արփեաց բոյլք ըակ անուն յայն ծիրանն յասպարէս ,
 Սապէս և կոյմա այն պատանեաց կայր բորբեալ ՚ի հանդէս .
 Նա սուեզ զԱստուած կուէր վեկայ, նոյն զըարթնոցն և ըզգար ,
 Վեկայ կարդացը, « Ես յայս համէտս չնեկի, ասէր, կամակար » .
 Հայրն իւր ըզգող ըննջէր զաւացն, հանէր ըզկոյսն ՚ի յարդոյր ,
 « Ա այս են կամք, ասէր, լիրկնից » . ՚ի ոյոյն նա տայր և համբոյր :
 Անդուսու յանկարի, որ անդ կուսին կոյս առնմէեր, հարմանաւ ,
 ի մայն յԱննա բոյ աստուածեան հատու ՚ի մէջն այն պարու ,
 Ողի անմահ խաղաց ՚ի նա, գարձաւ, Աննա մարգարէ ,
 Շուք ըզգեցա, և անդ աւագ ձայն մի հընչեաց պյու յայլմէ .
 Յիս նա միայն զակն իւր յառեաց, և իմ եկաց առալի ,
 Այս ինչ երբէք շնչնկաւ ՚ի միաս, և ոչ անդամ յերափ .
 Կալաւ զաջցոյ, « Դու արդ, ասէր, զու խընդրեցար ՚ի փեսայ ,
 Յայս առաջասու ըզբեղ կարդաց երկնիցն անմահ մեծ արքայ » .

Մասնակ էի, հայրն ինձ ոչ ինչ բան գուշակեաց զայս յանձակ, Որ ձերումն էր տաճարին և քահանայ և գուշակ:

Դա ինձ ասել, կամ հարսանեաց ոչ գոլ հաղորդ անկողնցն, կամ յառաջաստ թէ մըսանեմ, շուք ինձ ունել գերազակ:

Բայց արդ աղէ, ես զի՞մ մըսաց խորհուրդն ի վեր քեզ հանից, Անշուշն Երկնիք ըզէրունի բարա զիս քեզ զուգակից:

Այլ զի և նոյն հրաշիք արգել, անհույզ անմերձ գոլ միմանց, Այս մարդ մեր յար մեր մարդ լիով յանթառամի ի ծաղկան:

Բայց սպազան նըզել բզիկապն ես ոչ ժըսիմ անհաման, Այզէ աստիւ մեր ընդ դոլ կամք գերանան երկոբեան:

Դու ինձ քասեր կացցես փոխան, ես քեզ եղէց հայրաբար, Ես բաժանորդ լինիմ քեզ ցանդ, զինչ քեզ դիմի պատահար:

Այս ինձ ձերոյս, այս և կուսիդ դէպ զայ ըզձն երկնակոն ։ Կոյսըն լըաւ, իննաց և ել ի զատ եկաց զբատիկն:

Իսկ թէ տեսիլ ի քոն քանի տեսիլ լըաւեմ ես ով աւէր,

Յինչ յարհարաց ես յահար հարթեայ ողջն զայն գիշեր:

Գոյան խաւան, ու յերեան պայր մերձենայր լուսարեր,

Եւ վարդագայնն ի ջահ արեք զառուեն ըզմութ ֆարատեր.

Յանձեմ ի տես հարցին կուսի, շարժեմ ըզդուրս ի ծըղինեաց,

Այս ինչ բացի, ձաճանչ արթեան հարաւ յանկած իմ աւաց:

Լցո հասանէր յառաստաղն, լուսոյն նըզյլըն են ան ճառ,

Գերանի մարդակի փայլասակն, յարկն երևէր բոցավառ:

Անդ ի յարկին նըսաէր ի մէջ կոյս ոսկեփայլ այլ յայլէ,

Հիացեալ էր, թէպէս և շատ հարցումն առնեմ, ոչ լըսէ.

Անշարժ ի ճայն, աչք անժարթափ, դաստակը ուղղորդ ի յերկին:

Կամ աստիւ ըննա առեն համբուն, կամ արշալու ծիրանին:

Բայտ քանին իր պատկերին տիպ փոխեցաւ հրաշիք,

Շուք բանին յաշոն նորա, գեղ քանիօն դիտակի:

Նըսան որպէս հանել գոյշեալ յազնիւ փայտէն Ակերեան, ¹¹

Մուռ ի մայրիս կրարեաց ըզըուն ձարտարապետ ձեռն հիւսան.

Խընդոք կանանէլ յերեանի նըրիական ի տաճար,

Զի ժողովուրդ երկիր պազցին, թափօր կապեալ գեղապար.

Դըրուադ քանդակ ընաշխատհիկ նա պանչացոց յառաւեսախն,

Առ յասկի պատեաց ըզնա, ուք եռ նըսա ըզկերին:

Կայր նա անշարժ, և ըզնովաւ ամբիք լուսաւորդ բակ առնուն,

Արփոյն ձաճանչ հատա գըլայն, արփիք պարեն չուրջ ի քուն.

Զարփինս ասեմ, որ ձաճանչեր ցողան յերկնիցն ի մէջ ասյլ,

Իսկ մոնիք ըզանչէ լըզն լուսին ծագեր ձիւնափայլ:

Ես ահարեկ յագուշ հարեաւ, աչք իմ յարբայն մեծ երկնից,

« Զիս Հայր, ասեմ, ամենակալ զիս յայս թափեա ի հրաշից,

Քապուշ ողջին անդ կըրթեցան, տեսեալք ըզդէպ զայս անկայս,

Այլ պատանեացն և ոչ մի որ ընդ շուր խեռաց իր ծերայս.

Հրաժեշ ետու իր անպիտան ես յայս հասեալ ալեպիթ,

Եաս զեղջ իշէ, իրեւ տեսի զանկարծելին երեւոյթ.

Բայց մըսուրիմ ինձ հնարեալք տեսեալ ըզծերս անբարեր,

Սըստապնդէն, տամ լըքելցոյս ազու բանիք քաշալէր:

Զիշտան ապա ապէ ըզնա փեսայ իրբե հոգատար,

Կուսին լալեաց արտասուակից, ածի ըզնա յիմ տաճար:

Գարմէ և զայր պահ գիշերոյն, և զաստեղաց վառէր բոց,

Ըստուեր աճեալ մեր աշխարհն ի բալածիտ իր թեւոց:

Այս ինչ մըսեալ մեր երկոցուն յառապաստին ի հանեսակ,

Եւ գերարտօս յաշաց հարսին թանայր գետոյն ըզնատակ:

Ուրակս մըշակ, յորժամ արիշին ի ծառս յորդեն գարնամն,

Ըզդիրք որթոյն յերկաթ թէքեալ ըզծարս յօտէ ի յայգի.

Թէ անբարդ վերը և ուռոց զընէ յանկարծ նա ի խոր,

Ի զոր հօտոցն անիրափ, ըզմայրն առնէ վիրատոր:

Ըզվասահարն ես առնընթեր բանիք գրգեալ գեղեցիկ,

Ոչինչ տարփամ, ես առաջնին կուսին քաղել ըզնաղիկ:

Իսկ նա անդէն թառալ հանեսալ, խոր ի յոգուց ես զայս բան,

« Զիս ոչ կրօնից զուր կարգք, ատէր, գրգեն ատել սըրակասան :

Ես ոչ ի զոր փարտ կուսութեան պահէն յաներդ անթառամ,

Ինձ ի հոդին երկնիք ինձ բուռն առնեն յարաժամ:

Թէ մայրս աւասրդ յայլ միտս իշեալ մերժէ բացէ զայս ի բաց .

Եթէ տաղնան նըմա ածեն և սպանալիք դուշակաց,

Են են և ննէ և այլ գուշակք, ցանդ ինձ մընալ անշաղախ,

Զամ ի չահից ունել կուսիս միոր անըրգոս և խաղազ:

Կամ յիւր ակուսն ի ձեւա դարձից յետո ընկըրկեալ ջորդանան,

Եսի և արփեացն ըզկայ ընթացք ատցեն յանձնիւն ի կայեան :

Զայս նա ասաց, և ցօղալից այտքն թմանան իսիս առ իխտ,

Եւ կոյս հարսին աչք գեղաւորք շատ կայսակեն մարդարիտ:

Են յոյն յանկարծ ինձ արհաւելք ի բունն հարաւ ոսկերաց,

Ծունկք զանդալէն իմ ծերունայս, գիշէր մասաւ, իմ աւաց:

Երից ողջոյն ճիզբն թափեւ իսօւէ կուսին յանդիման,

Երիցս և ձայն հասաւ լեզուն, բանք և ոչ մի յօդեցան:

Հարաւ յայնամա ձայն լըսելի, « Դու յանկողնոյդ մըր պատրաստ :

Քեզ փեսայի պահէն զանեալ զանեն, չուպ մի՞ լինիր յառապաստ :

Յարփ անդէն, և վայրիկ մի ի կոյս յառեալ լուսապակեաց,

« Նըդէմ կամնաց, ասեմ, յերկնից, զիս կոյս ընդ քեզ ողուգեաց :

Իսկ ո՞պ զիս, (անշուշն ես զայս ոչ իշնդրեցի սըրակասան),

Զիս յայս հրաշից ո՞պատանդեաց իրեւ ի ցանց և յուռ կան :

իքն արուեստք այս հրաշացան, Երկինք յաւերժ դու արփեան,
Դիմուեմ անշուշու, զի արտիւեմօք քեւ այս նշանակ աղջեցան:
Դու յիմ համբոյր լոնչեա ի սիրո, յայս վարանաց զիս զերծն,
Ռւսու զիս, Տէր, զի՞ւ գործեցից, ո՞ր անզնին են կամք քո»:

Զայս մաղթեցից, և կոյսն յարեա իրեւ ՚ի քնոյն, արփենին,
Ցուուց եհան, ցուէր յաշաց, ցու իւր ժանայը նազերին:
Մատեսյ, ՚ի սէր նոր փեսայիս ողոքառոր ասեմ բան,
Մաղթեմնըմա և յանթառամ ՚ի սէր յաւերժ կուսութեան:
Մի՞ զիս պյանգէս անտես առնել, առնուլ սրբտին զիս բնկէր,
Ըզմէն գաղոնին ինձ մերկանալ, և դու առ իս անվիշէր:
Նա խոնարհեալ ըզբիք զալացն և, զիւր դիտակն Երկինազարդ,
Որպէս այգուն ցողառարի լցցեալ գըլուի կըրէ վարդ:
Վայր յայնպէս ակն ՚ի խոնարհ եկաց ասպա ես բարբար,
« Ասեմ քեր, հայր, մի գալու կացցէ քեզ խընդութիւն մեր անձառ:

Այս զի՞ն ասեմ ՚ի պրանչելաց, զի՞ն ՚ի սկըզբան պատուցցից,
Կամ պատմողին հաւասարցէ ո՞ս այս հրաշից ամբակից:
Առ մեծ խընդիս զոր արդ թափեմ, յայս արտասուս իմ անդուլ,
Տուր ինձ երդումն, և զոր ասեմ առ քեզ պաշեա դու զանխուլ:
Դուցէ հրաշակ հարեւալ բանին, խուժան լըսէ սինլիքոր,
Մինչ չե Աստուած զայս յերեան հրաշիք ածեալ նորանոր:

Այն ինչ փախչել ճեպ տայր արփեաց այգըն գործոց հրաւիրակ,
Եւ խսաւրին ջահչեալ երկիր արփեոյն նազէր երեակ,
Եւ իմ յայնժմամ միտր յուզէին զրան գուշակաց ըղնախնեաց,
Բայց յան մի յաւեւան անտրդ իմոց հանդէպ կար մըսուց:
Զոր եւ կարծեմ, բանն այն յայնժմամ ինձ տըպացաւ յաստաւածուստ,
Զոր ձայնեցին ՚ի մի բերան, բնակից վերոյ գոլ անշուշուտ.
Առն թէ զերկինց անմահ արքայն ամբիծ կուսան արքենի,
Ախորձ յառնէ, զարմանք ահեղ, տայր յերեան աշխարհի:
Ի գալ նորա ցընծայ երկիր ՚ի փառաւոր յանտանէն,
Եւ ընդ աշխարհ համաստարած ազդն յարից ոսկեղէն:
Ես լուռ ՚ի միտս այն մօր կուսի հազար տայի երանի,
Զոր Հայրն ընտրեաց ամենական ՚ի շուք այնչափ փարելի:
Երկրսպակեմ հանդերձելոյ մօրն Աստուծոյ գերաբուն,
Տամ պատարագ զիս Աստուծոյ մանկացելոյն կաթնասուն:
Ասեմ ոչ թէ նա մեր առ մեզ և մօս յաւուրս լցոս ձագէր,
Եւ ես նըման լի Հըրճուանօր ձօն պատրաստեմ և նըւէր:
Մինչ յայս մինչ յայն եր մըտախորհ, հանդերձելոյն ես անդէս,
Լցոյ յեղակած նորոգածն բըրբաց հարաւ իմ ՚ի կէտ:
Ես վերակեալ, թէ թէ զօրոց մեծ հատանեմ ասպարէս,
Նոր պանչելիք, երկինք վերինք իւռեկցան կէս ՚ի կէս:

Հողաթեւեանն այն ժողովուրդ մեծն բընակը Ողիմակն,
Արփիանմին երկիլից անմահ պար բոլորեն արբային,
Հուազիք գրանէեաց ինձ խափան, և ոչ պարինալը մարմարեան,
Հրաշէկ զարփեալ տեսի խորան, վերնոյն ոսկի օթարան:
Անդուստ հանդէպ իմ պատուի փայլակնացեալ իրեն բոց,
Սաւաննեցաւ ասաուս անմամնան յոսկեմանշն ՚ի թեւոց:
Հեշու և համբոյր ինձ տարածեր, շուշանք պայծառոր յաջ մեռին,
Զուարթունն այնպէս աւետաւոր ձայն ինձ ազդէր բերկարպն:
« Մեծ Արքայն հայ հովանի քեզ զօրութիւն հրաշանիւ,
Ո՞յ ի բիրուց լնարեալ կանանց լընաշխարհիկ դու բանիիւ:
Ո՞վ, որ միայն երանաւէտ շուք և պարծանք կուսանց ».
Լուայ անդէն, յասուշ հարայ, և անդանց դող տիրեաց:
Տայր քայլալիք ինձ զրարթունն ՚ի տերունին գրաւակն,
« Գու փարելիք գու արբայն, մի կյս խոսվիք աննըման :

Դու քո յարացն յդացացն որդի, և դու լցիս տիրածին,
Նա մեծ լիցի, ընան որդի զարք կոչեսցեն Հօր մեծն :

Հատից փըրիկէ և արդարոց, տայց անուն նա Յնչունս,
Անունգութիւնն է գըժունց, ւառթէ նըմին արտասուս :

Վերց մարդկան տեսցեն ըզնա, վերոյ երկինցն աւագաց,
Շուք և համբաւ առցէ անձառ գերաշխարհիկ յարդասեաց :

Ամենակալն ըզգաւազնն նախանօզայ իւր զարմ:
Տայց նըման, և նա յաւերժ գահ բազմեսցի յարբունի:
Արբայութեան զաւալանին չիք նորա կէտ պայմանի,
՚ի դորա անկիս գորիկելքրս յալք պարագէ տէրունի »:
Ասաց, և իմ իրեն տական երկինըն անկաւ ՚ի սրոտէս,
« Ձիարդ, ասեմ, ՚ի զըսիւ ելցի այդ աւետիք, զոր ասես :

Օ՞ն և օն ինձ կամբ անյեղիլի, միտք կընքեցան անսասան,
Վարդ անթառամ ունել կուսիս, զայր ոչ գիտել յաւիտեան »:
Զայր ես նըման կարձ ՚ի կարծյ, նա բարձ ըզիսիթ զիմ բանին .
« Հայրն ՚ի բարձանց ՚ի քեզ, ասէր, միւդ շընէեսցէ արփային :
՚ի նոյն ՚ի միւդ լի և զեղուն, անհում անփորդ դու յանէն,
Եւ արգաւանդ լըալ ՚ի մատու պըտաւզ տացես յարգանդէ :
Եւ զոր ծընցեն, Աստուած անշաւշ երկինք երկիր գաւանէ,
Որդի մեծին, այն որ միայն զալարհ տանի և բերէ :

Զոր չեն բանի իմ, դու ինքն անշուշտ ազգականիդ ես դիտակ,
Զիարդ յայսօր Եղիսաբէթ կաց այն պատաւն անզաւակ.
Ամուլ արգանդն իւր բնակւոր, նաև տիրցն աւագիցի՝
Յայս զաւակի բարձ ՚ի նմանէ և զուգութեան սովորոյիթ :
Բայց արդ արգանդն արգասաւոր, լցին պըտողյն և ժաման,
Զինա յշացաւ, և արդ լուսինն ըզվեցերորդն առ լորչան:

Զիս քեզ, բերկրեալդ, արքայն յըղեաց անմաշն երկնից կառավար, Ան արքայն ամենազօր չէր իւն երեկ անհնար » :

Ասաց, թըռեաւ սաւառանախն կըշխ գործեալ ըզթեւոց,

Սլացաւ յերկնին, և ու ըզկնի նորայն ձայնեմ ըզչեւոց .

« Ո՞ւ իւնեւ, « Հրալադեղ արքապաթեւ պատանի,

կամ ես հասպան անմանըւր մեծին կամաց արքայի » :

Զայ ասացի, և գունագին ոսկեճամուկ բակ ամբոյն ինեւաւ յերկիր, պարունակեաց զիս 'ի թեւ իւր քըրքանազոյն :

Անդ ճառապայմբ արփիահուաշ յամբայն հատան 'ի ծոցին,

Հրալէկ և լուրջ կարգ բառ կարգէ շանթը կայճակունք թօժափին:

Ուկեցցնուղ ճառանչեցին 'ի նոյն արփեաց բըլլք և պար,

Որպէս աղելն հանդէկ արփւայն գունակ գունակ երփնահար.

Երբ նըկնան նարօտ նարօտ պատու երկնից պատուման,

Ան անշաճեն յետ տարափոյն կամարակապ ծիածան :

Ան իւն բարձանց ամենախալն արքայն շնչւաց մեծազօր,

Թէթեւ արփեօր էջ և հերա սիէդն այն հարուսա արփաւոր :

Ուր միանգամ գայր անցանէր նա շուրջ 'ի մեծ հեռաստան,

Նըշչըլը հատան, և ոսկեցայտ հրահու շնչնիբ թափեցան.

Զիս այն մըրբիկն արքապաթեւ յինքն առ 'ի լոյս գերազանց,

Եւ սիէդն հարուսա ամենազօր մուտա յիս համբուն թափանցանց:

Խոկ գօրութիւնն արփիահուա զինքն ընդ իրան իմ հատունէր,

Գոոցես թէ անդ իմ կամից յանմահ 'ի հանտ և 'ի սէր:

Որպէս օրէնք ընտութեան գաղանիք ուժեն յանբերն 'ի մարմանդ,

Եւ նա լոսիկ զարմանազան դառնայ պըտղըլք արգաւանդ¹².

Յորժամ 'ի մօրն արգանդ կամեաց առասահոն այն եթէք,

Եւ գարնայնոյն սիւլըն շնչւաց, ըղղոն և ջեր քաջարեր:

Զուրթօւնիքն յալիմամ սաւառանաթեւ պար իմն առեալ դեղապար,

Նըւագ դիմակ առին դիմակ, տօն կատարեն ծափահար :

Դըղըբեցաւ յորթա ահէղ Ռիմկապոնն արուեան,

Եւ ընդ երկնին անդ խիս առ. խիս հրացայտ ցոլմենք ընթացան :

Զայր կոյմա ասաց, և ցող յանյըլ զայտարն թանայր առ. ինդին,

Ես ձեռք 'ի վեր հերզւմ մալթանս, յայլ և վարանք 'ի սըրտին:

Գոոցես երես բանից չառնեմ, այնչափ հրալցն նըշառակ,

(Ա) յնչափ ծերոյս ինձ 'ի ժաման միտք յուզեցան ձախաղակ):

Հազը լաս լըրէլ բնաորեցան անմեղ կուսից, պատանիք,

ԱՇ, օրիորդ տան գաւառապարաստ լըսէթք:

Կամ ես յայնժամ, (երոնկ եմ 'եմ), գկոյմ արձակել խօլացայ,

Բայց անդ և ինձ տօսաւ 'ի քուն Զուարթնոյն արփարն ոսկեկայ:

Ի ափս 'ի նոյն էր ճըշըրտեաւ 'ի նոյն գիտակ գեղերես,

Որպէս ոճով այն ինչ պատմեաց հարսն իմ և կոյս, (թէ ետեւ:

Աւսն հոլանի նորա ողջայն 'ի գոյն վարդից նըկարէն,

Եւ ձորձ նորա քդամիդ ոսկի վայր իշմէր յահէկէն.

Զայն առ. կողիւք պլնդէր վայլուն ճարմանդն յօսկի եռալարդ,

Վասք ըլլանչօր կախին կարմիր պալառակալք աստղալարդ.

Խուռն 'ի թիկանց իւր բազմահցոյք աղուամթեւոց բուսանին,

Ես անցեանկ տակաւ ի յուս սաւառնացն թէք կորդին:

Նա 'ի ուշար պատեաց ըզրունս, էր մերկ յոյշցն ի մարմնի,

Շուրջ դիտակին յոյժ գերապանձ, գընաքըն անձին նազելի :

Ասես ըզնա 'ի պատանեւոց յոյժ 'ի մերոց տարագէմ,

Զի է իսկ գա ճեւ երկնածին, և յազդ սընեալ արփանմ:

Տիպ և ձորձոյն էր նորասանչ, զր անդ արուեստ գերունակ

Գոհար ականիք, հցըլ մարգարիս, կըռեաց նորա ըզրոլազկ:

Պլնդէ ըզմէջ ոսկի կամար կըրկնապարզյը Մէսդրեան¹³,

Գործ հրալակերս, հրաւակէն երեկ մանկունք ըպացան:

Նորա զըրտիթք գնան խայտան 'ի բոց հըրցից անդ անկէց,

Խըւագ առնուն մեծ արքայն, 'ի տիպ համբոյց և 'ի հերզ:

Եր աեսանել մարմինս ամբին մեծաբորդուն յայն հընց,

Բոց ցօլացան, չէր կիզաննուս հըրաստ ահեղ մածարոց:

Մինչ ես ըրոկի ի դող կայի, ըբքնազ ձայնեաց պատանին,

« Զարմ արգունի, զինչ ձախողակ քում յուղեցաւ 'ի սըրտին:

Այդ ողջ հրալցդ ու ինչն անցու լու Ասուռած եղել զամագիս:

Մի տափանապիր, զի կոյս ամբին բան քեզ երգեաց ճըշըրիս:

Ու սազմնաեաց դա յարգանդի, ընդ առն եղեալ զուգակից,

Դորա արգանդն յասուտածային 'ի սիւլ լըցաւ 'ի յերկնից:

Քանզի արդ Հայրն ամենակալ զահէն շնչեաց յերկնաւոր,

Ես նոյն 'ի հետ ելցից զարգանդն յերկնիցն իշեալ թափանոր:

Ասուռ եմք մըր, չէր անվլէնիք, զայդ մեր Գուշկըն երգեցին,

Թէկէտ և մըշու առակախօս քօլ ձգեցին 'ի բանին:

Այ և յերկնից վայրն ամմատոյց գուռ բն փանեալ յաւիսան,

Սա գուռան աղբանաւ լուսահարտ, մըտից անկոխ է մարգկան:

Ծնդ նոյն մըտեաւ և եւնան ամենակալն ին միայն,

Երբէք և ոչ փակառանին կընկին ամեր խախտեցան:

Երկնից արքայն իրեւ ըզհարն 'ի յանն ըզդա քեզ արար,

Գու մի ժընարի, երբէք ըզգործ մի զինասայի 'ի բան տար:

Հարսնըդ և կոյս յանդոյթ ընդ քեզ լըցէ կենաց ըզսահման,

Թէկէտ է նա անդըրդէլք, զի Ասուռած է պահապան » :

Ասաց, անդէն արփամթե զօդ մեր լըքեալ մահացու,

Փայլսկնացաւ թէթեւ ընդ օտա, եւ և գընաց ամբաշու:

Լանջը իմ վասին 'ի սէր անմահ, սիրտ իմ դարձաւ ինձ համբոյը,

Որպէս զերկաթ խիստ ամբէ գարբինն 'ի բոց և 'ի հուր:

Զառնեմ, յերկնից ներումն հայցեմ իմ խորհըրդոյն խօշական,
Լյոմ իմ դարսաւ, և ննձ յայթմամբ երկնից գաղանիք մերկացան :

Չոր վաղնուց երեւնն Աստուած բեր յերեան գուշակաց, և
Բայց և ողջուց զգը ըմբարհոն ի մութ ի մեգ պարուեաց :

Սա այս է կոյսն այն մորենին, զըր իբր ի բովս հալցաց,
Վառեալ ի լւառն ի հեռասան գուշակն եսես լոցաղեաց :

Ընսա անկեղ բացը լավիլզեն, ցոլսննիք պատեն ահազին,
Սալարթը ի բուն անդրժեկիք կան և դալարը տատանին :

Սա տարափոյն աննոդունակ, սա գեղմն ասուին որ ի կալ,
Յորժամ աշխարհ տեղատարափ յանձրե թանայր ի ծաւալ:

Երկիր ողող ի ջուր թաթիւ, և նաև միայն կայր անթաց,
Այս գուշակաց բարե են անշուշն, և տառք անսուս հոգերգուաց :

Զայս յուշ ածեն, և գիշերոյն լցոյ յաջորդեաց դեղցիկ,
Զինչ այլ ասեմ, արդինք իբրաց են այս հրաշեց հաւասարիք :

Հոռչակ յայնժամ ի Գալիլեա շնինին համբաւ մեծ հարաւ,
Այն գե ի մարզ բարե հրաշեց, գըտաւ մըրանց կին պառաւ:

Ծերն այն ամսուլ կայ սաղմնառեալ, և են ամփաք վեցերորդ,
Այն որ երբէք չերեր զաւակ, մինչ էր առայդ օրիորդ :

Հարան իմ յայնժամ, « Զայս նախաճայն իմ գեղաւոր զուարթու, և
Պատմեաց, ասէ, ինձ յայնմ աւուր, արդ յուշ ածեմ ես համբուն :

Սա է պառաւն Նշխարեթ, արեանառուն իմ զարմին,
Սա սպանառեաւ, արդ վեցերորդ զըճեաց կամար զիւր լուսին :

Փութով ապա յողջոյն ծերոյն սահման հատեալ լեռնալպյոր,
Եւ Զքարեայ մեծ գուշակն մըտաք ի բարձր ի ծաւար :

Այն ինչ հազին, զարմանք ասեմ, սուր իմ ըզսեամ կոխեցին,
Պառաւն ի դոդ վաղեաց յառաջ, էր գիրկ ընդ խան ընդ կուսին :

Յանկարծ յլլատուած հոգութիւն համբուն արփիացեալ բարբառի,
« Դու վլ՛ ի մարս, օրհնեալ ես կրյ, և քոյ ծեռունդ արգանդի :

Ինձ ուսաւստեր Երկնիք այսպէս ի մեծ նաւաթձեն արգասեաց,
Կենաց ի մուսու իմ պառաւս յս զինչ այս պայման օր ծագեաց :

Ա.ՍՈՒԱԾՈՒՄԱՐԴ ես տեսանեմ, կամ և հանեէպ բարբառիմ,
Դրչունը ընտրեալ դա ի բերւոց գայ յաղբատին տաճարն իմ:

Քանից այն ինչ մըսեր առ իս, և ինձ ի լոնջ բոցը հատան,
իմ յարանդին խայտաց մանուկն, և ինձ իւր մօրն ես նրբան :

Եին ծընոլ մի հաւատովք, յամբաւն հասեր գու ի ծայր,
Որ ճշմարիցն ետուր հաւատ, մինչեւ եղեալ Տիբամյոր :

Զուարթնոյն ի քեզ լրցաւ պատզամ յերկնից բերեալն ի գաչէն,
Դու աշխարհի գութ ած դըլիս դու լը մարդկան ապաւէն » :

Ասաց, և կոյսն համեստ շիննեալ զիրդ ի կարմիր իբրեւ վարդ,
Էզու շարժեաց յերդ բարերան ի շուր ինն և ի զարդ :

Զե Շնին այնչափ մօտ ակնարկեաց ասուուածային աչքն աւագ,
Որ զինք ընաւից զիսէ կանանց անձն առաւել անսաւագ :

Բներկեալ յոդին նա զիւր անձնին նախաճայնե շուք փառաց,
Եռք խստացեալն ի մաղղնուց իւր նախահարցն ձերունեաց :

Խոյ յայն ժամէն քանիք հրաշեց ողջ աշխարհն ապդեցան,
Քանին և աչ մըտաց մարդկան, նըշանիք եսուն նախաճայն,

Այն ինչ մասուկն ամենակալ առ գուր համեալ գայր առ մեզ,
Պատմել ոճով, հարուստ ժամաց ներոյս պէտք են մեծապէս :

Անդ թաքք կասպեն ի դոդ հարեալ ի գուշակացն ի ձայնին,
Նոյն և եպատ, նոյն Եգիպտոս, ողջ Աքենելք սարսեցին :

Լըսան և մերդր, ըստ համբաւոյն, ի ծովափունս Սլամնեայ,
Ուս արդ անցալթն առ գուրս հասեալ ի լոյս կենաց գայ Ալբայ :¹⁴

Նա թագ կալցի տիեզերաց մէ ի բազուկ հայրենին,
Եւ զինքն և զագգն իւր մերչական յլլիմնին առցէ ի վերին :

Յայս աներկիմիս, ես մօր կուսին շուք տամ իբրեւ տէրունւոյ,
Հնազանդութիւն ճօն դըլսույն տամ զիմ մըտաց և ոգւյո :

Բաժակ անմահ և ճաշ կուսին զուարթուն յերկնից ընթայեր,
Ի յարկն ըստէպ ըզմուտ նորս ես լոյս տեսի յանըստուեր :

Աստուածայնոյն ժամանս ճննդեան կայի մնայի անձկայրեաց,
Ա՛չ, գանդաղանք դժժիկիմնիք վմբ յոյն առնէր տըրամազգեաց :

Զայն ես անդուլ յանձուկ վառեալ ձայն երեկնեմ ի սըրախն,
Ո՛վ թէ զարդիս արագ արագ մասուկն ինձ գայր երկնային :

Ո՛վ թէ այսօր զինք ցուցանէր, մինչ չեն մեռեալ ծերունւոյ,
Զի ճամարիս ինձ զամենայն զանձնէն չըքսադն ասաց կոյս :

Ծաղկե բարեալ ըզդիրանին անձք գունակ զանազն,
Եւ ձեռք ի լի ըլդինափայլն առեալ բերելք ըզուուն :

Զօն տէրունւոյն պատրաստեցիք, որ արդ ի լոյս կենաց գայ:
Արեկ ելէք և տեսանէր ըզմանկացեալ մեծն արբայ :

Օ՛վ թէ մընայր յայս ալցոյդ ծերոյս հասեալ ինձն նըլսար,
Եւ գիտէր, մանմահ զանձաւ զանձաւ գործոց քոյ տիփար :

Յորժամ անբոյթ անդորրութիւնն մերումնաւութեալ աշխարհնին,
Թաղ կապէր աստուածապար ի գաչ բազմեալ հայրենին:

Կարգ տէրը, հաւատոր կալցին վերկիր և կրօնք որ արդ երերի,
Եւ զինացեալ տէրուց աշխարհ զարդարութիւն ի յերկիր:

Յայնժամ ըզուրը արեանարրուն ի խոփ մանգաղ թէրեսցեն,
Եւ անձկացեալն ի յաւսեանց գորք եկեսցեն ուկեղին :

Յայս անուշեմ յամել զիրացն ի թաղծութեան ես ի մեջ,
Եւ յոյս անգուստ հալքան ըլցալ բայց յաղբատին ինձ անշէն :

Հրաման յանժամամ տայր յըլազար բայց բարբարէր ինձ անշէն և համար,
Ա. վակարչական համբաւածառ ապաւէն Այս Աւգոստոս մեծ կիսար :

Ցարեայ 'ի չու յիմ Հայրենին 'ի հին քաղաք Բևթղաշէմ,
Զանան գըրել զիմ և զիմոց ըբայ ևս անդ տարագէմ:
Յարեա ընդ իս Հարսն իմ և կըս, ոյր Նաղարէմն եր քաղաք,
Անագանեալք Հատար զուլին, մըսաք ի շըն անաւառ:
Շեն յաղբատին յարկ օժեմնան անդ ըիրուցան երեւեր,
Պաշ գիշերյոն պատեաց զերին, զբառւերն ածէր մեր քննաբեր:
իսկ ի շնին մանէն 'ի մուտո է յարկ լըքեալ և անկած,
Խառն և ցոյնան ձածկյթ նորա, կընին գրգիր աղտեւրաց:
Սա իջավան եր մըշակար, յարկ ապաւէն փարել,
Թէ որ յանդոց անտանին 'ի շըն եհաս գիշերի:
Զի էր իսկ նու յայլց յարկաց ի զատ լըքեալ նըշաւակ,
Անդ գէմ եղաք ի միասն, խոնջ երկոքեան և կաստակ:
Զայս կամ յայնամ գէպք նոն նոտոն, կամ զայն երկելք կընեցին,
Ռուբէս արժան է հաւատալ, միտք իմ անհուշոյ յայս յանկէն:
Կամբը Որդույն նա ոչ միայն յազգէն կըրել խուժադուժ,
Եւ գլուխը կը ի կանս ողջոն ընդ քիրաբն գալ ապաժոյք,
Այլ և կամեր ի կանս ողջոն ի յարկ հնանել 'ի յալքատ,
Եւ սըրսկապան ունել զմբազ, ողրմնիլ և անքատ:
Մըտեալ 'ի գոնի, և առ մըրազոյ գրաստ մեր կապեալ ուուեր խաչ,
Նա մեր ուղաց էր զօրավիդ, մեր մեծասիս դիր արար:
Մօտ առ ընթեր 'ի յարդն 'ի խար կոյսըն նըստան նազելին,
Զի էր իսկ անդ մեկուսացեալ այլ կողմն արւց 'ի գոմին:
Եղն յաշէկէն կայր և շնչէր, չըրին գործէր զայն դարքար,
Զոր յանդ փորբիկ իւր կարուածոյ աղքատ վարէր արտօնավոր.
Վարիք քըրտնէր ցերեկն 'ի բուն, ձեռք փապարեալ 'ի յարօր,
Եւ գիշեր դասնայր 'ի տուն ընդ իւր եզին վարձաւոր:
Զի 'ի պարէն իւր բաւեսկ ողջոն աւուրն 'ի քըրտանց,
Նաև հացիք ըրեալ ըզբաց հարցէ մանրիկ զաւակաց:
Գայր և պատեր 'ի մեր աշխարհ պաշն հասարակ գիշէրի,
Քուն զին եթող, որ աչք ծանրեալ 'ի կողմն եղէ ի վէճ մի:
Երբեւ այնպէս եւ զայն գիշեր շննկըզմցայ քուն 'ի խոր,
Հարթուուց յանկարծ, զականդին նըշոյլ գրաւեաց աշաւոր:
Ի ներքս ողջոյն 'ի լոյց ճաճանչ փայլատակէր տաղաւար,
Եւ ոսկեփայլ ըզնըսուացեալն յարդ տեսանես և ըզիսար:
Յառնեմ և մերկ մերձ առ մըրին յակն արկանեմ ես մանուկ,
Նըշուցայտէր համբուն ծածկեալ իւր 'ի լուսոյն 'ի ճամուկ:
Իր հանգուցեալ գիրդ նորածին յարդից վերաց ի խըրձանց,
Զոր այն իւնչ կոյս ի լոյց ածեալ ցաւոց պատ և յերկանց:
Իսկ հանդարաբէ աստի կայր եզն, մնափ դանդաղն յաւանակ,
Երես մըրոյն չառնեն նորա, և մոռանան ըզնարակ:

Անդ և նըշոյլ մեծ արձակէր Մայրըն լուսոյն գերավակարչ,
Եւ ծոնն կըրկնեալ կայր նա 'ի գոտմ, աչքն արփենիք 'ի խնարչ:
Աչ, արտանուած ցոյնեալ անոյն 'ի տղամն հայէր հուանին,
Եւ ըղբերկին ձըւէր դատաւակ աշացն հանդէպ ցողագին:
Որպէս օգոցն յետ թժնընկէր, արփեաց երեւ գեղաւոր,
Երբ հիւսիսոյ թժէր սաւաննեն և հոդմ հանեն ցուրտ և չըր.
Ըզմէր ըղբալ ողջ փարատեն, մաքրեալ զեթէր և զերկին,
Սապէս յայնժամ այն կուսական զեղ ճաճաննեաց գիտակին:
Զինչ գործեցից, եւուն ոնց զիմ բաճկոնակն 'ի պատառ,
Գըղած աւեալ երին ներբյաց, զր ասրաբոյս տայ ոչնար:
Այս էր ոսկին, այս ծիրակին, մեր այս արքեան որորան,
Ազքառութիւնն իսոր գիշեր զայս մեզ ցուցին բաւական:
Զե զաշկարչի մութ փարատեալ արփիանայր առաւօտ,
Եւ գունդապունդ հասին հովիք մօտ 'ի դաշտէն բազմարօտ:
Երփն ծաղկամիք լըցին մեզ զայրն, և պար կապեալ գեղալաբար,
Կան և հարուն, չընչէն ծակոս սըրինդ տաւիղ և քննար:
Այս ինչ մըտեալք, և զայս իւրեանց 'ի կոյս շըրլէն 'ի մըրոյն,
Եւ ակնիկորդ գետնամածեալք երկըլոպագէն արփենոյն:
Լըռիկն անդ կամ հիացեալ, ուստի համբան այս բանին
Յանկարծ ընդ դաշտն հարու հըռչակ, և հարցանեմ ներունիս:
Մի ոնք չոփուաց պրանացեալ, այս ինձ պատմեաց կարգաւոր.
«Դարա երբ հօփուաց, և 'ի գաշտի ասս արածեմ մօտաւոր.
Մէր մըր կարգաւան ըզպայն ակուուն հասից պաշնեմք ըզպառակ,
Մէր 'ի վերուստ լըց մեծ ծագեաց, և էր գիշերն հասարակ:
Մինչ յարհաւաց կամք պակուցեալ, ձայն մեզ հարաւ ընդ եթէր,
Մի երկնչէր, և ձեզ ով արք, մեծի խընդին եմ բաներ:
Մօտ ձեզ այսօր ծընաւ Աստուած զոր ձեղ գուշակէն աւետն,
Նա յառաջնն ըզմարդն ածեալ խաւար թափէ 'ի բանդէն:
Ի մօտ ի շնչն ըզնա տեսէր, ընն աւետիք պա 'ի զուր,
Յարդից վերայ տեսնիք ըզնա խնարչ եղեալ 'ի մըուու:
Ազդ զայս աւելաց մեծ զակն յաւաեմք 'ի մօտաւոր յայց 'ի շնչն,
Եւ շուրջ յանկարծ գունդք իշնանեն 'ի մէւս ոսկիս նըրկարէն:
Գունդք են անմօչ երկնաբնակաց, ողջոյն ծաւալ ընդ երկին,
Որք ամպացնեմք արփիս ճն ընդ օդ թէթէ սաւառնին.
Ի կարգ տիպար զարմանազն արագ խայտան և ճափիքն,
Երից յերկինս յերկուեակ 'ի դաս պար երրակի բորբեն:
Ի յերգ ապա շըրնչեն բեկուու, և անգուստ բարձունք Ողիմպէն
Տան արձագանդ, և ծափաչար իննդայ պարէ 'ի արփին:
Զայս պատմէն, և անդ անցագը 'ի լոյց ցընճան 'ի մանկան,
Աչք ակըթիթք և միտք անխաւաց 'ի նոյն տեսիլ յաւեցան:

Դէմքն և աչկունք ճաճանչ ցայտեն և գիրգ մարմին տէրունւզն ,
Գնալով գընայք և բացարձակ փայտասակէր վայրն ողջոյն :
Որպէս ՚ի թէրիթ ծրբանափայլ վիթթէնեալ բուրեան վարդից ըստ ,
Ծաղիկն անհամ գայ յերեան , յորժամ ծագէ արշալցու .
Եւ կամ յորժամ յեւ արեգին , ՚ի ծագ վառեալ վարդագյուն
Մեւ գրբրմանայ յոյժ գեղափայլ աւուր դիտակ գարնայնոյն :

Խակ մէր յայնժամ թէպէտ և միտք մանուկն յանմահ չերկաբյին ,
Աստուած գիտեմք ապէնիազ , և ոչ կարօտ ինչ կաթին ,
Ճարակ սակայն չամբէմք մանկան , իբրու ծընունդ հասարակ ,
Եւ կաթնասուն գիրգ արշալցուն կամք և լինիմք օժնողակ :
Նա ՚ի մօրէն մամ ապիկար առ մաշացուն ՚ի մարտի ,
Եւ ըստ կարգին նըշան յազդիս , Սատան խեցով թըլիասի ¹³ :
Անդ բըրբառ յուշ մեր ածեալ , Յիւ ՈՒՆՆ նըմա տամի անուն ,
Որպէս երբեմն յերկնից պատաման մեզ աւետեաց զւարթուն :
Եւ զի անցըւն և քաշնայ , Էր և զարմէն յարբունին ,
Ընդ և ազգք ՚ի բառ հէլլեն Քրիստոս անուն ձայննեցին :
Այլ թէպէտ և անփորձ յառնէ մայրն անշաղափ էր ՚ի բուն ,
Եկաց մընաց , մինչ զարեցին ծագումն եաես քառասուն :
Ապա ՚ո՛տ մանկան գամք ՚ի Սաղիմ ՚ի սըրբութիւն մօր կուսի ,
Տամբ ըստ կարգին ծօն սեղանյն մանեկաղարդ տղաւնի :
Կայր քահանայն նըլիրագործ , Կըտաւ ածեալ լուսապանձ ,
Ունէր ՚ի գլուխ խոյր երկեղիլոր , պահէր ՚ի ներք հոր մանան :
Շուրջ սեղանոյն պատաման քարագեղեալ կայր մասկուն ,
Եւ բակ առեալ , և ՚ի սկահաց զարգին հէղուն զուարակին :
Քաւիչ մեղաց ցայն քահանայն մեծ արբային փողոսեաց ,
Կերպումն հայցեր ողոքաւոր , բուրումն հանէր խորանաց :
Գրան և խորնին աւազք ազգին ՚ի կարգ ՚ի մի և ՚ի նոյն ,
Առեալ և զախն ՚ի պատանդեալ ՚ի քունս ածեն արշառոյն :
Նա ըզմատին վեր ՚ի վերոյ թացեալ ըզմային ՚ի յանեան ,
Չորիս երից ՚ի սըրբազան սըրսկէր ցուցէր ՚ի սեղան :
Սըրսկէր ՚ի հուրին և սեղանյն , և յեօթնածաղչն աշունանկ ,
Նոյն և ՚ի մէծն ՚ի վարագվոր սըրբոց պաղանեացն ՚ի սրահակ :
Արդ եկն եհան վախճան սըրբոցն , և խոնջ երէցն ՚ի գործոյն ,
Յակուն նրանէր ՚ի հացիկերոյթ ընդ զաւակաց քահանին :
Յայնին համեստ քայլ ՚ի բառակար , և սըրսկէր ծընունդ գու իին :
Բարձր ըզմանուկն ՚ի յահէնկին , և զաղանին յախն ածէր :

Ես քեզ , իշխան , ես զի՞ն ասեմ ՚ի հրաւակերտ նըշանաց ,
Զոր Հայրն յերկնից գեկայ անխար անշուշտ Որդուն իր ազգեաց :
Փանի՞ յայնժամ ՚ի տես մանկան ահին պակեաւ քահանայն ,
Գրան ՚ի հուր լոյս նորահրաշ փայլատակեաց ՚ի խորան :

Երեցունա ՚ի բոյն ՚ի հուր նըլիրական խունկ էան ,
Երիցու և անդ մինչ յառաստաղին աչեղահրաշ լոց ցայտեաց :
Հայու կարգին յազէ զիթըլուշնան խառեալ լուսուն պարանոց ,
Հեղու զարիւն , և ըզմետուրան առեալ անդէն արկ ՚ի բոց :
Կոյնակն արար և զառաւուշոն , և զարմէկուն չախջախեաց ,
Եւ ՚ի մընոց զինքն արեւուն յարկել լոց կրց ըրջւեաց :
Հուր սուրբ ապա ետ ախոնիքաց , և ծուխ անյշ ամբանայ ,
Եւ ՚ի սեղանն հան բուրեան հոտ ըզմանկեաց ¹⁶ և Սարյա :
Ցանկարծ զորաբան անդ արեւոց դէպ նորագանն և օտար ,
Եր Սիմեոն յանուն հաւուն , պըր հինաւուրց , պյը արդար :
Հրաշիցն անդուս սա ՚ի վըրուստ ապագայից նախատես ,
Յարիցն վըրուն էր խակ նման խոստամ եղեալ մէ ծափէօ :
Բա զաւետեալն անշուշտ տեսէց ըզուն Փըրկին և զիստուած ,
(թէպէտ նորա ալիք ծաղկեալ) , մինչ չև փոխեալ նա յասուեաց :
Խոր ծերութեամբ էր նա տուայտեալ , հանգիստ խընդրէր ՚ի մահօւան ,
Այլ յանձնակայրեաց էր ՚ի սըրտին յցաւն նորա անս ասան :
Եցան Աստուած , ծանեաւ ըզմարիտ , հուրով լըցեալ գերունակ ,
Դիմեւոց ըզմէտ տեալն իւրց եւ երբ ՚ի գալս ըզբարակ .
Նա թէ յանձնակարծ նապաստակն ըզուսն էաու ՚ի բացեաց ,
Կանդնի անդէն և չականչէ , և վէր ՚ի վայր հոսոտաց .
Թողեալ զուղորդն յօր հէտուէր , գընայ թափառ ՚ի յուղայն ,
Զակն իւր յածեալ զանտեսն ակայսու ըզմէտն յուզէ զերէցին .
Գընայ յայսկացս վաղէց յայնկայս , մերթ խուճապէ և գառնայ ,
Անդուս ըզդատն և զանդաստան հընչէ լընու ձայն նորա :
Սապէտ էր տիգն ՚ի տաճարին , յօրժամ խայտայր նըրուննի ,
Այն ինչ տարիմամբ կորցէ զանդանին ՚ի դողդոջւն իւր բազին :
Նա գիրկ ընդ խառն եղաւալ նըմա աչօքն հայցէր ցողազին :
« Մանուկ ոգուով գու բարգաւաճ , անշուշտ ծընունդ գու իին :
Կերպ աշխարչէ , որ մեր զարածն և ըզնամինաց մաշարոյն ,
Եկիր կաման քաւել ՚ի քո յառուս արեանց ապաժոյժ .
Ծցուու բանաւ մեզ երկնանձէմ և տալ հարուլ մեզ ըղձափ ,
Զիս Հայր , խոստամնորդ , ամենակալ , ոչ խարեցին քո անխար :
Մեռաց այժմիկ , հանգու զիս արդ , վէրջ տուր կէնաց քըրտնահար ,
Լցի զիս մարմնոյս ՚ի կապանաց , որպէտ յաւալ խոստացար :
Աչք իմ տեսին , զոր աշխարչէ առաքեցէր օգնական ,
Լինել ազգաց լոյս խաւարի , նոր փառք զարմին Յակուբեան :
Դարձեալ առ Մայրն , « Ո՞ր գեղ , ասէր , գեղ ՞ո՞ներոց նըմանէ ,
Զինչ քեզ շնորհան , որ մաշացուաց Փըրկիւ ծընար յարդանգէ :
Թէպէտ շատից մեծ խոչ և խութ լցի անշուշտ այդ մանուկ ,
Եւ մամ դարձեալ քեզ եկնացէ , ու ժամ տըխուր և անշուր .

Յորդամը լնտքու սիրո թարացեալ սուրբ մի անցցէ սպյառառը ,
ԱՀ , որբունազգեաց կյու համակիս ի սուր ի բօթ գուժալիուր :
Գոյն ի պըտուր այս գեղաշուն յախնամը դընայ Յորդանան ,
Արեգն յամեալ ծագել երկիր դական ի գոյն կերպարան :
Յայնժամ և իդէ լցից երկիր դիրան ամալ զանարի ,
Եւ կարդ օրենք քայեալ լուսիեան , յօդ լուծանել ամայի :
Ասաց , և փոյթ զաւուն փակեաց , իբրև ի քնոյ ծանրացան ,
Եւ առ ընան քայլոր օրահամն , յապուշ հարաւ անդ որեւան :
Ամէլ մեր դիտունը յայժ զանգիտեմք , և մեր անդուլ միոր յուղեն ,
Ոնց խոչ և խոժ լցից մանուկն , և զինչ այն մօր սուրբն իցեն :
Մինչ երկուեան ծըլքամէ այսպէս , և ժամանակ շատ չեանց ,
Երևն յերեան ըղբանն աճին , ըզչոսը թափեմք մեզ յաւանաց :
(Թէ ոչ , և այլ յուղամշտախիծ մեզ ցաւք յասպայ հանդերձին ,
Եւ արագագնուն ի սուր սուսեր դիցեն ըզկէրն ի յոտին):

Քամնի յայնժամ յարեկելց երեք արքայք ի ծագաց ,
Եկին առ մեզ , տեարք են նորա բազմաշարուստ գաւառաց :
Չօն մեծ ածին . ասես , նորա արքայ տեսին , ոչ մանուկ ,
Զի էր իսկ ծննն ոսկի հարուստ , զընուս , ըստաշն , և կընդրուկ :
Սորա արփեացըն զօրութիւն , կարդ շրջանին ՈՂիմեան
Սէ յերեան մեր յաշաբարչին ծննեալ սահման մեծ զարգայն :
Որում երկին , որում երկիր , մթագ գաւաւզն ընծայէր ,
Ճնեպէն նորա սահմաշ մանկան ի տենչ տեսին և ի սէր :
Ասոյ ի բարձանց ծննապարշին վառեաց նոցա ջահ պայծառ ,
Առաջնորդէլ մեծ կարավուն , ուղի գընէր լուսավառ :
Որպէս երեմն և մեր նախնեաց ընդ անապատն ամսոյի ,
Ցորդամնորա ի փարոսէն յերկիր գնային հայրենի ,
Ջահ մի հրափայլ բրցայդ յերկնից ուղւոյն լիներ նախնիթաց ,
Լոյս նորասպանն և ծանանչել պրփուէր ծաւաւ սահմանաց :

Մըսեալք ի չենն , և զչերոյլէս առնեն ուղւոյն այս փառուն ,
Նըմա կարծեն ծննեալ մանկան կամք արքայի ի ժամուն :
Բապուշ հարեալ , ի մեր վազեաց նա մեծ ի շասպ տապնապի ,
Գուցէ իսկնդրեալն օտար մանուկ ըզմեան առցէ հայրենի :
Հրաման բնակաց տոյր գուշակացն յուսան խըմել արքունեան ,
Եւ ըզնելոյն յուղէր ըզմայր , ժամ , զարմ , և տուն ըզմանկան :
« նանք ծերունեացն , ասեն նորա , որչ ակնարկին ին դշահէմ ,
Ուստի ծննեալն արփիսացի հրալց մասամքը բազմադէմ » :
Յայնժամնորա բազմակոչակ յոյլ նորչըրդոցըն ծըլքայր ,
Եւ խելք խառնէր բազմամըներ , ի գող հարեալ վայրապար :
Զարպայն ապա առեալ յըզէր , և զայս նոցա տոյր բարբառ ,
« զի իտեմ , և տեարք , յայս մեր սահման ըզձեղ ձըգեաց ո՞ր պատճառ :

Կոյն պատճառին և մեք մընամբ , յօյս նոյն ըզմազանդ վառեաց ,
Տենչ մեք ընկնիք տեսոյն մանկան ի շատ երգեալ գուշակաց :
Ոհ ի բացեայ բնէթաշէմին չեն յապատաք արասոյ ,
Իմէ քաղաքն , անդ սըրբային ի խոյզ մըտէք ծընելցյ :
Անդուստ ի գիտ մեր փութապէս առաքեցէք մեզ բանքեր ,
Զի այդ մանուկ թարպասակ ըզուրն առցէ և ըզմեր :
Ասաց , և նոր կըղծեաց հըրմանամք ի սուս պատիք գիտակին ,
Բայց գանութիւն օտարամիր ի լսնջն յուղէր մըլքէն :
Անդմտ . կարեւեց թէ մեծ արքայն , որ տայ հրաման աստղազա ,
Երես առնէ կատ ի յերկիր պատկառ թագին մահագեաց :

Նորա ուղւոյ եղեւալք կըրկին զաստղըն տեսին ըերկրարար ,
Եւ մեզ զաւուգ գայր և մօտէր գունդ և սաստիկ մեծ որեւար :
Յայնժամ յանկարձ վլրոյ յարկին , աստղն այն ի լոյս մոյաբար
Եկաց և շող կամեաց սաստիկ , զողջոյն ելց տաղաւար :
Որպէս յորժամ մարտ զապաժոյց երկին յայտնէ երկրամիւ :
Կամ թարգալորդ գուայ լուսաց զօրհաս մահուն մանանիւ ,
Գիւս բարցայաց հեղուա ինթեր վարսան աշեն գիւսաւոր ,
Եթէ յանկարձ տիփն յարեան կարմիր ի գոյն աշաւոր :
Արդ սանս ամձուկ ընդ գերանք ես ծեր տուայտեալ ի դսից ,
Հիւրնկալս աղքասոս համբուն երից եղի արքայից :
Տեսի զնոսս յոսկի յարձաթ , և ծիրանեօք գեղապանձ ,
Ողքաւոր մանկան առ սոս և մօր կուսին , գետնամամա :
Այնպէս մէն մի կարդ ըստ կարդէ ընծայ և ձօն մատուցին ,
Մինչ անդ առ գուռ գունդ պահ ունէր բարբարին խուժանին :
Անդ և նըդժոյն ի նիս առեալ Տիրեան ծովն ծիրանեաց ,
Կայր յարի համեալ և ի դանան սանձ կոտորէր սոկեանձ :

Զայս շուտ հարեալ , և խնդալցը աստեղըն ի շատ ընթացան ,
Որ ասապարէզ նոցա ընդ մեծ գայր նուղողիքն յերեան :
Ուղի ընդ այլ ըստ պատամին թողին ըզէնն յաշեկին ,
Մի զարունիս տեսցէնն դարձեալ զեղումացի արքային :
Այն ինչ մանգաւ նա թակարգեալ զանձն իւր եսես նըլաւակ ,
Բիւրուք այսովք մնէլաւ գոռաց կասկանաորն ի քաղաք :
Ի զէն ի զարդ բնւրա անդ յըլեաց , մըտեալք ըզպայդ գողուղի ,
Արցէն տապաստ զոր ի գլուխուն ի տիս մատաղ հասակի :
Թէւրուտ ի գիրկոս են դիաստն , ի մարցն ըստեան կորպեցին ,
Անկցին սրամաշ , անկցի և անդ ժառանգակալըն թէթին :
Բայց ինձ ի քուն ի խաղաղիկ ձայն իմն աղդեաց երկնաւոր ,
Ի շոսազ տապնապ փախաստ առնուլ , ըզվայր թողուլ բնակաւոր .
« Օ՞ն դու , ասէր , առ բզմըզայր , նաև բզմայր առ ի հետ ,
ձեւպես ըզչուդ , ուր կայ ներոս եօթնաբերան գետահետ :

Անդ գէմ եղեալ բնակեաց յերկրի , որ չէ այտի տարադէմ ,
Մի զոտն երբէք դու փոխեացես մինչև ես նախ քեզ ազգեմ
·բանզի արքայն դաւէ մանկանդ , օրշաս նիւթէ չարպաշը » :
Լուսոյ յարեայ , և մօրն ըզբան զայս մերկացայ կարգաբար :
Անդ զօրիորդն եր տեսանել գոզես յոդիս ապաստան ,
Խուռակ ըզցայդ ջնարկը նիմնդէր ընդ այս փախուստ և ընդ այն :
Յանձնամ ապա ընդ միրո նորուս սոր թափ էանց երկասյրին ,
ԱՆՇ արքամբեաց միրո նատելուն ՚ի ցաւ գելըր ահապին :
Յարեար լրովկ և զահաբեկն ըզէն թողումք գիշէրի ,
Եւ ձեպմնթացք և խուռակեար յանտառ մըսաք յանտուղի :
Ի չու անկեալ Հատիք զանտառն այն արմաւուսն Ծորմաց ,
Անցի ընդ շէն ընդ վաղնջոց բարձրապատուարն Ելուսայ :
Անդէն Մապասնի վայր ձիթնուռ կայ մնջրպետ յԱմիս ,
Ծագ Լիբիայ , ուր և մրտի յերկիրն անհորդ անձրեսյ :
 Փարոսն է աս , որ ՚նախլնձայ ընութեան երկնից դց գիտակ ,
Սա և զարփեաց , և ըլլուսնին դիմ զարեգին շըրջանակ 17 :
Անցեալ չըւեմ , անձնամօթից լըրանց , գլուոց , տամ ողջոն ,
Անդ ընդ շէնս , ոյց և ըրբունք բարձանց նբման են արփուն :
Գնացի զափարեք Անթերանին , ուր և թիրու և պապիք 18 ,
Եւ զոտնամք և դոյզի ՚ի սիւզ մնական գըլխոյն գըրգալիր :
Անդ ՚ի հարցաւամք Հանուկ ծագրից մայրիք գըրգան սարգենեաց 19 ,
Եւ սիւզք անոյչչ Հանեն սախեն , դիւր մեծապէս են շշտաց :
Դա մայրք , լըրինք , գըրգեն ըզմեզ չեզիկ շարժեալք ՚ի ծայրին ,
Լըճակք , ծովակք , պատին և տան նըրան շընչակ առ իսնդին :
Եր և լամել գըրգանք յորձանք ընդ խորտակեալս ընդ ալիս ,
Թափ քարավիշէ հընչեն ընդ վլման յանուշահօն դալարիս :
Յաւէտ թըրալսնին յափուսն սովոր գետոցն ՚ի գար գեղցիկ ,
Ըզիւզն առեալ մեզ անուշն յերք և ՚ի ծայն դայլայիլիկ :
Ել զի իշեալք արօնանան , զի թեւն խոյանան ,
Եւ ծափաչարք տան բարախին Հարեալք ըզթէս ընդ իրան :
Դա և երկիր ՚ի տես իշեն յայտայ յարգանդն ՚ի բերքի ,
Անգրքն են բուրեան , և արփանէր մարեմն 20 անոյշ չովանի :
Անշուշտ յայնձնամ զանիսուն յակունս զմնայր ինընդայր և նեղոս ,
Գալուստ յշեն դիման ալեօք գետն ամբանայր գեղազոս :
Դա հըրճուալից ՚ի վեր յորդեաց ըզմըկանունս որ ՚ի ծոց ,
Եւ ընկըրկեալ զալսոներինս , գայր յերեան ՚ի խորոց :
Խակ յերկութին յոլրասացեալ գայր մեզ յերկիսց զըրարթուն ,
Սլացեալ յերկիր ըզայր սուսեր , և ասպարին տայր կափիւն :
Դա բազմուղեացն եր քաջագէտ , տայր մասնամիւ մեզ զուղին ,
Մի ընդ ողջորդն ՚ի չու անկեալ ըմբռնեսցէ թըշնամին :

Նեշե ծիրանիք յուսըն փայլեն , տիպն էր զուարթնայն լուսազգեաց ,
Ա. մ որ ըլկոյսն ինձ յարձակել զիմ մեծ վարանս հանդարատեաց :
Զուարթնայն կան մեզ վերոյ զմէ օն գիշերոյն վարատեն ,
Նըրոն մանկան ըցուուշացնալք , քող ըզթէսողի ակնանեն :
Արդ ես յուղի զանիսուլ ՚ի տար , յանըրյթն ելի ընդ մանկան ,
Ելի յաշլարչն , ուր զանգակեալ մոլիքն հընչեն շըրպնչան 21 :
Բայց և լինիմ այլ միջամնի խոր ՚ի սահման փարոսեան ,
Աներկան իրեն երբէք ինձ չերկէր մի աւան :
Իրաք ոչ չառ ինձ տարակէմ թագէն մոլի յարբային ,
Այսպէս յանիսոյդ թէպէտ ՚ի վայր միոր յերկիւղէն ծըլիային :
Ոչ ժամանեցաւ , ոչ չերմազոլ , և ոչ թիեզէն շըն աւ.ագ .
Հարիւրդըննեանն այն գեղանին , անիսյթ համբուն մեզ բաղազք :
Ա. զիս Մեմիսիս , ուր արբայից ահեղ շըրմաց մահարձանք ,
Բնակեմնահնւույն բարեկամիս ընդ գերանան անվուսնան :
Հըռչակ Հարաւ ՚ի Պիղուսեա , եթէ արբայն Սաղիմեան ,
Տղայցին ՚ի մաշն ՚ի տարածամ երդ ամսոյի զէնն աւան :
Նա սուր երկաթ մըլկաեա ՚ի փողը իրեւ մասուզ ՚ի զապանց ,
Ըզքալլըր արեն , ՚ի ճիշ լավին , հաս ամբարիչն ըզմանկան :
Լուա . զայս կոյս , և դիրկ ընդ խառն ընդ իւր մանկան պընդապէս ,
Գյուն ՚ի հատաւ , սիրտն գելոր յահէնշ չարեացն ՚ի հանդէս :
Քանէն կարծես , սիրելերականց չեղոյր արտօսր անդ որեան ,
՚ի ջայլքանիմ մարք ընթացան ընդ այն քաղաքն աշխարսն :
Իրը ՚ի յարեանց գետ յապաժոյդ ողողեցաւ հող երկիր ,
Ցարեանցն ՚ի ծով տունք ՚ի լիւզ գան և դիակունքն անյարիք :
Որպէս յորժամ զանըզուլց հօվուաց ըզդասն ըմբըռնեաց ,
Ողջոյն ՚ի դաշտ , ողջոյն յանտառս , կարկուտն և զոյն ամպրոսաց .
Ոչ բազմն զոյլ զամինք այնչափ են կարկաահարք դիսապաստ ,
Ոչ և այնափ լացին արօսր , լացին հովիք չարաբաստ .
Որպէս անկեալ կան խիտ սիխ տղայոց մարմներ աղածքի ,
Եւ եւ նորոք հէտ աւանն երապարակք և ուղի :
Ցատոց ահա ըստ գուշկին մանուկն եղել ՚ի կործան ,
Եւ աղէկէզք արդ որդացեալ զաղին իւրեանց մարք ողբան :
Ոչնչյամեաց եղեռնագործն , եղեփանդեան ՚ի մարմին
Ախտիւ չերեալ ժամ ոչ հարուսա փըրեաց շատուկ ՚նա զոդին :
Խակ իւր ՚ի քուն ազգեալ կըրկին ՚ի ծայն զաւարթնայն երկնախօս ,
Լըքեալ թողում ոզչըրէածին վայր Նեղոսին եօթնահոս :
Դանամ յերկիրն ՚ի հայրենն , դէտակն հարեալ ՚ի նըրան ,
Զոր ես կանիսիկ եղի ուղուն , ըզմայրն ածեալ ընդ մանկան :
Թերեւ յուղես , զինչ գործ մանկան , ոյժ զինչ ՚ի վեր քան ըզտիս ,
Զինչ միոր և զինչ անտիսկանն եցոյց հրալց արգասիս :

թէ քեզ զարդիս [թիւ արկանեմ, զոր ինչ տեսի հրալալի, Յորդամ ՚ի տիւն անստական մարմինն աճէր տէրունի, Կախնըրազէ այս ճառ ըզճանի իմ ծերունւոյս քըրոնաբեր, Եւ Ալլիմաս պայծառ ըզպիւն արէն պատէ խոր գիշեր: Քանից ՚ի բան նա աստուածեան ըզմեղ աշիւ պաշարեաց, Նոր սուրբ քանից աշ մեղ էարկ, և բոց ցոլմոնք փայշականց: Յորց պատեալ բոց էր մանսուկն, ՚ի լոյս խարտեալ գիսակին, Յորդամ հրացայս փայլստակեալ, լուսով վառէր արփային: Թողում ասել, քանի՞ լուաք խօսել նըմա միայնակ, Եւ ծընողն տալ ըզբարբառ, խոր խորհրդոց նըլակ: Մայր նազելին կայր հնացեալ, մինչ դպջն ոստան անկաներ, Զի սաէպ ՚ի տան սատանէին հրեշտակը մարդկան ՚ի պատկեր, Գան ըզմակամին ե բակ առուուն, թեսովք զըրգան սեկարէն, Սծեալ թափին հոյլ մանիշակ, և խուռան ՚ի վարդ քողարին: Բայց նա խոնարհ մեղ չորչ չարեալ, բան կատարեալ զիմ և մօր, Ծնողն անշուշ լընոր ըզուէր, լեալ անդամովք քաջազօր:

Զարդուն յարբուն մատաղ տիցն ամօք աճեալ երկոսասն, Եւ տակաւին հրաշց մասամբ ոչ եկն ազգին յերեան: Խոկ որ յայնժամ նա զինքն յայստեաց, այս առաջին էր նըւագ, Շանեալ խուժանն ըզբորութիւնն, ՚ի բուն ծանեան ե. քալազք: Տօն մեծ ազգին էր ի Ալղիմ, չոքայ և եւ ի հանդէս, Գայր կոյն արփեան, մանակն անմաշ զալցյն ունէր լընդգապէս: Տօն գանձանէր, և ես ՚ի տուն ընդ մօր գառնամ տէրունւոյն, Խոնդ մեք յուղուն նախակի աւուր, մութն առ ըզմեղ գիշերոյն: Իբրև անհետ լիներ մանուկն, ասս անդ հարցի փոյթ և ժիր, Ըղնոյն երից ուղին ըրիցս հատեալ ձայնեմ առաւիր: Մայր մեղադիք անձին լինէր, աչք գեղանւոյն ցօղալից, Եւ ծածանէր իբրև ՚ի սիւէ խարտիշագեղ փոնդ վարսից. Գիրդ արտասուբն հրաշանային գեղով յանբեծն յայն ՚ի բիր, Եւ ձիւնափայլ ընդ չեղեալ զիսակ բ շողան ոսկետիպ: Որպէս յորժամ ընդ մարբափայլ քըրգեալ մարեմ ՚ի սափոր, ՚ի տեղ տարափ յոդ գտանալուն, թաղծեալ վարսիկ կայ ՚ի կոր. Բայց և ըզդլուխ իւր ամբարձեալ կըրկին ցողունն ՚ի յերկին, Զըրաբթագեղ թեակոփէ, ըզուան առնուլ զառաջին: Դանամը ընդ կորունկ, ինձ մըսադիք մայրն չետեէր թաղծալիր, Արեւ էրիս մեք վարանեալ ասս թափառիք ՚ի նանիր: ՚ի լորորդուն եկն յերեան, զի ես և մայրն յուսահատ, Տաճարն ՚ի կոյս գառնամէք մաղթել մեր Աստուծոյն ՚ի սպաստ: Այն ինչ կոխեալ սեամիք տաճարին, և տեսանեմբ անդ մեծ խումբ, Ունէր բազմոց իւր հոլոնեալ նա յերիցանց ՚ի յակումբ:

(Այս են նորիք հրալցին նորո և զօրութեան նըլանաց), Զի զՊուշակաց առնոյր նա անդ բան ՚ի քընին խորիմաց: Զաւագո ՚ի չայր կայր հարցանէր խոր զառամից, և կարծէր, Նըր յակնիւս յապուշ հարեալ, նա գերազիսարչ բան խօսեր: Զէր այս չանձար մուրացածոյ, չէր գետնաբարշ հրահանզաց, Զէր փարժամետ, և հրաշանայր մանուկ տից գերազաց: Նա ոչ պակաս տիպն յաստուածեան էր փաթելի մեծապէս, Որբ հայէին, ոչ յագէին, յաստուածալազրդն յայն երես: Յանցունն յալոտ ՚ի լուսալիք, և ՚ի գագաթն արբենի, Ծաղկավը թիժէր էր հասակն, ականզաց տարպակի: Զի ուր ուրեք և յոր ՚ի կոյս ըզգլուխ շարժէր նազելին, Քան զասուղ ոսկի էր վեշանի, կամ լուսածաղ նոր արփին: Բնութիւն ամեն գեղածիծաղ էր ծով, երկիր, և եթեր, Ողջի՞ մարմնոյն սրբուէր ծաւալ քարցը և անոյշ խանդ և սէր: Ուովկս ՚ի փայրը մարգաւէտ, կամ յանմըշակ ՚ի դաշտն, ի սիգաւէտն ՚ի դալարիս նարկիդ փայլէ ծիրանին. Եղոր նա պատեալ խուռան ՚ի տերե, բողբոջազրդն ՚ի զընդակ, Փըթիեալ ամէջ յերեամի ըզցայր գրմանըն գերունակի, Եւ կոյս որպէս զոյ ձաճանեղ զըմուխտ կանալ լուսոյն լիճ, Երբ յարձաթոյն ըզնա փակն, և կամ յանկոյն ՚ի կապիճ: Այս կայր նախակին է մեր ցաւոց, ապա հուշից ի մասին Ա. ՚ի արկ մանուկն, և սիսերիմ խեռան ընդ նա պետք ազգին: ի նոյն ՚ի խայց զուարթացաւ բոցըն վազեաց եռանդուն, Աւուր աւուր զայրուցն և թափ գընայր ուղարկուն: Ես նախատես յոյժ զանդիսեմ, մաղթեմ մանկան անվեչէր, Մի մատն անձնն զոլ մըրնամեյոյն, մի դիմագրաւ անըրէր: Բայց նախ գըղեակ չերեւեցին կանգունք մըրանց ՚ի կատար, կամ թէ ըզցաց ՚ի ծավ ըզցանց ըզց ասծկեցին վաս ՚ի վաս. Ազա և կենաք առաքին, հրաշց մասամբք պատարուն: Զանցէ ըզուոքն և ըզցամբան, յերկար կայցէ և թարուն: Այսց եղեալ նա երեսուն, և եւթին յորդեալ բորբոքի, Յորժամ ըզցուրն ականակիս հրաշանակիս գոխեացին ՚ի գինի: Գիանզ՝ ՚ի կանա շէն Գալիկեայ ընդ իս շոքա կուսածինն, Ուոր եւ և մայրն երթամբ ՚ի կոչ, սիրոյ հրաւէր մըստերին. Սա փեսայի տառ հանդեռեալ զիւր օրիորդն ըզկամասն, Հրաւէր կարգաց աւագանւոյն, գալ և ունել բազմական: Ակուր կապեալ կոչուականացն ՚ի մեծահաց բազմոցին, Ընթիրն առեալք զուարթամիտք, մատրուտակին ճայն տային: Զէ էր խորոկաց վախճան առեալ, սաստիկ հարաւ ըզցնիւն, Վարանեցան ՚ի տաճարին, այր ընկերին տայր հըծծիւն:

Քանդի քամեալք դատարկացան գինւոյն ամանը և սափոր,
Խընդին պատճառն հատու գինին, ծըմբեալք կային զըմակոր:
Գորով յայն դէան հարսին ածեալ, մայրն ակնարկեր տիրանին,
Եւ ձայն 'ի ցած, տալ զօրավիգ, զիւրն աղաչէր միածին:
Տեսի ես անդ հարեալ խլառմ 'ի գոյն գիմաց պատանւոյն,
Բայց մօր սիրուն երեւ արար, ետ 'ի ժամուն ըզպիտոյն:
Ի մէջ վեցից սին թակուկաց չուր արկանել ետ հրանման:
Արագ արագ լցցեալ այնպէս առնուլ ածել 'ի սեղան:
Մոռանդ հային աչք տէրունւոյն, չուրք շրջեցան 'ի կարմիր:
Մէր ընդ չըրոյն, յապուշ հարեալք, գինի արաք լիսալիք:
Լիւար, իշխան, զարմ ըզծընւնի, զէրեխայրիս տէրունւոյն:
Մի այլ խլնդրեր, հրակից արդեամբ ելից զաշնարհ զայս ողջոյն:
Եթէ և զայն լսնել տենչաս, դա զամենայն քաջ ետես,
Դա ճառեսցէ, (և ակնարկի զընկերն յայսնէ զՅովհաննէս):
Յանդ ուրա դորա վարդապետն ըզէետ շաւզաց ընթացան,
Ինձ առ արնին դործն յանձնեցան կուսի հարսին պահապան ²² :
«Կա՛ զայտ բանիդ պատճառն ըզբուն ճառեալ, ասէր, ինձ ոճով,
Զինէ կրօնին իցեն, անշնչուն իցէ Հրեկ տուեալ այդ մեծ գով.
Զոր ես լլւայ, մինչ ասս եկի, եթէ գորա ոչ պաշտեն,
Բայց մի Աստուած յախտենից, անծին, յանմահ 'ի զարմէն:
Դորա և տիպ ըզդրօշելց դիմակ դից ազգաց,

Մէծ վրէժինդիբը ասոտուածութեան, կործան ձըգէն 'ի բագնաց:

Դու քեզ ծանօթք քո բարունւոյդ թիւ արկ գործոցն ասոտուածեան:

Զի ոյժն 'ի լսնջ, ոյժն 'ի ձայնին այդ ծերունւոյդ թօնեցան:

Դա և սատար ըզբեղ խընդրէ, զիւրոյն կըցել բանին թէլ:

Զայս Պոնտացին . ոողջոյն ատեանն յակճիռս եկաց 'ի լսուել:

Ք Ր Ի Ս Ո Ս Ա Կ Ա Ն

Ե Ր Գ Դ

ՔՐԻՍՏՈՍԱԿԱՆ

ՆԱԽԾԻՐՈՒԹԻՒՆ

Յակնարկի առնել Պիղատոսի, պատմե Յովհաննէս արքիացեալ 'ի Հոգւոյն հրաշալի աստուածաբանութեամբ զՔրիստոսէ, զՀրեշտակաց անկելոց, զՀողածին մարդոյն և զաւածին յանցանացն: Ճառէ զինամակալութիւն արարչին ՚ի վերայ մարդոյն զաւաքումն մեծի կարապետին, զմլըրտութիւնն 'ի Յորդանան. զընտրութիւն զԵրկոսասանիցն. զսքանչելահրաշ գործմն Քրիստոսի, կարդ ըստ կորդէ, գեղեցկարուեստ նկարագրութեամբ: Յարէ և զփորձեն նորա 'ի սատանայէ յանապատին: Յաւելու և զճառ աստուածահրաշ վարդապետութեանց նորա, և զոր վասն հանդերձելոյ դատաստանին:

ԵՐԳ ԶՈՐԾՈՐԴԻ

Իսկ պատանին, որում դիտակն արփայն հանգոյն ծաւալի, իւ գեղանւոյն յայն տիս ծաղկեալ չէր ոք նըման պատկերի, Յասնախ հրաժեշտ, նոյն և ներումն հայցեր խնդրոյն մեծապէս: Նըւագ յԵրկար այնպէս լըռիկ անձն եւ բաննն Յովհաննէս: Ազգ տակաւ հոգով տակաւ զալխարհ լրքեալ մահցու, վերալիմեկ, իրու մարդ չէ, յանկարծ լինի երկնաչու: Յածի յԵրկին, և միջանւս բուն 'ի դարին 'ի հոսչեց, Տեսլեամբ զմայի երանաւեւ երկնարնակացն անմահցից: Սիւգ արփայն անդ ըզնորա զիրանն ըզնունչ պարուբեաց, Եւ յԵրկնածիրն 'ի լցո նորա ճարակեցան բիլքն աչցա: Ամես, համբուն հոգիացաւ, զմարմնն ելիք թանձամանձ, Այնպէս ողջոյն նա գեպուդէպ յառեաւ մըտօքն 'ի յԼոսուած: Զորորինակ յարդար յԵրկիր թըռչնոց արքայն իրձ լինի, Եւ 'ի սոտրէ, գընաց ճախրեաց հոլաթենեան մեծ արծուի. Ընդ օդ յԵրկին բախել թեռն յառաջադէմ խոյանայ, Սուրեկա 'ի յամբ, թեթեւ օրոց նա բազմեցաւ 'ի վերայ. Այդ վարդամասն 'ի լցո արփայն բիբ նա ձըկտէ կրողիվ, Եւ անքըթիթ կայ և տեսլեամբ ըբանչելոյն պարարի: Արդ նա այնպէս կայր անշըռունչ, և ողջ 'ի նա ակնարկեն, Արդեօք անշնչէ, կամ խոր 'ի քուն թըրբեալ ըընա, զանգիտեն. Թինդ տան մարմնոյն, մինչեւ ուրեմն ոզին զուարժուն արծարծեաց, Եւ վայր մի խոր յոգւոյ հանեալ ձայն զայս աւագ արծակեաց: « ի սկզբանէ ամենակախ աղքիւն էից գերակա, Հայրն անսահման ամենազօր, Որէն միսյն էր արքայ: Զե զալխարհն աստեղազարդ էր քանդակեալ պարունակ, Զե էր աշխարհ, և տիեզերք, ոչ ըուլորէր ժամանակ:

Հորվ դարսոց ուր էր յայնժամ, և կամ ամաց շրջանակ .
 Ու արփային լըս ճանանչեր յերկնիցն ի ծիր կապուտակ :
 Որ ինչ և էր, այն Աստուած էր . որ զինչ և դոյր, պարանէլ,
 թէ վայր, թէ բան, ողջ բաւանդակ յինքն միայն պարագրեր :
 Մի է միայն Որդի ամուռու, Զօր միածինն ի ծոց կայ,
 Ո՛չ կն ճնրնդեամբ մեր մահացու, ոչ դիցանց ած ըզնա :
 Յաւունդ ծընեալն, յաւերդ ծընող, ըրքնաղ է այս կարգ բանին,
 Ծընունդ մրսոց ասեմ ամբաւ, մի դու յիշեր ըզմարմն :
 Ու երկրասուղ անդամաթիւր, ոչ տիւլք մահու են նորա,
 Ողջ անմարմն, ողջ և աննիւու, Զօրն է հանձար մըլուսկայ:
 Խոր յանմատոյց ծածկեալ ի ծոց, իմաստութիւնն է և բան,
 Զորյօս թեթե ձայն յօդաւոր չեւ ած երեր յերևան :
 Բան է անունն ամենազօր, չունի վախճան, ծառ չունի,
 Կովաս երկիր, նովաս երկին, ծով ծաւալի ծիրանի :
 Աստուած համբուն ասեմք ըղջայրն, Աստուած զիրդին միածին,
 Մի դու սակայն աստուածք, ասես, եթէ իցեն անդ կըրկին :
 Աստուածութիւնն մի է երկուց, նոյն և աստիւ զուգական,
 Աստուած անեւ են երկրին, բնութիւնն ի մէնջ է անձա :
 Նա և որ զօդ է երկուցն, սերտ յօդակապ, սէր անուն,
 (Քանդի յերկուցն է փոխագործ փլչունն անհատ և անհուն):
 Ամենակալ ասեմք և զայն, հաստիչ կարդաք և Աստուած,
 Ենիւ գրրդայ ընդ ծով, ցամաք, և ընդ երկին լուսազանն :
 Ենիւ և գոյզ կեան և շարժն, թէ ոչ շնչէ, մեք ոչ եմք,
 Զերիս զսոսա մեք մի Աստուած, միակ հաստիչ գաւանեմք :
 Խոկ որ յաւես քեզ հրաշասից, այս Բանն Աստուած եղեալ Մարդ,
 Զոր տեսանես, և որ ընդ քեզ, ի տիս մարմնոյն աճէ արդ,
 Ունին պակաս, քան թէ յառաջն, ի գաջն երկնից բազմաւէ է,
 Եւ ընդ ճնոյին զցու զօրասոր զաշարհ տանի և բերէ :
 Գի է իսկ նա անպարագիծ, վայր չկը նըմն վայրագիկ,
 Հանուրց վայրց կայ մերձաւոր, նաև յամեն ժամանակ :
 Անտես մերց սրանայ յաշաց, և զդայութիւնք տեղի տան,
 Պատէ զամէն, լընու Աստուած, է միջամուխ յամենայն :
 Լցո արփենին զօր օրինակ ծաւալ խոնարհ յայս երկիր,
 Ծոյցոյն ճանանչ հատեալ յարփեոյն, զանդըս պատէ երինածիր .
 Այլ չէ և չէ ուրեք երբէք անջառ յարփեոյն եթերեան,
 Ու իրամասի, թէ կատու և շուրջ պատէ ի մեծ հեռաստան :
 Ու բացածիք ոչ անկըցորդ յարփեոյն լուսոյն է ճանանչ,
 Եւ ոչ յիւրմէն անբաժ լուսոյն, հըսկայն գընայ քաջալանջ:
 Խոկ թէ զԱստուած, ըբրան և տաղնապ ժուժալ ամբաւ, զինչ գըրդեաց,
 Որ արդ զանիուլ և մորմաստիպ յերկիր շրջի մահազիկեաց,

Անդուստ, իշխան, քեզ կի վերուսա խորինն ասեմ ըզպատճառ,
 Ու քոյարկ մ, սակայն հակիր բան մերկանամ կարգաբար :
 Այս ինչ զերկին, զօր տեսանես, և կարգ զերկնից կամարաց,
 Արարտապեսն ասաց լինել, և զայս երկիր հողազգեաց,
 Հաստաց անդէն գունդ թեւաւր զուարմնոց երկնից մեծ բանակ,
 Երեց երեւակ ճակաս զօրաց, և անմարմին ազգ արագ:
 Եօմնաստեղեան բնակիչք երկնից, և ժառանգել վայր ալբաւ,
 Եղ ըզնոսս, երե Հայրն յանկարն ի հուր սիրոյն վառեցաւ :
 Զի որ Հըրճուէր ինքն առանձին, նոյն և Ծընունդն ի ծոցի,
 Զոյց հըրճուէրին ի նոյն վայլել, նոյն ձիր բազմաց ձնեսեցի:
 Նախ յանկարծ, ում պարաւալ երկըրպագլէ էր արժան,
 Եւ Հորոնեալք իւրեանց Հաստացն երգ հարկանել օրհնաբան,
 Ինչ յետասմիտ թագ կապելցոյ չնըւազունք տարփացան,
 (Ո՞ոք անգիւէք բերցէ բանին), որ յոյշ պայսէս մոլիցան:
 Աւաց ըզանչ մեծ արպային ժրախին մոլիքն հարկանել,
 Եւ խօսացեալք, գերկնիս երկնից գրաւել անձանց անարգել:
 Ու հանգուրժեաց ամենակալն, և զնահասուակ իւր ձայնեաց,
 Վառեաց ի զէն վայլսկնացայս, և հան ընդգէմ կատաղեաց:
 Յարփացն երկնից յարուցն ի խոր թափեաց ի վիշ զահավէժ,
 Ու արհակը մեծ գիւղերու, ուր և խաւարն է յաւէք :
 Հաստէր ապս մարդ հողանձին, և ճոխ նըմն տայր աւար :
 Անդորր երկիր և երկրափակ ծովուն իշխան մեծ արար :
 Կալպիք զերկին, և անկելց փոխան զասուն սոկեկայ,
 Թափուր ըզվայսն ինքըն լըցցէ, և ազգ նորուն որ յետ գայ:
 Կացցց արքայ, գրաւեաց ի նա ողջ զանանոցըն դասակ,
 Ծովուց գետոց զազգ թեփածին, կէտ և վիշապ և լուղակ .
 Զազգ նըկարէն նարօս նարօս թեւաբուսիկ օդայնոց,
 Եւ զազգ զազն լըռնալիքայի անսուասուն էրէցու:
 Անդ և գրախիք վայր տընկախին տէրն ետ նմեն մըրգաբեր,
 « Միոյ ուսուցն ի միքան, սաաց, մի դու ըլձեռն արկաներ » :
 Այլ յարգելեալ նա հէլու պարտզոյն ի մեր հարեալ ախտակիր,
 Արը ըզհրապար հէտ կողածնին, զոր անդ դաւեաց օձ պատիր:
 Ահ, սէրն յաղըթեաց, և մուացօնըն նըմն հրաման տէրունին,
 Եղանկ ասեմ իմնախահօրն, ուխտին դըրժեաց արքային:
 Ճաշակ պըտզոյն, զոր ըմբոշնեաց, այն ինչ քըմացն ետ պարար,
 Անդէն և Զայրն ահեղազոչ ի թուի ամրացն որոսայր:
 Զահեղ վը ճիմն որոսմիւրուս Զօրն շննթեաց հուր ցաման,
 « Հապա, որ նախ անկղիտացաւ, օրհաս լուծցէ գանտութեան .
 Լուծցէն ըզվիէք և ճնուր նորա, որ յետ նորա ի լոյս զան » .
 Այնպէս հայտնեազ զրանդիք բարձունք երկնից ի նիդ աղիսցան :

Յանկարծ ապա այն նախընծայ զաւակն՝ յարեաւ այսակիր ,
Դուշաց երկիր , և ետ ընդ ետ թամթաւեցաւ մեծ յոժիր :
Նենք ընձիւղեաց , հրապարյց չարին ընձիւղեցան ցանկութեան ,
Անգուսաւ և գառն ազգի մարդկան բրրտունք ամբաւք բարդեցան :
Հորդան և հոգք ետուն լալեաց գուռալն լացաւ օրհամին ,
Անս զնին ասեմ , ըցցաւն , ըլուով , ըրդառն աւուրս աղքատին :
Դա էր մարդոյն հոգոց անհատ կեալ հիմօրեայ ըլնճալից ,
Ի տիպ առողիդ , ոչ յալեւյթ , դարուց յաղթել ամբաւից :
Ապա անբաժ կրօնից կարդաց թափանեցաւ վայրաստն ,
Ի սպանդ միայն , զերկինց արբայն հալոն նա առնէր ՚ի ժամեն :
Քաւիչ ըլնա իւր յարդարէր , և իւր խաչինն ՚ի պառակ ,
Զի մի երկինք բռուն արասեն յիւր արօրեալ ազգարկ :
Այսպէս անդէար , խոր անհաշանդ զերկք ՚ի բանէն հիմարար ,
Այս աշխարհին ահա հաղդէս էր իր ամաց երկանար :

Արդէն իսկ հայրըն բարեփառաւ անհառ ինամիցն ՚ի հանդէս ,
Թաղեալ ընկելին , երթայր տակաւ և հեղանայր մեծապէս :
Զե էր մարդոյն զարփայանեմ ըզգուրս բացեալ ողիմկեան ,
Սակայն հրահանդ գործեալ ըլնա , իրասուք վարժէր ասսուածեան :
Օրէնք դրոշմաց ասսուածագիծ , և կարդ կրօնից սրբազնն ,
Եւ զազգն մեր իւր ժողովուրդ ընտրեաց անձնն սեպհական :
Խթիր ընդ մեզ յայլակրոնից կարդ անյեղլի ետ արուաց ,
Սուր կըտրոցին թըլիփատութեամբ ողջոյն ըզմեզ որոշեաց :
Ասպա մարդկան աւետառոր , գուշակ հոգւով առ ելից ,

« Անգը , իւրնացէք , ասէք , ոք գայ և մացին սրբոց ուուրք երկնից » :
Խսկ նընջեցեալ ողջախօհից հոգւոցն երամ խիտ առ խիտ ,
Խոր ընդ երկրաս նըստեալք ՚ի մուժդ յայն արտասուացն ՚ի հովիտ ,
Յուշ զաւետեացն ածեալ ըզման , չամարէին գժամանակ ,
Յաղերս անկեալք յաստեր ՚ի վեր ճռկն կըրկին ըզգաստակ :
Զարբայն երկնից արգահատեն , ըղբարկութեան բոց կարծել ,
Խնայել և մի վիսուր միոյն զազգ ամենայն աղարտել :

« Խնայեա Հայր սուրբ , ինայեա Հըզօր , ձայն զայս կարդան փարէլ ,
Գոր խոստացար , երկնից գահուդ արս ըզմեզ արժանի :
Լուսոյն անքածք ՚ի գեղեցիկ , ուսուի անջան եւի վոչաւ ,
Բնութիւնն ՚ի քէն ՚ի լոյն կենաց ոչ ՚ի նանիր հասանցաւ :
Եթէ և ինչ մի զըրժանաց նախմնյան անզամ հետք նըստն ,
Զընթեա ցողովի , և աղըերացդ ասսուածայնոց տուր հորդան :
Ու թէ , վերնացն ոք սիրարաց զնացիւք գետոց իւրնաբեր ,
Աղաբրանայր , և յանմահիցին յանոյլ ՚ի ցող ոռողէր ,
Դու յի թէրէն մեզ լող կաթեա , եօթնաստեղեան ով կամար ,
Ցող զանձկացեալ ամբէ գեղեցիկ մեզ ցող'ցէք հեղար :

իսի գու ով Տէր , ում դարբ ամիսա սպասուալ մընան անձկայրեաց ,
Եւ անդընդ ցն , ՚ի քոց դիմաց սինք սասանն ՚ի հիմանց ,
Հօշըն մեծի ծընունք անձառ , դու ով երկնից եւեղ սուկի :
Տէր , մի յամեր , հար խրանամեա հոն զասուեղեայն զերկնից , էջ առ մեզ :
Այս պաղատամէր նընթեցելցան , այս նըւագացն էր հանդէս :
Հայրն ՚ի բարձանց խընամ յայնտամ գասուն ածեալ անկելոց ,
Ասաց լըսուլ , իրեւ համուն իւր գորպիցն հատու բաց :
Էր իսկ ձունին ամենազօր զերկին բանալ ակնարկի ,
Կամ թէ միոյն տալ սաւառնել թեւառորացն երամի .
Որ յաղջամն զջ արբայութեանցն հոգւոցն ըզդան սարմար ,
՚ի գաչն ածէր վերին նընմիցն , յաստեղազարդն ՚ի տաճար :
Այլ զի յի հաջող մարդան անմուաց նորհին լիցի անդմնին ,
Գաւիչ ողջոյն բնութեամբ մարդոյն զիւրն առաքեաց միամին :
Եւ զի ընհա մի հրաշագետ , խուժան մարդկան կարծեացնեն ,
Եւ յարարհէն իւրեանց արագ ըզնա ՚ի տոր վարեսցն ,
Յորդամնա զինքն ազդողաձայն համբաւեսց ՚ի հրացից ,
Ասսուածորդի իւր հակառակ հայրենասուուրն աւանդից ,
Հորդին ուղացն եւից հոգւով ըզմեն Ցովհան մարդարե ,
Զոր հնաօրեայն նըլիսարեթ յամուլ ծընաւ յարդանիւ :
Նա ազգարար ըզփոշն հարց , և թէ ծընաւ մեզ Ասսուած ,
Տըրունալ այնին տալ աւետիս , և թէ լցցաւ յայս ացդաց :
Նա մենարոր յառաջն խոյն ՚ի հետոց տայր մարդկան ,
Լեռնաիւղութ իւրեւ էրէ , և խորուագէ զերիթ զազնա :
Ի խոր մայրիս , լըրանց ՚ի թաւա , յափունս զետոց ամայի ,
Յարկ ծածկութիւնը խարակք , և քարանձաւք սոսկալի :
Մաթուլ վայրեաց էր կերակուրն , բերք անարօր կորդ երկիք ,
Եւ կաթ ծառացն ՚ի փալարաց , խորիսն մեղն վայրենի :
Աղերեակունք ականակիսու ջուր տան նըմա բաժակի ,
Եւ մորձ նորս դժոխումբեր են մաշկ և սու թաւարձի :
Հըրծուն միայն , ձեւմէր միայն , ձայն արձակէր Ալմորդին ,
Բարբառ բբոցոց , կանչիւն լըրանց , ձայն տայր ափանց պոնտոսին :
Ու Շաքնաբառ շուրբն մընաց կրօնից նըրուն սրբութեան ,
Համբաւն աւագ թըլւեա անդն ամբաւ մինից ՚ի սահման :
Աքանընային , և աւետիկն ըզնա կարծեն երկնառաք ,
Զոր վաղնչուոց ճըլմարտախօս շատք երկեցին Սիրիասպը 24 .
Թէ յարհաւրաց նա ՚ի սոսուերաց ՚ի լցու բերէ զազգ մարդկան ,
Ուսուի անձկով և խուռնարաց փարէ զնափաւ մեծ խուժան :
Ո՞ոք արգեօք , ուսամ արդեօք , և զի՞նչ երեր , կան խընդրեն ,
Արդեօք յերկնից եկն օժանդակի , երկիցս երիցս հարցանեն :

կըրենէր և նա և երեքնէր հովանաւոյ յանձնաւաց ,
 « Ազգք խընդացէք խաւարպիւլք , լսոն անձկացեալ ձեզ ՝ ագեաց :
 Ձեմ ես այն լըսն , ըգգուշը համբուն , մի յերաքէք դուք անդամ ,
 Զի գողաքար զատ յարժանեաց ես ոչ ՚ի շուքն աղուանան :
 Ես արուսեակ որպէս արփայն ՚ի ճնունդ կանիփի նըլան կայ ,
 Եւ նըլողիւքն իբրու քնարիւ գալուստ զաւորըն կարուայ .
 Ազգեմ կանուխ , ճամանչն հասեալ ձեր խաւարին մեծ լցոս տայ ,
 Տամ երանիս , զի մերձ լնդ մերձ առ դուքս Աստուած հասեալ կայ :
 Ահա նա նինքն յերկիր մահու , իբրև ըգմի մահացուաց ,
 Եջ և շըրի , օն ընդ առաջ արիք նըման խուռնընթաց :
 Մասըրդ տերեւ արփէք բարձր , անէք ոսկի գորդ դաշտաց ,
 Եւ արժանի իրք Աստուծոյ հարէք նըման շուք տառաց :
 Ուսարո՞ք զարդարութիւն , գնացէք ուղեղ և աղատ ,
 Կարապետիւս ՚ի ջուռ գետոյն լուացէք ըգեիծ և զարատ :
 Խակ նա ըցձեզ և հին ըցժաննն Հոգուով սրբէք բոցեղէն ,
 Զարդիս նոր ամ և նոր աշխարհ , մեզ դարք ոսկիք յաջորդեն » :
 Լուսն քաղաքը , և խուռաներամ գան Յորդանուն ՚ի հոսաննա ,
 Մազդեն քաւել , և խոստովան սիրով լինին ըլմեղննա :
 Աղդ ամըրդին մերիք ըզնոսա ՚ի գեւսն առեալ ՚ի յըստակ ,
 Նոր օրինօք առեալ ափովն ածէք ՚ի գլուխ սուրբ վըստակ :

Անդուս Աստուած ՚ի խոսն ճածկեալ , Յորդանիսին զայր ՚ի դար ,
 Ընդ խուռանին լուանն և զինքն , ՚ի ջուրն ենուու թափնարաք :
 Զի նա համբուն մեր մահացու փորձ փորձեցէ ըզմաննոյն ,
 Արգք որ ըլինի մի չեղդացացին բերել յանձին տիպ հանդոյն :
 Ծանեան դուշակն եկեալ զԱստուած , և ըզգաստակն առ պարզեաց ,
 Հրաժարեցաւ , աւղաւաւոր ՚ի ջուռ գետոյն խոնարհնաց :
 Բայց և անգէն հնազանդ ձայնին , ՚ի գլուխն ՚ի սուրբ ջուր ածէք ,
 Այնպէս աշիւ զաստուածազարդ զիրանն առեալ մըկըսէք :
 Արագ յայնժամ ոսկի յորձանին Յորդանիսին բոցանայր ,
 Եւ ՚ի բարձանց յահեղ բուժիւն տունն Ռիմակեան որսոսայր :
 Յեւըր եթէք , և սաւասնէք դայր ձիւնափայլ աղաւանի ,
 Հրաշէկ ոսկի են թէք նորս , և թիկնամէշն արծաթի :
 Հանգեան ՚ի նաև անդուստ յերինից հետ մի գըճեաց լուսաւոր ,
 Եկաց ընդ օդո հովանացաւ , և սիւգ փըճեաց երկնաւոր :
 Անդ և բարբառ մեծ ծնողնն հնչչեաց մերին յեթէքաց ,
 Եւ մատնանիւ , ձայնն ահաւոր սիրոյ Որդւոյն վըկայեաց :
 Յայնժամ և զօրք սաւասնաթէք , սլացեալ յերկնից լուսաստիր ,
 Եկին կացին ընդ օդ թէթէ , և ըզնովաւ առին պար :
 Մէտալք բնէզ պաստուակաւլ բարձին նորա ձիւնափայլ ,
 Եըրիչք մարմնոյն կան աստուածեան , անդէն պաշտօն մեծ հարեալ :

Զնչան վմբսից ցոլատարափ ածէնն նորա տէրունւոյն ,
 Այսակէս Ամսուած զայս կատարեալ , և տայր տեղի ՚ի եւտոյն :
 Ծնան յափանցն եկեղեցւոյն կայր և մաստամէն ակնարկէր .
 Եւ զէտես նորա անձկով տարփման ձայն զայս գուշակն արձակէր .
 « Ահա Աստուած , զօր բիր անպամ ձեզ աւետեաց իմ ըլբրան ,
 Ահա առ Գառն անճանանըւէր ՚ի նորասքանչն ՚ի սեղան :
 Արեամին ըզմեր քանէ զյանցանան , Հօրեն զենու ողջակէց ,
 Ահա առանցնորդ իբրաք ըզէտու , և վարդապէս ահա ձեզ » :
 Ասաց , ՚ի նոյն մլք զանապատն , եմբ կասարս ըլլեւրանց ,
 Եջ և քարոզ կարդայր շնից , փող հարկանէր , « Եկն Աստուած » :
 Նուազոնք թըրով հաւատ բանից ընդայեցին ՚ի ժամուն ,
 Մինչև Աստուած զինքն յերեան հրաշիք կացոյց զերարուն :
 Նախ բարեկամն իւր ՚ի բազմուց , զատոյց նա զաս երկասասն
 Զի ցանդ ՚ի գիրան և ՚ի վաստակ ընդ իւր կացցից նորա և բանին ,
 Լիցին նորա հանդիսաստեր հրաշից նորա և բանին ,
 Որ զամ յասաջ եկիցից տան եկեաց անձին առանձին :
 Մէր , կատէ , թէկ ՚ի բիրուց ընտրեաց ըզմեզ հազարաց ,
 Իբրու որ եմք ՚ի մանգ յաշնըք , կամ խորագէտք ճարսարաց ,
 Կամ թէ յարհէտա վարժից ըզմեզ բնաւից եզիս վերաբանաց :
 Կամ թէ ընչիք բացմահարուստ , կամ զարմ իրեց բաշնազանց :
 Աղդ մեր անշոյք անփառուսակ , հազը մեր գըճուձք , ուժակէր ,
 Վաստակն արհէւստ մեր ներկան պարագանէն են կեանք մեր :
 Ըզէնին ՚ի մենչ թէնց յիշայիտա ծըստա , անշոյքն և սրնոյց ,
 Արհեստ կալաք ցանցել յալւաց , ՚ի ծով ՚ի գեւս ձըկնաբայց :
 ՚ի կարմ յասուք մեր գարանեալ , ճարտար որսամբ զազդ թէփոտ ,
 ՚ի կարմ յասուք ՚ի լիւլ գընամք , ՚ի մարդ ճեծեմք ձըկնարուս :
 Նա առաջն յօրփամ Աստուած ըզմեզ առ ինքն յօրդորեաց ,
 Կարան , ծովափն ես յաւազուտ , ասյի ջրահոն յիմլն ցանց :
 Մինչ անդ ըզմինդ պահէք ձըկնանցն ՚ի հարազան Յակրոս ,
 Անդուստ և այլ մակոյի փօրիի ՚ի հունն աշլ տայր պկոս :
 Եր այն ակասն Յնդրէսախն , սրում եղբայրն եր Ուենորու :
 Մէր որսակիցք ՚ի նոյն ՚ի ծով զի և սորա են ձըկնորս :
 Նոյն Փիլիպպոս յիմ հայրենաց , ինձ մերձաւոր ՚ի զարմէն ,
 Կուշեալ արագ թող ըզմկունս , զուռկանմ ելիք ըզմիւսէն :
 Նաև և Թուման , և ֆակէսու , ՚ի նոյն վարժեալ պահնուսէ ,
 Նոյն և Սիմեն մեր բարեկամն ՚ի Գալիլեայ կանայէ :
 Սա այս Սիմեն յօյց գերազանց թէկանիսեաց յարուեստին ,
 Սա աչ ծովաց , և ՚ի ամանէ լուզակէք համերը սարօնափին :
 Բայց և արեանն իւր մերձաւոր յանկեաւ . ՚ի նա փութապէն ,
 Եր առ Յակոբն Ալփեսց ծընունդ , նախ սա նմուտ ՚ի հանդէս :

Աշամեր ազգն , և կեանին անկած , տեսեր անշուշտ , թէ վկա են ,
Ահա զանուան լուար և մեր , գըժուիալուզք ՚ի ձայնէն :
Խափառածայնք մեր և դէմք մեր արևակէղ ցըրահաշար ,
Գիտակը զըլայն մեր խըռուացեալք , մօրուաց թաւուտն անյարդար :
Երեք և այլք ոչ լսաւագոյն կենաց ՚ի կարդ հաստեցան ,
Դամի Մատթէոն , որ յաւագոյթ արդէն ալեացն է ժաման :
Բարձուղիմեայ հասակ տիղոյն է Պետրոսին զոյտ նըման ,
Վերջին Յուգան մեծ դաւախին , աչեղ չարեացըն դարան :
Խնկ որ պապ աչաց ունկան , Հրաշից ցուցան մեծ տիպար ,
Խնձ ըղբնաւիցն ըցհաւասախ ո՞նով ճառել չիք ընար :
Եւ այս ՚ի յամին դուզնաքեայ , այս ինչ ըմեռն անց երբեակ ,
Յորմէ եւ ինքն արժանացայ նորայն խառնիլ ՚ի վիճակ .
Բա խոր զյատակ զայս չիք չափել ըգծով հատեալ ալէտանջ ,
Բայց և անցից փոքր ՚ի շատէ , թէպէտ և իմ շուէտ լսնջ :
Հակիրճ ըզբոյ լընուլ Հրաման կամ ես աչանհատակ ,
Զասեմ զոր ինքն եթող զարդիս , մեծ անքընին յիշատակ :
Գիտուն ես տէր , զոր աս կընեաց ՚ի նահանգիս մերձաւոր ,
Եւ զշշարհին ըլծագն ողջոյն հրաշիք ելից աշաւոր :
Ո՞ոչ դիտէ , որ արդ կըսկին շնչէ ՚ի կեանս , և ինդայ ,
Արմաւնեացըն քաշաբեր ըլուտէր ասեմ թեթանեայ .
Ի լսո ըսրուրդ ընան չինչաւ արին կուե անկենան ,
Դի անցարիթ ո՞նձ հողման անկեալ դընէր ՚ի զընան :
Լորմէ զամբասն , որոց զորդն դրանդիք մահուն պահարեաց ,
Եւ նա չըսու թափեաց արագ դամա օրդասին ՚ի ժամեաց :
Զի ծովածուփ ես մըկանան թիւ արկանմ հէշտաղոյն ,
Պրատոս յանդորր յորժամ շնչէ մըրիթիկ հողմոյ հիւսիսոյն :
Կոհակը քանի՛ անդ գըրփարդէք հարուն զերկին և ցերտն ,
Կամ աւազոց թիւ քանին , կուռակը ափանց են ծովուն .
Հատը են քան զայն , որք վշշումբէր դունակ գունակ ՚ի կարեաց ,
Ցողզր անկան , նա զութ անեալ և ցընծալից արձակնաց :
Կէւր զաւացուք խաւարաբելք , կէւր խուլք համեր են ՚ի ծնէ ,
Ի լուր , ՚ի տես , ոչ ցընծացան , անբաժք ողջոյն ՚ի ձայնէ :
Կէւր խեղնադամք գըժուարաբայլք , կազք ճամանուք ՚ի հետոց ,
Կիսոցն յամայր ընդարմացոյց թըմիին անշարժ յանդամոց :
Են զորս աչեղ եկեր քաղցիկոյ , ճարակեցաւ կէս մարմնոյն ,
Անես , գըժուիք զըդայուեցին բագարլ տրութեալ հոս նեխոյն :
Են են և փոքր լընեալք , և աղարտեալք որովայն ,
Եւ ախոնդիք փըրցուուոյց յախտ գըժուարին հաշեցան .
Ի ծոց նոցուն հրատապ յաւերծ բոց ծարաւոյն վառեցաւ ,
Որ ՚ի հնարից գոյր ապըստամբ , և ոչ շիջոյց չուր ամիս :

Կէսք ՚ի հոչմօցն իրբէ սաղամբք յար դեղեւեալք ՚ի դոլ կան ,
Քայլմն զրոյն , և գողգչուն զրոցիս անդամք են կործան :

Ձերմն ըլուսս Հրակիզ տանչըր , սարտարուին էր հանգոյն ,

Վամեալ աւիշն էր գէշագէշ , ախտն էր քան զմահ դառնադպոյն .

Նոցուն յանդամն ողջ ճարակէր , և յանկողին ցանդ մանձան ,

Կէսք և խելառ , խարամնանւոյն նեսարք նեղեն էրիննեան :

Բնաւից բուժիւ տեմն էր միայն , հրպել միայն վեհացին ,

Ասէր միայն , և ախտոն ողջոյն թօղուն արագ ըզմարմին :

Անդ խօմն յանկարծ յաննէր վազէր , և մուսանայց զանկողին ,

Ուսուր և ցանդ նորա ուղարք խընչէր ամբոխն ի զընին :

Զինչ ասեմ տէր , ընթիք ըլնովաւ բակ առնուին ժիրամիլր ,

Լընուն փողութ հրապարկ , և սըրութեան մեր դարիիր :

Բայց յայ յարփույն չենան մի զըր մահուն կոչեաց ՚ի սառուերաց ,

Եւ ինքն օր մի ՚ի Սիդնեան գայր և դառնայր սահմանաց :

Ամ ինչ մըլեանել բարձր ՚ի քարպն , մնդ մեր գասուն ՚ի նային ,

Խումբ տեսանեմբ մեծահանդէս , Հրաշից զամբար ՚ի կարոբին :

Կոծ մեծամեծ ջայլէր քաղաքն , եղոնկ կարդամ պատաճախն ,

Դի պատան սյուն չուշանգեղ հանգէր ՚ի գիրգ դաշաղին .

Ծաղկակիթիթն ՚ի տիս նորա օրհաս զարեւն հաս կենաց ,

Եւ յարփային ՚ի գիտակէն համանել ըլզուքն առ կապտեաց :

Որովէս յարօտ ըզբուք գողզրիկ թաթըն կոխուաց արջանաց :

Եւ անդ տակաւ անկեալ ու անեալ յակինիթ թօնչն զեղամնին :

Կամ արդ որպէս մատաղ փառուկ մատար վարդ քաղեաց ,

Վարդ ՚ի փըսց ՚ի թաւն անկաւ , նա թող յարեն , անց քնաց :

Մայրն ընդ քաղաքն իրը այսահար վարսոս փետէր արկեալ պայտ :

Զայտոնն կըրկին առեալ ցետէր , և ձեռքն յարին ապաժոյդ :

Խուռն ընդ փողոց եղիրամայր պար ըզնովաւ կանանին ,

Ճիշ , մէաբօւք , բարձեալ ՚ի վէր սուդ զաստեղացըն ժըտին :

Որդէկսոսր մօրըն քաղաքն արդահատէր գորովցն :

Էր միամօր անձուկ ծոցոյ նըլնար այրի անկորնոյն :

Կաես Սաստած , ՚ի գիրգ մարմն դալուկն հարեալ յօրհասէն ,

Եւ պատան սյուն մազ յաղուամազ այտըն տիփեալ նըկարէն :

Զայլցըն սանձ տալ հրամայեաց , և դիահ անքըն կացին ,

Չորս ըզնեան արկ տէրունի , զըրգեաց զանշարժն ըզմարմին :

Զոդին կըրկին հուր արձարծեաց ՚ի ցուրտ անդամն ՚ի դանդալ ,

Եւ պատան կանգնի յանկարծ , նոր էր տեսիլն և ըրժնալ :

Վազեաց ՚ի մէջ , թափուր անդէն ըզմարկն ելիք դագաղին ,

Զայն մըկիթար մօրն արձակէր , ՚ի գիրկն անկաւ մըյրենին :

Նայն և գարձեալ իրու ոչ շատ լուսինն յերկին բորբէր ,

Զայլ օրփորդ նա քաջազարմ ՚ի լըս արփույն նորոգէր :

Հուր կենարաբն , ոգիք նորա ետուն տեղի ի լանջաց ,
Հոգին ըլզունչն ազգեաց մերջն , միք ողմարմինն եւ գընաց ,
Սլեծն ի համբաւ , գյուիքն ամբաւ , և այր ճարտար հրաշախօս ,
Եւ հայր կուսին վրկայ գործոյն , անոն նըմա տան Ցայրոս :

Զի՞ն այլ ասեմ , զոր կենդանի ի յաղերէն Հուր յըստակ ,
Բարեկամին նա հոգ ածեալ գինի փոխեաց յանապակ :

Օր մի դարձեալ գէտ ակն ունէր ի ծայր բարձու գտափաթան ,
Այս ինչ արեկ չափեալ զլղման , խոնարչ ի կյու գար հրական :
Նա կին , որեար , յակն արկանին յանչէնն ի վայր մեծ խուժան ,
Այս հետեւեալ ըքըուն , մըքին նորա զամենան :
Եկաց անկէն , արգահատէր , զի լըյու երիտակ յարեէն
Այս , և նորա ի դեմտերեան քաջարերոցն անբաժիք են :
Ուր անդ ամբարք , ուր անդաստանը , չէր անդ քաջարք , և ոչ չէն .
Ուր անդ գընել հաց արձամեյ , և պատրաստել ըզգարէն .
Ուր և ամառն , որ ընդ իսահցի ի տօմն յանոյշ և ի չըր ,

Տայ ժամանել մըրգաց պարզոց , զոր տունէր ածեն քաջարեր :
Հաղեւ անդ մին այն պատասնեակ , խուռան յամբուկէն , հինգ նըկան
Եւ ձուկն երկու բարձեալ բերէր , ունել ուղղոյն ի դարման .

Մայրն որդեսէր ի մուրտ անյշլ և ի բարեակ գեղ դալար ,
Ըզդու շացաւ , ծրաբեաց և եղ , և տայր որդոյն ի պատշար :

Այլ գինչն այն ճաշն էր հազարաց , հմագից անգամ չըր նա շատ ,
Վասն այն և մեր վրանեցաք ի քըրթմընջիւն և գանգատ :

Կարձեաց անդէն զայն յարուսինն ձայնիւ սփոփէր փարելի ,
Կուշեաց յառաջն և բան հակիրճ զայս նոս առ մեզ քարբան .

« Նըքթեալ ասոօր դարձին ոչ որ ի յայդ սասատիկ խուժանէ » .
Ասաց և ձայն յոզգրաւոր յերինսն ի վեր զայ մաղթէ .

« Հայր քեւ ամենին ասս ի խոնարհ զարգուն ածեն ի մեծ շափ ,
Գիւ արգաւանդ հողոյն զարգանդ արեգն առնէ և տարափ :

Թէ յակոբեան զարմին թափառ վայրն յամային սովլատանջ ,
Դու վազ ուրեմն ի քոց բարձանց հաց չամբեցեր նորասան :

Թէ գյուր անսներմ ողջ հաստեցան , չէր հող , երկին , չէր և ծով ,
Դու զահագինն յայդ որերցդ սանձես զգազան , բարձ ըզոսվ :

Ասաց , ի դաշտն յայն խոտաւէա նըստոյց դրեարն յերախան ,
Բաղմաց ըզեկն առնուլ դալար , և պատրաստեաց ի սեղան :

ԱՌ ըզնըսանն է կոսորէր , գէմին էր զըւարթ մարզակէր ,

Մանրը մանրեաց և հասարակ եկեղեցոյն բաշն հանէր :

Եր ի աղմալըցն ի ճաշ դաշտին թիւ որերոյն հին հազար ,

Ու ակն ետես , ոչ ունին երբէր լըւաւ այսպէս բան անձառ .

Զիսրդ մանրին անմնիր ի ճեւս մէն մի ածեաց անդ նըշխար ,

Եւ իբր ի յոյր ի ճաշ յընթիս առ լիացոյց ճօխարար :

Նազինչ վասեմ . որ միանդամ յայն սեղանոյն նըշխարի ,
Զայն լայնակիոր երկուտասան հազիւ տարաւ ասկառի :

Լուր , զոր տեսաք և ի մօտոյ տունկ ի վայրի հերազանձ ,
Խոնջ անցաւարդն առնոյր երբէն գիւրի յանուշակն ի մըրգազ :

Զուղին Աստուածած զայն հատանէր , յոգնեալ քաղցեաւ իբրև մարդ ,
Զորաւ մատեաւ , և ի ծառոյն պատուղ նընդրէր տարապարտ :

Նա անբերի և թաւ միայն սոս արձակէր մեծամեծ ,
Ու հանդ որժեաց , և սազարթիւք սին և զամուշն անդ անէծ :

Զոյդ ընդ բանին , հիսուսն տէր , տունին յարմատոյն գոսացաւ ,
Հուսն անզարթին երբէր մըղեղ , դալար տէրկին ուր են թաւ :

Նա ոչ պակաս և յանդուղոյն ի յաղթ ի չուր իշխան կայ ,
Թէւէսւ և ծով վարազանայր , սաստ է ալէաց ձայն նորա :

Ուր այն հիւսին ուր գիւաշունչ , որ զնով յուղէր վեր ի վայր ,
Ես ինք տեսի , ծայնն նորա պատկառ եկաց հեղաբար :

Զե բոլորեալ երից հորով լըւսինն էտա պատարուն ,
Եւ մէր յանբոյթ ծիծաղական թարթափէաք ի ծովոն :

Գոգ գիւղոյն պահն ընդմիջէր , ուռկան ձըգնմէր , բօն գոնդեաց ,
Մըրրիկ յաշեղ ծովն համակէր երբէր ի քօթ սեղոցեաց :

Կոհակը գիւղան և վէս ի վէս յուղէալ առնեն ելլեւել ,
Եւ զմեր ըզնան արտօնուեկն յորձակն առնի ի սուզել :

Մըր ճէր առնումք պահի հարեալք ի մօտալուս օրհասին ,
Խու տէր նունին կայր ի ծովափն , ուր յաղթն սիլք խորսակին :

Յալեաց վերայ տեսար ըզնա , ուղի հորդէր ծոփաբար ,
Եւ գարշապարն ի ծովածուփ ի ծուրն ամբաւ ու թանայր :

Տեսաք պակեաք . վարանեցայ , մարմին իցէ անկասկած ,
Ես խօլական ինչ գիւտացի , զի մեծ զարման հնձ էած ,

Զէր անդ ակատ , իբր ի ծածան ջուր նա լին քաջալնթաց ,
Մինչ ինրինին աստուածաբար ձայն քաջալեր զայս ազգեաց .

« Ուր ձէր հաւատոն յինէն անքակ , ուր նա ի ձէնջ տեղի տայ ,
Օն անդ բակին , և ինձ հաւատ ընծայեցէր աներկուայ . » .

Ասաց , և անան եւ յալէկոսն , տէսաք միայն զակնարկին ,
Դիզան ալբրդն դաշուացան , դոյին լըուեաց պոնտոսին :
Յանդորր ելաք , և ծովանացք գոգ ծաղկանմէր ի դաշտի ,
Հատաք այնպէս արագիմթաց ի կյոս կարթեալ յամաքի :

Ու ինչ յամեաց , այն ինչ զերիկի կալաք եկեալ ի ծովէ ,
Նոր աւագիկ հրաչչ տեսիւ և անպատում ի լըզոււ :

Անդ սոսիկանք եկին կացին հարկաց պահանջը և սակից ,
Հին օրինօր զոր ամ յամէ տալ հրամայիմք արբայից :

Կա հեղաբար էտա . զորեան , և գեղեցիւալ ի յուղին ,
Առ ինքն ի կոյս կոչէ զինտրոս , յունկըն հըծեաց մըսերմին :

« ի ծովն, ասէր, երթ ճըկնաբեր, գու ով Պետրէ, կարթ ընդեմ,
Զորսն առաջնին ձուլն ի կարթիտ 'ի սուր կըարց առ զըննե».
Բաց ըղբերանն, և հրաշցեալ զըացես անդէն ըզասակ,
Ընդ իմ ընդ քառ զայն աւանդն, և հատուցես ըզասակ մըր »:
Երթ ծերումն և կարթ ճըկնէց որս մի եհան 'ի ծովէն,
Գրտեալ զարծամն 'ի փող ճըկնան, ետ որերոյն, զար խոնդրեն:
Այլ իմ ոսկերք, քանից յիշեմ, բդուանի հարեալ կան,
Սարսիմ յանէն, զոր այս կըտսեն իրրեն 'ի սուր 'ի խըթան:
Տեսի ըզնա, մինչ 'ի ծովակն եռ հանեի բաժ ճըկնա,
Զի խօրք ճիւազք հարեալ 'ի նա, մնէք յահեղն 'ի բերան:
Բան մեղ ճառեն, թէ զայն մոլին տան հարսանիք դըպալչի,
Տօն հիւմնեան ուր խամսանէր, իգին զուգել մուտ առուի:
Զի զանկողին ժըտին նորա, ուր բան արգել տէրունի,
Երթ մըր յազգէն տօն խորանաց սաղարթագեղ կատարի:
Բայց յայն ո՛մի խոչերակնին ոչ ընդերկար խոնդացին,
Եւ ճականան 'ի ճեշտ ախտին անշումչ զըսու ի զըրկին.
Բներկրէր խայտայր, փըւաց զոգին ժամ ոչ հարսանէր,
Եւ ցոփուոյն էր առաջնին, նոյն և վերին այն գիշեր:
Դա և 'ի մայրն երկնառելցաց բոց շանթ հրացայտ հարկանի,
Հասեալ պլոտուլն որովայնին երթ լըս խընդրէր զարփենի:
Դա էր երկուցն 'ի մի հրացան դիակնանալ նոյն հետայն,
Թէ ոչ անդ մօրն հերձեալ արգանդ, կորզէր զանած երախայն:
Գիրը հօրըն գութ անեալ որբայն, 'ի գիրկ նոցուն բուծանէր,
Եւ ինքն արտա անպատճակի նոցալց զոճիր լուծանէր.
Ուրբայ յարփեյն 'ի մութ յաւերթ տղացյն աշկունք պատեցան,
Եւ ունկնախից, 'ոչ բան յօդէր ոչ ձայն լսակը, իբր արձան:
Յարբունն եհան, մուեգնեցաւ, 'ի թափն անկան արհաւաց,
Ա՛մ, հարիւր խօլ, հարիւր ժիւաղ, Տարտարոսին գունդ խուժեաց:
Լըկէն նորա զարտասուելին, հագագ առեալ 'ի յանէն,
Խանչին, բառալ, ես զորն ասեմ, աշեղազոչ ձայն հանեն:
Գոռայր գոչէր. սարսեն համբուն, ֆախուս 'ի ճեկ ի տուն տան,
Գուցէ զկապանս իրզէ զըդթայս անգառագիղն այն գաղան:
Ենք զեղբարս, եմք ըզքորս, զադ հայրինին մոռացաւ,
Անտառասուն իրըն էրէ նա 'ի մայրին որջացաւ.
Երթիմ խարիսու այր ահաւոր, գադար նորա քարանձաւ,
Գարշ և անբատ ալյարելին, ճորդ զաննայն մերկացաւ:
Արդ զայս ասեմ, վայրագ գաղան ճեռակազօք 'ի թիկնանց,
Ճիշըն թափեալ իւր մերձաւորըն ածեն 'ի քարշ, արկնալ սանձ,
Ածեն հանդէս մըր տէրունոյն, թէ գութ ածէ սիրաբար.
Դա ոգորէր իրզէլ զըդթայս, գոռիւն յերկին ամբանայր:

Որդէս 'ի էպանդ նըւկրական ցուլ անարդիլ ամենի,
Յերկայն պէտրան 'ի խեղդ հանդոյց ածեալ քարըն 'ի բագնի.
Հա մոլեգին վըրփոր թափէ, գուայ ընդէմ քալարի,
Եղջիւր խեղմէկ հարուսաց գալար, և զօդ հարեալ մարտոի.
Աստի սատի կան սոսիկանք, կան և անդուլ տան ըզգան,
Ընդ լանջ քանակն, և ընդ երին, հարուս շարժեն ըզմական.
Ըզգուոցին խուժան հարեալ, և ցիրուցան 'ի գաւմին,
Անդ 'ի բացէ խելպան նորու կալ վասանգին 'ի զընին:
Ի այն ախպար, և անդորպոյն սանձակոսոր գաղանի,
Գիւեա գու զայր յամեհամուր 'ի սանձ արկեալ պատանի:
Այն ինչն քարընակրելք վաստակարեկը, յոզըք անկան Աստուծոյ,
Տալ զօրափիդ, վայրագ յայսոց զոգին թափէլ պատանիոյ:
Աստ տէրունոյն յաղերս առ Հայր ճեռքն ամբառնան 'ի յերկին,
Գոյց մեծ հարաւ, ողոցին վահմակը գալլոցն անդէն ունացին.
Կաղիանձ և շարք շանց վորատեն, և որ ահեղ այլ գաղան,
Զայր հագագէն այրին 'ի մոլոյն ահազնալուր ձայն կարդան:
Բանն աշեղ գու ոչ լսես ըլցիսանացն ըզյաւէժ,
Ծնդ ժայր պարեխ, ուի ահաւոր յորժամ թափէլ քարավէժ.
Թուումը ահազնիք եմեւ յանկարծ չերձուն 'ի ծովի ի վէլին²³,
Եւ չուրբն հորդան ընդ ձոր խօսուց քաջահենչակ ծաւալին.
Գաւառն ողջոյն անդ ծովանայ, աղիարչն 'ի միշ ծածանի,
Անդուսաւ սուլզէլ սարսէ Հըռուս, և իւր տաճարք տէրունի:
Եղ որպէս գոռան երկինք, և մեծ արբայն շանթահար,
Երբէ որոս հանեալ սարս զովեննունն ըզտաճար:
Եղ որպէս հընչէ երկիմ, կամ ճայթ ահեղ շալթային,
Երբ ճոյլ նորս նըրք հարուսաւ, և կամ զոյին Պօնտոսին:
Յայնժամ երկիր, յայնժամ երկին գանդին կըրկնեն ահաւոր,
Խակ այն խօինն Աստուած շանթեալ սաստ արձակէր մեծազօք:
Սարսւն մաղթէնն, « Աստուածորդիդ դու ճըմարիտ, զի՞ ըզմեղ,
Մեր 'ի կըստել չըսրհեալ մարմնայս յայս տարաբամ զի՞ վանես :
Գէթ վանելոց տուր մեզ բախել յարտական յայր խողեան,
(Զի սուեակէս խողերամակ մօտ արածէր ծովախան).
Ըզմեղ, մաղթէնմէք, մի խորասոյզ վաներ յաշեն 'ի միրապ,
Մի զանդընդոցըն սաստացեն առնուն կըրկին մեզ ըզժափի:
Թոյլ եւս, և սեա խողեան յանկարծ դիւրախեալք խանչին տան,
Աստ անդ խուճամք խուժ իւսնչեն, ներբինքն աշեղ մուցան:
Գան գահամիլճ հորդան 'ի ծով, դիւրախացան 'ի յալեաց,
Խակ պատճանն անկաւ նըրազ, 'ի խիստ զերծեալ կազմանաց:
Տարաս 'ի հողն, և հատկըւել թասիւն հանէր 'ի լանջաց,
Պարզել յուլոցն էր ապաստան, փոյթ զօրամիզն ետ Աստուած :

Մատեաւ և զաջն արկ երեսաց, լցու ետ բըբաց, լուր ունկա՛, Սրբի ետես, լեզու շարժեաց, անձուկը սրբուն պարզեցա՛: Բյուլ յասուելաց բարբարքն համին 'ի ցընծալց խուժանեն, Վերին ծնողն Աստուածորդի, նոյն և Աստուածու դաւանեն: Զի՞նչ ոչ զօղեաց. նա և ըզմել խօմից բըժիշկ առ յըբեաց. Զեւ անդ արուեստ, ոչ յօթ մարդոյ, մահուն թափեմք 'ի ժամեաց. Զանուն միայն վարդապետին նոցա կարդամը. ձայն երբեակ, Խօմից աւաքին, մի ոք միայն կաց մեր ձայնին ըստամիակ: Վայրենացան Ֆիւադը 'ի նա, յոյժ ահապին մոլեցաւ, Այն դիւրախն անբուժելին միայն առթեաց մեզ ըզցաւ: Ջերըն նըման աստուածաբար ետ կենսատուն աշխարհի, Ըզմեր հաւատն առ այպանեաց, ետ մեզ պատուէր տէրունի. « Հեշտին, աւէր, գոյ ի մարմաց զայդ ազդ վանել այսահար, Պիսի ժուժկալ ձեզ որովայն, ասոյմք չերմին անդաղար: Ոչ դոք միայն, այլ և որ զիշ կարդայ անոն, և իշխան, Հրաշից ամէն դոյ արարէի, թէ յիս է նա անսասան: Հրաման մըրանց տայ յաւերդից, զարձանն անշարժ սասանէ, Սրավար ըզգեսն ընդ կրուկ տանի, կամ 'ի վաղից իւր սանձէ: Գնացէք և սերեն արլէք սոկի դոք հաւատողը ամվեչէր, Լց ծագեցէր խաւար յալիարհ, զոր պարուեաց իսոր գիշէր. Դուք լցու մարդկան, ջահճ աշխարհի, զի՞նչ է արիին առ լցու ձեր», Ասաց և այլ տասնիցս եօթնեւեկ երեւեցոյ մեզ ընկեր: Հրաշց նոքա լիցին հաշրդք, գործ գործեսցն մի և նոյն, Այլ դոյզն թիւ ցաւեաց նըման, ոչ շատ ասէր մեծ գործոյն: Որպէս մըրակ յարօր հազար ակօսաբեկ լսա երկիրն, Հազար տափան հազար ցարոցն ածէ հայրենին. Երբ 'ի սպիտակ տառանն պրառուզքն 'ի չէկ խարտեած 'ի հասկին, ի հունձ ամբաւ անդք տառանին, չէ բաւական գերանողին. Շատ են վաստակք, թիւ մըրակաց թէ ոչ գործոյն կըշիս գան, Մըրփա խորհուրդն, և այլ օրեան ածէ այլաստ օգնական: Զի՞նչ այլ ասեմ, զգաղանիս մըրոց ո առակէ, բայց Աստուած, Կա զմեր վարանս խորոց սրբուից ծանեաւ և քաջ կըտամիւեաց: Քանից ազդեաց և ասեւեաց, ըզմենդ ըզդաւն 'ի սըրտին, Որ տարապար ընդ բարերարն 'ի իւթ անհաւ խեռային: Կա առակեաց, և որ անբոյժ արիւն հոսէր անմաքուր, Զերկոտասան ամի հաշեցաւ, 'ի բոց տապէր և 'ի հուր. Սա մերձ քերեաց հըպել 'ի նա, գեղ զայն ասէր մի միայն, Ուսու և եկն, երբ ըզուվաւ խուժան սաստիկ սոյր հօրդան. Ուտընիթի մատեաւ մեզմով ըզդրօշակէն բուռն եհար, Ախս հիսորեայն անբոյժն յանկարծ 'ի հօսմանէն առ գաղար:

Ասաց, այլ դուշ չետ հնելիար, ի մարոնախկին լեալ տասպէստ,
Մարտնորյուղեաց, ալիս զալեք ծրփեաց իբրև Տով անսւաս :
Երիցս ի զուր ըզնահատակն առեալ գըթէր նա ի սէր
Մերթ ի ժագին, մերթ համբաւոյն, զոդին փորձեաց անվլիշեր :
Որպէս Երուսա ամբուռոցիւր ծով զահագին հար կոճեաց,
Ծովի յանդընոց իւր յուղեցա, լերնիք յառնեն կոհակաց .
Գայն մրբանեալ, և զամբարտակն հարեալ բախէ անվախան ,
Ալլեր ընդ Փայտ խորուսիցան, ծովն ընկըրիկ ձեռնունայն :
Զայն ճիշն ունայն չարգել Աստուած, թէպէս գիտէր նա ճարտար,
Ժուեթեաց տարար, « Հազր ինձ, ասէր, թէոլ լսրից նա ընդ վայր » :
Զուր յուսացցց, յանձն առ ածել մերթ մարմարեայն ի տաճար,
Բարձաւ ի ծայրն, մերթ և ածեր ի գահ լըրին տառապար :
Մինչ գագաշեալն ըզյաղթութեան կարծեաց կանգնել ըզնըլան,
Եւ յօրացեալ ի զոր խայտաց ի պայբարին կալ իշխան,
Յայնժամ վէջազն, այն գոռողին աստուածարար շննիդ գոռաց ,
Եւ զամենյն հաղբն ընթագրեալ անց ճոխարար և գրնաց :
Ռոպէս ի գալու, հարտառ և սէգ, սանձ թօթափէ երկիվոր,
Եւ զստիկանս իւր խաղ առնէ ըզիտ պընթեալ զյարգաքար .
Ասո անդ ըզկայ շատ իբր առեալ, նա ի գաելէ է ճարտար,
Մերթ և արօտ տեսեալ ըուղին, կայ արածի գեղ զալար .
Մինչ զան մուղին, նա ականեալ ընդ օդ ճախրէ փութապէս ,
Բաշ ծածանեալ սրանայ յանկարծ ընդ մեծ զաշտին ասպարէս .
Մարտ յայ մրոտն օրհամական ըզիշըն առեալ լվը զԱստուած,
Խակ բիւր նըրմաս սաւանամթես, Հայրն ի պաշտօն մեծարեաց :
Հայց թէ միոյն առ ինչ ողջոյն, այնչափ ինչմիւ կան ընդգէտ ,
Գիտեն իսկ քաջ զի նա չարար զոր սիւրիմ բազազեն :
Զիք իբր ըզն չեղ և ամեր, չիք լսութեամբ առաջն ,
Սէր է համբուն . նոյն բարեկամ, նոյն է նըման մըշամին :
Ուստի և չար անպատճակն համ չեղցյն բարուրու յօդեցին ,
Որ նա մարթէր և ակնարի ածել ողջոյն մահ ազգին :
Է՛ զի նա խոնջ մօտ ի Ալիոն ընդ երեկոյ հատ զւզի ,
Եւ մեզ փոքրիկ իւր յաւանէն վարեաց խուժան ամենի :
Զետ, զոր խընդրեաց, յարի վեհազին, մեր թաղծագին սրբանեցաք,
Մաղթելը ճնողին, զաստուածորդին մի անդ թողուլ անհաւագ .
Երկնատեղաց բացով կատնել ըզէոզափուրդ զայն անսանձ ,
Եւ յեղակարծ յաճին փոխել զայն խեռ աւանն հիբատեաց :
Նա չեղաբար անտես արար, իսկ մեզ աստեաց զարգագին ,
Եւ գութ ածեալ ողջորմցա չեսու որերց քաջարին :
Ամմ և ի տուն նա վատանուն, ոչնչ գոլով աստեղեակ ,
Առու լուծանել և յանձն կառ զանօրինաց ըզմարդակ :

Խրօսեալ քննավար գոռոզ ըզվար ի բաց դիցեն հեշտաբար ,
Եւ կենակիմք ուշացին տակաւ ուղղել հորդել ճանապարհ :
Սապէս Ղեկ, և որ անուղիք բազմահարուստ մեր Զակիք :
Եւ այլը հարիւր գտան ի լաւ յառաջարէմք ի լաւէ :
Եին էին, որք բարրեցին զայս կարգ նորս անխորիր ,
Դա ի չարաց զի ու փախիք գործէ, ասեն, մեծ ոճիր :
Այլ խոմից իբրև բըթէչկ, ըղխորչ յուզէր քաղաքին ,
Ուրէք երբէք թէ մարմարիչք խոր յաղջամնուղը պաշարին .
Թափեան գըթան ի խարեւէն, ի լոյ ածցէ բերկարար ,
Զի գորովլը, թէ միլուս մարդոյ ի խոր պատէր ի խաւար :
Այս լոյն իջն, ասէր, վերնամեմիցն է և մեծի արքային ,
Ի նոյն և ես յլղիմասուն յերկին իջի ի սոտրին :
Քանի, ասէր, բերկարապատար աղդ եթերին ճափահար ,
Հըր ճուին պարէն, թէ ապիլբատ զանայ լինի որ արդար :
Որպէս հովին այն աշալուրջ հարիւր հաշնարած ,
Անագանին ի տառալոյ կորուց ըզմին ի յօդեաց .
Մութ երեկոյն էառ ըզգան, հօտին ըզշես ոչ գնաց ,
Կորուս միջն ցաւուց հովուն, թէպէտ և աէր հազարաց .
Թալշեալ յայտամատ, ի ժայու յանձաւ ի թուփ ի թաւ նա խընդրէ ,
Եւ վեր ի վայր յուզէ համբուն, արգեօք ըզնա ականէ :
Խետս ապա, կայր ի հովուն արօտ գըտեալ ճարակի ,
Ունի արար, ի յօւս բանայ, և մակաղէ ի գալմի :
Ըընճայ հովին, և ըզմիմամբ մանկուին ելեալ խընդապին ,
Համբոյր զառին ածեն և տօն մեծ կատարին ի յարիին » :

Նա սէրունին և կանանց ուղաման անսեւ ոչ արար ,
Անցեալ երբեմն ընդ Սամարեա, ուր հին աւանն է Սիւրար :
Յաղթեւն ետես եկեալ զըրտոր զոմ ի շնին ի կանանց ,
Եւ ծարաւոյն փափառ ըզուուրն յոյզք մատեսւ և խոնդրեաց .
Որ Ռիւեանուն, և կարկանձն վետոց ւաղերց իշաննն է ,
Եւ ընդհանուր տիեզերաց յօրդ անձրեօք ծուր բաշիտ .
Ոյր և ի ձայնն ամենազօր, անդ ծարաւեալ խուժանին ,
Վէմք ապառաժք փեռուկեցան, և գետք յօրդեալ խաղացին :
Մէք անդ մընչիք ի հիացման, նա ասսուածեան բան ճառեաց ,
Մինչ փաշամն կընոն ածեալ, խաւար սըրտին լցոս ծագեաց :
Է զի առ նա և ի կուսիցն և ի մանկուն երամէն ,
Բուրեան ծաղիքը ի գերգ սաղրմէ զիսակ հիբաւեալ, մարք ածեն .
Մարք պահապակն կուսիցն ափուն, առ նա ըլերէն անարգել ,
Կոցուն ի սիրու յանտիկան զառարինայն սէր հաստէլ .
Ըզան սաղել ըլլու վեցիկն այն նու վըթմէթեալ հասակին ,
Եւ նա չեշտին յինք ժողովլը մատաղերամ ըզմանկուին .

Գրգուեալ աջողն և փայփայեալ, առդքքելիս առադրէր, ի
վզըսժմանցն և ըզյուռմէից զստիւ վատեալ մահամբէր :
Բայց հըպարաց նա յցի ցանոյր, և թող արդեալ օրինակ,
Որպէս օր մի, յորժամ ի բաց մեր ի նախնէն մեկնեցրա :
Խոնչը ի յուղոցն նըստար ողջն հանդէպ սեմնցն անձաւի,
Ուր վարսագեղ ամբարձուղէլ հովանանայր մեծ կըննի :
Անդ ճառ արկեալ ի զուր խընդրեմբ, ո՞որ ի մէնջ է արգյն,
Կամ բարունուր ո՞ոտաւել մեծ նըպատակ է սիրոյն :
Զարմնկը ասեալ, ի յայն ակումի ըզմեզ ետես միանգամ,
Եւ գար անդէն հայեր խընդրէր, թէնչ վէճը ի մեզ յուղեցան .
Կայր հարցանէր, մեր անմըսունչ սաստիկ հարեալ զամնի,
Տաճնապեցաք, ըզմեր պայքարն ի յուշ ածեալ դըմպէծի :
Մանուկ մի առ, ոյր հասակին փառք և պատի նախնացան,
« Անջուղ փառացն, ասէր, մարգայն ըզձաւ միանի չէ արժան .
Մէն իշչ լիցի, թէ ոչ գոռող ըզհամբաւոցն կոիէ փոքր,
Հրաժեշ ողջոն տայցէ իբրեւ անփառասէր զսյս մանուկ :
Գրանիդի երկնից ցանդ աղիւեալ կան, չիք բանալցն չիք հնար,
Փաջ չէւտին դոյ, թէ ծովն յաղինախ ամնքը կալցն ըզդադար .
Կամ թէ ի դաշան արձեացին ճրկումք ծովոն տարմաբար,
Եւ կամ ընձիւոյ յօդ լուծակն արձակնեցէ տոննի և ծառ :

Քանից ըզդեմն ես զոյն յիշեմ, ցանդ հարկնիմ զամնի,
Երբ ի նմանէն չուք ինձ ւեզքօրս մայր մեր հայցեաց փարելի .
Յորժամ փառուն արփառը ի դաշ բազմի գեղեցիկի .
Մէր յահէկն նըստոցոր յաշմն, լեռն ի նմանէն երահիկ :
Դա սըրտնեցաւ խոժուն, ի մեզ, (զի մայրըն մեր զինչ յանցեաւ),
Զուր որդեսէրն ի մէնջ զըրդէր, մէզ սաստն էր ճահ և իրաւ :
Գոռող ըզմիս, ասէր, Աստուած, բարձրայօնից յցի տանեայ,
Յօրից ի սիրով փառաց սիրոյն վառ և բորբոք հուրըն կայ :
Նա և ինքն Նորն գուլուն յնիցն և նըման համազօր,
Զանձնն ըզփառա Զօրն ի գովեստ շուք յարդարէ նորանոր :
Վէհ քան ըզմարէ, ասէր, չիխտ ինչ մի գործէլ ի մեծաց,
Ոյժ գերարոն թէ չառաքէ Հայրն անըսկեզըն ի բարձանց :
Ուստի և շատ զոք աւապեալ ի յարկածից դըմնդակ,
Սանձակուէր, զի մի հրաշից մատն եղիքի և գուշակ :
Եւ որ զմարմնոց կեզ եռացեալ և ակնարկի աւապէր,
Ի քող փառացն ըըդէր ըզփօթն ի ջուր բուժել կենսարեր :

Քանի՞ ամբոխ, քանի՞ չ չինք զահ տան նըման զարբունին,
Եւ ծիրանի և գաւազան և խոյր փառաց յըզեցին :
Խրախոս քանի՞ տան և ըզման աստիքակ աւապէր,
Զինու զարդու չուր անեալ ըզման աստիքակ աւապէր :

Անդուստ մշագ զուլըրու երկրին, զիվկիանուն պարունակ ,
Յաղենին ի մէւր, ոտք օրինոք, զալիարշ տանել մըրցանակ :
Երբէ այսպէս շատ դըրքեցին, նա խյոս տըրեւալ զօլեցին :
Երանց բարձան ուներ ըզծայր, կամ թէ դարէր ի յանձնաւ :

Արդ ուսութեամին փառին դրա, լի նախանձու են ողջոյն ,
Եւ դըրդրդեալը ի մի մեւրան գըլուս խընդրեն ըզմեյոն :
Գիտես ինքնին, զինարդ ըզնա ասա քարշեցին կասասիք ,
Գիանի շաշւն, իբրու զուժեաց, թէ խոսժեցին թշամիք :
Նա ժուժկալէ, պատուիրանին չօրն հըպատակ ի սրբար,
Գիտէ անշուշո, չար ընդ բարւոյ անդարտակիր ընդունի ,
Նա զինչ ասեմ, որ զիշըրի մարժէր լինել անձանապուր ,
Խնինամատոյց եւր խընդրոցացն երկիցս եղեւ անձնատուր :
Բայց ու տապաստ ի հարա նորն նորա, ես տեսի ,
Պակեան անեղեղ, արոփին թշնէր, հարան զարկան ըզգետնի :

Երբէր եւ ոչ նա զուուիրաց, կամ տաճարին շուք կապտեաց ,
Ոչ օրինաց մեղաւ, ազգին, ոչ բան եւրծ ողնախնեաց :
Այլ ի սպանդից հաշու ի զոհից չառնել ազդեաց առյապայ ,
Զի նոր կրօնից այս կարգ, ասէր, ի քող բանից գաղեալ կայ :
Ասէր, և մեծ զօրինադրին մեկնէր նորա ըզբարտա ,
Բանայր ըզգիրս, և զինսա զուուհորդ ծանչեալն և անձառ :

Իսկ յոր յաւէտ գու հրացացիս, գիտեն ճարտար, գաւանեն ,
Թէ մեր զարփին ըսյու տեսանել ցայ հանդերձեալ մարգարէն :
Դա մելզ գերինից անկուս զուզն հօրդէ, ասէն, ամբարար ,
Ի խաւարէն ի լոյս ածեալ հովելոյն ըզդա գեղապար :

Խոսուուն առ, հարան եղեւ անսուռ, զյոյս գուշակաց երկն ազդէ ,
Նորա անջուղ յուսուվ անիսար նըման սպասեն ամ յամէ :
Վայ է նոյու, ի խոր խաւար ըուտոյն չըզգան որ ծագեաց ,
Եւ ծարաւիր ի մէջ ալդեր կան յորդաբուխ վըստակաց :

Զո՞ոչ շարժեաց չափըն նորա, բայց որ կաման չեստեցան ,
Այնչափ հրաշցի նորուն տիպարը, այս շուք դիմացն աստուածեան :
Տեսի ըզնա, և այլ յայլմէ, լուայ նորուն ըզբարտա ,
Հիացեալ եմ, զինչ այն բոցյ առ նա սիրոյն էր պատուան :
Լըքի ըզտուն, ըզկարտա, (այս և յայլց գորեցաւ) ,
Լըքի ըզմայր, և այս կարգին շառ զիս երբէր ապաշտու :
Որպէս յաճախ բոց մեծապէս կայծն արձակէ փորոփի ,
Զի վառ ի վառ յորդեալ կայծակն, հըրդէհ սաստիկ բորբար .
Նոյն և որրա յին հօրն աճէ սիրոյն ի ժամ ի ժամէ ,
Եւ խանդ որբատ ի սիր անոյշ, բոցոյն նըման սաւառնէ :
Ոչ յիս միայն անվշըրափակ ըզմայր սիրոյն հաստեցան ,
Այլ և որք քաջ ծանեան ըզէրս, ընդ նա սերտի կապեցան :

Ու և 'ի ձիր, ոչ բան յամբք դաւէ ըզմեղ, մի կարծեր, ի
Ոչ խստանայ, բայց թէ ամեա ըլիկանս և վիշտ քըրանհաւէր :
Մեր տարակէմ թափառականք գնացուք յերկրէ ՚ի յերկիր,
Մեր և յաքորս անշախարհիւք, չեն նորա բանքն ՚ի նանիր :
Զի կուռ արդէն միմանց ըզմետ վերաբրուսին հոյլք չառեաց,
Միոյն միայն ըզգութիւն ՚ի բաց նա յերկաթոյն պարերեաց :
Մին փակեսիւք, (ո ոք իցէ), զակն ՚ի խաղաղ՝ ՚ի մահուան,
Բնակից այլոց մընայ, ասէր, մահ ապաժոյժ ՚ի յարեան :
Ասաց, ըզմեր դոյսն անտեսել, առնուլ ըզմեր կարսին,
՚ի գոյ սրբուել տառապելոց, ջամբել աղբատ խուժանին :
Զնդուլ ըզմուն և ըզովիւն, և ՚ի ցըրտոյն որք զոփան,
Եւ մեզ անքատ և անարդու երեւլ կենացն ըզմայման :
Ուստի և շատու տեսնին ըզմեզ գաշտ ընկորմնեաւ յանցի,
կամ յառապօտ առնուլ ըզմինջ ՚ի վիմարդեան ՚ի մահձիք :
Նըրողեցաք, մինչ հասկը խարսիւաք ընդ ափին մեր լիմիցան,
Քաղց հարկանել տեսին ըզմեզ պըտովիք երկրին տարաֆամ :
Հն և ափով մեզ ՚ի գետոց ՚ի գու ճու անկեաւ առնուլ ջուռ,
կամ թէ յերկրի ՚ի ծարաւու ուրեք երբէք դոյր աղքիւր :
Թէ աւելի և ինձ մեզուք հարիւր, և սիրու և լանջ պըղոնձի,
Բաւեմ իսկ ոչ ՚ի ճանին յաւերք զայս հատանել ճառ բանի :
Վիշտ քանին գունակ զումանի, քիրտըն քանին չարաչար,
Մեր անորիչը ըզմետ նորա, ուուզ տարաք տորբնաբար :
Թէ պէտ նըրմեալք, է զի ուրեք ասասիկ ըզմեզ սով տանիչեաց,
Տըրայտեցաք, յոր միանգամ մարդոյն խնդրին պէտք կարեաց .
Ամլ մեծանձիք նըրմանեցաք իբրու զայր ոք թագաւոր,
Մեն մի ՚ի մենջ մըտօր հարուստ, թէ պէտ մարմագ լիքաւոր :

Դոր էր տեսին, և որ զիւրե շատ կանանին և որեար,
Խուժան ամբան սահատակեալ ՚ի մի խորհուրդ և հանճար :
Նըրման յորժամ մեծ թափառը ընդէմ գործաց ասչմանաց,
Եւ ՚ի խախիսյո զննու քարու ըզկարգն եհան փաղանգագ .
Աւերայրեաց յաղարս վարել, կարմել ազինն ըզմետ խաղանգա .
Այլ անդանոր զունդք երդմնիք և այրմանիրը չեն միայն .
Գան և վառեալքն ՚ի մեծութիւն սէր յընչաքարաց աւարի ,
Գիշենին խըմին, և անհրամանք ըզմետ խաղան բանակի :
Ոչ լըշողլիք բանեն փողոքք, ոչ դաշտ անդորր ամբուխն ,
Սասպիր օրեար, ուր և երմայր, նորա ըզմետ խաղային :
Հն մենակեցալ, վերանց ըզմայր, անչեն մոյրեաց ՚ի վայրի .
Որպէս յիշմա ծովակին երբ հատաներ նա ուզի :
Անդ ծովակունք յոյժ թաւացան, կուռ էր խըմանին և անհատ,
Նա փոթապէս ել և վաղեաց ՚ի պատրաստեալ իւր յակատ :

Հրաման անք չն տայր նաւազվին, և զակատին լար խըզեն ,
Ղերոնկէց մէ մինչեւ ՚ի խոր նեկայ ծովառն տարառէմ :
Սարուս ամբու խըմանէր սաստիկ, զնուայր ծովափն յանդիման ,
Շն ձայն քարձեաւ զարդարութեան ուզի հորդէր տէրունեան :
Անդ կարդ ՚ի կարդ, ծովի էր խըրտոց, յակ ճիւս երեւալ շականջեն ,
Ըզմացեան յանոյլ գինուղն իբրու պարեալք բաժակէն :
Նա բարբառէր, ծովին ըրդանք ծովուն լուսն կոհակաց ,
Այն որ յառաջ վայր մի ծրիայր, զի հոզմ ուժգին փոմորկեաց :
՚ի նոյն և մայրը սալարդթարեցք, դամարք թրաչնցն ապաւէն ,
կարթեալն ՚ի ծոց ՚ի նովակն ըզմասւմն ոչ հանեն :
Բայց ոչ և մարք լրան աւարպէ, յոյժ հիացեալք ՚ի մայնէն ,
Զայն նորապանչ, և ձանողն մօնին արգանդի երանեն :
Նա երանի տան և ըստեանցն, և քաշաբեր սուրբ կաթին ,
Շոր աղայապէ շըրթունք փափուկ մեր տէրունոյն զիեցին :
Քանին փարմէր, և Միոյն երերաբարչ ուղդեալ յերկինս անդադար ,
Լցո խնդրեսանն, արհամարհուր հոդոցն եղեւլ վայրապար :
Արք, խաղաղիք, թէ կ հեզ լինիք հանդարու իբրու զաղանին ,
Մի վըրառաւոյցք, խոնաշք հոգուվ մի շոք ուղձարք ուղքարձի :
Կեր ընշատանցք, և բգավասք ընդ վայր հարէք դուք ոզեւր ,
և ասկան երշանկանայք կենոք անին վաշորչեր :
Երկրաբարչը սուու են վայեւր, լիք տեսական մահցուաց :
Զեզ սեպհական չիք ասս կայան, անդ ճեզ մընաց շուր փառաց :
Թողեալք զաստիս, ասջիր զաշխարհչն, ուր և դրախտին են նազանիք ,
Ուր կեանք անդորր ասկէնիազ, ուր և անանց են զըրգանք :
Ունել ընդ իս ո՛ հեզզացացի արխուու անձավ սուզ ըըրտան ,
Ո՞ն մեծութին, չոք խնդրեցէք, անդրժելի յաւերեան :
Գլքածք համբուն, և մարտասէրք և ընդ միմանց լըք սիրուն ,
Մի ստեցուրք, մի և ցասկուրք, մի ին հոգայր ըըրժմնին :
Զար ընդ շարի չէ բարէ երկրէք, և վիր կորինել մեր վիրի ,
Շա ՚ի նոնան ինդնամասոյց մընալ երկորդ ապասկի :
Թող մեր փառացըն ծաղկնեց մընց երկորաբարչը զէն շարժւն ,
Արեացն սուսեր, վերօք արեամբ մահ գեղցիկ յանն առցեն :
Այլ ուն սիրեա առ հաւասար, առ հասարակ լըք գլքածք ,
Թէ պէտ զըրէիս, համբուր ողջոյն տոր դուք քային թըրշնամեաց :
Պզշողնավար շարք անդանեալ, մի զարհութիւր յօրհութիւր ,
Մի վիսն ըզմել գործիսբէր ՚ի կուռ ուղցոյն քեցեացէ :
Մարմանց մարման կ այս կենաց ածեն երբէք օրահաս ,
Յանդրյուն չոդին անդըմնելի, ցանդ յանահին ՚ի դաս :
՚ի ճեզ են աչք Հօրն ՚ի բարձանց, զարկածն առնէ ճեզ նրապէ ,
Թէ թոյլ լըտայ, մարդ ոչ բաւէ ՚ի մենջ խըլել և մի մազ :

Նըմա միայն սիրոք երկեւզածք ազօթանուէր շնոք հարցեն ք
Զի ճով, երկիր, և օդք անդորր, երկնոր պայծառ նորս են,
Նըմա յողը խնարհ յերկիր զանծուէ բացեք ճեր պրտին .
Դա յետ ասունաց մոլեացն ըջնկ բոցցն մասնէ վիրապին :
Մի զարհուրիք, թէ ճեր ընդդիմ գոռ առիւծունք առցեն վազ,
Կամ ամէհիք գունակ ինձք խայտարցիք և յովազ:
Թէ յիմ անուն դիմագրաւէք իրի մարտ ճակասաց,
Արջ հեզանան, լեզուն լըզուաւ և զապաժոյժ ճեր իլրաց :
Դուք ցանկ խնարհը, և մարմարոյժ մի հոգ աճէք պարէնի,
Զազգը թըրաչոց քաջ զըննեցէք, և զամենայի կենանի :
Նորա արուեստ ոչ ասիկէն, և ոչ հոգան յապաշտու,
Բայց ոչ օդոց, ոչ յարկ ծածկոյթ, ոչ կերակուրն է պահաս :
Շատ է բնակից էկսո շակ, նորա շառնեն յոյզ և խոյզ,
Նա զգեստ պայծառ ածէ հողոյն ի դեղ դաւար ինքնարսոյ :
Նա երփնագեղ՝ ի դյուն ծաղկնաց տայ նըրկարէն զարդ մարգաց,
Եւ վարսագեղ ծառուն յօրինէն, տայ հովանին և լերան :
Մի նենդ կ ճեզք, մի և դարսնք, մի հեշու ափանին բոց և տենչ,
Խոկ մեծահաց հեշու գինարդուաց ազակաստանք, քայ. ի ճենչ :
Մի ճոյլը դաստրկը, և յանապաստ դուք ընկերն մի տարփայք,
Ի զալուադոյ մի անգանիք, օտար ոսկւոյն մի ցանկայք :
Շատ են ճեր զայք, և զաւելրդն իր քերեցէք դուք յընչաց,
Նա և զգուց յոյս սափասուս, և զանկութիւն դիք ի բաց,
Զինչ եւ ասեմ ըզհոյլս ափանից, զինչ, որ տըռփանս, նենդ տածեն,
Եւ կերպացւել առաքինիք, իրը յանահանաց քօլ ածեն .
Հրաժեշտ՝ ի յաց տուք ի յախուտ, իրը ի չար գաղանէ,
Զի ինչ ծածուկ առանկընչաւ, զոր օրն եկեաւ շառակէ :
Սանձ դիք աւաց, զօր հասական վէր մի առնուք դուք ճեզին,
Ազին դիք բանից, զի բիւրք բիւրոց կրեան յանանձ ի մըրուն :
Մի սըտաբանք, նոր չափ հոգուց արկէք իրը պատմունձան,
Թէ ժանդ հընոյն եռաց ի ճեզք, լուացէք ի սուրբն աւազան :
Աղուր իրբեւ ակնասկիս վիժակ հոսնմ անապակ,
Ճեւտ տուք ի ջուրս արբ և կամայք, պասրեալք արբէք գետ յըստակ .
Օն ասս եկայք, ոսկւոյն արբուն և արծաթոյն չէ յօդուտ,
Անհատահոս իմոյն արբեր բաց է բնաւից ելումուտ :
Վերճնեմք յաստեաց, դուք յանասանն ելէք ի դաշ անվիչէր,
Հօրն է իմ այս քարոզ անսուս, բափս են ըլքումն այն աղբէր » :

Զիք և զերկից արքայն առնել հաշտ ի սպանից և յարեանց,
Այլ ճօն, ասէք, տալ զաղօթից, և ըզտիպարն ինչն երբեաց :
Հայր անըսկիզբն, երկիր քաշ քո, անուն և փառք երգեսցին,
Այլ յառաջ միւս խաղացեն դարբ հանդեռէալ աշխարհին :

Զի եւ յերկի, կանացածինք լըսեն ձայնիդ կամակար ,
Երկնագնակ ց որպէս յերմեր գունդք քեզ աչիւ կամ պատկառ :
Ըզմէրունի կազմեալ ըզճաշ յերկից այսօր մեզ հաց,
Խնայեա, ով Տէր, որպէս և մեր մերոց ներեմբ թընամեաց :
Եւ թէ փորձես, դըրնդակազ մի մատնեսցուք ապազէն,
Զշոյլ վասանգից անձնեաց, զիսդիր արփին գեղասոր ,
Ճառ նա յաւել և զավանեաց, զիսդիր արփին գեղասոր ,
Օր եկեսց, զայս մերկասցի ծածկեալ խւար նա ի խոր :
Անդէն յանկած և դըրորդեալ գիւեր գընայ աստղամէց ,
Եւ արձաթին ոչ տայ լըւսին տիեզերաց լըս յերկինի .
Նա բիժ յարեան պատէ ըզդէմն, և բոյլը սարսեն ստուեզաց ,
Շատը թօթափին ի բենենէն, և կարգք խախտին ըրջանաց :
Խոկ զօրութիւնն ըզկայ առել լուս երկնաշարին անդադար ,
Երբ ի ծըլանացն սահարհ, ընակից գործէ անդ ինանգար :
Երբեւ ընդ օդ փայլակն անկած, գայ նա յերկիր միւսանգամ ,
Դասել ըզչարս, յուղել զարգարս, բիւրուք բիւրուց բազմերամ :
Անդ և բնութիւնն տիեզերաց ի հուրն աչեղ մըրըրկին ,
Բոց ընթանայ, գայ յերեան մեզ նոր երկիր նոր երկին :
Տայ և մարմնոց կըրկին զօփին, ի կեանս աճէ նա անանց ,
Եւ ի շիրմաց նոր ժողովուրդ հուզ զազգայ և պանց :
Պար զարդարոյն ատց ընդ իր յափիխազարդն ի կայեան ,
Զոր Հայրն ընթարեաց ի սկըզպանէ, յերկնից զըսեաց ի մատեան :
Բըրչն զուարթունէնքին թէւառորդ, և խորը երկնից սօսափին ,
Անհանդ տըլեալ ըլումին գալարափոշ պըսընձին :
Խոկ ի քայլ զարթուն հոզմոց, զան ժողովուրդ ի ծագաց ,
Ծնդ օդ ամբաւ զասաւորին ի զահ փութան ձեւպլնթաց :
Խնքն հրացայտ անհառաչհաշալ, և ի բարձու ծայր մըրին ,
Յանկայս գատողն աչեղ յայնկոյս զակն իր աճէ աշազին :
Մինին զարգարս, յաշմէն նորա աննուն նորա բազմական ,
Կան պարտառորդն ի յահէկէն, շեղակնաւեալ իր օրն :
Զըմբայնյոն ի լուսնել որպէս ի մարգն ի գարուն ,
Հօսաւիրեն ըզպառակաց սէգք դալարիք և զարգուն .
Հօս հրաժերեն ըզպառակաց սէգք դալարիք և զարգուն ,
Բանն գախիթք, խաշըն խայտայ, յարօնն անձկար նոյնչետայն ,
Խոկ անդ հօվլի խորոք ըզհօնն, ի զաւսն ապս տալ հորդան :
Նախ թիւ արկեալ ընտրէ զմասադ զառզդ օդեացն ըզդասակ ,
Հօրան զայծիցն որ գարշ բուրեն, մէկին զատէ երամակ :
Անդուստ ընդ օդ տեսցես մարմինս փայլսէնացայտ ըզմարկին ,
Մահուն զերծեալ ի գըրմանաց, անմահք կացցեն յաւիտեան :
Զայն օք կանինաւ մի ոք մարմնով ի նոյն ելցէ աստիճան ,
Թող, զոր Աստուած յորբայ յանձն, յարփւոյն ածցէ ի խորան :

Միայն հոգիքն այժմիկ դատին վառացն այնմիկ արժանի ,
իսկ պարտաւորն 'ի խոր գիշեր յաւերժասցին 'ի պատճի ,
Այս ինչ յանցեալ 'ի գիշերին զայս ինձ երգեաց զամանացն ,
ի մի գետափն յորժամ ծըմբեալ ես բազմեցայ միաբան :
Կա մօն խօսէր , ես զիմ ըզգլուխ գողայն ետու տէրոնի ,
Թաղծեալ սիրոս առ 'ի դարման , լանջաց նորա գիրկ ածի :
Զինչ ևս ասել ըզհրաշլին 'ի Յորդանան զոր արար ,
Զինչ և դարձեալ Հրէաստանին բարձըր լըրանցն 'ի կատար :
Մէրթ ըզյայնին կուրացն հոգունին ծալ 'ի ծալքօլարկէր ,
Մէրթ և մէկին պարզէր ոճով ըզբանն անուշտ անվէչէր :
Ակոնի սաստիկ ցանդ ըզնովաւ , մէրթ զինքն ասէր նա վախճան ,
Մէրթ և ըսկիզբն , աղքիւր կենաց , մէրթ ճանապարհ , ըստ մարդկան :
Մէզ երանէր , զի այս ըզմեզ ժամանակն անին շաբը ,
Յիւր գալսուեան երանաւէտ այս ցընծալից ետուն դարը :
Խրբու զԱսուած զինակեցաւ հոււպ տեսանել մեզ միայն ,
Եւ տէրունոյն միշտ առընթեր զասուածային լըսել ձայն :
Բազմահորդ տարեաց , ասէր , ամբ բոլորին , օր գայցէ ,
Եւ տենչացին 'ի նոյն վայելս ծընունդքն 'ի դար 'ի դարէ :
Բան զայս ճառէր մեծն Յովհաննէս արձանացեալ յատենին ,
Յակմիառ կպին առ հասարակ , շրոյնոն հարաւ խուժանին :

Ք Ր Ի Ս Ո Ս Ա Կ Ա Ն

ԵՐԳ Ե

ՔՐԻՍՈՍԱԿԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ի լուր կը ինակի ատենաբանութեանցն հիանայ Պիղա-
տոս և վարանի յօյժ : Յուդա անձնանախատ, բանդագու-
շեալ յայսոց, 'ի խեղզ մոպերէ . Աննա քահանայապետ
յախուռնախոս անբաստան կայ զիրիստոսէ . ընդդէմ կը-
քրեալ Պիղատոս, ջատագոլ մասնէ Տեառն : Աւաբէ զիրիս-
տոս առ Հերովդէս . քատմնելի գանահարութիւն տէրու-
նեան մարմնոցն . Պիղատոս ազդեալ յաստուածասատ ա-
նըրջոց կնոջն, ճգնի արձակել զիթիսուս : Ապա 'ի սանդարա-
պետին արհաւրաց զգողանի հարեալ տայ զնա 'ի մահ . Խա-
չելութիւն Տեառն . Պատրաստութիւն ահեղ մարտի երկնա-
ւորաց վասն Տեառն, յորում և նկարագրութիւն նախնոցն
ճակատամարտի Միքայէլի հրեշտակապետի ընդ ապստամ-
բողական գնդին Բելիարայ : Ողբ ցաւագին Տիրամօրն առ
խաչին, և որ ինչ այլ 'ի Խաչելութեանն արհաւիրք նշա-
նացն : Աւանդէ Տէրն զհողին :

ԵՐԳ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Լուս իշխանն, և անմեղին ինայել ոգւոյն գուն գործեաց,
Եւ ալէտանջ յայսկոյս յայնկոյս ըլփայր նորա ծով մըտաց :
Հրաշից համբաւն յուշ գայլն ըման, պերճ և աւագ շոք դիմաց,
Ոչ աննըսն գա յաստուածոց ազգ է, ասէր, 'ի քաջաց :
Որպէս լուաւնոյն տեսանէր, զինչ գէպք իցեն զարմանայր,
Եւ Սաղմետաց մուլգնելց, խոպիչը յարկին վեր 'ի վայր,
« զնացէք, ասէր, դարձպէտ այսրէն, թողեալ ըզնէթ և պայքար,
Մի ոնք 'ի ձենջ ըն բորովից կացցէ՛ բանիւք այր ձարտար:
Ընդ ո՞ր վաստոն, մեր ուսուցէ՛, անազրտ մեռի պատանին,
Զինչ զանմեղէ՛ կացի փորսիշ՝ ըզգըտեսցէ յասենին »:
Ասաց իշխանն, և մնելուին խուժանն այսոց եւ 'ի բաց,
Անշուշ մահու ըզբիրհաստին նիւթէր խորհուրդ ըզկենաց :
Բայց և յայնժամ, որ մատընտու լարեաց ըզհաղըն աբբային,
Զոճիրն ահեղ 'ի խոկ արկեալ, մըզէկը Յուդաս ի յոյգն :
Ո՛վ, հերացեալ ըլձայր թէ չէր զարե տեսեալ ոզկենաց :
Տաղնութեամ արտասուելն, զամուրս ոգւոյն տապահեաց :
Վայրենապան 'ի լանջ նորս այսոց ոխերիմք անդընդոց,
Ելն եկին գոշել ըզնա, 'ի հուր խանձել և 'ի բոց :
Ոչ հանդարտէր բազմակի չակ տապնասին ոգւոյն 'ի յալեաց ,
Առնոյր մոլին զարծածն 'ի յափ, զառիթն յաւերիդ արտասուաց :
Յայն ձիր ումակէտ դասր երիցանց զայր գաւեցին մեծապէս ,
Դաւեալն յայնժամ առ գուրս հասեալ յոգւոց կարդաց դառնապէս .
« Զեղ աւագիկ արծամին անկած, մահու կաշառդ անաւետ ,
Նըրովք են այդ, առէք 'ի ձեղ զարեանն ըզգին նըշաւեկ :
Եղանկ աշխար ինձ կարգացէք, յօյժ խօլցայ 'ի մարդիկ ,
Զինչ ինչ գընոց ինձ մահաբեր հաղբը լարեաց բիւրզգիք :

Դա Աստուծոյ անլուշտ որդի, դա Աստուծած է ամնըման,
Քաջ իսկ զարդիս ես տեսանեմ, իմ անհըլլա աչք բացան:
Շարժին ըստուերը, գընայ խաւար, միտք յիս դարձան քաջողջիկ».
Ընէց զարձամն, և իման անձին աչէղ կապէր դատակնիք:
Միքանցեցան. լավնաց նորա երես նորա չարարին,
Եւ զանապան ապաշաւելուն հարեալ ՚ի միրտ խոցեցին:

Զորաւ միրուն և դիւրապախ, շաս ինչ յուզեաց մոլեգին,
Երեւալեան մըրըրդիցան ծուփը խորհըրդոցն ՚ի յոդին:
Յոյժ մըրդիկեցաւ ՚ի խոր որբուն, ցաւեաց նըմա կարելլը,
Եւ տաղուկացաւ արտասուելին, յերկինս յառել զայս ՚ի վեր:
Յայնմայ յայսկոյս կայծակնացայտ զաշուն յայնկոյս բաժանէր,
« Զինչ վատախասոր ես գործեցից, (և ընդ անձին ոդորէր).
Յատիսենից ո՞ր յաւսիւնան, ըզէտ տարուն մեր զայցեն,
Եւ զահագինն ոչ անմոռաց, զայս իմ ոճին յոշշ բրդցեն:
Արդեօք անկոյց ողքաւարոր, ինձէն ըզմեց իմ ճառել,
ինձ յոյս գոյցէ, աչեղ չարեաց ներումն ինոց զըստանէ:
ինձ ո՞ր դիմակ հայել ՚ի նա, ինձ ո՞ր բերան ՚ի բարբառ,
Որ գաւադիր անսպառ անձին, գործօն չարեացն եմ անձառ:
Արդեօք աստի յոյժ տարագէմ սրանամ վախչիմ յաշլարչէ,
Եւ թաքթաքոր ՚ի տար քաղաք յածեալ ըրդիմ քաղաքէ:
Ո՞չ, զի՞ մըրըրիկ, զի՞ փոթորկեալ առէք աստի ՚ի բացէ,
Մաղբան առակէ, տարայք ուր լցոս մեզ արփենն ոչ ծագէ:
Այլ ո՞ր ասհման ո՞ր աշխարհէ յաւագ աշացն է զանուուլ,
Համբոն զաշարհ դիմէ Աստուծած, և շանթ հրացան տայ անդուլ:
ինձ նէթ մըստաց և արհաւերը, ինձ անսնայտ հետևակի,
Թէ ընդ ցամաք, թէ նաւագնաց ՚ի դաշտ լինիմ կապուտակ:
Վարանք տագնապք զիս խօլակնաք, զիս խաղ առննան և կատակ,
Ո՞վ թանձնարհոյ բարի ինձ երկիր, առ զիս ի քեզ օժանդակ:
Զինչ գեգերիմ, « բարէ Յուու, ոչ գու նըմնին տեսանեն,
Զինոր զարդին մազնարդ աչէղ կըստուն ըլքիք դանապէս:
Պարտ լըրջանալ եր քեզ յայնմամ, այն եր քեզ դէպ ժամանակ,
Սանձաւալ ըզքեզ, և զիմադրաւ այսոյն յառնել նահատակ:
Մենիր այցիմիկ, և գաշճամար դու ինքն արա քուրմ անձին,
Արդ կամաւոր թագ ըզմարդիկ, թուղ դու և լցոս զարփենին»:
Յուզէր մէլքր, ինքն ուսերիմ կենաց իւր դու դաւածան,
Եւ դառնութեան ցաւոյն յօրհամ մահուն կամեր տալ վախճան:
Յոյժ ժըսեցաւ թառանն յուգւոյն, դեղ մի վըստին և դարման,
Եւ ՚ի տափնազ քըրտան մաշտն, զայն զիւր եղիստ մի միայն:
Գողաց, և ցանդ ՚ի իւրմետրէան կարծէ սուզիլ յանել բանդ,
կամ թէ յանկարծ յերկնատեղաց հրացան հարուլ և ՚ի շանթ:

Աշացն հա՞դէպ անջնջել տիս նըկարի տէրունեան,
Եւ հատանէն երեսը նորա, ՚ի դոյն ըզրվին ՚ի դալկան,
Ալէք յապահոյց զանգեալ յարիւն, և ցուրտս անտամք դողդոջուն,
Եւ ամենն այս ծառաւուր հէտք և նըշանք են մահուն:

Պատէ և մոյն աղջամըջին, պատէ զնորս կերպարան,
Եւ յանձանձն ՚ի մէկ մըռայլ դառնայ մեկ ամենայն:
Անմիտ շիշնեաց շորթըն շորթեալ, ներումն հայցել դըրժանաց,
Ե՞րբ որ ուրեք յոյզը անկեալ ըզմեծ արքայն շանորդեաց:
Արքայն վէրին գիրկ տարածէ մեզասորին հէծութեան,
Եւ մոսացօկ անձ արքին արժանահաւ իւր ցասման:

Այլ նա անդարձ միրտ ապառած, եւ ՚ի շնէն մալեզին,
Եւ զոդդոչուն գայ մըսանէ ոտիւք ՚ի թաւ անտամին:
Այստա մնյրեաց դալարագեղ տրնկեալ դիպան ՚ի վայրի,
Հովանաւոր կայր ՚ի վերց ապարանաց արքունի:
Անդ կոյ Յուզաս, ձեպէ անձին զի՞նչ տալ օրհաս դառնութեան,
Արդեօք ՚ի սայր մըսել ուժգին, մթավ ՚ի սրոտն ՚ի դարան.
Առոնւլ ըզանջ տալ չարտանցն, անդ գիրկ ընդ խառն սուսեր,
Թէ գաշապէջ զինբանի ժայուից հոսւել սնդ օդ անվեչէր:
Մինչ յայն առագնապ, մահ ՚ի մայրին անձին խընդրէր զօրապիդ,
Ճիւաղը կայթեն դոժեխականը, Պայք, Շահապէտ, և Պարիկը:
ինչն նըմն ցանդ մերձ նորա, և նախինթմաց հօրէկին,
Խեղդ մի կարկամ յօսս մի խնարհ անդ մասնանիշ արարին:
Զորաւ միրուն, ընդ պարանոցն առնյոյր խեղդան արժանի,
Եւ նըշաւակ այնպէս ընդ օդ գարփան տրոբեալ գէլ կախի:
Հեղձամբջուկ եղեալ ոգին, և շանթ փըսեաց ըզկամին:
Անդամին ՚ի բան արք արք ՚ի դոյն խաւար հատանին:

Զե վագբամատն ՚ի ծր երկնից, նոր առաւու մըրկանայր,
Եւ երիցանց գաս խառնամիսն զայր Պոնտաց զին ՚ի տաճար:
Հեղան ըրժն ՚ի գուրու գաւթին, մոլին ըզկայ անդ առին,
Եւ սօսակին ըրփայր սաստիկ ՚ի յարկ սրահից իշխանին:
Քանզի օրէնք ՚ի վաղիննուց արգել նոցա և ժամ սուլ
Յօր նըւիբեալ ՚ի արդան թէեն ոգին ՚ի տաճար միջամուլ:
Մինչ յառնէ Հոսմանի ի վայրկան յարփան յարաւալ պատանեաց,
Հայրենասոր խօրձուկը յառաջ, եւ ՚ի գափիթ սննեկաց:
Արկեալ զիւրեալ և պատմունքն ըզծիրանին գերարուն,
Նըստի առ գուրս իշխանաբար ՚ի վըզըսկիրայն ՚ի գաչուն:
Կըստին և չարբըն ծերակցոյ կարգաւ. նըմին առնթեր,
Եւ ժամ չարուստ այնպէս լըսին, իշխան ապա զայր ասեր.
« Ասացէք մեզ, զինչ այն վենսա, զոր գա գործեաց մահապայժ,
Որ գեղապսն այս պատմունւոյն իւնդրէք ըզմահն ապամոյժ:

Մէք 'ի հարցիորձ մատեսաք դորա կենաց , գործոց , և զարմի
Եւ բաժակին արբանան մահու ոչնչ զըստաք արժանի :

Նա՞ շաքն համաւան արդեամբ պայշառ , տանի ըլդա վեր 'ի վեր ,
Որպէս ճշգրիտ տեսաք ըշնա , լուղ ըզնա յատենա մեր :

Հնացեալ եմ , կանացանաց չիր ինչ նորացն 'ի կըշաբ ,
Բներ գո նըման է Աստոենյ , գէմբ ձանն և աչքն արժենի :

Բա Աստուած է , և կամ անշուշո Աստուածորդի կենապէր ,
Աշէ ու արք , մի կամակար անփիտանայք զարբայն ձեր :

Ասաց , 'ի խոր եղ նա ըզվերն , եռանդն եհար ուկերաց ,
Եւ ծով մաղցյան ծրփայր նոցա , խօսով սաստիկ տար այլեաց :
Խոկ որ յանձմաց յարեւա եկաց , ատենախօսն էր Աննա ,
Արձանացաւ մեծ քատախազ , բարուրս յօդեաց , և կարդայ .
« Թէ այս բանին , Հոռովմայեցիր , քեզ հաւասուիք չըն մեկին ,
Գոնեա այսօր մնաւիք մարդկան գիտել ըզեանն էր հեշտին ,
Եւ քեզ յաւէտո , քեզ ով իշեալ , անշուշո մինել լրազգած ,
Ասու քո առ գուռու այշչափ տեսեալ խուժան սաստիկ քալազքաց :
Ոչ 'ի ծագաց իրընին ծագաց , կրօնից կանգնին զօրինիլ ,
Զի դո մարտոր 'ի խեղդ շրթմանց , բանիւ պատրեաց շատ մարդիկ :
Դա գէմբ պարկէշտ տապինի , դու մի խօրիր , ձեանայ ,
Այլ 'ի օրդուին նորա դարան , գազան աշեղ որջանայ :
Ոչ տեսանես , առ ինչ կըրթի նորոգանին գեն դորա ,
Կարգէ ակումք Դիինիսեան , և գիշերի 'ի պար գայ :
Յաղոլմուկ գորս Հըւաստանն քաղաք բաղում կայ յոտին ,
Դա և իշխն զնենք համբաւել , տէր և արդայ աշխարհին :
Դա և յաւերդ ծնուղդ Ծին Զօր գերաբուն զնեն կարգայ ,
Որում երկինք արփիսահրաշ , դաշ և աթոռ ևն նորա :
Ուստի 'ի մեծ և յանշանաց իրքե զԱստուած արձակէ ,
Զահն անդէից ե զշանդերձեալ պատուհասին լուծանէ :
Զիր զայս քաւել , բայց թէ արեամբ , զեղեռն ահեղ զպդորա ,
Զայս մեզ նախնիք անդըրքէիլ օրէնս ետուն յարակայ :
Դա և նախնոյն սուրբ օրինաց երես չառնէ իրքե Տէր ,
Եւ նորակրօն համաս օրէնս , մերոյն ազդի մեծ աւեր :
Նոր ընթ քաղաքս են կարգք դորա , նոր են նըւէրն աննըւէր ,
Զայս պահէնացեն , ասէ , յապայս որդւոց որդիք որ յետ մեր :
Զինչ այլ ասեմք քեզ անկ իշխան , ինձ արտասուաց առուր գան ,
Զի և զըզեմն հարուլ քանդել արկ զա 'ի մեղ երկեան :
Հըրոն մարակ տամաք բցտանարդ , յաճիւն փոխեմ զայն , ասէ ,
Տաճար անխար համբաւատենէ , յար գերարփին լցոս ծագէ :
Եչէ , իշնդրէ գա և արփայն լրւացն անձել ըստաերած ,
Դա և բանիւ յիւրեանց կայից պար սասանել զաստեղաց :

Բայց Հյութիար ըզմաշն 'ի ծոց նա ոչ բաւեաց քօղարկել .
Զի ոչ խորդ ամբարըստաց ընդ մարդակօք լււծանել :
Ոչ հրաժարէ և յակլուցո , զոր մեզ օրէնք մըր արդեւլ ,
Նա և ընկերն 'ի համահամ իշնդյու առնեն ելեւէլ :
Առ այս դարձեալ , եթէ ուստուք յանկարծ նըմա գայ բանիքէր ,
Զի գոյ ուրեք այլ մեծեղեան անկղիտացեալ 'ի խոհիր ,
Յառնէ արագ , և 'ի յարկին գայ մըսանէ չիւր կրմա ,
Ոչ հանդարսէ , մինչև սերտին ընդ նորա յօդեալ միանայ :
Այդշամ աչա , ըզման յանչերը լարին 'ի սիրտ նորա տարրացան :
Դա և 'ի տան , յոր վաստակելն ոչ է արդեօր յարժանեաց ,
Ախտ փարատէ , ցատ ըզման տանի հիւանդաց :
Նորա և դամն արբաննեկաց նըմին նըման խեռանայ ,
Լուծեալ 'ի տունս անպատուհամ , 'ի պիղծ խաչից փափկանայ :
Զեռք անըրայք , ըզմինեմտրեանն առնոն պրտող և բաժակ ,
Անկարդք անկրօնք . և զամենայն պրտծեն դընեն նըրաւակ :
Իերու յերկնից ամենակալ Հայրն փոխեաց զիւր սաշման ,
Հարուստ գարուս կընքեալ որէնքն , և միաք նորա շըրջեցան :
Զինչ այս մըրըիկ նոր փոթորկեալ , 'ի վայր յուրիք և 'ի վեր ,
Միթէ անդրակի միաք յեղէնեղուկ 'ի գահն երկնից են ով տեր :
Մահ անդր նըմա , մի խընկածան քանդին սեղանք կի կործան ,
Զոր նա սպառնայ , և յետ նորա մի յայս լիցի ոք իշան :
Մահ տուր նըմա , բաժակ 'ի գիշէ վիրագն արցոյ մահամդայն ,
Դու զաննըւէր հուր զայդ սանձեալ ի սըրբութեան սեղանոյն :

Ասաց Աննա , և ձայն ըզնին խուժանն ըզնետ կըթիլն ,
Այլ ոչ խուն մի ողք բանինց երես շարար Պոնտացին :
Վինսոս ոչ նոր նա ըլոնորա , լրւա ինչ զայս առաջն ,
Զարին , ասէր , և սելլութեան հիւրք են բանից զըլսովին :
Զի Քիրատունին փառն 'ի դրցա սուր ի սըրտին հարկանէ ,
Եւ մարգարայլ վարըն նորա գիտէ իշրականնն ազարուէ :
« Զեր պայմարին , կըրկնեաց իշխանն , անշուշո լրւա լիցամիաւ ,
Դուր գէմնորա , նա ձեր ընդգէմ բիւրապատիկ կըրբեցաւ :
Յանդ և յաղթօղ ըզմըրցանակ , փաստիք տարու բանաւոր ,
Եւ զինքն երբէք նա ոչ մըրտեաց իշին ծընունդ երինաւոր :
Այլ աղջ գուք , ոչ անտեաց Որուայն յերկնից ակն ունիք ,
Թէ գայ անշուշո , մասպարապար լինել մարդկան զօրավիգ ,
Մնացն ցանան ըզտաստ ահչել , վանել իշրեւ քաջ արանց ,
Եւ 'ի բազուկ 'ի մեծազդ , պարտին զննվել ոչ հարանց :
Ի ծերունեաց ես զայս առի , զայս աւանդեն ձեր նախնիք ,
Աս այժմ արդեամբ անդըրքէլ , սա տայ բանին հաւաստիք :

Դա աւաղիկ հանդէս առնէ և քաղաքաց և լինից,
Եւ աշխարհի զարման աճէ դիմակ դիմակ ՚ի հրաշից:
Զոր ու արօւեար գիտեն մարդկան, բացուկը տուժեն կորովեաց,
Քանի զմարդիկ գու լոյս յարիւոյն, մահուն աճէ ՚ի ստուեաց:
Մեռեալը անշուշն էն նորա, ծախեալք ժամիս ՚ի մահուն,
Լուծեալ համուն առ ՚ի մարմոյ ըզյօդն ըզկապ ըզչովոյն:
Դուք զոխեար աղէ զոփն, չեղք և թըլուառ, գիք ՚ի բաց,
Մի տարագրութ մողէլք ըզլարն, և գիտացէր ձեր զԱստուած:

Ասաց, մորիկ գումեանցան նոցա, պարէս ՚ի ծովն ըզամբին,
Վայրենացան այց մուշենին, մորձկին գաղաքն ՚ի դաշին:
Կացին ընդէմ մուլնէն աշեղ, կըրճին հարեալ զատանց,
Յուղեն աղմուկ, ճորդ պատաւեն, և թօթափեն ՚ի թիկանց:
Ուղին աշագին ցատումն անսանձ հար ըզնոս և վանեաց,
Որպէս աշեղ թափ Աթեսին ²⁶ և կամ Պատեան հոսանաց.
Յորժամնոց կոհակ կոհակ յաղթ մըկանուք դիզանին,
Եւ գալուք գան, ըզմորդ ըզդաշո վանել և զանդ, և զայգին,
Մըրակը մնաւուն յայսիրոյ յայնկաս, և անդուրդը խուժապին,
Գուժեաց երկիրն. և ասնձ պատնէլ հող թաւալեն ՚ի թըլին.
Այլ գտնոն ՚ի գար ըցեալ ՚ի գար ի պատուի բրնձն թեան,
Վարազացեալ դայ ընդունէ, և թօթմուք բարձունք քանդեցան:

Իսկ գէպք ետուն, զի յայն աւուրս ՚ի մեծ քաղաքն հասանէր,
Արբայրունն այն Հերովդէս ՚ի տաճարին տալ նուէր:
Զիր տան սրմա Հուվմայեցիր, ՚ի գաչ բազմլ Հայրենին,
Դա թագ կապեաց ՚ի Գալիքեա, և տիրանայր ՚ի բաժնին:
Հերոյն հրեշտակն ըզգալսաւեանն առ Պանտացին լուր բերէ,
Խոնդաց յորին. իբրու ՚ի խստ զանն ՚ի դատէն մողպէր:
Զավալացին ՚ի պատարաց Գալիլեայոյն տանել տայ,
Ատեան դնել, և ըզգալսին յուզել բընել ըզնորա,
Թէ ճըշմարտ բարդին վնասը, զոր ինչ բարբեն մահաբեր,
Զգդասակնին արժանահաս աածել նըմս իբրեւ տէր:

Զանունն յախժամ ըլթիրիսոսին արքայն լուաւ ցընձացաւ,
Աւէր փութով ածել ՚ի ներբա, և ինքն յատեան բազմեցաւ:
Բան ընտ նըմա առնուլ խօսել, խանդ տոչորեր ՚ի սրբան,
Եւ ճըշգըրտի մօս ըզնորա տիպ նըկատել պատկերին:
Կայր մըստափիր և հարցափոր առնէր նըմս բիւրազգի,
Նա լուռ մընիկ, և պատասխան բան ՚ի շրթանց ոչ շարժի:
Երբ անքրթիթ և զալս յատեան յան յիշմակոս կյս ՚ի վեր,
Յատեաւ արքայն արհամարհէաց, զի այր չետես, զոր ինընդէրէր:
Այսին արքեալ, ճորդ հիւսափայլ արկեալ ըըլէր Պօնտացոյն,
Վասն անմեղն թաղծեալ թառանչ հան դատաւորն ՚ի յոգւոյն:

Աւլենն աստէն քաղին ոգիք, իմ տապալին միտք տըկար,
Եւ սօսակ, ւն յաշ և ՚ի դող, զիս տատանէ վեր ՚ի վայր.
Ո՛վ, յուշ անեւալ զրո Աստուծոյ Որդին անմահ բանն անձառ,
Կըրեաց ամբաւ Աստուծած մարմանով երկինց արքայն մեծափառ:
Զոր ծով անդորր, հոգլայնասաւր, օդոցդ ամբաւ պարունակ
Ու պարագրնե, և ու անձիք երկինց սահմանն անքանակ,
Սիւր աստ շնչես ամենակալ, զիմ կար հոգւոյս նորոգեա,
Սիւր երկինսախւուգ, և զորութեանդ հաղորդ ով Տէր զիս արա:
Ցորչափ առնուլ միտք իմ ճըգնին, զայս ճառ բանին ՚ի քընին,
Խնձ ամենայնն ՚ի յանընըլլ դառնայ ՚ի խորին:
Գոյն հատանի լուսաւորացդ, և աստեղաց պար թաղձի,
Եւ լուսատար արիին ըզքուզ գըլիսյոն աճէ փարելի:
Անդ և զուարիմուն թաղձեալ բնութիւնք, ՚ի թուխ համակ մեծապէս,
Գերաշիւրան հեղուն լախա, յերկինց ՚ի մեծն ասապարէս:
Գորով այդշափ վասն իմ կարեաց, ՚ի քեզ հարաւ ցաւագին,
Սիրոյն այնաշափ հուր վառեցա, ՚ի քեզ ով լցոյս արքային:
Խնձ ճընունդ անզութական, գու խինարպւն Տէր վառաց,
Ո՛վ, որ անցուր և աշագին ցաւոց տարար և վշշոտա:
Զաստուածային ըզգութիւգ առեկ փայտ մածուցեր ՚ի մահու:
Այդափ ժուժալ, զի մեջ փրկանք ըզմաշն առցես կենսատու:
Մէր ըզգուտուղն առնուլ ըզքացը, ՚ի փայտ չոքար մահածին,
Գու փայտ ՚ի յուս, բաբէ սիրոյն, բարձեր ՚ի դառն օրհասին:
Թէպէտ Աստուծած գորով անզուշ, և Աստուծանորդի ծոցածին,
Այս, հոզանաց, կապեալ ձեռօք, գու քիննեցըր յանմենին:
Դատաւորին կացեր հանդէզ, քու մըտ ծառային ակնմէօր,
Որ հանդէնձեալ տիեզերաց նրատցի ահեղ դատաւոր:

Արդ Պանտացոյն իբրեւ կըրկին զանմէ զն ածնին ՚ի յատեան,
Եւ բուռն եղեւ անձնն նորա, դատ զայն վարել դառնութեան,
Յարբաւ աղէտ տարակուսին, ալեօր ծըփայր ամենի,
Եւ գորովլ զանագորիոյն, նա բիւր անգամ նըլըրտի:
Հնարի նիւթէ, և գաղանաց բա գեղցիկ գործէ դաւ,
Բայց և ի զուր Ճիւգն թափեալ, բնդ օդ մըրբի նա ամբաւ:
Իբրեւ ուգին և ամբել բանի զոգիւըն ճըգնիր,
Մէրթ նա ողը աղաւաւոր, չեղք և հանդարս երեւէր,
Մէրթ և հրացայտ իբրեւ շանթից ըզկայծակունն թօժափէ,
Այնչափ ուժգնն նոցա հրավառ բոց բարկութեան ծաւալէ:
« Ընձերունեացն, աւէր նոցա, աւանդ ունի վաղեմիր,
Աւանդ աւուրց նըլիրական ճեղ ՚ի պաշտման տօնելի:
Ես շատ րզմին պատամաւրաց եղի արգէն յանդորրու,
և մահացու կապարանին, ժանեաց թափեալ ՚ի մահու:

կամբը զարդարն ես արձակեմ, և շուք դնեմ ձեր ազգի,
բարե՛, ո՞ ոք իրեւ ըցնա, չնորհի՛ պյութիկ արժանի :
Ըզդա փլրկեմ, և իմ շըքովիր բաւ առնեմ ատենին,
Չաս ինչ և շատ քա տանջեցա, յոյժ դառնացա ՚ի յողին :
Արդ կամ փլրկեմ, կամ դուք զնա առէք ասոի ՚ի բացէ,
Օ՞ անդր յիննէն, ՚ի ձեռի անապատն ըզդանութեան մաշ առցէ » :
Ու հանդուրժեաց, ըզկէս բանին քաղէր խուժանն ՚ի շըրթանց,
« Դա մեղս յանցեաւ մաշահրաւէր, արձակեցի իրը անյանց » :

Եր յայն աւուրս ալիսաստ խրուզ ազգին բարաբրա,
Արինախանն սա ամէչեաց հինն ՚ի գլուխ անցեալ կայ :
Սա որ հարուս ՚ի կապարան, մահօնն մընայր օրհամի,
Յոյս փարանտեան հատաւ նորա, ակն ապրանաց ոչ ունի :
Ծնդ գաղանիս ըզդառն անսպարտ կըշաւեալ իշանան ՚ի բամէն,
Ասէր, անշոշւ ես հնարիմաց, թափեմ զակունցն յօրհասէն :
Ո՞ւ ամեն հիքն յոյժ մոլեցան առեւլութեամին ՚ի սրբաի,
Ներունն հայցեն բարաբրասայ, և արձակուրդ գաղանի :
Խակ փրիսոսին յաղէս մահօն, հնարիին ընդդէմ ձայն զուժեաց,
Եւ դամագիս յարին անսպարտ խուժան լինէր կատակեաց :

Նո գանալց, յարջառաջնիւ և յուռենեացն ՚ի յողոր,
(Ո՞ւ արտաստաց ինց առուռ, գօշէ զմարդին գեղաւոր :
Այսպէս, ասէր, յարին գտան զարինախանն հանդարտեմ,
Եւ ՚ի յոդին անագորոյն, գութ ալէկէղ արկանեմ.
Երբ ՚ի ճողքեան հային յանձնին, զի և մի խայծ ոչ մնաց,
Յագեալ մնիքն, և դուռ անդէն խընդրոյն տացեն մաշազեաց :
Արեանց յայնժամ ողջ ՚ի մարմինն առու խազայր և վրտակ,
Անդ գարակեալ և տիպ ուլանն, ՚ի գոյն շըրջի կապուտակ :
Ուն և բազուկն արինաներէ, և կոյն հարեալ պատառի,
Եւ զապամոյդ յորդակայակ իրանն հոսէր արթենի :
Տեսի՛ այսպէս աշխարհի, ընթա աշց առակէր,

Ու եւ մէկնուն մերկ հուսնին, յարեանց թամեաւ, ՚ի յաղեր :
Մերկ և ուղըն և գարշապարը, մերկ են և լաջք նըշաւակ,
Ծանձէր միայն մէջ աէրունուցն, ՚ի քօլ պատեալ ՚ի ապիտակ :
Նըրալցան երկներ երկնից, դողաց իշանան դիշըրի,
Եւ ընդ երկնու, զմահիկս առեաւ, լուսին փախչի արծաթի :
Անդ ժամ հարուստ գողեալ զօղի, տիպ միգամած պատեկրին,
Անդ և ասսեզը ՚ի բեեւէն, ՚ի ձափր ելեալ թօթափին :
Այլ ոչ և ատպ, շիշաւ արեամբ, մաշ փորատող գաղանաց,
Նա՝ զայրագին ՚ի յախոնդին հարաւ եռանդն և յորդեաց :
Զայն ոչ արուեստը հնարից վննեն, ոյժ երկրաւոր շամարէ,
Մաշ անհամեսյր գուժան նըմա, ըզունչ պարզել ՚ի խաչէ :

ի ձայն գոչին ահեղ նոյց, հընչեն բարձունքն ՚ի գաւթի,
Եւշյար յէռնէ հուր ընթանայ, և վառ ՚ի վառ բորբոքի :
ի գորս հւմենք գան յանդընդոց, հըեւտակք խաւար յանձաւաց,
Ովկի նոսրունք, կեանք անմարմինք, զօրէն շըրջն ըստուերաց :
Նըրջն սըրին անդ ըզգալանս, իրեւ ՚ի սայր սուսերի,
Ըզդան առնուն զիբացըրց, մըրրի յուզեն խաւարի :

Լուր Գնացուցն ետ կինն յայնծամ, սարսեաւ յանուրչս արհաբաց,
« Մի պատանւոյն շաղիր յարին, գու յարդարոյդ լիր ՚ի բաց :
Այն զարչից և սպանալիս, մէզ յերազի տայ Աստուած,
Դա ձիւնափայլ զա ինքն է ֆառն, ասէր, ընսիրն ՚ի յօդեաց :
Ու հոգեգէշը զիս խաղ առնեն, ոչ գիշերոյն խորք ամբաւ,
Դա ինքն անմեղ է գառն անշուլու, շաբք շանց պատին բրդովաւ,
Ըզն ՚ի ցուպ գաւազանաց վանեն արձակ գունդք հովուաց,
Եւ ՚ի տապանապ խուճապելյու, որորմէլի ձայն գուժեաց :
Հարրասահար ՚ի գոլ գառին, արօսթ լցին անդէոց,
Գոտենն կոծին անդք ափարաքք, դոյժ տան անտառը ՚ի խորոց :
Այլ Հայն յերկնից ահեղագու, ձայն որոտաց սոսկալի,
Հրասապ ցասմն հուր գառեցաւ, գաղանք փախչն ամենի :
Խըռովյանհարծ հարեալ երկինք, տեղ անդարի տեղացին,
Դաշու և զանտառ քանդէր ՚ի բռն, կարկտին հարուսան ահագին :
Հընչին յայնժամ և ՚ի բարձանց ընդ ՚ի հարաւ լցելի,
Խնայեա յլլատուած, ով Պատուացի, սանձ տուր այսոց խուժանի :
Ես դից ծնունդն, որ ոչ լսաքիս, գիտեմ ըզս լւսազգեաց,
Կարձեն այր իմ, կարձեն ըլլենու յանպարտ արեանցն հոսանաց :
Թուղ վիրանձեք, հըեւից ահեղ գէպ զար զուարթունք կարձեցնեն,
Թուղ գէմ Հըեւից սրբունեալնորա, ճակաս տըւեալ մարտիցնեն :
Խուր Պատուացին մեծ զանըրջոցն առեալ լըսու. ՚ի յոդին,
Հուր թօթափիկը այսոցն ընդդէմ, ծախել ըղթափն ահագին :
Ահ արկանէր կարձ ՚ի կարձոյ, ժամ ոչ գաննէր ՚ի նանիք,
Երես չանչէր, ուշ ողբեաց զիւարափիցն ըզնիլիք :
Նա՝ մերձ ընք ներձ նընդորէ ըզկապն առնուլ լորզել զանմեղին,
Եւ բազանտու յալեւացն յուզենաց, յանդորր հանել ըզհոգին :
Բօթ զայս յանդունդս առ Երեւեան բնակեալն ՚ի մէգ և ՚ի բաւ,

Անդընք հզեւս վայրագն ՚ի պիտ, յաւերթացեալն ոխակալ:
Յոգւոց եհան, մըզձէր քուքայր, բոց փորատէր հագագէն,
Եւ ձեւպ լուղ ձեւս խօս զարհաւիրս, ահեղ կարդաց ՚ի գահէն :
Սա աղամուղը հըեւ վիթիսարի, անկըռուելի յանդանց,
Սա անգերեան ՚ի զոկ ժանուիրին, որ անդ ՚ի թափս անդընդոց,
Սա և մարդկան քաջարութեանց, մեծ ոխերիմ ՚ի յոդի :
Սորա Սարուռն է արբանեակ, և Վատութիւնն անարի :

Հըրելու այսմիկ անդ [թըլքրելըցն], հրաման գոռայր արքային,
Անագ ՚ի մեր գալ, յանդընդոց, զօդ մեր շնուել աշխարհին:
Գալյառապարո, ուր բարձրացն լերինք կանգնին փինիկեան,
Եւ ճոխաբար գոլ միջամուի, բարձր ՚ի պատուար Սաղիման:
Անդ գանըլուուն աշաբէկել սիրո զԱւանեան իշխանին,
Վանել լորջել ՚ի խորհըրդոյն, աչ արկանել զերկիւղին:
Լույս հրաման, և խօն յիրան թե սեաւ ածէ զըղիկան,
Ածէ կապէ, և ինքն համուն խաւար առնու կերպարան:
Թառցեալ յարոց, պայ համանէ համան անդեղեայ գիշերոյն,
Պայ և ընդդէմ ճախրէ աշոց ծիրանափառ Պանտացոյն:
Ահա թըռիչ առնոյր յաջմէ, առնոյր դարձեալ յաշէկէն,
Ճախրէր բախրէր և բարփակէր, դափին հանէր ՚ի մաշէն:
Կոնեաց ըղանջ, կոնեաց զերես, ՚ի սեաւ թեւոյն ՚ի պատեան,
Եւ արկ ըղպաջն, և առնանցց զեռանդ սըրտին բորբոքման:
Ընդարմացաւ . յանկարծ և գեմիք դոյն ՚ի սպիտուակ շրջեցան,
Են կանգնաւոր դիսակք ըըլոյն, այնպէս ՚ի վեր դիզանան:
Սառուանեան և սասփինչը զընան յուղեղն ոսկեաց,
Կըթուուան և ծունկը նորա, ձայն հագագին նըւ-պղեաց:
Մեծ արհաւարց հէքացելըն, լաւ իրազգած անդ խուժան,
Զի յահ բեկաւնա յանսովը, և այտքն ՚ի բան գեղեցան,
Դիեկենցաւ, և ողջ նորա անդամք մարմարն սարսեցին,
Զայս դէպ ապս ժամ օրսացեալ ձայն մարպան գոչեցին.
« Դա զարբայի յյոյ ժըտեցաւ յանձնն բերել կերպարան,
Դա թէեն ածէ զգաւազնի, և շուք տարփայ արքունեան:
Թէ յօրհասէն փըրկել ըդդա, խորհուրդն ՚ի քեզ գեղեկի,
Եւ քեզ դորա փիսար ամրաւը չև դառնացան ՚ի սըրտի,
Ըդմեր բարաց ՚ի Հառմայ առնու հանէ ՚ի կարգաց,
Եւ ըզլիւրեա ՚ի կուրինեան նենդէ զաւէ ՚ի ձեռաց:
Արդ թէ Հըրումը և շուք Կայսէր քեզ չերեկ բան թէնթէ,
Մեր յաշխարհէն բարձ ըզմանտախտն, և ըզմարդոյդ հատ զարէ:
Լուցեց ըզլիւէ գա զարժանին, ուշ ըզմիոյն յանցանաց,
Անդ սրածութիւն յազգ մեր ողջոյն, ըզուկ հարցէ մահազգեաց »:

Զայս զայս նորա առհաւասար ՚ի մի բերան գումեցին,
Զէր իսկ իշխանն անփորձ ազգին բուայ բարուց մնեցին:
Այլ գայն հասան դիմաց նորա, զանուն լուեալ զարբունեան,
(Զի և արդէն ներքին նորա յայս արհաւարց հաշեցան):
Մըրթի այլ ու, և պարաւութիւն խսսուվանէր նըշաւակ,
Խըրու այսոյն ու այլ ուժէ, կալ ՚ի կըսուին նահաւասակ:
Որպէս յորժամ դէմ ծովածուի լսաստափային ամբարձան,
Ընդ ալշանջ յուղեալ ուղին, հողմունք ահեղ Եւրուսեան.

Բարձր ՚ի խելաց, անդ զեկավարն աչեղ մըրցի զառաջին,
Խրախոյս արդայ, և նաւասուեաց ձեռքն ՚ի վաստակ ոչ խանջին:
Խոկ ուր զաւչետ ճիբըն դիմէ, զի և երկինք ոչ կան մունջ,
Գոտան գոշեն, և յալթական այրքն մօլին դիւաշունչ,
Քիշիքն ընդ կրուկ, թափառ պյապէս ընդ ծով բերի բազմուղեան,
Եւ միջաբեկ վարեալ ծովէ, ճնապանդ օդոց բըռնութիւնն:
Այլ ոչ այնպէս և բան կարմեալ նախաւաց ձայնին նա երեք,
« Պարտիմ, ասէր, և գիւրական թափոյն ոչ գամէ ես ՚ի էլզ:

Առցէ անմեջն ըրդատակնիք, ո՛մ բոււան է ինձ, թուղ մեղի:
Բայց ձեղ անմեջն ըստ յանեսցէ, ձեղ սասս հրացան շնմթնցի:
Հէքը և թըրուագը վարպատինք, դոք և որդիք, որ յետ զան,
Վաստածամարտը լուծիք զանգարսակիք սուրբ արեան »:

Ասաց, և անդ զամանն ՚ի լի, չուր տայր բերել յատենի,
Առեալ ըզմեսս լրաց սըրբեաց, յոգւոց համեալ բարբառի.
« Որպէս զարդիս աղնն անկանի, և բիքը չննջին յիմ ձեռաց,
Նշյն ես ամբիք յայդ արենէր, քաւիւլիցի ինձ Աստուած :

Ասաց, և փոյթ յարեալ գահէն, մուս ՚ի սենսակ իր ներքին,
Ամբուն ըզմեսս անձնանախտան, ձայն զայս կըրինեաց աշագին.
« Բա մեղ Աստուած մոզ կուտեսցէ, և որ յետ մեր զաւակի,
Մեծ պատուացան ՚ի չափ արգեանց թոզ շննթեսցէ, երբ կամի :
Այս ինչ պայբարը ընդդիմամարտը, ուր ՚ի զնին կայր խուժան,
Ի մեծ դաշինքն հայրագաւթին, մեծ ամրուիի յուղեան:

Բայց իշխանն ծառայութեարն, յոգիս գրգռեալ մեծապէս :

Առեալ ՚ի ներք այդակատակի, ծաղուն կարմեալ ըզմանդէս :

Յոր ժողովուրդը իրեն յարաց, արդիմանիք մեծա իրանեցան,
Քիշամիդ անբար ածեն կարմար, ՚ի ծիրանի պատուածան .

Առնուածեն, և բարձրագահ բազմոց նըմն յարդարնեն,
Յոր գարսակալ փիսան ուկեւոյն, ՚ի զւուկ նորա թափ կապէն :

Զարդ պլասկի, ֆուշք սայրասուբը, յայտան խարտեալ մըմեցան,
Խոկ զաւազան էր աբրունի, բցան որ յամնուս եղեգան :

Խըրնծիքը ապա և զերկացիկ գուրսըն բանան խուժանին,
Եւ կայթ հարեալ զան ծափաչարը, ողջոյն կարման աբրացին :

Նըմն համբուն, յորժամ մանկան յիւրեանց ըզմին ՚ի դասուէն,
Ողջ ինքնակամ ծնագանդելըն իշխան հաստեալ խաղ կարգեն .

Պար ըզնուու մատաղըրամն, յյոյ գոտէպինք բօրորին,
Եւ չուտափոյթ, հրաման նուն ծանձաղամիս զարացին .

Բարբառ մանկանցն հընչեաց ուժէին, երկինք ետուն արձագանք,
Խաղ զայսպիս վայրէնամիտուն, անդ խաղացին զօրականք:

Ապա զգըլուուլ ծորձ պարուրեալ, ՚ի քօլ աշացն արփենի,
Եւ զեկանջ յուղեալ ուղին, հողմունք ահեղ Եւրուսեան .

կեսը և ձըգեալ հողեն զմբուտն , յարեան ներկեալ վրտակաց ,
կիսոցն և պիղծ թուք բերանցն զերեան ելց լուսազգեաց :
Թուք յաստղափայլ է ի յաշկունան հարեալ ձըգեն լըրենիք ,
Եւ անկեղեայ աղարտեցն ըզմիս մարմոյն գեղեցիկ :
Անպատճապար յոյժ պապակէն , դայլոց պատեալ ի վոհմակ ,
Պառնը ժուժայր , ի սպանդ վարեալ անձայն դեեացն էր գունակ :
Ու նինջ վայր մի , ներեն գալանք , խոնջեալ ըրբացն արքենի ,
Բանէ ձըտին . ով զինչ տեսիլ աչաց մերոց հարկանի :
Ու շունչ ի բայ յանտռան , թաւը պակասեն տերեց ,
Ու ի լըրինս այբք անձկանան , գաղարք ի քոն էրեց .
Ու շ կայալ են ընակաւոր , դիւր գաղանացն ամեհի ,
Անդ և ծըսնենդ ի լոյն բերեն , ինամեն իւրեանց զաւակի :
Խոկ որ ապա ընաւից էրից արարացագործն է Աստուած ,
Որում երկնից մեծ արքունիք , գաչն է նորա և հաստուած ,
Տեղի նըրան չիք ունաշափ , տիեզերաց ի ասհման ,
Դընել ըզգուստին , և վայրիկ մի դիւրեալ ուեւյն գառնութեան :

Բայց և անդուստ Սաշիմացիք , չարեաց գրտակք ի յոդիս ,
Քաջատօնիք առհասարակ , մահունս նիւթեն բիւրազգիս :
Եյժ հնարիմացք ըննան նարա յազգ տանջանաց ամենայն ,
Զից ցա տարցի գրտիսմիւնք նան ի ժամուն անձկութեան :
Փութան ձեւին , առնուն կանգուն ըւեռապինդ ի վայտին ,
Զի ժամ հարուստ կըտեալ տակաւ , շոնչ պարզեցէ ըզքերին :
Ու դանդաղին , չերեւուն չեծանս , և ձայն տովիք տասպարի ,
Եւ խաւ հիւսնեն բարձրադիտակ , ի քառաթե յալիթ կալնի :
Փայտ տանջանաց սա վաղնիցոց էր արքայից հզօրաց ²⁷ ,
Ի քարուականս աղուացելոց սա էր օրհասն ամեհեաց :
Հերացելցն ի սմա մահուն ժամն ողետանջ յերկարի ,
Փայտ նըրաւակ . չէր չուք յայնժամ անփառունակ այս խաչի :
Զարդիս շերտ այս աստուածազգեաց , գաչ և ամթու տէրունոյն ,
Սիր այժմ ողջոն յերեսան ներկեալ երկըրապահմք բազմելցն :
Վերջնիս համակ յոսկի յարաթ տամք ի վերայ սեղանցն ,
Յուշընորացն մեզ անելով , շուրք հարկանեմք գերագոյն :
Աս և յերկինս արիմացի , վերին նըրման զամբարաց ,
Շողքամ զարիւոյն տայ գերարփի , երկիր լինի լուսազգեաց .
Յորժամ օրն այս համառօտեալ տիեզերաց մահ աձէ ,
Եւ ըզնութիւն զայս տարրեղէն աշխարհակուլ հոր ծախէ :

Այն ինչ յաշնարէ յարեածայրս առաւուուն լոյն ծագեաց ,
Եւ խուճապեալ ի մեծ քաղաքն ամբոխ գիմք ի ծագաց :
Հետարքնին գաս պատանաւոյն խըսնել խըսնէր ի զնին ,
Ժողով սաստիկ եկին լըցան , անցք կուրացան բալաբին :

Մերկէն յանկածն ի ծիրանւոյն , բարէ տեսիլ աղէիւրշ ,
Եւ ձեռակապ պընդեալ նըմա , գուժեն ածեն անդ ի քարշ :
Անձն ի գառն ի վայր մահուն , ամբոխն ըզհետ խուճապէր ,
Եւ նիսն ի մէջ յերկան ձրգեալ ի պարանաց , քայլ փոփէր :
Իրբե յոգին էր ապաստան , անդամք նորա գողդոյնէն ,
Թամթաւ յարեանցն ի յապաժոյժ , ի գան սասանէ գիւերոյն :
Փայտ չեծանաց նա ըզկրպին յուսըն տանէր տէրունի ,
Յուս վարկեալ ի խեղամթիւր , փայտ յալիթ ի բուն անարի :
Անդ տարածեալ նա լըկանօք , իրբե սյր մի դաւանան ,
Եւ խրաստամեր ի ցաւ երկանց , մահուն առցէ ըզմախճան :
Գընդաց գընդաց , աստպարու վաշոր խիս առ խիս առնթիւր ,
Նիզակն աշեղ , գեղարոյն և տէկ շոյին բացուստ հատանէր .
Սաղաւարուից վերց փաղովզն , գըլսանոցք ի կարմիր ,
Փոխանական եղեղեափակովզ ի ձայն հընէլն ծայրալիք :
Կէտր հնուտակ , և զրոյ ի նիս վառեալ բերել երիվար ,
Շըրինդն հարեալ , հընէլք գանգին փ մօն սահման և ի տար :
Անդ ի զնին շատր բարեմոյնք ըզգերարոտուոր հոսեցին ,
Աշնար առին մարք աղէկէզք , գիրք օրիորդքըն լացին .
Իրբե անդուստ յակն արկանեն ըզբու սախն պատահար ,
Զի քայլ փոխէր , և հարկանէր նա ընդ մըրին առապար .
Գըլէր գըլէր նա խիս առ խիս , յանկու գժուարու ի յուղին ,
Յոյժ տակնապէր ընտ պայ ի վեռ , ի խոչ ի խուժ յալիթ փայտին :
Դարձաւ յոյց հան ակրունին , ձայն տայր նոցուն ի հանդէս .
« Զի դոյք մի ըսք գորովզառութ , ան մարք , մի լայք դանձապէս ,
Մի կու աշխար մի յիմ վերայ , թէ չարքարիմ ես անպարտ ,
Վիշո մօտալըսա լացէք ըզձէրն , յորժամ ահեղն յուզի մարտ :
Վիշո և զըձէրն արժանահան ըզպատուհաս զաւակի » ,
Ասաց , քայլեաց և գայթ ի գայթ ի բարպարէն անջատի :
Խոկ ժամաւ ըլուեալ յերկինս ի վեր արփիաբնակ մեծ արքայն ,
Յարեաւ չորա , գերածայրեալ ել դըզէկին յարտեան :
Անգուստ ինկնին օրահասի կալ զանութեան ի զնին ,
Զոր մահառն առցէ մարմանով , ծընունդն անձառ ծոցածին :
Նորս սրամթե երամք ըցէետ սաւառնացեալք ընթացան ,
Երկինց ինակաց գունդք թեհաւորք չորդիչք ուղղոյն կազմեցան :

Եւ անդ տաճառ ականակուռ , յոսկի յեռեալ գերարուն ,
Հաստակառոց գեղցէկաչէն , ձայր յՈղիմզին ի բարձուն :
Յարկ լընաստորք անպարապիծ , վերին ծնողին արքունիք ,
Գիտէ զաստեզ , որ ի ներքոյ վերկիր պատեն լայնամիգ :
Բըլուր անզիծ ագամանդեան ի միջակին ամրառնայ ,
Տակաւ տակաւ սուր գակաթան սունեոյն նըմնան ծայրանայ :

Շուրջ անդ աթոռք գունակ գունակ, 'ի վեր 'ի վայր կարգեցան, Արքայաձեւք վերաբերձան 'ի թիւ հնաեակ յաստիճան : Ասս հոլնեալ վեհագունիցն հոյլք բազմերամբ սաւառնին, Եւ շուրջ հարեալ, ձօն արքային ձայն երդարան հընչեցին : Ասս զամբռաւ ամին կարգաւ, և բազմեցան յակըմիի, Հատին ճաճանչ, և զայն ըրբուր, պասակ պատեն յերրակի : Զարմանապան յօրինեցան, 'ի կարգ անցին զանազան, Զի և ոչ մի, նոց ողջոյն հանդէս կենաց հաստեցան : Ու սդ նըման, ոչ մի են բարձր, ոչ նոյն վիճակ բարեբեր, Այլ անդոտին գաչու 'ի վեր այր ամբառաւ քան զնիկը : Այլ այր այնակա կարգ ի շըբնաշ յիւրեանց անցին բազմական, Գուս և հանեալ կարգ ե երդանիկ, կան մէշտ յիւրեանց պաշտաման : Իսկ հայրն 'ի մէջն ամենակալ յիւրին ամերձեալ գահ ոսկի,

Շուրջ շոշորչ փայլակնացայր գաւազմաւն արքենի . Շուրջ և հրավառ կայծակնացայր նորային համակ լոցանան, Ճաճանչ հատեալ ճառապայթիցն, 'ի վայր ամբաւ ցողանան : Միայն յառեալ 'ի չըքատան, զամբն դարձոց լուսալիք, Ուշով դէտակն ունէր ըրբոյն 'ի վայր տըխոր մահակիր : Համար և անդ Ողիմպասն ազգըն ժաղջեալ նակելին, Ակնիկառոյց բահամուռ 'ի նոյն ըրուր սուր առին :

Բըլուր լալեաց, որ ելելցն 'ի քաջաբէն սըրբութեան, Գոյն 'ի սպիտակ յաջ հարկանի, վայր ոսկերօք ի մարդկան : Անդ պատժառորդ ըզլուէծ չարեաց 'ի մեծ թափիծ և 'ի սուր, կառափինահարը լուծանէն, 'ի մահ անարդ և անշուր :

Իսկ դիակունին հօնեալ և խիս, ընդ ձառ ի կախ տաստանին,

Մարինին հաշեալք, ընդ ապաւաւ ընդ ապամեյդ թաթաւին :

Ասս տէրունին 'ի քիրսն յարիւն հատեալ զուզն հասանէր,

Եւ իւեամեւտ, գառնաճաշակ յօրհաս մահչուն մորմոնէր :

Դարձաւ եւեւ, ոյոք և չան, կայը վայր մահուն 'ի կանդուն,

Ակնիկորեաց, և շուրջ զննեալ իւր մի իւնդրէր 'ի մահուն :

Իցէ շուրեաք, թէ թ թընաեանցն 'ի մէջ ամբաւ խոժանին,

Մի զըք տեսոց 'ի մըտերմաց, ապրամահալորդ 'ի վըշտին :

Ուշ բարեկամին ուր նայելիք, գահիճ միան ակնարկի,

Եւ վայր ողջոյն 'ի տէգ նեպակ մահալշչուկ փայլսկի :

Թողին լըքին իւր մըտերմիքն, յայսկոյս յայնկյա խուճապին,

Որպէս 'ի զաշտ, տուարածական աշխարելի դէպր հօփուն .

Յորմամ 'ի նա կամ բոցք հատեալ, երկնասեղաց շանձք հարան,

կամ 'թէ զազան գոշեաց ըզնա, հովին նըստեալ 'ի դարան .

Զոսս արձակեալ, մարտաց 'ի մարդս ողիք լըքեալք վարասին,

կան և մայն, յանդուլ բառաւչն հովիտք լըքինք կըրկնեցին :

Այրդ ժամ' տուեալ, և 'ի դիտին յապաշխարանն ամբարձաւ :

Կախեալ ընդ օդս, և արհաւիք շորջ պատեղին ըզնովաւ :

Խըրու թէ անձն իւր առաջնորդն լեւալ Աստուծոյ ծընողին :

Տագնապեցաւ 'ի չարալուքն յայն կերպարան օրչասին :

Ծոգն նըրաղ, և ըզնոգին հոգ բաժանել յալէտանչ :

Խառն ընդ արիւն, ողջ ընդ իրան քըրառնքը մահու կայլակին,

Եւ յուշայնամնա զարբունին հարեալ 'ի վէր և 'ի լուց,

Ի խոր ապա սիրու նախելոյն հարեալ 'ի վէր և 'ի լուց :

Աչք 'ի բարձրւան, կողինազին ման զայս կարգաց խոր յուգուց :

« Բարէ, հայր իմ, 'ի մեծ ատքանը ընդէք այսախ զիս թողէք,

Բարէ որդուց, ըզդութ գորով հիմ առ յինէն փակեցեր » :

Գոյզն Որդուն, Հայրն երկնաւոր ձայն զայս լրւաւ միանին,

Լուսն և անդ առ հասարակ զինուորութիւնք երկնային :

Այլ Հայրն անշարժ ու դըրգեցաւ, խոր 'ի սրբուն խելամուտ :

Գիտէր իսկ քաջ ըզգործն անձառ, մեծ խորհըրդյն ելք անսուտ :

Բայց գունդագունդ սաւառանթէքին, ազգ եթէրին գեղապար,

Ազգ դիմագրաւ, անվանելիք սան տալ նոցա չընար :

Ցան 'ի քըթէել ակն նոցա մըրըրկեցաւ անպայման,

Ցարեան ողջոյն, յանդիչնին հոր վառեցան բարկութեան :

Խուճապեցան տալ զօրավիք, տալ սաստուածեան զահակի,

Ամբանացան, վանել բըթէել սայր զերկաթյն երկնայիր :

Զայն տան մարտի, փող հարկանել աւագափոր բանակին,

Եւ 'ի հրացայս 'ի զէն 'ի զարդ կըրկնապատեան հանդէրձն :

Ասս պատուիրակն այն պատանին, սաւառնաթէն անըմման,

Ի փող գարար հանդէրձեցաւ, տալ 'ի ճակատ զըրական :

Ի թէս հողմոց թընեաւ 'ի վեր, անց 'ի բան նայր կերպակայ,

Սաւառնեցաւ, և յանանցին նըստա արփւյն 'ի վերայ :

Անդ 'ի յերկնիցն 'ի վարդամատ 'ի ծագ վէրջին լուսաւոր,

Կըլան երկնեաց նա բարեւան, բարբառա. ընկէլք աշաւոր :

Մէճն իւլիպոս քըրըրկեցաւ, սիւնք սասանին 'ի հիմանց,

Եւ յանսովոր հարեալ 'ի զող, բոյլք սարսեցին աստեղաց :

Զզմայն աշէլ լըւաւ փարոյն, և որ յաշխարչ տարակէմ,

Զոր սեպահակն անի յաւանդ, գիճին լըւսին ներբնածեմ:

Լուսն և որք կանացանց ինամակալուք 'ի յերկնից

Կարգեալ անդասս, մերցն ազգի գոն պահապան կենակից :

Հող և երկիր մեր պայնատար, 'ի ձայն փազցն ու ժութէք,

Բոմիւն յանկարծ հարաւ աչնդ, և զողալվ սասանէր :

Յանձամ և զոր 'ի տար 'ի ծագ մեծն առաքեաց թագաւոր,

Արփայացնաց դառնան և գան, պատգամաւորք թեւաւոր :

Անդ անվեճար թողուն հցիսաման , յամկոկ գործոյն ոչ փութան ,
Սրանան փախչեն , և ի կատար ըլեռան ի կոյս տան հրաբան :
Որպէս ի բարձր ի գագարէ հցյլք խոռոներամ աղանեաց ,
Թռուցեալք ի գորս , արօրսանան գաշտաց ի դիւրս և մարգաց :
Յորժամ բացէ ձայն տան երկնք , մըրքիկը անդուստ գալով գան ,
և ի եթերին ի թուխ ամրոց երեսք պատին միգանան ,
Ճեզ տան նորա , թողուն ըզմարդ , թռոչին ի յարկ բարձրութեան ,
Արագաթեք , յաշուրակաց մըտեալք ջղին ի դարան :

Խոկ անդ յայնժամ ի ծագ մեծին գունդ Ողիմզին հատանէք ,
Մեծ արհալիք ողջոն գրաւեն զերկին յերկսայր ի սուսեր :
Կարքին շաշին տան պղղունիք , շառաչք անուոց հնալցին ,
և ի շահահին նանց քարուոց , բարձուոք ահետ կըրկնեցին :
Ըստ շուն ընդ մեծ յակձիռս առանցք կան հիացեալ երկոքեան ,
Յակձիռս և չուրին , յակձիռս երկնից կան բոլորակը և շրջան :
Հոգիք հրեղենք թեւէտ նորա , թեւէտ կեւանք են անմարմին ,
և յոյշ ի մեր ի դպայութեանց նոցա բնութիւնք քօնարկին ,
Բայց և յաճախ , կամ յաշարհի մեր առաքին ի սահման ,
Կամ լըճնիկէց նախնի եղարցն ի մարտ ընդդէմ բոցանան :
Յայնժամ յօթեալ նորա մարմոյն , թեւըս թեւէւս յարմարեն ,
և շերպանոք կան ձեւանան իրբե մարդիկ տարրեցին :
Զօրու գինեն , նոյն և պարզեն , բայց և տեսիլ ճշգրտեն ,
Զի յերեան մարմաւորաց , բնութիւն գայցէ հոգեցին :
Անապէս նորա մըրըիկ յահեւլ զանձնին իրեւանց պատեցին ,
Անձնիք անշաղթք , և մաշացու ցոց մեր աշաց հատանին :
Արկին զուսով և զարդ հրացայտ , ըզզէնման անգործ հինորեայ ,
Զէնք քաջամուլք , պղղոնձաձոյլ ի դրաց կորդեալք Ողիմզեայ :
Այս են առաք երկնաւորաց , կապուտ կախեալ գոռ մարտին ,
Զոր անդ երբեմն , մըրէցմնորա մնեացն եղարց մըղցին :
Անդ կեսք բաշար , մըկնդուալք ի զարդ վասին և ի զէն ,
կէտ անարիք , ի յալթ ի բուռոն , առնուն նիզական և ձօճեն ,
Նետ և փըթին կըրըն կորզեն , կէտ զահ վառեալ պարմարաց ,
Եւ յուս հրաշեկ ըզլայնալք կորով կախեն զաղեղանց :
Են որք ըցըռուն առեալ զնեն , յաղթահարուստ ի լախուէ ,
Ամէլ ի պարսից յերկան բոլոր , և ոչ քիվախն ի մաղէ :
Սուսեր ոսկի պատեանն ունէր , ժանեաց իրզաց ի համակ ,
կէտ սանձակոն կառս ի յերկնից ի դաշտ վարեն կապուտակ :
Են որք ընդ օդ գունեան թեւօք , կըսաեն զարագ ըզմարմին ,
Արագաթեք , այլ ոչ բնաւից մի ոյժ թռուցիկ է նոցին :
Եղյտ են համրուն , այլ շուտափոյթ թեւէւս թեւամի տարբերին ,
և կէտ փոխօն յուսըն կըրկնակ , վարին թեւովք և թերչին :

Են և գարձեալ , որ կարդ յերբեակ , յոտսըն համակ թեւառը ,
Զեն համաստիպ , և ամար առնուն , փայտակն իբրև լուսաւոր :
Ոչ և ընաւից գոյն ի մակակ , նոցան երանգք տըպացան ,
Այլ գունապոյն և երփանազրոք , կէտ ի կարմիր վառեցան :
Բոցուսին են , և փինկիւեան ի գոյն շողակ թեւը նոցա ,
Եւ չէկ թիկունքն և թիկնամէն , իբրու թէ ողջ ի հուր կայ :
Կէտ գալարեաց կանաչ ի գեղ , և զմբրիստեան ունին նիշ ,
Կիսոց գարձեալ թիկունքն օծան ի քըլքմային ի յաւիշ :
Բիւր այլ երանք յոյժ գեղանիք , միւրուց նոցա հանդիսին ,
Նարօտնարօտ հողամէննոց նոցա նրկարին :
Զորօրնարօտ հողամէննոց աւորց ի տօթի :
Բիւրուց նաոսց զարմանազան երին ի պլաղոց հարկանի :
Գունակ գունակ ի մըրգաքարս առեալ պըճնէ զինք տարին ,
Եւ նազելի գըլլոյն բոլորս աշուն պատէ գեղանին :

Այսպէս ընդ օդ գունդ թեւառը ընդ լոյն խաղայր ընդ ուղիք ,
Մըրփան երկնիք ասուղաճաճան , յամին օդապար փաղմնդի :
Բիւրք են բիւրուց , որչափ մարդկան որ հասուեցան , չեն գումար ,
Որչափ և բիւրք երկրաւորաց , գէմբ հասուեցան և տիգար :
Երիցս երեւեկ ի թիւ նինաւակ , գունդ գունդ խաղան հարգաբար ,
Մէն մի գըլլին նաշտակավալ , մինակ կացին զօրավար :
Այլ բոլորից ի Յալիւգեայ , մեծ զօրագլուխ արփայեան ,
Ել ի ծայրից Գարգանսունին , հըսկայագօրն աննըման ²⁸ :
Շնահարուսաւ եդ գեղազանն անախնին այն մարտ և պապքար ,
Եւ վեշագոյն բնաւից նոցա , իշխան նըստաւ ճոխարար :
Ի միջակին նա յաղթական , անցեալ խընդայր և քայլէք ,
Համակ օսկի . և վերջըն պերճ սաղաւարտին փողողուը :
Վառէր բարբար լուսատիպ ականցն ի շար , ի գոհար ,
Տանէր և զոր կոխեաց նրկուն , ըզիշապին զայն աւար ,
Խօրին շէկ ահեղ ի քըլնմընոց , գուսովնորս գալարէք ,
Արկեալ զիւրք , և յաղթ սուրբ գոռայր և աեգ հարկանէք :
Զինուց շաղին մեծ արձակէր , բոց ցոլանայր ի բացէ ,
Եւ կըմբրաւոր քաջին վահան ոսկիկըրէն հուր ժայթքէ :
Ցաստեղափոյթ յեւեալ յասպիս ճաճանչ սուսէրն հատանէ ,
Հասին եկին ի դրուսն երկնից , կացին անդ կարդ ըստ կարդէ :
Աստ բանակին հրավառ ցասման , բոցըն վազեցա ահազին ,
Զանկած տեսին , և զախյեան իրեւանց նախնի ըզմարտին :
Բարձր ի բըրգանց կախեալ ըզկասա , յակն արկանեն բոցանան ,
Եւ ըզզանգեաց յաւիտենից կապուտն ի կախ պըճնճեան :
Գեղարգն և տէկ պարտեալն եղքարց , սուսէր , մըրկունդ և վահան ,
Զէնք են նոցա , որք անդ յերկնին յոտիկն ահեղ ժըպրէցան :

Յորժամնորա զարբայութեան զուր տարապարտ թեկն ածին ,
եռաղայլը չուառականէն , ասպարթանեալք ՚ի յոդին :
Սրբնոցա յոջախուհ , ծակատ ընդգէմ շարեցիցն ,
Եւ տարապէմ ըցշնտ մըսեալ , մինչև յերկնից փանցին :
Զայն մարտ Տարտար քանդակործ , դրանդիս յերկնից պլղնձի
կրուեաց երբեմն , և բազմարուեստ արպանորեաց ՚ի յուփի :
Անդ խիտ առ-խիտ էր տեսանեւ , ընդ դաշտ երկնից լուսաւոր ,
Աստի ծակատ , անտի փաղանդ , խրախոյ գոռմանը աշաւոր :
Է զի յայս կոյս , է զի յայն կոյս , թըսիւս առեալ լոյսանան ,
Եւ յարդնմէկց յամբ նիփակաց , դէմք եթերին մըժանան :
Անդ է ՚ի մօտ շղզան սուսերք , կոփին ահեղ տայ վահան ,
Բաղին ծակատ , խառնին բանակք , և նահասուակք ձայն կարդան :
Յաղէան ամբաւ , և թէ նիփակք կամ թէ այլ զէնք ապական ,
Խորբ սոսկալք ըզյալդ ըզճեռաւ , իրբեւ մագլոք զինուորեն :
Չըգեն ունին զախոյանից , բուռն հարկնեն ՚ի դիսակ ,
Այնակն ընդ օդ վարուիքն ՚ի գիլ , զեւ թաւալեն ճախարակ :
Յայնժամ սոսկան նորա տակաւ , նըկունք տեղի տան համրուն ,
Առքա յերկնից հանեն վանեն , ընդ ասպարեզ ընդ անհուն :
Անդ դիր և տար թիկնադարձոյցք , յահ խուճապին և ՚ի հոյն ,
Միդին նրան մըրրկայցլ , կամ դիւաշունչ հարաւոյն :
Երբեւ և Հայոյն ամենակալ զաջ իւր վառեաց ՚ի հրացան ,
Եհար շննթեաց , և սարցիցն , փայլակնաձեք թափեցան :
Յասուղապարդն ՚ի դըղեկէն , նորա ըցշետ բոց շնչէր ,
Քզմօթափեալսն Եղերունեան սոտն խաւարին ժեղորք :

Այսակն վերինն յուշ ըզյալցանս ածին մարտին զայն ահեղ ,
Եւ զեթերին պատրաստեցան դուրս տապալէլ իրբ հեղեղ :
Այշուշտ հորդան տային ՚ի դուրս . և ուղին զընայր ահապին ,
Հողաթաւալքանդէլ զասչման զայն մեղառոր աշխարհին :
Քաղաքար յայնժամ քո Հրէաստան , յաճիւն գարձեալ և յաւեր ,
Ըզքիւն անուշու լուսնէիր զանպար արեան զոր հեղեղ :
Թէ ոչ անդ հային որոտ հանեալ բազմեալ լիլիման մեծաշուրք ,
Զի գորովեալ յոյշ սրբունեցաւ նա մահաբերն յայն շատով ,
Անձնէր ըզուոն և ըզնօշին , սաստ արձակէր տէրունի ,
Կարձէր զօրհաս քո որ երոյն , լցու տեսանել զարփենի :
Քանդի ետես նա շուրջ զիւրե ծառայս , հազարք հազարաց ,
Հրեշտակք նորա պատրամաւոր , մարդկան ՚ի տիպ պատկերաց :
Գեղց կուսին բերեն զսիպար , սասի պարեն և անսի ,
Եւ գոտեպինդք կան բիւրաւորք , հրաման լընուլ զարունի :
Բիւրուց նորա մի զոր ընարեաց , հեզ և համույր կերպարան ,
Դու թէ կարդային զանուն նորա , յառաջ կոչեաց , ետ հրաման :

« Արի , ասէր , թռուցեալ ՚ի կառա , զամաւան հատցես ասպարէս ,
Սաւառնացիր , զայս քո եղարց տուր զիմ պատզամ փոթապակէս :
Ու արփեննն նոցա յամանդ գահ այս տրաւ աստուածեան ,
Ու ձեռն նոցա տիեզերաց առեալ ունին զերասան .
Զի անհրամանք այդպէս ՚ի զէն , խորհուրդ նիւթեալ մարտադիր ,
Գոտան զորա զայս յԱլատուծոյս , խովել զերկին և զերկիր :
Սայդափ դոցա վառե ծակատ , գունդ հատանել ցան և ցիր ,
Ասա , ՚ի բաց դիցեն ըզզէնս , աստ ձեռպեսցեն անձանձիր » :

Ասաց , և նա զորդին ՚ի թեւ և հաս հողմոց և ճախրեաց ,
Ճեպ ետ անտոյցն , արագ ընդդէմ արձանացաւ բանակաց :
Կայր և շրօք ըզզոցն ազդէկ զահելն ՚ի Հօր ցամամնէն ,
Թէ զամաղեալաւ , և չարկանեն ՚ի բաց ըզզարդն և ըզզէն :
Գորովան անուն մեծ զրարթունն հանդերձեցաւ ՚ի յութին ,
Ընթացկից նոյն հետևէր խաղաղութիւն այն ուսկին :
Ցոյս և Հաւատոք գան ուղիկց , և մայր Սիրոյն փարելի ,
՚ի ձեռո ողջըն սուրս բարձեալ , սպիտակափայլ ձիթենի :
Ուր և նորպէս հատին ուղի , ուր և երբէք զնային ;
Էց տեսանել անդ խիտ առ խիտ , ըզզէնս արկեալ ՚ի գետին :
Հուրըն շնջաւ . նոցա համուն , աշխայք ուգույն հեղացան ,
Եւ զէնընկէց զանդ գոտեպինդ կայր աբրային յանդիման :
Սպաս մեծ հարեւան , մեն մի զիւրեանց առին նորա բազմական ,
Անցին շնչեն հետք և հանդարտ , ՚ի լուր ձայնն տերունեան :

Յայնժամ և Հայոյն ամեպախալցա , յՈղիմասոին ՚ի ծագաց ,
Շորըլ հայեցաւ , ըզգլւսի երիցս ըզնագելնի իւր շարժեաց :
Երիցս անդէն սարսին ընեռոք , և ձայնի հընէն ահապին ,
Ապա արբան զայս ճոխարար ըսկիզբն առնէ պատզամին :
« Զի դուք հրեղէկք , զի անհրամանք այդպափ ՚ի գործդ յայդ ,
Զի այց հրոսակ , իբրու յիմ ձեռն ապրել գըմա հընար շեր .
Կամ թէ արքեոք ամենազօրն ոյժ պականեաց ՚ի միլ լանջ ,
Մի դուք տապակք . ոն դիր ասակն ըզծուփ ՚ի բաց ալէտանջ ,
Իմ Ուստածոյս ու յակամայս , Որդիս վըտոնի համբէրէ ,
Գիտէր իսկ դուք , բիթ զալսարհն արեամբն իւրով դա շնչէ :
Յաղեալս Ողիմն անխառաւիլ ինք հորդեցէ մուտ արձակ ,
Դա վըտըմիր վան պանորիկ , մահուն վլիմէ ըզկայլակ :
Յերկիր այլու տարաւ ամսաւ , իբրեւ այր մի տարապիր ,
Անքատ անինչ զարեաց ըզկեանս , գըլխոյն անգամ շնչեր զիր :
Արդ աւադիկ վըտոնի ըզկէտ դա բուլըրեաց և ըզնիր ,
Զարդիս Որդուսի կայ և մընայ օրս այս վերշնի մահակիր :
Առեալ ըզգլւսին աստուածային , մահուն ձօնէ կամաւոր ,
Զիք մեղուցեալ , սակայն յանդարձ օրհաս գիմեալ գալ այսօր :

Այլ տիպ մահուն նրման աշեղ, յոգոց հասել ետ ՚ի խոր,
Ծովի խորհրդացն մըրքիկցա, ՚ի ժամե՞ հասեալ մեծաւոր.
Երբէ լըքեալ ինքն յԱստուծոյ, գրտու արքայ ապազէն,
Ժանիք մահուն եղ զըմարմին, կեղքերքեշեալ ՚ի խաչէն:
Ապէ եթէ ոչ, յիբան այն տուրք Շնորհն մարդկան կամակոր
Երբէք չուժէ. միշտ անխոց կայ, թէպէտ և զէկը բիւրաւոր:
Ոչ պակասեաց մեր ոյժի բազին, ոչ պետութիւն նըլազեաց,
Ոչ զինավառ պէտք օտարին են ինչ երբէք մեզ բազկաց:
Ե զըմէթիան ինչն նըհանչել, բա շատ է բանս իմ ազդոյ,
Փրկէմ զՈրդին, ՚ի մահուն կորզեալ ժանեացն ՚ի միջոյ:
Թող ժորովուրդը ՚ի վէտ գայցին, ժող ազդք խուժեն միաբան,
Որբան երբէք ծընան մարդիկ, կամ որք նընչեն ՚ի տապան:
Ոչ, երբ հըսկապն յաւակնեան, նաւժնել անձանց լուք և ձօն,
Արագ արագ զիմոնց բազկի զըմիրճն էտա բարելին.
Յաստեղաձեմն ՚ի վազափու Ծախըրեն իրին օդապար,
Եւ վէսր այնակու ոտնահարեն վերկնից բարձանցն ըցկատար:
Բայց և զարդիս, ՚ի շանթ հարեալ դաստակերտին ծուխ բարդի,
Նոցայն բըրունիքն և յորելիկը գոն նըշաւակը աշխարհի:
Հոյն անզրոպաց աշին բեկեալ, ժափ կարկեսից մըրըրկաց,
Որ գոնս զերկնին ՚ի բենելին, ասես, կորզեն ՚ի ծըլինեաց:
Խակ լըննատորք հող և երկիր յիմ բուռն եկեալ ասրսեսի,
Զերկնին զուեմ մահամուռ, չեղեղ պատում տոսկալ:
Զիս այժմ ՚ի հուր, բոց լամիզող այս են իմ զէկը աշազին,
Զինեալ և զաշն յերեքթեենան, հրացան ՚ի նետ և փրփին,
Ծադ զայս փշչել և ատակեալ տեսնէց աշխարհ ՚ի սոսին,
Եւ զայտ խուժանդ արագ արագ ՚ի ծուխ ցընդել և յածիւն:
Այլ տուք տեղի, դարով գայ ժամն, աւուրք անցցեն ոչ հարուստ,
Ծընէտ քաղաքդ առցենն աղէնոք գումեալին անդուստ ՚ի վերուստ:
Ովթէ զանմեղն իմ շէր հարեալ, դա իրջ լիքի վազրապար,
Մարեալ աչօք ետեսեալ զնորս զաստուածութեան ըլուիսար :

Ասց և անդ շարժեաց զզովուք, սինք գողացան աշխարհնն,
Հընչեաց աշեղ որութնդոստ, սարսեաց զզունն երկնային:
Փոյթ և վէրնոցն հցյլէ հեղացան, բոցն շիջու որ ՚ի վառ,
Գորով միան յոդիմ հարա դասունիկ գեղապար:
Ախտակցարդ հային յԱստուծո, և գութ ածեն սիրուար,
Ախնակս նորս սրբունին լոսիկ յՈղիմզոսին ՚ի կատար:
Որպէս յորժամ յասպարիզի ՚ի զէն վառեալ գեղեցիկ,
Մի զըմիով պատուասիրեալ, մըտին կըրկնին պատ նիք.
Զէնը հաւասարը, ըմբիշը արիք, ՚ի փորձ մատչին մըրցանաց,
Եւ խումբ ասոի պարէ անտի շուրջ ՚ի զնին պատանեաց:

Եթէ յանկարծ նահատակաց մին սրխալեալ ՚ի կըռուին,
Այսաքըն գեղինին, կամ մէ անկաս յոտրնկելեաց ՚ի գետին,
Անդ խուռան յառնեն դայիկերդին յոդիս հաբեալք կարեվէր,
Վանին նորա ձեպէն օվնել, նէթ զաշին ընդգէմ չէր.
Կան գորովին, և նըլովվէն ըզդըժպըչն պատահար,
Սասու վեհան անպատճպար ժուգայ վըտին հեղաբար:
Մերկ հուսկի զարբայն փառաց առեալ ՚ի յերգ և յառակ,
Այնպէս գաղանին ՚ի խեղաթիւրն առեալ կանչեն նըպատճէկ:
Մերկ ըզդապուկս առնուն ձըգտեն ՚ի շեղ հարեալ ՚ի փաստին,
Եւ ըզդաստակս աւեռուն սայր հեղուսեն ՚ի կըրկին:
Գարշապարօք զոտուն ծակեն ՚ի այրասուլ ըկեռին,
Եւ յորպէսոյ ՚ի քառաթմէն առուք արեանց խաղացին:
Ճիշտն թափեն, և մոլցնին վիրազք բախեալքն ՚ի յայսոց,
Ըզդալթ կանիւսըն ճարդառուն ՚ի բկեռաց վարելցուց:
Հեծեր աշէլ լեռան աշազին, թընդին հաներ ՚ի հիմնաց,
՚ի զոյդ մոլեացն և ՚ի կանչւն, ՚ի ձայն տոփիւն և ուռանց:
Արձան գրլուսոյն հարբատեցին, գըրեալ ըզդէնն և զանուն,
՚ի տառ պէսպէս գրոշնեն տախտակ, տան ըզպատճառն ըզմահուն:
Հեծանս կըրկնին պատուասորց, վարսեն ոյնիւ ՚ի բացէ,
Եղեռնաւորու ՚ի խաչալից, տան ՚ի ձախուէ և յախէ:
Երկնեան, երկին, երկնեան երկիր, մինչ գայր Աստուած յերեւան,
Տատան պյուսկ մուշեան ՚ի մէջ, ՚ի ձայրն ելեալ ամբարձման.
Իբրու սաղբէս ամբարըստաց, չարեաց սաստար աշխարհին,
Կամ թէ շըլին յաւազակաց նա ինքն իցէ ամեհին:

Եղնկ Սալիմ, գու սիերիմ սըրբոց ըընդիդ բազմերամ,
Բարէ աշխարհ, ոչ գուշակաց քային անդամ բարեկամ:
Դու զոյդ հիւրլիթ, և բարձրախաջու երկնից ետուոր արքային,
Բազմոց գու զոյդ, և զոյդ մնկերս լուք յաւելիր ՚ի պատուն:
Յարփուն ամենչն էջ այն արքայ երգի վասն ազդին մահացու,
Եւ մարմազգից կոնեաց վերկիր, գու աշխարհի կենսաստու:
Նա ժողովուրց ՚ի փառուսեան եշան ըզըրլ սահմանաց,
Եւ մէտ ՚ի մէտ կոհակու յալիս, բեղ ծաղկաձեմ հնտ հորդեաց:
Գարշապարացդ եղ մարմարեայ շաւիդ ՚ի լուց ՚ի զիւրի,
Զանդունես առեալ քեր պատառեաց, ընծայեցոց նոր ուղի:
Նա գութ ածեալ, և երկնային տեղաց ՚ի քեղ հաց անհատ,
Մինչ բըրտանհար գու նըրազեալ, գնայիր յամբաւն անսպատ:
Նա քեղ ՚ի խիստ արբույզ վմէն, զուր ծարաւոյն անուշակ,
Իբրու որ անդ չէր աղբերակն, և ոչ գնայուն էր վըտակ:
Նա զամենայն ազգ նահանչեալ, և զբեղ միայն առ ընտրեաց,
Եւ շուք հարեալ քեղ մեծապէս, ՚ի պարս ամբարձ ասոնելցաց:

Նաև և շնորհօք կը ըիս գործեր ըլքեղ երկնից լուսաձեմ, Եւ արդ արիստուր դու զզմ չափես շնորհաց նորուն բաղմագէմ: Զի՞ոչ գուշակը, զի՞ոչ հանդէւր հրաշեց չպաժեն ինչ ըլքեղ, կամ որ ըլքել չուղը նրանաց հիմ դու երես ոչ անեն: Ո՞ր ապրաւա ի գեղ երբէք յայդ տանջնաց չափն եհաս, կամ որ բարի ընդ թշնամից այդշափ կը ըեաց պատուհաս:

Արդ նա այնպէս ի դիտանցն, յարեանց վիճակ ողջ գունեան, Եւ ին ներքուստ աչք անթարթափ, յակ՛ձիս ի նա կայր խուժան: Զի՞նչ ինչ հրաշեց նա սքանչեւեաց նրան տայցէ ի մահոն, կամ յոյս անխար զդր անվզեկանդ, զուգոյն տեսուն գերարուն: Բայց նու լըրին յայն երաշնեկ, բերէր վըշտին անսասան, Եւ չեւ համբուն գեղն չի չիշեալ ի յարինենի կերպարան: Աչք տակաւին չոր յաստեածեան փայտասակն և յալիշյդ, թէւկուն և սցար և զէմք ծըլբինեալ, ի մեծ թանան պակամայդ. թէւկուն և ողջ արինազանդ քրորան վլժէր յորդ կայլակ, Եւ ատամոնէր իւր ծինափայլը ի գոյն հասոսն կարորուկ: Զոր օրինակ որ ի հոսանն այն ինչ թացեալ կապուտակ, Յասոնշափայլն ի յիղմելոս ելեալ ծագէ արուսեակ. Թէւ աշնարհիս սուրբ և յըստակ գեղ վատեսցի դիտակին, Եւ գունատեալ երկնիր յանկարծ ի սեռակն յամբ խառնին, Զէ ինչ ճանանշ համբուն չիշեալ ի ջնջն նորա պատկերին, Եւ տակաւին ընդ հերձ ամբոյն նըշոյլ ցայտ գեղանին:

Բայց ի Սալիմի թօթ յանբարսոյդ մայր նազեկին հետեւեր, Սակայն ճաջդիրին նըլուն հրեա շատ անդ յունկն հարա գութաքեր: « Բաս ոխերիմի ի սպանդ վարեն զիւր միածին դիշապանձ, Եւ յապագէն մընալ զառին, ոպայր խուժեցին գիշականձ »: Աշխարելին մօր թօթ արեր հրեւտակն ագդեաց սաստիկ ցաւ, Մինչ չեւ բզգոյն եր բոլորեալ, հարա յոգին, զոյն հատու: Թէկան և Զօր զիւր բզբան, ելք անյեղլի խորհըրդոյն, Նյոն կամարու դիմուր պէկիր անպարտավիր տէրունոյն, Սակայն ցաւոյն ծով ծրիցաւ, և անպարտիծ ծառալի, Միսքն անըքօս եւ անպատիր, սիրտըն գելցր մայրենի: Տըրտմահաղորդք ի տաճարին մարք արտասուեն ի գըթեյն, ի գործ ափիկեն. Ըզգեարտօօր չեղոյր նորա լիճ լուսոյն:

Յարեաւ արագ, և ընդ քաղաքն յայսկըս յածեալ և յայնկըս, Եւ վըշտասես ել նա տեղոյն ի մեծ խնդիր և ի յյզ: Ասս անդ ըզկայ առեալ թառէ, և զալս անդուլ թարթափէ, Յուզէ իբրնդի, և յունկն արագ ձայն զամենայն ժողովէ .. Արդեօք ուրեք ի քաղաքէն հետք իբրնեացին ամբոփի, Արդեօք ուստիք լուր խառնագոյն յունկըն նորա հարկանի:

Որպէս յորժամ հեշտ յարօտէն ի ժամ դարձեալ անագան, Եղն ի բարձանց գայ ի իբրանց, յընտելականն ի դարան. Գութ յիշատակ ձեպեաց ըզնա մատաղածին զաւակին, Այլ նա յանկարծ ի նիշի արեան ետես գունեալ ըզգեւտին, Շուրջ հայեցաւ, յորթուց իւրօց էւ տեսանէ և ոչ մի, Խուժապեցաւ, ի գոյց հեծին լընու ողջն ըզմայիր : Զայս ըզպարօք յածեալ շրջիք. թէւ հետ զիսեալ ըզգայլցն, կամ թէւ ուրեք զարիմանանձ եղաղսու ետես զարիմանը, Արանայ ի մէջ թէւ անտառին, կայ և զընէ թափածալից, Եւ ընդ ուղին դրուշն ըզտիկ կը զակարաւին ըղթաթից : Սապէս և նա զիսեալ ի բարձր ի ձիթարերն ի ըլլուր, Որ իբր ակառն ամբարձնանիդ կայր քաղաքին մեծանուր, Խուժան ետես անդ խուռնընթաց, և փայլ հատեալ նիփակի, ի աեւ գեղարդուն, յասպար փալէր շողար այրումի: Շահել ընդ նյուն ձեռեաց արագ, թողեալ ըղեն քաղաքին, Ընդա ի անց աղեկիզեալ կայ և զիննէ կանախին: Անդ և ընդ բարձր ընդ պատուհանն մարք և աիկնայր կարկառեն, կան գրութին, և նազեկւլցն ըզկին հետոց աշխարեն: Այլ նա զինքոր յառաջագէմ հատեալ զուղին քաջարար, Զեն ինչ նըրան ի խութ սըլմակի երիվարոցն օդապար: Ուղեցն ընկեր արտաստակից մըսեալ ի նյոն ի հանդէս, զըմայրն առանց կայր հետակեր հաւատարիմն Յովշաննէս: Ի նյոն մըսին ի յաշխարան ւամուք սիրումք Յիսուսին, Մարթա և Քիոյր, և Սոլոմէ և Կղըւլվայ ամուսին: Խրախուսեցն այս վեհազնիք ի սիրտ ի սէր ծայրալիք, Բնաւից նոցա վարար քոյտարգդ, համակ ի մուփ գրիփադիր :

Գնալով զընայ, և մահաչոս ի լւառ ելեալ մըրձնայ, Եւ փայտ կանգուն, նըրան վըրսեալ անմուռուզ գիտէր ի բացեայ: Զի՞նչ յաղթ կաղնիքն իցեն արգէօք, թէկէտ և ման ոչ ետես, Սակայն բիկաւ, և նազեկւլցն սիրուրն թընդայց մէծապէս: Կուրծ զարթենի լուսազըրին կոծեալ երիցս առանձին, Դարձաւ համեստ ճայն զայս կարդաց տրրամահաղորդ երամին: « Զի՞նչ այդ խուժանդ, աւաղ, ասէր, զի՞ն մեզ արդեօք ըսպանայ, Զի՞նչ և անդէն բարձրադիտակդ այդ յաղթ խոշըր մենքնայ, Գիտեմ զագին զայն մըլքին ըզիւմին անհաշու և անսանձ, Ազգը Հըւեց ցանդ սիսերիմ ըզգիէմ խընդիք մարդախանձ: Զայր և անըքօս ըզցայլն ողջն նըրան տեսի հրաշազան, Նըրան արեան, որով երբեմ ազգ վարեցաւ Յակոբեան. Զայն նիշ նորա դրումնաւ եղին ի բարաւրս ի յարկաց, Այլ ոյր յարին օծեալ գասուն, մահուն պահէր ի ժանեաց:

Յորժամ յոդիս լեւալ ապաստան կաւախաղան յաղիւսարկ ,
Եւ 'ի հնոցէն ելին գըսալ իրեւ ընդ դաշտ և ընդ մարդ :

Զայց յուշ ածէր և մեծաբայլ արձակ զուղին հատանէր ,
Ոչ տէգ նըմբ կայր խոլընդոտն , և ոչ նիզակ և սուսեր :

Մըմիւ արձակ , անդուստ լաշկարն 'ի տէգ սանձէր և յասպար ,
Նա քաջնմթայ , կարծեն նորա դուլ տալ ձեւպայն և դադար :

Բայց նազեւլոյն 'ի սիրտ ըզվէրն յորդել յորդեաց նոր նըման ,
Յորժամ անցեալ նա մօտ զընեաց խաչ 'ի բարձուն գագաթան :

Խաչ միածնին անվարոսակիր ցաւոց սատար բազմարիւր ,
Դրախտափակ փայտ անարի յոստ վարակեալ խեղամթիւր :

Այս ինչ զիրդին դարեւ ետես յանշուք մաշուն պատուհաս ,
Յոգւոց պարզել ետես ըզնա յայտ դառնութեան որահաս ,
Չընեաց դիմեաց և ըզգաստակն համբան ծակեալ սուր 'ի սայր ,
Թափ հեղուսեալ , արին վիժէր անդ և ոտից գարշապար .

Յորժամ և այտրն և քունք նորա 'ի փուշ ի գազ խոցոտին ,
Եւ յապաժոյդ բոսրաբոլին վարոր ոսկեփայլը զանդանին .

Յորժամ 'ի դյոն հատեալ գալիսն և լիճ լուսոյն ցամագէր ,
Գրուխն յուսոյն անկեալ վերայ , դիտակն եղծան լուսարեր .

Անդ նազելին եկաց որսէս վէջ ծայր յԱլբեան արաստոյ ,
Զոր ոչ մըրրիկը շարժեն աչեղը , ոչ հոզմ ուժդին և ազդոյ .

Ոչ եռայրին երկնառաեցաց շանմթըն սարսեաց կայժման ,
Ոչ ջուրը ամբաւ ողորդեցին , ոչ և անձեւը անպայտն :

Այնպէս խոժուն վէճ ապառաւն , պաղ ճիշճափալ յալթ արձան ,
Յամայր անշարժ եկաց ամքը , դար շատ ետես անսասան :

Յաղէտ նորա բարձրայօնից գոտիք լեւանց գութ անեն ,
Գետքն 'ի բացուստ վլոտակ վլոտակ տրբտման հաղորդ ձայն ազդէն :

Ձայն լալնից գուժան անտառք , իրու վրտոնին կացեալ մըք ,
Եւ նուրիրակն 'ի կատարաց մնցր արտասուեն երկնաբերձ :

Անդուսու Որդին այն ինչ 'ի բարձ ետես փայտէն յանդիման ,
Մայր տեսանէր ըզնազելին , աղէտո սիրոյն խորչեցան :

Որչափ բաւեաց , ըզբիր գատեան յաւեաց 'ի ու դէպութէպ ,
Մինչչեւ յոգւոց պարզեալ վերջն ըզսէրն ազդեաց ձեւ ընդ ձեւ :

Խամդաղատեալ խօսէր առ Մայր , 'ի ծով ծպիեալ ի ցաւոց .

Գրգուէր զգին անձնառոշոր , թառաչ հանեալ խոր յուղոյ :
« Յայ կէտ դըմար , ասէր , ով Մայր , եղեաք աչս մեր ժաման ,

Այլ մի զոգեղ լուս 'ի ծոցի , ցաւ կրտսեցէ անպայտն :

Մէք ոչ 'ի զուր ինչ չարչարիմ , այս իմ ծնողն է օճան ,
Որ ակնարկի զանձառ . խորչուրդն այսօր անէ ի վախճան .

Սա քեզ այժմիկ , իմ միանիս փոխան լցի ի զաւակ ,
(Զի առնթէր ըզովկանէս ցաւոյն ետես նըպատակ .

Զայս վայրենիքն և ապառումը թոյն փորատեալ լուտացին :
Նա ապառումն յոգւոց պարզել , ցաւ նոր 'ի ցաւ բարդէին :
Բներէ ժուժայ անպարտակիրն , և հեղուժեամբն անտեսէ ,
Նա՝ լոցն յորդեալ անձառ սիրոյն , ներումն հայցէր 'ի սըրտէ :
Անդորրոն վան որերցն ձայն պաշտօնէր հաշտարար .
« Խնայեա Հայր իմ , մոլիս անպէտք և գանդաւէն ի հաւաքր :

Բայց և անդուստ այր ընդ ընկեր պատժաւորացն էր պայքար ,
Մինչ խաչակիր դառն յօրհասին , ընդ մահ մըրցին շարաչար :

Մին անդ երկան տանինչաւ յառովլ գալով և այր այսակիր :

Սկրի հարանէր ըզովէրնուայն , լուտայր ժայթէրն ի նանիր :

« Աղջ քանինա դու բարեւուեսու ըզուանարիդ ըզդափէր ,
Երից արեգն առց շրջնան , կանգնեա ըզդայ յօր երիր :

Եթէ անշուլու քո զարմ յերկնից ըզնեւոն անու աստուածեան ,
Որպէս ըզքէն դու ինքն հըռաւիկ հարեր ազգին յանդիման .
Եւ քո ծընդ եթէ անշուլու ինքնին անմահն է Աստուած ,
Զապա ըզքեղ , օն և ըզմեղ մաշուն թափեա 'ի ժանեաց :

Բայց զի 'ի զոր վայրաց վայրաց սաստիկ հարեր զու շըռուկ ,
Արդ խարուսիկ աստուածորդիր առեր ընդ մեղ մահ անշուլ :

Ոչ հանդուրժեաց որ ընդ այնին խաչաչարչարն ապակ :

Ցուոց պարզէր , սախուն և սաս յընկիրն ապդեան նըռաւակ .
« Ճէկ պազուում , դու չառութեան 'ի իորու անկար գահամէժ ,
Մէր ապիրատոք , ըլխոհէրից բա լուծանեմք սատ զոգիւէժ :

Զայդ գառն անսարտ եղ խէմին անհաւու , գէշ գաղանաց մահաբեր ,
Իսկ մեղ զարդիս էր կականա զոնինին արժան լուլ ըզմիր .

Խառնել զարուոր ընդ տանհնացն , առնել զԱստուած հաշու ընդ մեղ :

Ասաց , և զակն յառեաց 'ի Տէր , ձայն պաշտօնէր լուրջ և չեզ .
« Գու , ով արքայ անպարտակ տարակալ փառացդ յայդ 'ի բեմ ,
Բայց և անշուլու տք բայ ակն օննի մեծ արքունիքն երկնանիմ :

Տէր 'ի քո բարձը 'ի բահցից , մին Տէր աչք փարեւ ,
Դարձրի հայուր ական կայ կայ սիրական անդին անդին :

Ճեզ ակնարկեալ 'ի նա Աստուած , բանիք զըրբէր բարեզգեաց ,
« Գու այժմ ընդ ի խընդա , ասէր , մասին հասեր մեծ փառաց :
Ծնդ իս այսօր երանաւէտ , զարքայութեան առցես բար ,
Աստէն զրախտին իրեւ ժառանգ , փոխարինին առ լզդարձ :

Ճաղիւ ասաց . զի ծով մաշուն չետ թոյլ նըմա 'ի խօսել ,
Յորժամ վատեալ զիրան օրհաս քակէր ուգուցն 'ի կըռուել :

Ողջ ընդ մարդին ազբիւրանայր վիժակ քըրտան մաշաբեր ,
Եւ առչօրեալ տապ ձարբաւոյն , զուռն հագագին հըրեւէր :

Լզերի զաւացն ըզմահատիկ յառեալ յայնժամ տէրունոյն ,
Կաթիի 'ի զուլ պարգև վերջն , փափար խընդրէր ձարաւոյն :

Առեալ և տուն նիւթ զաղարտեալ Դիբոնիսեան բաժակին ,
խոնդ ընդ մեղոյ մաշահամբ յոր ՚ի դամանութիւն դեղեցին :
Զայն մատուռուն ՚ի սպանեալ կաթ ճաշակեաց աննըւէր ,
Տէրն ՚ի դրժար , նոր եղեգամբ ժահը ՚ի լեզուն ընծայէր :
Առնուլ Էտա . իրբե անդէն ծայր ճաշակեաց ՚ի լեզուին ,
՚ի բաց տարաւ , բայց իրբ ՚ի թղին չըրժմուէն յերկար համակին :
Յայն ժամ և կագ ՚ի պահարկուան յուգեաց նորա սպատուձնան ,
Զոր գեղարոււստա , իւր միաննին Մայրն էր անկեալ աննըման :
Բաժին ՚ի մէջ բալնել իւրեանց դարք զինուորաց պայբարին ,
Եւ կողոպուա այր այր խընդրէր տանել անձին առանձին :
Եր պատմուձնան համակ ըլլոր անկեալ ՚ի նիւթ անկարան ,
Խընու երկու և կամ երից , զայն պատառել չէր դիսան :
Վիճակնէց են մաս խորհուրդ , տալ զայն մուռմ ՚ի պարգե ,
Գոր անդ ուրեմն ե գուշակաց նըւագն ազգեաց բացերե :
Գայրը մեծաբայլ արեցն հուկայն հատեալ գերկին կես ՚ի կէս ,
Ըզմն թն ՚ի քաղ զգգէր զըլլոյն , մէծ էր գրաշեց այս հանդէս :
Գոյն վարդամատն , ՚ի տիպ աշեղն արփայն ՚ի թուու հատանէր ,
Եւ միջօթեայն տիեզերաց զըտաւ յանկարծ խոր գիշեր :
Իրբե ՚ի թուու պատել յամբոց , փախեաւ . զընաց և էթեր ,
Եւ աշխարհի առնոյր յաչաց բնաւից գոյից ըզպատկեր :
Բամ գու սաս , թէ կոծ ւաշխար յերկնից գահէն չէ ՚ի բաց ,
Անշուտ և Հայրն յաւերժական ընդ փիլս Որդուոյն անդ սրգաց :
Զաստեղափալ զալսըն դարձոց ՚ի նըրգվեան յաշխարհէ ,
Նըշնան աշեղ ետ և հրաշեց , և գոյժ ազգեաց ՚ի բարձուէ :
Արփին յայնժամ ՚ի զէն դարձաւ , հրացան նորս բոցք հատան ,
Եւ ՚ի հիմնոց բարձրակաստար տուն դրոցրդէր Ողիմակեան :
Յամբաւն ՚ի խոր ընդ ասպարէսն երկնից բուրինք ընթացան ,
Ասա , թէ նիդր և անսասանք մըր աշխարհին սարսեցան :
Իրբե աշեղ մարնիցին անդէն տայր ընդ ոսիւք և երկիր ,
Տագնապեցաւ , ոչ հանդուրժեաց , գետին դրոց լայնածիր :
Յարկանածուկ Հողամթաւալ չենք տապալին ՚ի հիմանց ,
Մայրը տատանին մահարձանաց , կատարք սարսին և բրդանց :
Պակեան իրին կացին արձան , ազգք ժողովուրդք մերձակայ ,
Պակեան և որք ընդ տիեզերս քաղաքք ՚ի տար ՚ի բացեայ :
Հրաշց զանիսուլ մընաց պատճառն , յուլեն խընդրեն , չիմանան ,
Խոկ կայր անդէն բազմագիմակ հրաշց հանդէմն յերեան :
Խիթան դողան մընաւ յաւերժ ՚ի յարամի և ՚ի մէդ ,
Զի և բնութիւնն ՚ի նոր գիշեր ընդէմն նոցա գայր ՚ի վէդ :
Յարժէր աշեղ , և տատանէր Ապիմացոցն ըզբարք ,
Յաշն ալէտանջ ըրփին իրբե անդունդք անյատակ :

Կայր Յովշաննէս , և գերարտօսը այտըն ՚ի վրտակ թանային ,
Սայ յերաշխեկ քոյին ցաւոց լիցի ծնունդ քեզ ով կին :
Զայն տայր ապա և սիրայնոյն աշակերտին , ձայն տարփման ,
՚ի դար քեզ և մօր փիսան լիցի , այս քեզ իմ ձիր աննըման :
Եւր դոր սիրուն իմ աշակերտ , մօր նահալուոյ օժընդակ ,
Շուկ և խնամամ տարփեանոյն , այս իմ վերջին քեզ կըսակ :
Զայն զայս լրաւան , ոչ ժուռեցին և ուներիմին ՚ի լալեաց ,
Հարան յորիս , և ՚ի մընչին հոյլք հէծեցին գարզանց :
Անդ հուսկ ապա մօրըն նըւաղ ձայն հազարին նորոգէր ,
Եւ ծով ցաւոյն գերաշխարան ողբ մի դիւր թելագրէր :
Թացեալ ըցլան ՚ի ցոյլ աշաց և յարին խառնեալ մանանին ,
Եւ հատկըլալ ձայն զայս կարգաց նա զիրկ ընդ խանն ընդ փայտին :
Չ՞ն քար ըցքեզ մօրս աղէկէց երերէն ՚ի գէմն , ով Ռոդեակ ,
Դոր գեղ մանմաշ , զայդ ապաշոր մանչոն լընկես ըզբաժակ :
Քեզ մեր պիրոյն հուրն չուրն չաղպեաց , շառնուլ քեզ զայդ օրահամ ,
Եւ անպայման դանակըսկիծ գրաւել ՚ի յայդ պատուհաս :
Խմ միածին , մահ հաւակես տիեզերաց կենսառու ,
Խսկ մօրս ՚ի սիրտ յոյժ խորագոյնս ըզվէրն հաստես մահացու :
Բարէ , ես զո՞յ յախն արկանեմ . այդ քո տիպարն է արփեան ,
Նա՞ հրաշաւտիք զի՞նչ է արփին առ քո գիսակդ աննըման :
Ուր լուսալիր քո գերբորին , ուր աչք գեղավ զեղեցիկ ,
Ո՞ր մակարան իմ մանանիդ զայդ դասն էած դատակիդ :
Բարէ , քանի՞ն տեսիլ ընդհատու , երբ զարբունին զայն հիւրոյթ
Մանկոյն երամ քեզ ձօնեցին և ձերքն հասեալ յալւելու .
Արկին յուղովն իւր արբայի ձորձ պատմուէան նըկարն ,
Եւ ՚ի ծայրից սապարթազեզ , ձօն քոց փարսից թօմժափեն .
Փըթմէւալ ընճիւզդն ըլլուսուալ փորոցն ՚ի մարդ գոփեսցին ,
Եւ անդ ըզքեզ աեր և արբայ ՚ի մի երեսն երգեցին :
Արդ ես զարբայդ յայդ տեսունձն ՚ի հոյլք ականց գոհարաց ,
Այդ քո արփեալ է պատմուէան ՚ի զարդ ծովուն ծիրանեաց :
Այդ ոչ զայս հրաշագեղ աւետառոյն հեշտալուր ,
Իջեալ յերինցից ետ զաւետիս օրփորդիս յայնմ աւուր :
Աչս յերկեւալ ՚ի մէջ կանանց փառօք մէծաւ նապէլ ,
Աչս պար ես խաչազգեաց արբայածին թագուհի :
Այս ինձ աշա բարձ և պատիւ , յաւերժացան իմ պարձանք ,
Այս , ո զուարթուն , ել վիճակաւ յայդ մեծացուք ինձ նազանք :
Հիմ քեզ արբայդ իմ մատճին ձօն ձօնեցին փառաւոր ,
Հիմ և նըւագ իւրնձիք պարեալ դաք երգեցին երկնաւոր ,
Թէ էր այսպէս ինձ հանդերձեալ օր տեսանել անարէ ,
Եւ յաւագոյթ կենաց ժաման , զայս տեսանել քառաթիւ :

Մարց երանի՛, զրոյց մասնկուսս եհան գաղանն՝ ի գըրկաց,
Տիւ յաղածրի վայրագ արքային նախավախճան գիշատեց.
Յորդամ' ի զուր նա զանդիտեալ, և նենդ նիւթէր մահագյուժ,
Թերես արդեօր եռ տենչայի յայն քեզ գոնել յապահոյժ:
Զայն զայս անդուստ եռ բօթաբէր, և ի սիրտ իմ սուր աղդեաց,
Զարդիս կոծալ ինձ զայս աշխար, անդ ծերունին գուշակեաց:
Ուզ ինձ երգեաց. Օր եկեսցէ, սուր զիմ հարցէ սիրտ ի խոր,
Արդ ծերունիդ հարաս. յիս սուրն, եռ զիս ի մաս վիրասոր:
Զեղ անցաւորք, յիս զակին յառել ձեզ ձայն կարգմէս ես անհատ,
Առ իս դարձայք, և միածնին տուր զիս ընկեր անանշատ:
Երգու ոչ լցո, ոչ գեւր մընաց, կեանք իմ գարձան յաշխարան,
Եւ ոչ ցաւոց իմ ծայրակից ցաւք աշխարհին կըշեցան:
Առէք ըզմայրս, ի մեռեցց ոչ ինչ ընդ հատ, նա ևս հէք,
Արգահատեալ, և զիս ի փայտն ընդ միածնիս վարսեցէք:
Կամ դուք լերինք յաղթ ապաստ, և դուք բարձունք առապար,
Որ աստ վերյ իմ ամբառնայք, վշտին լերու մընիթմար:
Գորոս անել, և յանասան կայից ձերոց տուեալ ձեւա,
Զակին իմ բարձանց յիս յառեցէր, օգնել յայս դառն երաշխէլ:
Աստին ընդ հուպ ժայռ. մի զերծեալ, առէք արկէք ի ծայրից,
Ցիս հոսեցէք, լինիմ և մայրս իմ միածնին մահակլց »:
Զայստափիկ կոյսն, և որ ինչ այլ աշխարելի ձայն ողբաց,
Եւ մրտերիմն ոչ բաւեցին առնուլ ըշնա անդ ի բաց:

Բայց տէրունին և ձազանաց դյոյր նրպաստակ խուժանին,
Բա թըշնամոյն իմ մարտ զըժար ոսնհար լինի թըշնամին:
Քըրքիչ ածեալ շարժեն ըզգլուս, հենզնեն սաստիկ և լուտան,
Եւ մինչ յերկինն անագորունքն առեալ եղին ըզգերան:
« Ահա որ զանձնն իւր երկնուաք ասաց և մեզ դաւ գործեաց,
Վէրին ծնողին իւրին ծնունդ պարձանիք ամբաւ դա ժայթքեաց.
Կա առաջարին գեղեցկալէն և բաղարին դյոյդ հարաւ,
Եւ զինքն աստուած զոմի հայթ հայթէր սուտակասպաս իւր լեզուաւ:
Բա, թէ ոչ սիրտ և ոչ լեզու զըսուա. ի քեզ դաւաճան,
Օ՞ն դու արի, և յԱստուծոյ խննդրեա անձին քում օնան:
Որ զայտ ի լուս նորոգածին, մահուն կորդեաց ի ստուեաց,
Զէ ինքն անձնն իւր բաւական, յաղէտն հասեալ մահազեաց:
Սուտըն լեզուաւ յցիք տարագէմ գոյ յԱստուծոյ բացական,
Ծընողն անմահ որուոյդ այդմիկ չէ տակնապին օգնական:
Բայց արդ աղէ, դա ի հացոյ այսի ի վայր վազեսցէ,
Թէ Աստուած է, անշուշն այդպէս կաս զամենայն խրզեսցէ:
Մէք դաւանեմք, առ ի նմանէն հրաշից տեսեալ զայս նրշան,
Գուցուք ըզդա բամ երկնառաք ծընունդ վեհին անըմնան »:

Գոյք ի կողմանց հմանէր կողմանց, երկինք լուսն աղաղակ,
Այր այր ողապր, ինչի ըլմորլցին ունէր հանդէպ նրպաստակ:
Կարդ անդ առեալ մարցն ողջախոչ գամն ի տաճարն հետևէր,
Ծըլապրն երամ երամ բառուք, և օրիորդք ծընդասէր:
Հաշտ ի բուրմանց առնեն զլսուուած, բայկատարաձը ի խորան:
Յողաք անկեալ ի ծօն նըրէր, բարդեն բացուուին ի սեղան:
Յերկինց յայնժամ որոտ լոնդ ոստ Հայրըն նըշան նոր աղեաց,
Կոյն ի տաճարն աչեղասասա տիգը աշաց որոտաց:
Եր վարագոյր լայն ահապին ի քոյ ձըրեալ յանդիման,
Նա ի որրուոց անտես յաշաց, սանձէր անհուպ ըլմուուան:
Շըռինան յանկարծ հարաւ ի նա, ցելըլ ծուննա ի կըրկին,
Հերձուն և յաղթ սինձ տաճարին, գարգավիք աչեղ ճայթեցին:
Իսկ անդ Աստուած բարբառ վերջին, բարձրաւանդակ ի դիտին,
« Արդ ամենայնն է կատարեալ », ի ձայն կարգաց ահապին.
« Հայր, զայս հոգի անպարտակիր ան քեզ յաւանդ, մարդասէր ».
Ասաց, ըզգլուին եղ ի խոնարհ, ի նոյն զոգին աւանդէր:

Ք Ր Ի Ս Տ Ո Ս Ա Կ Ա Ն

ԵՐԳ Զ.

ՔՐԻՍՏՈՍԱԿԱՆ

ՆԵԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Գեղեցիկ համարձակութիւն Արեմաթացւոյն 'ի փառաւոր թաղումն տէրունեան մարմնոյն, այլովքն հանդերձ: Մեծահրաշ տօնախմբութիւն հոգւոց արդարոց յաւետիս ազատութեանն Քրիստոսիւ. առ որս և էջք Քրիստոսի աստուածահրաշ փառօք: Քակտել դժոխոց. ազատութիւն հոգւոց. աստուածաբար Յարութիւն Տեառն, սարօքն հանդերձ. Երեւումն աշակերտացն: Ձերեհաւատութիւն Թումայի. հրաշափառ. Համբարձումն: Աքանչելահրաշ գալստեամբ Հոգւոյն Աստուծոյ հրազինեալ աշակերտք խրախուսեն 'ի հաստատութիւն Քրիստոսական կրօնից յընդհանուրս:

Պաշտ արդողին գայր մերձենայր, և դէմք պարտէր ողիմպեան, Եւ գիւկունք նոցա անժանդ չառին ողջո՞քն 'ի դամբան: Ոչ գիւհանք, ոչ զոդչական երգ 'ի գագաթն 'ի սպիտակ²⁹, Անակն վարսեալ կան տասանին բարձր 'ի փայտին նրբաւակ: Ոչ հանդութեաց յԱրիմաթեայ եկեալ Յովսէփ յերեկոյն, Արձանացաւ, իբրու վէչ եր ոգւով 'ի սիրո քաջանցին: Զարմ հյուակապ, և Արեւին սա հրահանգօք գելուապնձ, Կա և անդոց, դաստակերտաց, աէք եր ոսկով մեծազանձ: Սա զտէրունոյն հրաշլին հանդէս աշցն եղեալ նրպատակ, Եւ հնազանդեալ զանձն յարմարեաց նրմա կանուխ արբանեակ: Արդ միւշ աճիւ այլք թաքիթաքոր իբր 'ի մոյրիս կան 'ի թաւ, Եւ խուճապեալք յայսկոյս յայնկոյս, 'ի փառ զոյին և յանձաւ, Սա անվէճեր արձանացեալ իբրու այր մի քաջալսւ, Մուտ առ իշխանն, և համարձակ զայս կարգաբար խօսեցաւ, « Դուք քաջ արանց, իմ վարդապետն 'ի կէտն հասեալ վախճանին, Զոր զառնութեան օրահասի ազգ մէր մատնեաց մուգին, Համբաւ հընչէ, գոյ յանմեղին ձեռս յարենէն լրացեր, Ճիզըն թափեալ, այլ ոչ ըզթափն և գաղանաց կարձեցեր: Էր նա անյանց, ընձըսնորա կարկատեցին, գիտես տէր, իբրէ ընդդէմ հարեւալ նոցա, ըզթարուական կըլտամիւք: Արդ զոր բաւես, գէթ տուր հոգոց զիսկնացեալ ըզմարմին, Զօն գեղեցիկ և գիւը մեծ է այս մըսերմացն 'ի վըտին: Եւ 'ի շրիմնոր հանգուցց կանուխ փորեան 'ի վիմէ: Զօր ինձ կռեցի, ցանդ խիթացեալ զիմոյն անշուլո օրշասէ: Անդէն յոգւոց հան Պատասցին. « Բա՛թէ, քանի՞ իշմ օբրտի Եր իմ զարդիս, ըզնա ողջիկ մարմին շնորհել կենդանի:

Ըզէնդ վըկայ կարդար յերկինս, գիբ նագելիք սըտագէտ, ձեխն ես քանի՞ թափեալ հարայ իբր ՚ի յալեաց մէտ ՚ի մէտ: Օշ թէ վըրկէլ զանապատակին ինձ յաջուէք պատանի, Մւէր գումը ածնէք, Են իսկ ՚ի տան իմ թէ բարափիմ պաշուելք: Այլ բան ՚ի գործ մեր արարաք, կարճէլ բղդուն երիցանց, Մուշացն աղգիդ յաղթէեց ցասուն մն անագորյն և անսանձ: Գնացեք գումք արդ, առէք ըդնա, ձօն ձօնեցէք, առոք չըրմին, Եւ մուլցիթ հաներձեցէք, շուք գիազարդ ՚ի վերջնն: :

Ապաց, և նա դիմեալ բարձու լերին ՚ի ար ելանէր, Հաներձեց նիկողեամու, ու դպոյն արար զինք ընկեր: Յաշուս մահուն իւր տերունւոյն նա գորմիկը սիրաբար, Գնալով գնային, և հեծէնի իրեւ ամուք հաւարաք: Գորով ածնեալ, քայլին յոգին ընդ զառ ՚ի վերն և փութան, Մինչեւ անդուստ բարձր ՚ի գիմսին վայրը տեսու կառափման: Բացուստ ՚ի բաց սաղաւարտից ժայյաստակէր կարգմաննէ, Եւ վառելցու ՚ի զէն ՚ի զարդ պատէր ըրբուն հասարաք: Գունդ անդ եշա, զի դիակունին ՚ի յօր վազուն սըրբութեանց, Ի չըր տօնն Սաղիմացոց մի ինչ կացին ՚ի խափան: Յասո թէ լադիր գար երիցանց, վաշտ մի առեալ արձակին, Նշանավիճան մահու հրաւեր տալ կախելցն ըլվաշէն: Կորզեալ ՚ի վայր լուգարզել ՚ի նոյն կատար պատման, Մինչ պատմառըն անդ շարաստանչք, յոդիս կային ավաստան: Կան ՚ի գըժար, և օրհասին երկանցն որդան վախճանի, Կարդան զըմաչն, և շուրջ ըզենան ՚ի ճայն յնուռ ողբալի: Եկին զինուորք, կացին վառեալք ՚ի տիգարուն նիբակաց, Հարեալ զնոյա մահալըզուկ կազմուն ըզբարձու աղդերաց: Մահ արագեալ զինքիրելցն, առին զնոբմինն ՚ի բացեաց, Եւ փոս հասեալ փութ սանեկի, բնարան ՚ի հոդ տան նոյա: Խար մահացեալ այն ինչ նոր զանկածնելին տեսանեն, Այն ՚որ անսպարդ վասն իմ մեղբ, ըզըւնչ պարզեց ՚ի խաչէն: Տեսին այնպէս, վերջունեցան, ձեռ ՚ի նմաննէն կարճեցին, Ու հանդարտեն վայրենանաւ գիակնացեալն ՚ի մարմին: Արանշանային ընդ օրահամ ՚ի կանաչա ՚ի ժամուն, Զիարդ անձնիքն այնպէս երադ ՚ի դոյն հաստան: Այլ անդ կէսք զօրինուր տեսուորու անդ առանձնանեն, իբր երկնածեմ հուլթէեսեանք վերց խաչին սաւադնեն: Տըրամահաղորդք և թախալալիք, նոքս զիայտիւ պար առեալ, Լոյս հաստանեն ճամանչաւումտ, ըզորդ արկեալ ճիւնափայլ: Հային պատկառք յաստուածազարդ ՚ի ցող արեան ՚ի վիրէն, Կան ժողովէն, և սկահակօր թառոցեալք ընդ ոդ վերբերն:

Վին դիմագրաւ ՚ի ակզ ՚ի ստուար վստակ եհան յորդահոս, Թամթաւ զիրանն ըզտերունւոյն ողջ համակէր Ղոնկինսու: Քանզի դիմաց, և թժաք ՚ի կողն ՚ի խոր միմիւսաց ըզմապաք, Ձեռաւ երկաթն, և տէրունւոյն սուրբ յարենէն ար նիկակի: Գոյս ՚ի կըրկին յանժաման ըզմէրն ազբէր անմահ բաժակէր, Զոյք սուրբ խաղաց ականակին, զող կարմորակ ծաւալէր: Թանայր երկին և անուէք յաւէին անմահ տէրունւոյն, Զըւարմացան գալարաբայս, ՚ի մոյն հաստան գարգագոյն: Քաջ քաջ ՚ի խոռան լէւալ միջամնի արեմամեան քաջազին, Բարձ ՚ի դիմէն ելալ անու զաստուածազարդն ըզմարին: Դինէ ՚ի բաց, ըզմիսա առ խիս նինուց սանձեալ ըզմուժան, Եւ կազմ ՚ի նոյն զգաստառականն անէ մարմնոյն ՚ի պատան: Հազար, ձեկ տոք երինաբնակաց գունդ պատանեաց վէհագոյն, Եւ մեծալուք հարէք ՚ի սպաս ձօն ըզյաւերք զարնայնոյն: Ծիրանափայն ըզկապուտակ առէք կայթիք մանիչակ, Առէք սըփուել ւարկէլ նամիկի անմահ զըլսոյն ՚ի գիսակ: Փունջ ըզդողորիք յակինի ծազկին զարմանապան կապեցէք, Բիկուու ծազկամքը ըզուրունին հոծեալ մարմին ծածկեցէք: Աչա լըրնք, իր ՚ի կանանց, ՚ի մօտ լերանց չայթեցան: Աչա անտառք ՚ի թառ սոսոյն, ողք կըրկնեցն պատամին: Իբր յարաստան վայրու ամենայն յընդին ՚ի մաշն Աստուծոյ, Մինչ ցարակի մայրն ՚ի վերայ նըստէք վիմին արաստոյ: Երանց գոզազարդ. և նախուկեալ անմաստոչը ՚ի օրուի, Էր քօզազարդ. և անդաստոչը ՚ի արինի: Փարէ զմորմնով ըզմիանին, բարէ մարմին արինի: Աշաց համբոյր, տայր բերանոյն, կողին բացեալ տիգախոց, Բայց հաղել ըլոյն չէր աշխարին ձայն լըսելի ՚ի ցաւոց: Սակայն ՚ի ծով ամբաւ զըմոյն նըփիալ յոպէն ասպատան, Ժուար յաւոյն, և անմըսունչ էր անվիկանդ իբր արձան: Հարը նազէլիք ախտակցար բախմամբ կըրծոց գործին, իւ կէսք մարմնոյն լըսանա ըզմէրն ՚ի վստակաց ՚ի չըրմին: Կէսք ըզմական պատեն զանգան ՚ի նիւթ հիւսկէն անկուածոյ, Զընչեալ վարսիք զանսպական զակին անմահ ըզմարմնոյ: Վերաց համբոյր տան վերպայլ հութայս ՚ի սուրբ յարենէն, Երկրպագուոր առեալ զոտին և ըզմեռացն համբուրեն: Աղբէրք յականց արձակնեան, հոսանք խաղան յորդահոյն, Թանայր երկիր, հընէն և օքք ՚ի ճայն ՚ի դոյժ կանանոյն: Զաղիւ անդ արք սանձնեն ըզկոծն, յոդիս հարեալ և նորա, ՚ի յորդ կայլակին և այն քաջաց նամի զիտակն և թանայ: Զայն քաջալուք բարբառեցան ՚ի ձայնարկուացն յերախան, Զայն քաջալուք յաստուածազարդ ՚ի գոյս արեան ՚ի վիրէն, Սըզմարմին ՚ի մարմարեայն ՚ի գիր ծածկեն հանդպատեան:

Յարեան շոբան, հրաժարական տըւեալ ողջոյն նազելեաց,
Եւ մըտերիմբն առեալ՝ ի տուն ըզմնյըն անեն ողըտամազգեաց:
Բայց Սալիմեանց աչն և տափալպ զպին կըստէք և ըլլանջ,
Զեւ թափակեալ՝ ի խորհըրդոց հոգն ամենայն ալէտանջ:
Մեծ արհաւրդ ըզմէրտանոյն մոլիքն ըզգանն յուշ ածեն,
Զոր միանամ լլուան ասել յանսուտ նորա ի մըտէէն:
Աղջէր կանուխ, թէ յարփինին ի լյոյ դառնամ ի ստուերաց,
Զայն բացերել դարուց ի դարն ձարնի հընչեցին գուշակաց:
Խիթան ճնապին, և թելարիեալ՝ ի վայրն յըզնն զօրական,
Պարեկապանն հանեալ պահէլ զանդըրժէլն ըզդամբան:
Մի ըղիիակն աւար առեալ դող թաքթէաքուր դիշերյն,
Եւ կարկտեալ համբան ի յաջ հարցէ զըզլուկ և ըզչոյն:
Ահա անչուուր, որ զօրհան մարմանին էան մահացու,
Արդէ ետես, կայ և շնչէ, զօդ մէր ծընէ կենսատու:

Անդ գու անճառ չօր մերանյոյն, ասս արագէաւ յիս ով Տէր,
Են և շնչեալ, լյոյ զարփինինի աչք իմ տեսնցեն անլէչէր:
Յաւ անսպյման մանեաց զիմ միտս յանպարտակիրն օրհասին,
Արդ բերկրանաց բամիւգդ անմահ յիմ Տէր ազգեա ի յոգին:
Զոսկէրս անկած զիմ պարարեա, յօղ յիս յօշեա երկինառաք,
Եցէ արդեօք ըզմէն խընդին առնուու և ինձ ըզճաշակ.
Զոր արփանեն յանեժաբար ազգըն խընդայ յ՛լիմկոս,
Ուր առզն անչետ, և լայնարան վասկ խաղայ գեղաչոս.
Խաղան յայ, և լայնարան անհատահոս ծատալի,
Կարկան յայ, և տայ պարաւոս յանելզաշէն քալաքի:
Աստ մէր աշաւ սկիզբ հըրճուանաց, ասս իրք ըըշնն ըզդիմակ,
Աստ զամենայնն ևս տեսանեմ հըրչեց փոխեալ՝ վիճակ:
Ահա Սատուած, զի բազմ բարաց սըրեաց ըւզանդէս,
Ցողինու յանլցյան ի վիրապէն ի շուք տարցի մեծապէս,
Զերծ ի մարմնյոյն ի կապանաց չոգին ի թափս ի ներքին,
Սանդարամնուք են անլընդց, չօրս և էջ տէրունին:
Լուրեալ հոգուց անդ արբանիք, անդ աննըչյլ է ուրի,
Ուր և լամբիննէք, վախք և գահինք, լւասյն անմերք արփէնի:
Վայրքն ի յաերժ պատին գիշէր, ի մութ անզերծ միջանան,
Յարէ արհաւրց, ուր տիւ գիշէր նոյն և նունան հաստեցան:
Ասու բայացեալ կամ աւեազունիք, և գահ ունին զարբունի,
Դահ փաղանգին խաւարարկէլ, վերնածնիցին անտուիք:
Գունդ զայն խաւար, արփիանակ հրացան ցասումն արբային,
Այս թօթափեաց յերկնից գահէն, զի մեղք ահեղ նիւթեցին:
Տարտարոսին յալուց ամաց իբրեւ փայլակն ըզհրահսու,
Երբ մազ կապէլ եղիչէր ածն նոքա ի միրտ ի գոռոզ:

Զաշդիս և ցանդ, այսին ըստամբէակը չըւառացեալքն ի պատճի,
կան յանձաճանչ պարապալուեալք յաղջամբըլեան ի բանդի:
Յանձնին մը իշին այն խեռացալուարէն ի թափի խորին անյատակ:
Գանձնին մը թէրերը, մինչ վըրենաճելքն յարփին պարեն գերունակ:
Ո՛վ, հըբացեալքն յաներփարար յանդընդախորն ի հընց,
Յանմահ մահուն հեղալարդուկը, ծուխ փորատեն և ըլլոց:
Զի անդ անանց խարոյէկը անշէչը միլու նորածին վառեցան,
Բայց և գաւիթը անդուրը ի զատ, ի կայս հոգուոց հաստեցան:
Ասու ոչ հըբայրեացը, ոչ ահապին ասհանք հըկլէնք տեղացին,
Ու վառ ի վառ ահեղ բոցոյն ցորդունք ի ծոցն ազդէցին:
Հոգուոց և այն վայրըն դարսն, վայր անզգոս և անդորը,
Վայր անցընճն, և աղմըրկաց աշխարհ է լուռ և անփոր:
Ի յայն դարան, ասեմ, հոգինին ի զատ անմերք դարեցան,
Ոչինչ նորս, զօդ մէր շնչեալք, յիրեանց գործոց տուժեցան:
Այլ հօր նամային մը թըր մահառիթ ի վիշն արգելյայն ի նոր,
Մերում կարուտ չեն արեգին, լյոյ ոչ տարփան անցաւոր:
Անբաժէ ի բուն պատուհասէն, լուսոյն միայն փափարէն,
Լուսոյն անձառ, զօդ արփայինին իշն առնուն ի զահէն:
Ասու ալեւրըն ունին գագար, ազ անարաս հինօրեայ,
Ծերք անուանիր յախտենից, հարք աշխարհին են նորա:
Կենու ազատը, լուծ որինանին և կարգ շառնիսահմանի,
Կեցին այսին նուժքէ հացեալք, խորսնահարը ի դաշտի:
Խառն ընդ խալին իւթեանց ըընակէ, կարգաւ կեցին միակրօն,
Արդարութեան կային պատկառ, սուրբն էր նոցա ի պաշտօն:
Ասու և գուշակը արփիացեալքն Հոգուոց ի սիւդ խորդղեաց,
Ուր զապաննացն էրդ համարձակ ի քնար հարլար քաղաքաց:
Ասու օրէնս փողեն ազդին ի պատգամաց տէրունի,
Եւ հանզանգել այն օրինաց յոյժ էր յայնժամ պիտանի:
Տեսաք և տիկնացի այս որք գոցես ճաշակ շառն ըցկենաց:
Որոց մի քի նասոց նոցա, մի անչ յիշրկին լուսազգեաց:
Յուշ զաւետին ածեալ խստամանց նորա մահու ի սուռերին,
Հզըուըրել աւուրց տարեոյն գարուց ի գար հալուէն:
Ծանեան անչուուր զաւորս գերւոյն ի կեսն հասեալ պայմանի,
Յառաջ եկին, և ցընծալեց այր բան խուէր ընկերի:
« Ասու աւագի առ գուրց հասեալ տիւ տենչալին ժամանէ,
Զերկին տեսոցոք, անճառաշարչ լյոյ մեզ յարփւոյն ձագեացէ:
Զոր վառ սրեն ամենակալ յայնին ի յերկնիթ ի պատզամ,
Արփիացոյց ըլլմի Հոգուով, աղքեալ եցոյց զայս նոր ամ:
Արդէն և մը տիւեղիրաց նուագ հարար բերկրալի,
Զորն անձկացեալ հանդերձելըն թողաք աւանդ աշխարհի: »

Աշա արտագ ծագէ արտագ , մեղ կաթեսցէ լոյն անջուն ,
Աշա առ դուրս է Աստուծոյ ծընուան անձառ գերաբուն :
Նա էր անջուշտ , որ զինքն ըստէպ աչեղ ՚ի տիպ առիւծուն ,
Յերևանի ած մեր աչաց , թէպէտ ՚ի քոջ կայր համբուն :
Զի մին անպարտ շատից փոխան գօրհան առցէ վըշտըմբէր ,
կառավին հարեւալ ըլլթըշնամի ոյն , զգմեղ տարցի վըր ՚ի միր :
Այ իսնդագէք . յաղթեաց առիւծն ՚ի մեծ զարմէն ՚ի Ցուդայ ,
Արէք հոգիք երանաւէտք , Ռուբոյն նըրագ տուր Դաւթայ :
Զեղ արդ հոգւոց պար գեղազար , զէրծ ՚ի մահուն կապանաց ,
Զեղ ձափաշար հրաւէր ՚ի վէր բոյլը կարգան աստեղաց :
Որ կայրն յամայր աղլսեւէ ամճք , այլ ժամեն ահա գալով գայ ,
Մեղ այն աղլսեւան արփահրաշ շառուն բանի Ոլիմպեայ :
Աշա զարգան , որպէս վաղոց մերն հնչեցին աւետիք ,
Աշա լերանց կայտուան բարձունք , ծափեն ծառոցն և ծըլիք :
Բըրուրք յաւերծ ՚ի պարանցիկ հարեւալ ըզկայթա անհրան ,
Այդեաց բոլորս ՚ի սաղարթուոց ՚ի գեղ կազեն գաղաթան :
Գարունն եշաս , և խաչն ելեւալ մարդաց գաշտացն ՚ի յարօտ ,
Եւ լուսակիզն օդեաց մատազը միմեանց խայտան մօտ ՚ի մօտ :
՚ի խուռն ՚ի գրիդ ՚ի գալրիս ճախրեն թաւայք և խաղան ,
Եւ ՚ի բառաչ մաքեացն բզին վաղեալք ընդ մարզն ընթանան :
Արդ և ազերէք կամեն ՚ի մեղ իր ՚ի յականց յաւերծից ,
Գեար գամեր ՚ի գար դնացիք մեղու լերանց խարան ՚ի ծայրից :
Արդ և աւիշ անմահարպ վասուկին հուն ճօփարար ,
Առուրն ըսրուն կամեն ՚ի սպիտակ , մէմք տան զանցչն ըննկտար :
Նորա նըրաւտ զայս հարկանեն , յայս գեղեցիկ ՚ի սրտի ,
Հըրճուեալք յոգիս , և իր ՚ի պար ծափ հարկանեն բզծափի :
Որպէս յօրժամ արք քաղաքին ՚ի հրասակէն պատեցան ,
Խորանիվք և գործ օժանդակեալք կան ՚ի յանրոյթն արգելան .
Երբ անդ աշեղ բաղդիք զպատուար խոյ թըշնամոյն մէկենայ ,
Եւ յեղակարծ գունդ օժանդակու դրօչոց ՚ի վասո գիմալ գայ .
Նորա բացուատ զայս կապան իր աշունդն ՚ի ծայրս ելեւալ արձանաց ,
Եւ գորաթմացեալք , մինչեւ ՚ի պար խրախուսեցին աստեղաց :

Առ գորս աշա հըսկայազօր մէն հասանէ ախոյեան ,
Արձանացեալք կայ բացարձակ ճանձանչ հասնեալ աստուածեան :
Գուռան աշագին պղզինձաձոյլ ըիւրուր նըրգօր քաջամար ,
Ծնդառաջէ , այս են գրանդիք յաւեսենից յաղթ և կուռ :
Զայն ոչ ծախիչ բոյ բընութեան , ոչ լափէզօր հօր հալէ ,
Ոչ անդամանդ , ոչ անվիկանդ երկաթ ժանձօքն մալէ :
Աստեն Աստուած եկաց աջով բախեաց ըզնիսոյ յաւերծեան ,
Բախեաց , պակեան սանդարամեոք , յորիս եղն ապաստան :

Աղդեաց օդոցն , և բոյք արփեաց յիւրեանց կայից սարսեցին ,
Եւ խոր անդունք աղջամալզջինք մանչնին յանձաւա հընէեցին :
Յահէլ լուսինն ազդ լուսատեաց ՚ի թուս և բոյ վերապէն ,
Գունդ գունդ հրասակը խաւարդուեր ՚ի շասապ ՚ի վեր մարդոց առակին ,
Խոյք անդմետոց մինչն յանձուս ՚ի տիպ մարդոց առակին :
՚ի տուռ յանդին ՚ի կամակօր , իրեւ վիշտը ահագին :
Բոց փարատեն , խալնչեն ահէեղ ՚ի խալուանուղու հագագէն ,
՚ի ձիթ ՚ի համաթ մրցրիկ հարեալ , ողջն վայրաց ծուխ պատեն :
Դողըրէեցան , ոչ հանդարտին , գուբջապալին ամաւաց ,
Բայցուս ՚ի բաց կորցէալ ինչնին դրանդիք ոստնուն ՚ի ծրինեաց :
Տանն աղջամուղ գան յերեւան գաւիմքն անդոյրը բացերել ,
Շարքին ըստուեցը , փամին խաւար , սրանաց գիւրեն անարին :
Զի փայլակեալ անդէն Աստուած յորջուն ծաղեաց խաւարի ,
Եւ ՚ի բըրբակ ՚ի լուսալիք կայճ թօթափէր գերարդի :
Որպէս յորժամ ՚ի որպէսկապան վէ հազորնին կարկէ հան ,
Երես շառնէ գիւրեայսոյն ՚ի յանձանձնէն ՚ի մըրձան :
Հըրացայլ գոհան առազատան նըրոյլ պատէ հրասանէ :
Հըրացէ ՚ի կայճն առ հասարակ զիրին հատանէ ըզնամնէ :
Անդէն իրուն խոր անդընտոց պատեալքն ՚ի մէկ ՚ի ծուս ,
Այնպէս յանկարծ զասուածուածորն ՚ի յակն արկանն միջամալի ,
Ըզանն մընկեց ճանձան զարյան կայժակնացայտ ՚ի սոսուերին ,
Ըոլունկ ըրելիքն հարսն նոցա , ըրշանկնեցան , ոչ կացին :
Խուճանուած յաշեղն ՚ի հոյն , ոչիս հարեւաք զառնապէս ,
Եւ գահամիջ ըրնդմանը ուղղին խորոցն յանհուն ասպարէն :
Տուռն ըզգորուով անեն զդալար , և ՚ի լեզուն նոյր կըսունն ,
Զավասու այնպէս և անցարիք , մանչն յանձաւա և չէնձն :
Զորօրինակ որ յափափայս վայրագ ընակիչքն են Ալպեան ,
Գազանակեացըն ՚ի տեղուարտ տանձեալքն ՚ի յայս Եւրասեան .
Եթէ յանկարծ ըրգւլու ՚ի դուր հանեալ դիմեն ՚ի բայէ ,
Եւ գան ՚ի զին Հոսովայցեց վաղանդ տեսն ՚ի բայէ ,
Թողուն ըզհւուզան ըզկարկասուն , շասավին ճնապով միրոցան ,
Եւ սրտուարտուք , զընեն ուրեք վէմ ժայու իցէ ապաստան ,
Գիշն խուճապէր յայս ապաստան , ՚ի ծայրին ելեւալ և նըսան ,
Անդուստ աշիւ գորչու գորչու կան վառելցն ՚ի զըննն :

Իսկ անդ հոգւոցն արփիսահրաշ ըզսոն ճապեալ յայն ալոց ,
Փայլակնացայտ մէռ առ արկանան , ճանս աստեղաց տան պարուց :
Յանկարծ հրաշլցն ՚ի տեսնեն հնչնմամի ըզվայրուն լըսնուն ,
Եւ առ խոնդին բազզըր տրտասուաց առուք խաղան ՚ի ժամանէ :
Աչքն անդարթմափ ոչինչ յապին ՚ի գերարժուոյն նըշուուց ,
Եւ մերձ և կեալ ախոյեանին , զայս տան ողջոյն եւրկբալց .

«Ահա ըզքերեց լոյս անաղօտ, յերկինս յաւերժ ջաշաղեաց,
Արդ մեր անշարժ յակին արկանեմբ, յոյս մեր ըզմեղ ոչ խարեաց:
Ահա յաշխարհ յակին անախաչօր չնորհէց ոք ճան վերերես,
Ջաղան հոլածին նախկին հրաշցն ածես կըրկին ի հանդէս:
Ահա զերկից գու զանձնոմօթ ըլվուրացեալ ըզշաւիլ,
Արփայանեմ գնացիւք հորդես կուռ պողասայ մեզ ուղար:
Ողջ էկիր Տէր, գէմք քո փայլեաց զերթ զերարփի ջահ զամբար,
Դու հուոկ ազա և ստուերամած լոյս մեր հովոց ծագեցար:
Այլ բարե փլատ բանին կըրեցր, կամք աւադիկ մըսայոյզ,
Յացոց բանին գու ահազին յանդունդս եղեր խորասոյզ:
Վիրաք քր հարան ըցամբաւի մինչ յայս սահման խաւարին,
Ո՞ ժըսլիչեցա ըզներունույտ վիրոց լընուլ ըզներմին:
Տէր, քո յարեանդ անապական մըսեալ ջնուառ ո՞ր զեգարդն,
Ե՞ թագ ի կող տալ հանդուրժեաց ո՞ր սայրասորդ կինոն զարդ:
Միթէ այդափի եղեռն յերկիր ըստ չափն եանց սահմանի,
Ո՞ր դուք անդունդը, ո՞ր ամիսածիր ալեօք ծըփայք ամէ հի:
Ծովք ձեզ կարդամիք, որ ձիգ ափամբ զերկին պատէք պարունակ,
Ո՞ր թուորի ըզձեզ սանձել սանձեաց, ո՞ր նշՀանինց ամբարտակ:
Դուք յոր անզերծ, իբր յարգելց, կառեալ կացէր ի խոր իմձ,
Երբ յերախէս դառն օրհասին յոդւոց պարզէր ձեր հաստիչ:
Դէս ժամանակ էր տառ Հորոտան, հանուրց պասուել ջըրհենեղ,
Պատուել բնաշնչնց քանդել զերկիր, որ մեղս մեր զայն աչէղ:
Բու այդ վիրօդք ան փլրկիմք, ան ճառ ծընունդ աստուածեան,
Բարե փլրկամիք, մեր քանին զին կըզաւցաւ վիրովիթեան:
Ո՞ գութ ամբաւ, ի քո անդափի ի սիրոն հարաւ. մեր ալքտ,
Անմաշ Աստուած, մեզ կենսատու ըզմաչն առեր վրերկաւէտ:
Մէք դըրքեցաք անխառ ուխտին, ըզՀօր ցատումն յուղեցաք,
Արեամիդ անպարտ, պատուհամին գու հաստոցեր մեր ըզակ:

Այս ընդ ամբաւ սանդարմատու երդ կ նըւագ հընչեցան,
Եւ յայտաշեալք յաղամբդին յուեին բանդէն միաբան:
Ըզնին դիմեալք ախոյշանին, վեհիցն ի կայս արփենից,
Ըզկարպ ունել երանաւէտ, և պար պարել յըրնծալից:
Յաւերժացան ի լոյս անմահ, զերծք յիշեանէն խաւարի,
Կենացն եղեն անախտակիր ասպնդչական փարելի:
Անդ կարապետ հորդէր զուղին մերոյ ազգին նախահայր,
Յուշ զառաջնին մընամ ածեալ զերեսն ի վեր չարառանայր:
Բաս նրմանէն գուշակը աւագք, բանին մեռուօք չանդերձեալ,
Դասոն պինմիկ զիրդ ձինափայլ ըլքունս պատէր վարսակալ:
Խասոն զեհնայի զիրդ ձինափայլ ըլքունս պատէր վարսակալ:
Խոկ գեհնային նիւթ մըզասէրքն յոյժ դառնապէս հեծեցին,
Խոր տարտարոսն առ ըզնոսա, սուզէ ի թափս ի ներբին:

Անդ է հընոցն, անանց բոցոյն ցոլմունին առնեն ելեւել,
Անդ աղխեցա յաւերժաբար բանդն աշագին և անեւ:
Պահակ բանտին ոչնչ այնպէս բուրաց երբէք ի սըրտին,
Որպէս զայն օր, զամտուածամարտն առեալ կըսոտէր ըլշողին:
Պահ զարփենին յուշ էւր էած, յորմէ անլաժ գըտուն նա,
Գահուն ժառանդք, զոր ինք գաւեաց մեկն որդին որդին զըամայ:
Անդուստ հօգին երանաւէտոր թեթե ընդ օդ սաւառնին,
Արփայագնացք երամ երամ, նըւադ հարեալ արփային:
Յընծայ արփի, և յառաջն գրանդէլք երկինց համբարձան,
Եւ առ յառայ նոցա յաւէշ դրունք զըժուոց կարկեցան,
Օդք մեր խայտան, ընդառաջն, սըրբոց երամ մինչ ճամփէ,
Եւ բոսք լըռն, այս բառաւունչն, մեզք փարմտին յաշնարչէ:
Երկին յընծայ յոյժ ճամանչն յարփեան իւրոց պարունակ,
Պահ զարփողն ցունէ արեգ վարդակարմր գեղեցիկ,
Զայգըն կանուի երպակ հաւոց զարթուցանն դայլայիկք:

Մինչ այս մինչ այն ընդ օդի ամբաւ տօնք պարերգուաց կատարին,
Անդուստ երրորդ ճեւալք արեգն ընդ արշալցյան ի յերկին:
Յայնժամամ է Հայրն ամենակալ յիրդւայն մարմին մահացգեաց,
Լուսով անմահ փայլասակեալ աստուածային շուք փըշեաց:
Որ մահացու նընչըր յառաջ երիապինդն ի պատասն,
Սնախատու անսահնութ մըտեամբն յանկարծ ելիք ըլուասան:
Ոչնչն այնպէս լուսածամանչ բուրն արփեաց ի պար գայ,
Ոչ և այնժամփ փայլակնացայտ արփին ծագէ ոսկեկայ,
Որպէս յաճնին գիշերայոյն հուրըն գաղեալ մախրացան,
Իբր աննըշյալ յինքն ամփոփեալ լըս ոչ ծագէ ի կայան,
Թէ ոք ի փուք հողմահարեալ, կըրկուտ քալեալ տայ նըմա,
Նա ըզճարպն առեալ ցամնը, զուարթուն եղեալ լըրճանայ,
Ի մութն յանկարծ կայս մօժամբեալ լոյց հաստան նորդաքան,
Եւ յարին ողջոն խարուեամբն փայլ ի նոր ի ճամանչ:
Դոյն և միակն յօրժամ թըրաչուն ի ախն յեցեալ ի խորին,
Բազմասազարմ զուտեաց ամբաւ սոս բարունակ յամային,
Խարոյկ մարմեյն նա հրաշալի ի ճայրն ամբարձ ի ըլըթի,
Եւ ի հրայրեցա ըլվորուացեալ հասակ եթող ծերունի:
Նոր բաշառոյդ տիք ծաղիկ, գալարագեղ զերդ սաղարթ,
Ցըրունք և վերջք, փետուըք և թեկը, ի զոյն հատան երփնազարդ.
Թըրաչունքն ի պար ի զանտ նորո կացին ամբարձ ի զնին,
Նա յոյժ իւրոց զիմէ Հընդկաց ւելթովպացոց աշխարչին:
Արդէն յերկիր աչ մեծապէս զոգին գրաւեաց ըզմարդկան,
Նըշանք յաճախ ցուցան աչեղք, տիպք տըպացան հրաշազան:

«Ահա ըզքեղ լցյս անաղօտ, յերկնն յաւերժ ջահաղդեաց,
Արդ մեք անշուն արկանմք, յոյս մեք ըզմեզ ոչ խարեաց :
Ահա չաշաբահ մեր նախահօր նորդիդ գօճան վերբերս,
Չազգն հոգածին նախկի հրաշկն ածես կըրկին ի հանդէս :
Ահա զերկնիդ դու զանձանօթ ըզկուրացեալն ըզբալիդ,
Արփայաժեմ զնացիեր հորդես կուռ պազուայ մեզ ուղիզ:
Ուզ եկիր Տեր, դէմք քո փայլեաց զերժօդ գերարփի ջահ զօմբար .
Դու հուսկ ապս և ստուերաման յոյս մեր հոգւոց ծագեցար :
Այլ բարէ վիշտ քանի կրեցեր, կամք աւալիկ մըսայսպա,
Յաւոց քանի դու աշադին յանդունդս եղեր խորապազ:
Վելոր ք. հարան ըզդարեալի մինչ յայս սահման խաւարին,
Ո՞վ ծըրպհեցան ըզտուռմանց վիքոր լընուլ ըզմարմին :
Տեր, քո յարեանդ անսապակն մըսեալ ջեռաւ ո՞ր կեղարդն,
Եւ թափ ի կող տալ հանդուրժեաց ո՞ր սպրասուր կինուն զարդ:
Միթէ այդափ եղենն յերկիր ըստ չափի էանց սահմանի,
Ո՞ւր դուք անդունդք, ուր ափնաձիր ալեօդ ծըփայք ամեհի:
Ծովք ձեզ կարտամք, որ ձիտ ափամք զերկին պատէք պարունակ,
Ո՞ւր թումբ ըզձեզ սանձել սանձեաց, ո՞ր նըհանցեաց ամբարուակ:
Դուք յո՞ր անզերծ, իբր յարգելոց, կառեալ կացէր ի խոր լիճ,
Երբ յերաշէսպ դառն օրչասին յուցոց պարզէր ձեր հաստիւ
Գեա ժամանակ էր տալ հորդան, հանուրց պատել զըրհէղեղ,
Պատել բնաշինջ բանդէլ զերկիր, որ մեզս մեղալ զայն աշէզ:
Քո այդ վիրագ ահա վըրկիմք, անձառ ծընունդ ասոտն ասոտնեան,
Բարէ վիրկանք, մեր քանիօն դին կըրուցաւ վըրկութեան:
Ո՞ւ գութ ամբաւ, ի քո այդգասփ ի սիրոն հարաւ մեր աղէտ,
Անմահ Աստուած, մեզ կենաստու ըզման առեր վըրկաւէտ:
Մեր դրժեցար անխար ուխանին, բզ ջօր ցասումն յուղեցար,
Արեամդ անսպարտ, պասու հարմն դու հասուցեր մեր ըզսակ » :

Այս ընդ ամբաւ սանգարամետս երգ և նըւագ հընչեցան,
Եւ հայտացեալք յաղամըզին չուէին բանդէն միաբան:
Էզկնի գիմեալք ախոյեանին, վէհիցն ի կայ արփենից,
Էզկարպն ունեւ երանաւէտ, և պար պարել ցընճալից:
Յաւերժացար ի լրջն ամմահ, զերձք յլշխանէն խաւարի,
կենացն եղեն մանգամակիր ասպինչակն փարել:
Անդ կարապետ հորդէր զոյլոն մերոյ ազգին նախահայր,
Յուշ զառաջնին վիճասն ածեալ, զերեսս ի վէր չամբառայր:
Հաս նըմնէն գուշակն աւապք, բանի տեսօղք հանկերձեալ,
Դատոն պյնմիկ վիրգ ձիհնափայլ ըզբունս պատէր վարսակալ

Խակ գեհենայն նիւթ մեզասէրբն յոյժ դառնապէս հեծեցին,
Խար տարտարոսն առ ըզնսսա, սուզէ ի թափս ի ներբին:

Անդ է հընոցն, անսանց բոցըն ցոլմունին առնեն ելեւլ,
Անդ աղխեցաւ յաւերժարար բնադն աչագին և անելւ,
Պահակ բանտին ոչինչ այնպէս քուրաց երբէք ի ըըրտին,
Որպէս զայն օր, զասոտուածամարտն առեալ կըստէր ըզդողին,
Գահ զարփենին յուշ իւր էած, յորմէ անբաժ գրուան նա,
Դահուն ժառանդք, զոր ինք դաւեաց, լիցն պրդին Որդամայ:

Անդուստ հոգին երանաւէտր թեթեւ ընդ օդ ստատնին,
Արփայագնացք երամ երամ, նըւագ հարեալ արբային:
Յընճայ արփի, և յառաջոյ գրանդիք երկնից համբառնան,
Եւ առ յապայ նոցա յաւէծ զրումք զըժոխոց կարկեցան,
Օդք մեր խայտան, լնդառալըն, սըրբցն երամ մինչ ձախրէ,
Եւրոսք լըռն, այսը դասանցնչչք, մեզք փարատին յաշխարհէ:
Երկին դիսայ յոյժ ձաճանանդ յարփեացն իւրօց պարունակ,
Պահ զարփողն գունէ արկեց վարդակարմիր գեղեցիկ,
Զայցըն կանուն երգակ հաւուց զարթուցանեւ դայլայլիք:

Մինչ այս մինչ այն ընդ օդն ամբաւ տօնք պարերգուաց կատարին,
Անդուստ երրորդ հնիւկը արեգն ընդ արլացին ի յերկին:
Յայնժամամ է Հայրն ամենակալ լիրւուն մարմին մահազեցեաց,
Լուսով անմահ փայլաստակեալ ասոտուածային ընդ փրեեաց:
Որ մահացու նընչըր յառաջ երեազակինդն ի պատան,
Անախտակիր անսահութեալ մութամին յանկարծ ելիք ըզուապան,
Ոչինչ այնպէս լուսաճաման բոլոր արփեաց ի պար գայ,
Ոչ և այնչափ փայլակնացայտ արփին ծագէ սոկեկայ,
Որպէս յաճան դիերայնոյն հուրդն գաղեալ միխրացան,
Երբ անելուց յինքն ամփոփեալ լըս ոչ ծագէ ի կայան,
Թէ ք ի փոք հոլմահարեալ, կըրկուա քաղեալ տայ նըրմա,
Նա ըզճարպակն առեալ ցանոր, զուրթուուն եղեալ լըրչանայ,
Ի մութն յանկարծ կայց թօթափեալ, բոց հատուան նորասրան,
Եւ յարկն ողջոյն խարուկածն փայլէ ի նոր ի ճաճանչ:
Նոյն և միակն յորժամ թըրջունն ի տիխն յեցեալ ի խորին,
Բազմաալարը լի կուտեաց ամբաւ ուստ բարունակ յամային,
Խարցյ մարմեցն նա հրաշալ ի ծայրն ամբարձ ի բըլըն,
Եւ ի հայրեաց ըզկարուացեան հասակ եթող ծերունի:
Նոր քաշառայդ տիխ ծաղիի, գալարագեղ զերդ սաղարթ,
Ցըռուուն և վերջը, փետուըք և թէնք, ի զոյն հատան երխալարդ.
Թըրջունըն ի պար ի գնալ նորա կացին ամբարձ ի զնին,
Նա յոյժ իւրօց դին զընդկաց ւիթովզացւոց աշխարհին,
Արդէն յերկիր ահ մեծապէս զոգիս գրաւեաց ըզմորդկան,

Նըշանք յաճան ցուցան ահեղք, տիպէ որպացան հրաշազան :

Զի աշխարհին մեր կերպարան այն ինչ մերկեալ 'ի ստուերաց ,
Եւ ԱՊագաղեան յարւանայրան անհան յուղը արդունազգեաց :
ի եղջ վաւէր վարդասեփեն , զօր 'ի ձեռաց իւր եւ հան ,
Անասէս զբնկերս կանայացրց առեալ ծեպէր 'ի տապան :
Բուրմենն անցաւ և բավիճաց զերկին բերքի սեպհական ,
Զըմեռաւ , ըդլոստ , բառնան 'ի ծոց , և գիւղ հասկին կիւլիկեան ⁵⁰ ,
ի ձան մերջն շուր տէրունւոյն գնացին նաւթձեւ գամիանն ,
իւ տարտամեալք , այր ընդ բնկեր հատեալ զուղին հեծէին .
« Աւալ , զիարդ մեր անբաժին մասցար աստեն թափածլց ,
իւ տէրունին չէառ ըզմել յօրհասն ընդ իւր մահակից :
Ո՞ւեզ սատար , որսալ ճարտար ըզպահակաց գունդ անբուն ,
կամ զահակին գրվէ ըզմել ն'ի կանաց իւ գասուն :
Գէմ էր մեզ ձօն տալ գուղաբարեայ , գիւրեւ թադենալ մեր ոգույն ,
Յամացցեալ զայր զամբանն զարեան հարեալ շոր մարմեցն :

Զայս ընդ միմեան , և պրոտարոփ 'ի գուռն հասին տապանին ,
իւ զաս յածեալ յայսկոյս յայնկոյս , այր ընդ ընկեր հըձձեցին :
Զնավալուեան ի սահակաց գիւնեն ըզվայրըն թափուր ,
իւ բայ շիրմին գրտին ըզգուրա , և ամսի ըրբըլուր :
Այս ինչ մօտեալ , գամբան ունայն Մարեամ եւ ես սէրարփին ,
(Ուստի բուրմոնք անմահականը 'ի հօս անոյշ հաւալին) ,
Կարծեաց թէ գալոյ զող գիւլըրոյն գանձ զանկապուտն աւարեաց .
իւ գեղանաւոյն յաչաց կոսմին փասկը խաղան արտօսաց :
Ավեալ ուրօզին 'ի թուու համակ , վարսա փետէր ըզգրինյն ,
Անդուսա մայրիք վարսագերակը ձայն լըրկնեցին ըզկուցյն :
Կէմն արաք փայլակնաց 'ի ձիւնափայլ հանդերձէն ,
Սաւառնաթէ էր պատմնի յերկնանակաց 'ի զարմէն :
« Զինչ մարք , ասէր զինչ իւրնդիք , այր մեռելոյ չէ դամբան ,
իրափոյս ուղույղ տրուտմահազորը , զայս տարփողէ իւր բերան :
Յարեաւ անմահին . ես նորարամն փող ցընծութեան հարկանիմ ,
Կա ոչ բարձաւ . մի գուք 'ի կարծ վարանս յուղէք բազմադէմ :
Թէ էպէտ մահուն արք ըզբաժակ , զի ըզմարդկան մահ լուծցէ ,
Զընջան մէղաց գուլ ախարհի յանաբարտակին օրհասէ :
Այս միայն նա հար հընձնան , կոխեաց ըզգուռն ըզգազան ,
կապեաց անցյաց , և 'ի ստուերաց լուսայն դարձան 'ի սահման :
Կա արդ համբուն մահանչութիւն , նա զօդ շնչէ յաւերքից ,
Բզկապ ողցյն խըզեաց մահուն , անբաժ մարմեցն է յախտից :

Նա զայս ասաց , և սաւառնեալ յօդ խառնեցաւ եթերեան ,
իսկ աւետիքն այն ճշշգըրտիւ գոյր ըզգաստիցն յերեան :
Մէծ հաւաստիք հրաշապատում կուսին հանդէպ գոյր աչաց ,
Ըզդայթ 'ի գայթ հաստէր զօդին , ըզմեն առնոցաց :

Զո ձեւպ տըւեալ կոյսն անվեհէր , 'ի սէր վառեան աննըման ,
եկն և նըստաւ , և անքըթիթ հայէր թափուն 'ի տապան :
Ի կափարին 'ի վէմ միրմին քանդակ զընեաց ճարտարին ,
Եսես նովահին և աւազու հրաշագընեալ 'ի վիմ :
Զուկն 'ի ծովափըն կարկառեալ կոհակ ժայթքէր 'ի խորց ,
Չուկն էր վիշապ անդմագձեմ , տիփ այլագան 'ի մերց :
Որպէս 'ի թափս անշեղ կիսոսը աչ տան նաւաց դալ 'ի գիլ ,
Այնակ վիրազն այն արշանթոյը , դազան ծովուն անարդիւ :
Ի գանձակէն , որ աշէնուի ջուր փրատէր յորդաշչոս ,
Լցոյ յարեգին գոյր մւսանդամ անապականն այն քարոզ :
« Այս , ով զուարժուն , կյոյն գոչէր , արդ բան զըրդոյ ճշշգըրտէ :
Դախոնեացրն դէսէր հաւասարին հանգերձելցն գուշակ է :
Ըզտիս երիս որ յիշալմն հիւրն օմեցաւ անդընդոց :
Գիշերս երիս որ յիշալմն հիւրն օմեցաւ անդընդոց :
Նցնչափ և վէջն իրեն մեռեալ արտասուեցաւ կենդանին ,
Կուածոյ վիմն փակեալ 'ի ծոց , տարտարութեան ի խորցին :
Յիշեմ որպէս յանսուս լեզուն բարբառ հընչէր նախաձայն ,
Թէ նիսն յերկին վերաթեալ տապան թոցցէ մեզ ունայն :
Նա զայսոսիկ . իսկ տէրուուսոյն գըրդեալ ըզիցյն իւ զարեկր ,
Պարտիզանին քօղանձուն զինին մնայնիւաց իւ պատիկր :
Կայր ձմանեալ փակեալ 'ի ծոց անմահնն , այն ինչ բերան գիւր երաց ,
Զայնին 'ի ձանօթու ըլին անդէն կուսին բերէր տըրտմազգեաց :
Կարձաւ և եւս զանկարձէնին 'ի լցոյ հասեալ փոյշկան :
Փարեալ զընկովք , ըզգերարփին ժըտէր զընեւ կիրապարան :
Որշափ բաւեաց , ակնակառոց 'ի տէրն յառեալ նըրկանէր ,
Զմայլեալ տէրուեամի , և յանսահին ընկաւ 'ի խանգն և 'ի սէր :
Թափիծ սըրտին փարատեցաւ իրեն ըզմեգ և մըայլ :
Մոյնն առաջն դարձաւ արաք 'ի դիտակին գեղափայլ :
Բայց կայլակըն են տակամն աշխն ուռուցիկ և գինին ,
Եւ վարպն արձակ անձամակալ զուլսին յեռեալ ժամանին :
Զոր օրինակ արձակ թալացեալ 'ի տեղուարանն անդադար ,
Թէ էպէտ ցոյզպէքք , ըզգուն ժանրեալ եղ նազելին ի խանարէ :
Եթէ լուսով արեգն ըզծորձ մարփաց ածէ զծիրանին ,
Եւ անմըսյլ երեսը պարզեալ դառնան թօնուոն 'ի յերկին ,
Մաղիկն արփեան յայնժամ կըրիկն վերամրածեալ յերեան ,
Եւ ըզգիմթեալ ծորզու ըզգուք ըզգուլ ուրազէ փինիկեան :
Սապէս անդ կոյսն 'ի պառնչեւաց թողեալ ըզուուն և ըզցաւ ,
Վարդին նըման փըթթւեալ թէ երթից թէ վերապատար տիփ ցուցաւ :
Ի խանդ սըրտին ընդ Այնահին խօսեւ բերան 'ի բերան ,
Ծզոսփերեան ըզմայն տարփայր ազդէլ նըմին յանգիման :

Թէ առտ ուստեք առցէ ըղբանն, այն ինչ յուզեաց 'ի սըրտի,
Կա արավարեալ յաշաց կուրին, 'ի յամնն եմու լւարդի:

Հայց երիցանց յոյժ աշաբեկ վարանք սըրտից յուզեացն:

Ի՞ն 'ի հրաշդն յայն բազմադէմ սանձել զշաւատ խուժանին,
Ի նոյն ստուերած ածել ձայնի համբաւատենչ քարոզին:

Նաի պահակացն յարուցելցն, գուցէ հարցեն ըցհըռչակ,
Արձաթ կը ըսեն, և գոլաբրա խորհուրդ սագրեն նրշաւակ:

Ասել թէ գողք ըզմահացեալ աւար առին գիշերին.

Բայց նորութիւ ճշմարտութեան ընդգէմ չուժէ և արփի:

Որչան ճըգինն անձն արկանեալ աշխարհօրեն համբաւոյն,
Անչափ արագ թառուցեալ գընայ, լնու զերկիր նա ողջըն:

Են են և որք ակնասաւոք հըսաչկ հարին, մեծ զարմանը,
Եթէ հրաշեր երկիր սարսաւու:

Խնինին բացան և գամբակ:

Բազումք 'ի դրւոր գան 'ի շիրմաց, և աշխարհի տակ որդյոն,
Որոց ոսկերին ածխացեալ կային յարգանդ 'ի հոդյան:

Իսկ անդանօր փորու հօտին 'ի վայ սըրփաեալ զանազան,
Կան անհովի օգեաց գունակ, աշաբեկեալք ցիրուցն:

Ծըմեալք 'ի սուռ, սիփա թամաճափներ յաշըն նոցա նըկարին,
Կարծն գոգցե 'ի մութ յառէմ շինեալ համբուն և զարինին:

Զինդր, պահապար լըյուն բարձաւ յաշարհէ:

Գան առ մինեանն, և ընտանին յարին ըզնոսա ժողովէ:

Մըսեալք 'ի գանս, որ վէց երբեմ յանմահ վայէլս արբայի,
Իսկ անդ յայնժամատ սարսամն թեան իբրեւ խըշափ ամսիի.

Ուր է վէհազի, ոչ այլ նորա 'ի տիսին յառին սաստուածեան,
Ցողին հարեալք անձկան աշացն, ավ, երբ գայցին յերեւան:

Աչք քան շըսի յոյժ լըսամեր, և քան զարինեացն եր ըզպար,

Միայն անունն հընէր յայնմամ, պայն ուսկան բերկարար:

Տապին խորհուրդք, և միլոր թաղծեալք, նըստին մընչիկ առանձին,
Եւ վանին 'ի սուռ հիքացելցն, 'ի մէգ 'ի մութ համակին:

Որպէս հոփին, որ գոգաւոր կը թոց կազմեալ սընկենի,
Քըզատարուն պըտզով բըշին որջոյն քաղել պատրաստի,

Եւ բուռն առեալ, ողմականոցն, ողջ ըզփիմ ակն առ կապտեաց,
Պատեաց ըզնուն ըզուերակ, և խուճապին պարը մեղուաց.

Ասու անդ յայնժամ ողկուզօրեն գայ զինդանայ նոցուն պար,
Ի յարի թափուր թթռչն ըզզան, լնդ վայր յածին տարմաբար.

Կապտեալ զինդիս դիմեանց զանուշարան ըզզաւար,
Հային թաղծեալք, իբր հանդեալ ճըմերայնյն չիք ամբար:

Մինչ անդանօր յոդիս հարեալք, այնպէս նըստին ուըստմազգեաց,
Անդուստնոցա մարք ահաբեկ համբաւ հընչեն աւետեաց:

Տեւին նորա հոլաթեեանս, տեսիլ ըլքնաղ հիասրանէ,
Նշն և զարբայն տեսիլ նորա 'ի նոր հասեալ 'ի ճանձնէ:

Գերազմանին զընեալ ըզգամբան, ունայն գըսին ըզգամբան,
Կըսաւ միայն յակն արկանէն, չեր անդ մարմին տէրունեան:

Կէսր խուճապեալ, վարակը 'ի սիրո, սար ընթացան 'ի լըրին,
Եւ անձկայլեացք ձեւպին յուղի, ուր վայ թափուր տապանին:

Կիսոց դարձեալ, բանդագուշեալ բանին 'ի նանիր,
Խըրու թէ մարբն ահաբեկեալ, լամ զառանցան 'ի պատիր:

Որպէս և ստէպ է տեսանել մեզ ի խլականս անըրջոց,
Տիպ զառաւօք բարակայից, կամ որդուականս մեսելոց:

Մինչդեռ այսպէս խորին երկու լի յարին 'ի կար ճառուեալ երկոյն,
Ալդէն յանհարծ էմբէմ անպատիք փայլակնացան տէրունեւոյ:

Ծանօթ 'ի ճայնն և 'ի պատիքը, տիսն էր անշուշու Աստուծոյ,
Եւ բացարձակ արփիս հըրաշ լըյու հատանէր 'ի մարմույ:

Զէր տարադէմ, այլ մօմ 'ի շէն թուման ըըրչէր երկուուրեակ,
Միառաջնորդ և թաքիթաքուր, ահին եղեալ նըշաւակի:

Այն ինչ գարձեալ նա ի քաջար, 'ի վերնառուանն եկն եմուսու,
Ետես զնիկերսն պակուցեալ 'ի սրունչելեացն յայն անսուս:

Որպէս յորում 'ի մէծ տաճար, կամ 'ի պալստ առն մնչեղ,
Ի բարձրայարկն եցար վայնին որուանգոստա շանիժ աչէղ.

Բոցն աչառ փայլառուկեալ ըզվոյրն ելից զայն ողջոն,
Բնակեալքն 'ի ներքս յապուշ հարեալ, յահ պաշարին և 'ի հոյն.

Զիրանն 'ի բուն սարսէ զմարդոյն հըցանն եկեալ յատուածուսու,
Հաղիւ տրոփին եղաց սրբիդ մնդ ժամ երկար և հարաւու:

Թուման յակ ճիսս անկէտ բանին, վէնչ երք եղեն հըցաննէր,
Եւ զդասակիցն ընգարմանեալ ըանիք գըրգեաց քաջալեր:

Նըմ Քետրոս գիտիս արկան 'ի ցօլ աշաց առ խըրին,
Թացեալ այնպէս սպիտակ զալիսն, և զայ ասէր ծերունին.

« Մէզ երանի, զի և այսօր անըս շատ տեսար մեր ըննա,
Որ զըլ ելիքն, արդ սուռ գարփուղի շընէկ անմահ մեր արքայ»,

Սասց Քետրոս, և այլ յայլեմ յառեւաց յերկինս զատ 'ի փեր,
Երես բանին շաբար թուման, 'ի ծուփ սըրտին արանէր:

« Միթէ անշնչալ, կըրկին մեր Տէրն ըզլոյս կենաց տեսանէ,
Միթէ ոչ տակ ինչ ուրուական 'ի հալին ըզէն լի թակարէ:

« Քան, մեր, առէր, զատոտաւածյին տեսար նորա զեին աշաց,
Մէր իսկ աջուկն եղեալ նորա ական 'մարմինյն և վիրաց:

Ես օն և օն տեսի անխար, ձանեայ ըզիւրմն յանդիման,
Եր երկոչ, գուրք փակ էին, փակ էր և այս պատուհան:

Այն ինչ ասուն 'ի սիփիութիւն մեր կահեցաք կերակուր,
Եւ մինչ յակումբ բոլորեցաք, սիրտ մեր թաղձեալ և տըսուր,

Աղդէն յանկարծ մեզ՝ ի յարկիս դպրոց յերևան տէրութին,
Ու ակն ունէր, գրօք փակելուրի, փայլակն իբրև երկնային:
Անկարծ տերութն ըղբւնդութիւն զանկարծելին մեզ առթեաց,
Եւ յարկս ողջան իբրև զեթեր արփիացաւ լուսազգեաց:
Ընդարձացաք յասպուշ հարեւալ ի սրանչելեացն ի տիպար,
Նա քաջալուր մեզ ձան կարդաց առնուլ ըզչացի անվիթար:
Ես եմ, ձայնէր, ողջան ընդ ձեզ, մի լիք աշխի նըշտաւկ,
Եւ շատիել ուսոր մեզ զիբանն, ի նոյն ըզմէրան ըզչնդեակ:
Նաև բազմոց էտա յընթերս մեր յանապահոյն հացակից,
Եւ բարբառէր, որպէս էր մեզ, մինչչե մեռեալ կենակից:
Յնդացաց այն ինչ ի մահ փման զիշ բան վերջն աւանդեաց,
Ինչ նոյն ըրբառ գայլակնօրէն բարցաւ աստեսն ի յաշաց :

Զայս ճերութիւն, և գասակիցն ըզնդին նըշտագ ճըզգութիւն,
Այն ինչ նոյն բանն ի բերան. և կղէուսա մոն անգէն.
Նախաթոռից առ օգնական էր յայրընախին ի գընէ,
Որ հրացմամբ մըսեալ յանկարծ աւետառոր բան աղդէ.
« Աղջ է ամէր մեր, սուր մեր զարձաւ ի ցընծութիւն ծայրալիք,
Ընկաւ արդ մահ, աչք իմ աւեսին, լուայ ըզմայն անպատիր :
Եսեն և ս ըզկենդապին, ըզայնին էտա փարելի :
(Եւ կիր ընկերն աշօր մնուր զ վմնն աանէր ակնարկի):
Բանդի այն ինչ մէք թափածարին յուղի անկար երկոբան,
Ուր սորբ լըրանց տակաւ. տակաւ. վնալով զընան բարձրանան.
Ուր իմմասւս կայ կառուցեալ, աշտարակօր բարձր ի վեր,
Եկ ոնչ ի ձորձ մեզ անձանօթ գըստ տղւզն մեր ընկեր:
Զարմանազան նա ճառ արկեալ զուղին սփոփէր տարագէր,
Եւ մեր երբէք աչք կայլակեալ, և սիրով թառաւ արձակէն:
Նա քաջալոր ոսոր թազնութեան, որդոյն իօնդուրէր ըզպատճառ,
Եւ մերկացաք նըրմա ունին զանին ողջան մեր ըզճառ:
Զինդր բարուն մեր թերութիւն դասն ընկալու օրս հասու,
Նա մահացաւ, և շանժ ողջան հարաւ յամկարծի ի մեր դաս:
Զինդր բանիք յայս մեծ առթէր, ւարդեամբք հրաշից աննըման,
Եւ ի մահուն ըզմէրն համբուն յայս ի գերեւ նա եհան:
Ու այլ ժութեաց, և դիմանարտ ասասիւ ընդ մեզ դպր ի վէդ.
« Զինդր, անմիուր, ցանդ ի խաւար կուրից նըրման խարիսափէր:
Ու բարունայն ձերում գուշակը մահ ձայնեցին ըզժնդակ,
ի բր ի հաւատ անսուս բանիցն ուղուլ բէրիք զըժկամնէ:
Մին մահ առցէ փոխան բազմաց, ցառում ըզչօր նըհամչել
Եւ արփաճէմ արենափիծ ուղի հարդել անարդէլ:
Ու յայս և ինքն ըզճեզ վարժեալ, և բան ճառաւ զապատայց,
Եւ կիր զանձնէն անպարտակիր կանուխ պատմէր սիրելաց:

Յիւմ ինքնին, զոր և այն ինչ ի մշջ երգեաց քաղաքին,
Թէպէս բանին նա յայտնութեան բուզ արկնէր խաւարին :
Եւ արդ ի լիս եկն ամենայն, սրցաւ գիշերն եւ խաւար,
Արդ միջորեայ, և գուր յօւսով ոչ խընդացէք վայրազպա :
Աչա արբայն, որ կարդ ի կարդ պահ արնկեաց աննըման,
Եւ գուշացաւ նա ցանդազպատ, և զաղանաց և մարդկան :
Ի զուր յըտեաց անդ ըզժառայն ի ձեռս ապդին մարդախանն :
Ի զուր և զիւրն արբայրդին յայն առաքէր դարս արեանց :
Զի գուշակցն ըզինի դասուն գունակ գունակ հարուածյն,
Սմենախան յընդմասէն եւ ինչնէր և Որդեյն :
Սաղիմացիցն այն վիւրապարիք և ամենէի մուշէին,
Նաև կըրդին գանա օրհասիւ ի մահ անսպարտ մարդեցին :
Մի խընդացին . գոյ վրէմիկնդիր ի բաց ի հուր մեծ արբայն,
Խանձէ զմլուն, յանձնէ զայցին այլ մըշական ի դարման :
Արաց, և բանս ած յերեան զարդըննելիս գուշակաց,
Ածէր ոճավ ի նոյն զարդինս ըզհառալիս ծերունեաց :
« Սորա, ասէր, ըզման Որդեյն մայնիւ գուժան բազմագէմ,
Որդու ըզմարդ նա ի սոսուրաց յերկինս ածցէ լուսաճեմ :
Ով՛ նա գիարդ մեզ բացերեւ ըզմոր յայտնէր նըշանաց,
Հրացիցն ի բաց աղջէր ցառուենն, և լոյս ծավէր մեր աշաց :
Զինդր զային յանկոյց ըզմէր ի նըրահրաշ քաղցրութեան,
Բարէ, վարդ ի խանդ ի նոր սիրով մեր և լանջը վասեցան :
Որդէս հրաշէկ քայ ամսիք պարինն ի բաց և երկամ :
Կամ յարձակել արփւ զայցի սաղին սահամանիք ցողին կաթ :
Ամէլ խօթամիուք մեր յասլութեան ի բուն ըզչէրն ոչ ծանեար,
Մինչ հասաւլ մեր յիշավան մըսուաք ի շնչն անսաւագ :
Զի տար սուլին նա պատաւակեալ այլուր զընալ հեռազպին,
Մէր մաղթեցաց հւարամէնարը, ի յարկ օթել մեր ի նոյն :
Ծընյու ժութէր և կարճատեալ ժամն արեգին լուսարեր :
Որ խոնարհեալ, մեր աշխարհին զասուուրին ի քօզ արկնէր :
Յանձն ողնութիւն մեր գայլակն զանին առաջ առաջաց ,
Երեկ ըզնոյն, մեզ վարապար, աչք մեր գրուստ լուսազգեաց :
Ծանես ըլնա, երկըրապեմի սիր առայգ և ի տենչ :
Նա իրեւ զոր ձնէ ետ թերեւ, ակյացտացաւ առ ի մէնջ :

Զայս կըկովզատ, և հասարակ նըհայեցին ըզհաւատ,
Թօման միայն երես չառնէր, օձաւալ եկաց նա ի զատ :
« Ինձ ըզհայշց բանիդիր, ասէր, ըզհաւաստին ոչ որ տայ,
Թէ ոչ ինքնին զանձնէ ըզմէրն ի բրէ ի լոյս միջորեայ :
Այն ինչ ասէր, յանկարծ և Տէրն ի լոյս ծավեաց գերունակ,
Արձանացաւ, հատ ըզճաճանչն, և գուրք մնացին ամբափակ :

Զօր օրինակ ընդ ապակի յարկին յօդոց պահպանակ ,
կամեալ ըզտղն և թափախցաց գայ մըսանէ արեակ :
Ճառագայթ թէ ըզարկն ողջին , այլ հետք լուսոյն ոչ զըծին ,
Գայ և գընայ , անդորքելի թողու անդէն զալպակին :
Երկըրսպագեն առ հասարակ . յապուշ թուման հարկանէր ,
Զայն անմահին հարա ՚ի նա , լըս ՚ի վերացն հատանէր :
Ահիւ անդէն գետնամածեալ զանձն Աստուծոյ տայր յընծայ ,
Եւ փաշաման կըրեալ յոդին , ողբաւոր ձայն կարդայ .
«Տեսի ծանեայ , գու ես անշուշ , խստովանիմ ըզքեզ Տէր ,
Որ ՚ի մահուդ անմահար , և զօդ շնչւս կենսաբեր :
Այցու եղելն բանդր անմըստ , բանք քո սնուուս , ո՞ւ ազբայ ,
Դու կենսատու , որ զըթաղեալն ՚ի լըս աներ քառօրեայ :
Յիշեմ ես զօրն , անդ մօս կալն , և զարութեանդ յիշեմ ձայն ,
Անշուշո , ո՞ւ Տէր , ոչ առանց ք միր իմ զարդի խօսացան :
Թերեւս յապայ որ գերեւեալ նախ ջշափելքս զերան
իշշ լնիցի . գոյցէ աչք մեր ուրուականք կարթեցան »:
Նա զայս մաղթեաց , և ՚ի նամանէն լյամն յեղակարծ անյայտէր ,
Բայց և երբէք գայր յերեան , և ՚ի հասան հաստատէր :
Խոկ կենսատուն տիեզերաց սահման չելք զերկաւոր ,
Մինչեւ տաճանեակ քանից առ բլուսոյն ըզբուր :
Բայց յայն աւուր գըրհեալ Ուերոս ՚ի բնակաւոր արեւեստէն ,
Առեալ զականն ընդ օրսակցաց չբաւ կահել ըզպարէն :
Մինչդեռ թափեալ ձիկն ՚ի ծովուն ողջոյն ըզպան դիշերին ,
Եւ մանավատակ տամուկ գուուկանս սին և ունայն քարշէն .
Անդուստ յանկարձ զոմն ՚ի պատկեր յակն արկանն նորսաբան ,
Կայր և զէտակն ունէր ՚ի խորս ՚ի ծովականցն ալէտամզ :
Տեսին զլաստած ակն յանդիման , և ոչ ծանեալ զառշնն ,
Նա ՚ի ժամուն արիսահրաշ քօլ էր արկեալ դիտակին :
«Աղէ յաշ կըս գործայք , ու արք , ձայն արձակէր տիփաբար ,
Անդր յանկառաւն շըրիւլ ալ ըզինելս , ոչ տրքնես զիք վարապար »:
Նորս անդէն հապանող ձայնին , զաջ կորմն առեալ նրպատակ ,
Հիւսկէն ըզպանցն ՚ի ծով ձըքէն , մինչ դաշու ծըփայր կապուտակ :
Յօքմն զնիկըս կոյէր Ուերոս , և ակնարկէր զօրմն ամբաւ ,
՚ի էր ուշական , և տարմարար ձրկանց ՚ի նամա թինդն հարա :
Ծոնա Ծոչան ծանեաւ նասիկն , ձայն ես դաստուն . «Դա է Տէր ,
Ահա և աստ մեզ արքնելց ծափեաց իրեւ լուսաբեր :
Աչքն են նըմին մասն և գուշակ , զա մեր անշուշ քաբունի ,
Բարէ , զիարդ ՚ի յայն բըբացն այն հուր սիրոյն ծառալք »:
Այն ինչ լուսաւ Ուերոս ՚ի ծով վազեաց նաւէն փոխազէս ,
Ճեպէր յաբայն ՚ի մեծ անձուկ հատեալ ըզպայն ասպարէս :

Ճեղին և այլք , զի տէրունոյն յոյժ վառեցան ՚ի փափաք ,
Կուս և անդուլ թէիակ շարժեալ կայսն անդէն ըզպամաք ;
Խարոյի արկեալ հուր վասեցին , և ՚ի սեղանն հաց եղաւ ,
Արկին ձրկանց զորմն ՚ի խորովս , և ծուխն ընդ օդ անացաւ :
Երբէ ըզբաղցն հարին ՚ի բուն , յարեաւ արքայն վշչափան ,
Եւ զայս վերին , ՚ի յայն ակումբն սասուածօքէն տայր բարպառ .
«Խաղաղութեամբ յանդամի մանդամի մանդամ բարպառ :
Տամ անմուաց հրաժել շուշն ՚ի ձէնջ , ինձ յՈղմակոս գայ հասէւք :
Լիք ուղարկնդք , և անվեհէր տարպաք վզանց խիստիխիտ ,
Եւ դիմադրայ բընաւորաց , մի զան ծածկէր ձըմարիտ :
Ոչ բարձրագաչք մեծ արցոյից , և ոչ ատեանք ահաւոր ,
Աչ ձեզ արկցին , որ այս լուսայս ոչինչ տարփաք արցոյառ :
Դոյք մի սասպիք , զիարդ կամ զինչ խօսել նոցա լու ՚ի լու ,
Ես ինին ընդ ձեզ բան թէլազգերմ և ձեր շարժեմ ըզիւզու :
Երկինք մնա ձեզ յասերացիցին , և երբ արեգն ըզուանեակ
Առց բուր , Հայրն ՚ի բարձեղ լուսով լացցէ երկնառապք :
Դոփա իրափայուս առեւելք յոդին , զարպայ քերեք դուք յընչաց ,
Եւ զիմն ընդ ձեզ բան թէլազգերմ փուլ հարկանէր աշխարհաց :
Ազդ սուրբ յայնման գայ յերեան գերթ բարուակ անեցուն ,
Հրաշածայիկ և երկնարերձ որթոյն պլոտով ակաղձուն :
Զաշիարհ ապա ես ՚ի շիրմաց ՚ի բու կարգամ ՚ի հուր ,
Եւ հզացաւել ձերբ և մանկունք , լցցեն զայս ձոր և բըլուր :
Ի մէջ անցեալ կենաց մարգան բազիմ վազիմ վառօք դաստաւոր ,
Յերկոստասն և զոր յամուն զազգըս զատիք բիւրաւոր :
Կիմի յայնմամ և խուզարկուք երկոստասն ձեր ազգին ,
Ես տիեզերէք կացցեն յակնախն ՚ի ձեր ՚ի շուքն ահազին :
Ըզքէզ , Ուերէք , կարգեմք իշխան ՚ի լսութեանդ առաջնն ,
Իմ այս կրոնից դու փակակալ , մեծ հովուապես իմ հօտին ,
Դու բարձերէզ , տար բեր ողջոյն , բայց և զըմած մեր իշխան ,
Գահ զայս առեալ ըզրդես զննեմզ , և սամանէ իշխան գործանի :
Զոր ապիրատ գատիս մեղարձ , տաս մասնէ հար զարմանի ,
Զատես յերկին իրեւ անսուրք , ոյցն և յերկինս եղիցի :
Իղձ մի միր նա դահ ունել յերանելքացն ՚ի համդէս ,
Թէ ոչ նըրումն ինքնին ուրեալ , դու կարգն ՚ի սուրբ վերածես :
Քեզ ՚ի վերայ կանացանոց իշխանութիւն անարգել :
Շնորհէմբ աչք , զիրկինց զայնուն բանալ ըզգուրս և փակել :
Զայս աւանդեալ թողոյր վերկիր , որպէս հովին ՚ի մահուն ,
Խաշ և փարախ յանձնեալ որդույն բաշիկ վարժէ ՚ի ժամուն :
Գայլոց փէհմակի ո՞ւ գողանան , կամ ո՞ր նըստեալ զարանին ,
Եւ մատնանիչ առնէ զարոսու , ո՞ւր մահարեր են խաշին :

Նոյն նաւապեսն ի հրաժարել ըզնաւն յանձնեալ ընկերաց ,
կայ և առէ զաս անփորձից , թիւ տայ ծովոն սաշմանաց :
Ո՞ր կան խորուոր , ո՞ր և ծանադղ , քանի՞ գոռք են և ծածուկ ,
Ո՞ր աւալուոր , ո՞ր և նաւարան են սիբրիմք համբարուք :

Ազա ըզլայր զայն գեղջեկ ամբ քօղարկեաց լուսաւոր ,
Ծածկին կատարք , և չամասփին ճաճանչ հարաւ երկնաւոր :
Երկինք ըընան , և սաւառնեալ զուարթնոց երամք յեթերէն ,
կան ծափահարք , և երփնազարդ թեւ թօթափին և պարեն :
Հընէն բարձունք , կեար յաշուարակս և կէար ի դէս ընթանան ,
կէար ըզպատուարը պարսկին , կէար ըզրանդիս , որը բացան :
Կան և ճափիւն , կապոյ դաշտին թեքքն առնեն հովանի ,
կէար կընդընդոց բախեն ընդ լսրո , կէար ձայն հընչեն քընարիի :
Գավին , տափոյ , և չեփորաց կիսոն ի ձեռու ըզձան տայ ,
Գալարասան , սալմանարան , որինդ , բամբիւն և ծընդպայ :
Այսպէս երիցս ի պար անցեալ և շոք հարեալ արբայն ,
Երիցս անդէն և ի բարձանց զալ ընդառաջ սաւառնին :
Գան գունդագունդ , Ասուուածորդույն ընդառաջեն անդ արագ ,
Տաղ դաշնակեալ , Երաժշուն զարմանազանն ըզնըւագ :
Որպէս յորժամ՛ Տարուեան դրղեակ չէն , էր ի տան Շիեմոսի ,
Եւ գեղապանն Զրուոմ օրէն տոյր ճոխաբար աշխարհի ,
Բնդեալն աւադ մեծահանդէս յաղթողն ազգաց աննըման ,
Դառնայր և դայր , նազէր փառօք կապիւտուեայն յարտեան :
Մասէս ի շուրք Ասուուածորդին ամէախաղաց եւլանէր ,
Որձանցեալ վասն աշխարհի , ցասումն ըզջօրն ամոքէր .
Ուստի զգործիս դամն օրհասին իր մըրցանակ առ տարաւ ,
Առ զբկրոկին հնձան խաչին , ըզսիւնն ուր նա կապեաւ ,
Ասուուածազարդ պըրկեալ զավկօքն ըզմահադյէն արք ըզդան ,
Առ և զմականն արինաներկ , զարջառաջիւ խարացն :
Ըպատթ գեղարդն , և յեղեգանն հարեալ ըզդանն ըզքաֆակ ,
Նոյն և զերիս յաղթ ըզբեեռան ըզպայրասուր գեբնդակ .
Նորօք դաստակը , ոսր տէրունւոյն , յոյց կարեվէր ծակեցան ,
Ի նոյն զոլորս և պրակին , ըզզարդ վեշեայ դագաթան :
Անդ և նըշանին հոռոմէականք ի մեծն հարեալ տիգարուն ,
Զաշը ամփոփեալ յաման ի գոփ , ի ձողն առեալի բարձուն :
Իւ զոր եղէգն արբան կատա , զերք գաւազան ի ձեռին ,
Զայր ամենան տարեալ յերկին զուարթունք բնտ օր խալպյին :
Պակեան ններինքն , յակն արկնեն զամբըն ըզթին լուսազգեաց ,
Զարբայն տեսին սանալ յերկին բազկօքն ի վեր ի տարած :
Զայր ի յերկնից հընէեաց յանկարծ . Զի՞ դուք ծըփայք վարսնիք ,
Ասուուածորդույդ , արդ յիշանունու , նոյն են ընդ զօրբանիք » .

Այսին անդէն պար գեղեցիկ և ծափե և կայմիք հարկանին ,
Եւ ընդըւազն առեալ վլոցա , բարձունքն երկնից հընէեցին .
Օ՞ն գուք անհատ շարժեալ լերու , ազդք և ազնիք ծափս հարէք ,
Եւ զ լուսուույն յերկին ի դաշ ըզչամիւանալն երգեցէք :
Ողջ կենդանեաց ագդ ցընծասցէ , ազդ թեւաւոր , և լուսակ ,
Երբինք և գետք , աղբերյ յաւերք , և ծով անդորր երկրափակ :
Ծնամ համբուն և տիեզերք Տէր ծանդիցն և Աստուած ,
Երբ անըսկիցն ընդ ժընովն նա յընդհանուրու թագ կապեաց :
Զիարդ անսերմն հաստեա ողջնին , և զյացցյ յանձէից ,
Զերկին , զերկիր , զծոյ ծիրանի , ձեռ զամենայն ըզգիցից :
Զասոյց զըրկիր և լցծոյլ զեթեր , յերկին զարփեաց վասնաց բոց ,
Զարդ ես հոյց դարպակ , պրազց աւիշ , և որմեոց :
Դու զեկափար , բեզ վլէչն արփի և չուրք լըրինք հնազանդէն ,
Այբք , և հոզմանք , մուտք արեւելք , գոյ ակեղլիք ի կարգէն :
Եւ գեղ պատկան կան ծովափունք երեր դաշտին հըշչածին ,
Կըրակն զաշարպահս , և զանարդիլ կախես ընդ օդ գունա զերկին :
Դու ըզտարեսու քոց առէից յուխտ զետեղես յաւերքեան ,
Զի ամենայնին ի միջակին շարժումն առցին միաբան :
Ընդ լցի ուղին ընդ օդ ամբաւ , գմաս իբրև լցու հրամե ,
Փայլսկանարար բարձաւալ բերինի թենս օդոց ի թեթէւ :
Երբէք բեզ ոչ կառօքն առանին պրանայ անդարձն ամմանակ ,
Յանդ նոյց է քեզ , որ էն , եղէն , և որ լցի հետեակ :
Գեղ հնազանդէալ և արեակի յերկինից եկաց յարտեան ,
Մահէկ լուսնին , և պարք արփեաց ի յընթացից կասեցան :
Յաձան և զեր թափին անվկանդ բոց լըփիեզօլ մոռացաւ ,
Մանկունքն անկէպք յարեան հանին երգ ի չոսցին քեզ ամբաւ :
Քեզ , Տէր , կոհակի պաղին աեեաց , և ծովն հերձու ահազին ,
Եւ մողզմւրդք անդրքելիք ի ջուրս ի յաղթ ճափիւցին :
Եւ դու արփաց ըզընկն ըզգեալ , վիժեկ ըըխես ի վիմաց ,
Նոյն և նահանջ հոյց արփանես , և յորդահու աղբերաց :
Եւ բոց ալզ մեծամարմն յերկիր սարսէ յանդիման ,
Քեզ գագամիւնք ժագապալքակի բրկըրսպագէն քեզ , ով Տէր ,
Դու լուր իսրից , լոյս տաս կուրաց , սիժ տրկարաց , ձայն համեր :
Դու գիւտ կըրկին տաս կըրբատեան , մեռեալ կարգան ի լիրմաց ,
Քեզ աշ չէարկ յաշելց օրչաս տուն յերեեան արհաւերաց :
Այս սարսեցին , ւանդիմեկ հպեսն յաւար գահուն սասանէր ,
Սրացաւ ահին , ի խորբորինս եմուտ յանձաւս և զօրից :
Ահիւ տապաստ և Եւմենեանք անկան ի վիչ գողեցան ,
Ցորդամ զաւարն ըզմէ ծանիք քաղաքամսպին յաննըման :

Ուր թագ կապես արդ մըլտայաղթ՝ յերանելեացն յերախան,
Դարս յաջորդես ընդ անցելոց, արփույն յաւերօտ տաս շրջան :
Ուր լեռ Հաստիւ, ողջ լեռ Փրկիւ, և աշխարհի գու գու թէ ած,
Աշա մահուամբդ երկնիք բացան, և հաշտեցաւ Հայրն Սստուած :

Զայս ինչ նըւագ անդ մաստանին և այլ որեան երգեցին,
Բայց աշխարհիք, չե քաջացեալք, ՚ի բոյն անդին զօղէին:
Որպէս յօրժամ սրանայ լազի խուռն աղաւնեացն ՚ի յերամ,
Ռանի ըղմն և գիշատէ ՚ի ոուր մարդին և ձիրան .
Այլի խուռամբաւլ յայկոյս յայնկոյս ՚ի յաշտարակս արագեն,
իւ սըրտատրոփէ, իրվել յոգիս կան ապաստան և մընչեն :
Մապէս նորա իրը որբացեալք ամրածածուկը դարեցան,
իւ տէրուսնոյն խոստացելոյ մանին լուսոյն զալստեան :

Օր եկն եհաս, տանիիցս արեգն էր աշխարհն լուսուրէր,
Յորժամ և Հայրն յարփահարաւ ՚ի գահն եանց և բազմէր:
Անդ նա ՚ի մէջ երկնալունակաց, տիեզերաց՝ զարդ բաշխէ,
Եւ այս մաղթամբ հընչեն առ Հայրն յանմահ Որդուոյն ՚ի ձայնէ .
« Հայր, ժամն եհաս, տալ զօրափիգն անառաջնորդ ՚իմ դընդին,
Ուշ բանոսա յոյժ տառանէ, զի մահացու են մարմին:

Բարձ զահ նոցա, լսնջ յանփրկանդ գիմազրաւել գոտ մարտի,
Ուզ շըէստան վասն իմ ինեռայ, բիւր հազր նոցա գարանի:
Դու Հայր նոցա, (յանձնապաստան զանինչն երգել մեր զանուն,
Ուր եւ երկէր բատիելերս ծիր պարփակէ Ովթեանոն,
Զաշխարհ նըկուն նորյգ կրսից իմյս ածել ՚ի կրտիա),
Հայր խոստացար, և անսասս ոչ գեղեկի քոյ գընիա :
Ես ոզդոսս, (մէծ մայն գու ՚ի ժառացգ ոչ մերժես),
Ես ՚ի բազուկդ, ըլասանեւալն հարըստեցի մեծապէս:
Մինծ զօրափիգն յերկնից նոցա ես խոստացայ, և մէծ տաս,
Զի և թագից ունչս արացեն, դիմեալք վասն իմ յօրահաս » .
Ասաց, ըզլէրս զոտից ճեռացն եցոց ըզվէրս և կորին :
Եւ գոլրեալ կեմն ՚ի իրշոց, զոր բարեացայ ՚ի խաչն :

Հայրն հէշտալուր իւր միամնին համբոյր տրւեալ սըրբութեան,
Վընիս անդարձ բարբառեցան ՚ի սէր Որդուոյն յաւերժեան .
« Արդէն շնորհէալքն անել ծնունդ տրւեալ իսկ են, զոր մազթես,
Մէր խոստացեան, ըզքոյ ժառագէր, ՚ի հուր վասեմք որ ՚ի մեզ :
Յաւէժն նորա ՚ի սէր ամբաւ ըզքազթը արեն ատեսցին,
Եւ սոցուածէ ՚ի գիլ անուօցն, և ոչ խուն մը երկիցին :
Ասոր ՚ի նոսս ոչ ուժեսցէ, ոչ հուր, գազան գիշախանն,
Որ արդ հողմին և գուզնարեայ աշն ՚ի նոսս և թափանց :
Զըւալիթամբար խրախուսեցն ՚ի մահ ՚ի գոտ դիմադրաւ,
Եւ շուր առցեն, վանեալք ըզման քաջարութեամբ ինքնարաւ :

Ու տապ աստեղըն ձախողակ, որ խորխութեզանդաստան ,
Ու ձորմբունն զագեն նոցա, ուսսի հերեղք սառնանան :
Յառաջ անցեալք քան ըզգանդէս, և ՚ի մերջն բակորիա ,
Եւ մընեսցին մին ՚ի բիստան, յաշխարհ Սւրաց յիսմարա ⁵¹ ,
Նոյն ՚ի կատէս ⁵² և ՚ի սահման բիրտանացւոց կորովկաց ,
Կորովասուր քարոզութեամբ ըզնադ լոցցեն գաշխարհաց :
Ըստարձանարձ հասաւ լ հոցեն բեր, Հյակապ բգտանարձար ,
Ազգք փոփոխեալք ՚ի քոյ անուն ցանդ յանկիցն էլ շուարար :
Ազգք տարագէմք և անզնուովք գոցցես զատեալք յաշխարհէ ,
՚ի մի ՚ի հօն տաւալցեցին ՚ի սէրարիւցոյ ՚ի ձայնէ :
Փոփոխ շրջան առցեն և գոյք գարբեն ոսկեղէն ,
Զայս ամենայն գիտես ընդ իս, քի ՚իմ խոստամոնքս անշուշտ լն :
Քո, Միածին, վէրը ոչ միայն գերկինս նոցա պարզեցին ,
Զորս ՚ի խաւար առեալ նըստոց նողին գըրծանին առաջին ,
Այլ և յապաս զազդ բիրաւուր փառաց ՚ի փառա ամբարձէ ,
Ուր ընդփոփեալք, յարփանեմ յերկնից կացին ՚ի բացէ :
Զզմցս ամբաւ բաւէ մըարդկան մէծ յաղթ անակ մահչուան ,
Նոյն զապացայս զննչւլ ողջոյն քո շատ է մի շիմ արեան :
Նաև արեգն իրը հորմթաւլ յամն հինգ հարիւր և հազար ,
Ըզէրն Յունաց լընեալ, ըզմահէտ առցեն քերթմադք յերգ ճարտար ⁵³ ,
Յերգ շափարան ըզքոն նըստաւ հարցեն քաղաք ամենայն ,
Եւ մանաւանդ յիստալից ծաղկամբթիմէն ՚ի սահման :
Ուր գեղցին և Սդդուա ⁵⁴ , և գեւտ Սերոս մամալի ,
Ականիսին և բան ըզգուն, և իրին զոն գալ գալարի :
Ուր և պըզոպոն լըբանոս գետոց խառնէ զինքն արբայ ,
Անհուո շնին զպատաւար նըկում պատէ զբարձուն վուէմնայ :
Անդ առ ափամիք ՚ի բարամիզս իւրեւ կարապր մինափայլ ,
Ի ճեմ մանկուն և օրիորդք նըստագ առցեն քայլ ՚ի բայլ :
Խըռնեալք ՚ի մարդ մի ըզմով զերգ մըր երգել վարժեսցին ,
Կափ զանուն քո պապաշէացին մանկուն մասուզ նըրածին ⁵⁵ ,
Այս անուն անշուշտ ետք անդարձ, կարգ աննահանջ մի և նոյն » .
Զայս Հայրն ասաց, և սիւհ յանոյշ շնչեաց անմահ սէր Որդուոյն :
Բայց մետասանենք ըզմէն անքն հօն Յուգացին գաւանան :
Յանդ յուշ անեալ, և իրախօսւան ՚ի գործ արդոյ պաշտաման :
Ի բախո հաննեն ըզմինեւերս մի ըզմով եւելլ ,
Գընալ ՚ի սփիւր ՚ի տար աշխարհս, և կարգ կրոնից հաստատել :
Եւ զի ՚ի թիւն յաւերթասցին հարբ և իշխանք աշխարհէ ,
Հուլսնեցն, ըզթիւ լըրման սըրբոցն ետան երամի :
Թէպէս անսուհմ ՚ի յաշխարհէ, և ՚ի զարմէ շես աւագ ,
Քեզ երանի Մատաթիւս, քեզ փառաւոր եւ վիճակ :

Անձկան մաղթեն, « Օ՛չ թէ յարփւոյն սիւզն այն շընէր գերաբուն, Զոր և յաճախ անսուսն Աստուած մեզ խստացաւ յիւրն անոն : Զոր նա կընքեաց, եղեւ անդուշու, զայս մի նըւագ կիրջասցի » .

Սապէս նորա պաշտամէնն, յոյս անպատիք ՚ի սըրտի :

Մինչ այս մինչ այն, յանկարծ աչա երկինք գոզես հոսեցին, ի մեծ շընտիզն որոտընդուստ տունն հարկաներ արիային : Հային և լոյս նոր ծաւալը հարեալ ՚ի խայտ ՚ի ձամուկ, Անդուստ յարփւոյն ցոյլունք հըեղէնք հատան ՚ի յարուն ՚ի ծածուկ : Հուր բազիցաւ հէլոյն և համբոյր մեն մի նոյցա ՚ի զըլինն, Ցընցուզմն ընդ օդ հրացայտ փայլւալ շուրջ բացարձակ թօթմակին : Որպէս երկալթ բոցավառեալ շննիմի թափէ զկայժականց, Աստի անսի ուռամբը անդուլ ՚ի սան հարեալ ՚ի գարբնաց . Ան ՚ի սըրովեաց հրաշէկ ըզդոյն ՚ի կողմն առեալ կորմանէն, Բազուկին յաբան զինավունեալք ունին և յար շըրջըրընն :

Զի Հայրն յերինից սիւզ մեծ շընեաց, յաւերժակից և Որդին, Ահա Աստուած, հուր եկն Աստուած . սիրտ սառնացի բրդ զերանին : Աստուածահրաշը ՚ի բուն նոյց ալսոյքըն հարսն քառ ՚ի քառ, Աստուածաղբեաց ներբինք նոյց ընկլան համբուն հուրն յանձառ :

Զիք գուշ գադար, երիցս աշէն շննիթից հատեալ փայլական, Երիցս ՚ի սիւզ մըըրկեալք ՚ի հուր, ՚ի սէր անսահ բոցանան : Թափի իմն անսահ հարաւ նոյց, մարմինն ոդիք խստացին, Ան ՚ի սըրտից անհէտացաւ, երգ հրաշալիք բարբառին : Ազգբ զանազնն, բարէ հրաշց, ՚ի մի ՚ի նոյն ՚ի լեզուն,

Ցըստակախօս ե բնակաւոր ըզհայրենին ձայն լսեն : Զի շատր յայնմամ ՚ի տար մարգից եկն սըրբոցն ՚ի հանդէս, Ուր տաճարին քաղաքն ՚ի բուն շուք հարկաներ մեծապէս : Տօնէր զայն օր ՚ի լուսն յիմից ՚ի նախամթռուն ՚ի տոնէն, Տօն մեծահրաշ աշխարհախումբ, ըզդառն յորժամ մաշկին : Աստ հայրենին լսէ զբարբառ, ծընեան յաշխարհ լիբիայ, Աստ կեղուր գիրեւանց, Հասուայեցիք, Պարթեք, և որք ՚ի Սկիւթեայ : Ի նոյն և որ ցուրտ ասսեղաց ազգ վիճակեալ թրակացի, Ափբիթեցիք և կրետացիք, և ազգ Փախէեան սահմանի :

Հընդիկք, Արաբք, և Գարամանք, ոքք ընդ աւազն միթանան,

Յապուշ հարան ազգք, և ազինք, յապուշ և գունդն երկոտասան :

Քանզի գոզես լքրեալք զերկիք, հոգուով ձևմն ընդ երկին,

Յակճիսս յեթեր կան և ՚ի ձայն վերնալինակաց ըզմնըն :

Երկեն զգալոցն, յոգի նոյց լցու ճանահէեալ տիրաբուն,

Վանեաց ըզմէգն, յոր երկրաբարձ միտք զանդաշէն զազփաղիուն :

Եւ որք յառաջ ահին մահուն յանձաւս ՚ի մութ գարեցան,

Արդ յերեւան աղատաքայլքն յանձնալաստանք ճոխանան :

Իր անմարմինք, վանեն զերկամի, վանեն զգազանս, և զգչուր, Զանպարս մեռեան երկնից արբայ ՚ի յերդ առին հէշտաւլուր : Բա և լինին անձնանախառոք, եմթէ յառաջ զի՞ երկեան, Որ արդ ՚ի մաշ նահատակէն, ըսպիգն առեալ աստուածեան : Սապէս ծըրեեալ և ծակոտկէն հող ծարաւուտ խրիսլի, Յորմա յերալու ծըրգին արօտք, և գաւու և մարդ դասարի : Ան ինչ տեղայ ցողն երկնաւոր, ըզգոււխ կըրկին ամբառան, Եւ գալսր փըթմէնն և մարդարօտք, խայտայ ՚ի գեղն անդաստան :

Ի ասք աշխարհս սըփակն երգել ըզբիհասոսն գործ անձառ, իրբւ նոյցա ընդ տիեզերս, ըստ գուշակացն, եւ բարբառ . Լըւա ըղնա ՚ի Մէլիրկնեայն յերկիր տապեալն յանյին, Եւ որ յաշնարհ ՚ի տարադէմ ծըփայ ՚ի ծովն ՚ի վերջին : Հաստեն օրէնս, և աստուածեան կարդ տան ողջնյա աշխարհի, Ըզնորն ըզբիծ յաւազանէն լուսանան ըզբիծն ըզափանի : Դորից կօնից նոր հաստատին բեմք յընդհանուրս ՚ի կանգուն, Սզդաց քազաց, քրիստոսական, ՚ի ՔԻՒՍՈՍՈՍԵ տան զանուն : Այսպէս յերկիր ոսկելինիկ ազգ նոր ծնանի աննըման, Եւ կարդ ՚ի արուց նոր և շըքնադ գայ աշխարհի յերւան :

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

ՅԱՆՈԹՈՒԻԹԻԿԱՆՔ

1. Պատրիս գետ, զոր խուլք փօ կոչեն, և Յոյնք Երիդանս, ունի
ծագումն 'ի Վէստ-Նեռնէ. ապա առեալ յինքն չուր զբազում գետոց,
կէս մի յ Ալլզեանց, և կէս մի յ Ապենինան լերանց, թափի ընդ հինգ
բերան ի ծովն Ադրիական:

2. Երինէն անուամբ յարջողն 'ի քերթողաց՝ այսք մոլեզինք ԴԵ-
ԺՈՒԱՑ:

3. Գետաւելս, գաւառ յ Ամբրիկէ. ուր առիւծոնք ամեն հիք յոյժ, և
ժողովուրդք թափառագնացք:

4. Ղազարոս է յարուցեալն 'ի մեռելոց :

5. Ղայնաբար՝ տաղանդ ունի ասս քերթողն, փոխանակ կըռոյ:

6. Մինչեւ ձեռնամուխ մեալ քերթողն 'ի տեղագրութեն գծուա-
րին Հուէստանի, ուր կուռում ըստ Հուէրոսն ձայնէ հաշողապէս առ-
շրեշտակն, որը մարմարին շվեյցան ստէու ընդ Հուէստան:

7. Ծովի է մեռեալ 'ի Պաղեստին յերկրին Սողոմացոց, զորոց և
Հրաւալի քերթէ: Խակ Առաջան յունարէն, 'ի մեզ լսի Կուազր, կորա-
ձիթ, զոր բերէ ծովի այդ:

8. Զեյն ունի զասուուածասաստ երկրէն իմաստ. (Գլ. Փ.): Եւ
Յովեւոսու 'ի գիրս յդ. Պատերազմին Հրէից: Եւ Ռակեր, 'ի ճառն թի.
Թովեազունիկ. Ա. գրեալ թէ նովին բանի: « կան ծառք, (ասէ, 'ի Սո-
վուազունիկ), և պառուղ բարկութեանն Աստուծոյ յիշասու-
կիւ է: կան նաևնիք... և պառուղ գեղեցիկ խակ երկի ի վերոյ, և զան-
տեղեակն բազում յուսով մ' առնէ, խակ յօրթամ' մ' ճառն սառեալ հա-
տանիցէ, և պառուղ ամեննենին ինչ ոչ է, բայց մոխիր և փոշի շատ ցու-
ցանէ 'ի ներբռա ամբարեալ, այնպիսի է եւ երկիրն ամսնացն: Ելթէ քար
տեսանիցես, միխեալ գոտանես... նոյնպէս և անդ զերկիրն է տեսանել.
բայց չունին ինչ զերկի, այլ ամեննեն մոխիր. ծառն և պառուղ, այլ
ոչ ինչ զծառոյ, և զպազց... Ամենայն անսոտուղ, բնաւ անծին, բոլոր
ի պատմօս պատուհասից. կանուխ բարկութեանն պատկերը, հանդիր-
ձելոց նշանակք :

9. Զոր ինչ զիանայ հիւսէ քերթողն, ակնարկէ և բան Յակոբայ. (Ծննդ. Գլ. 10թ). «Եւ եղից Դան օձ գարանակալը, այլովն հանդերձ: Եւ ըստ Հարց՝ ի ծնունդ հնեան յազգեն՝ Դանայ:

10. Պարբեռ անուն թագաւորութիւն է յԱփրիկէ. առեալ է փախանակ Եգիպտամատ:

11. Այլ անուն, ծառ ազնիւ: Փայտ նորա սիխանի յոյշ յարչեատակերուածն:

12. Քերթողական է նմանութիւն օրինակին, և ոչ զանձառ ծնընդեանն ճշմարութիւն ճշգրտուէ:

13. Աշեարդիւած ասի ազդ պարուրաձև զարդու և նկարու:

14. Աշեարդիւ, զյուալիս ասէ. և ակնարկէ ի պատմութիւնն Սուետոնիոսի ի վարս Իւբրու, ի բրու Հռաւակ Հարեալ պատզամաց ընդ ամենայ աշխարհ վասն Տննեան այշալթեալ ուրուք ինքնակալի: Այլ և ի բանն Ուրիխայց՝ զոր բերե Փոկիանոս և Լակուսանիոս և սուրբն Աւգոստինոս ի գիւտ յշ. Քաղաքին Խսունաց: Հանդերձ այսու և ի սուազն Վիրդիւեա Հոռվայցիք քերթողն. ի ծաղկաբաղն չորրորդ Անդեօրդաց:

15. Սահան իւցի, այս է գայլախազ սուր՝ որ լինի ի կղզին Սամս:

16. Պահապատ. գաւառ յերջանիկն Արարիա, Հռաւակաւոր վասն ազնիւ խնկոյն:

17. Ակնարկէ յաստղագիտութիւն և յիմաստութիւն հնոցն Եգիպտացոց:

18. Բիբլու և Պատիք, են տերեւք կնիւնոցն բոււելց զափակիք Այնեւդոն գետոցն, զօր Երեւեմն ի վար արկանէն փօխան թղթոյ ի գրել:

19. Ոչ քերթողական Երեւակութեան է նուազն, այլ այն է զօր աւանդեցնին ի գիր լորդինես և Խեսելիս և սուրբն Աթանաս և Սուզմանդեցնին են այլք. Բնեթ յաշանեալ Աստուածորդուոյն ընդ Եցիպտոսու, զոմիոս, և այլք. Բնեթ յաշանեալ նորա անկան յերկիր և խօրապակեցան, այլ և ոչ միանի դրօշեալիքն նորա անկան յերկիր և խօրապակեցան, այլ և ոչ միանի դրօշեալիքն նորա անկան աւագան ի խորապակեցան, այլ և ոչ միանի դրօշեալիքն նորա անկան աւագան ի խորապակեցան, այլ և ոչ միանի դրօշեալիքն նորա անկան աւագան ի խորապակեցան, այլ և ոչ միանի դրօշեալիքն նորա անկան աւագան ի խորապակեցան, այլ և ոչ միանի դրօշեալիքն նորա անկան աւագան ի խորապակեցան:

20. Կատառաւեառն է, որ և Մարտի:

21. Ամպէտ, զբորման ասէ. և Շանհան պահանձնելու, զոր ին պղնձի զօր հնէեցուցանիկն քորմը Եղիպտացոց: իր թերթեղն պղնձի ծննծէ զօր հնէեցուցանիկն քորմը Եղիպտացոց: իր թերթեղն պղնձի ծննծէ զօր հնէեցուցանիկն քորմը Եղիպտացոց: իր թերթեղն պղնձի ծննծէ զօր հնէեցուցանիկն քորմը Եղիպտացոց:

22. Քաղաքն ժամանակի մահուան պրոյն Յովանիայ՝ սուրբ Գիրը ինչ նշանակին յայտնի, թէպէտ և հասարակ կարծիք են վասն նա:

Խավախնձան մահու արդարոյն քան զիսալելութիւն Տեառն: Բայց սուրբն Ամբրոսիոս յերկու տեղիս. (Յղ. Կուտութեան, Գլ. 2. և մթիւ. և. գիրը. Ա.) յայոնասպէս ակնարկէ իրու կենդանի զուրբն Յովանէ ի խաւելութեալ Տեառն. խէ ապապարէ Տեառն զայրն ի Յովանէս, ի վերջնն կւու կենացի, ասէ, խորչուրէ և իմաստութեանն Յովանէս, ի վերջնն կւու կենացի:

Աստուծոյ, յայտ առնել աշխարհէի եթէ ոչ ինչ նպաստ եղեւ Յովակի թէտնանդ Տեառն: Այս յանձնել աշխելութեալ աշխելութեալ զմայրն, «Կապէ Որ ի տանձն Տեառն: Այս յանձնել աշխարհատութեան մօն»: Բայց քերթուածն անբաժ և ի սրբոց Հարց, իշխան է ըստ բանաստեղծական Նորդին ի բան տանձնել և զայն, զոր Կունին Առաքոնում, այս է փոխազրութիւն ժամանակի ըմբառապատճեալ Վիրդիւած ի այլց քաղաքաց: առ ի տալ Պիղատոսի մել մանրապատճեալ զիթիսասուէ, զոր ձարսոար գիտէր Յովակի:

23. Զմարախ, զկերպաւոր սրբոց Մկրտչն, իմանան ոմանք (թէպէտ և ոչ ըստ Հասարակ մեխութեան), բանջարս ինն, և պատու զարեսին, ըստ որոց և քերթուած, Մատու-ւ, ասելով. այս է Հօնելենէ:

24. Տան հաշուտն Սիրիւսպար, զորց գէրաշալի նախաձյունութիւնս վասն տորթեանթեանց հանդեռելց ֆրկի, տեսքն այլըւր:

25. Ծովակ է ի առաջնան տէրուան Սովոր կոչեն Արքէն. ծագումն նորա ի սահմանն մելութիւն:

26. Ամեն, և գետ զօր Խոսկը կոչեն Արքէն. ծագումն նորա սահմանն մելութիւն:

27. Ցայտ զաղնոց են տանջանք խաչին, և առաջն զյիշաստակնուր սունիմք ապատին ի ժամանակաց անտի հնիսուի, որ զարքայն փարսու հանդերձ եօմն որդուով ի խաչ հանէք. որսէս պատմէ Դիոդորոս Սիրիւսպարի (գիրը. Բ. յղ. Հոնիթեանց, Գլ. Բ.):

28. Ցաղէ-էկտ, անոն տեղոյն ի հյետաօլիս ի փուլիս, որ է լեառն Գորինոն: Ի մին լըրն մեծապէս պատմամի պատուի Միքայէլ հրէւսակապէտ, որ և երեւեցա իսկ նու յաւուր գիւղափառի Ամէթիւնութեանց հանդերձ մրցանակաւն զօր տարաւ նա յաղթութեամբ ի վերաց անմարմն վիշապին:

29. Լեառն է Գոզգոթաց, ուր և շեղակոյտ մահապարտացն ոսկերաց, որ ժամանակաւ բնաւորեցան սպիտականաւ: Անդ և զկասակն նախաստեղծին թաղեալ աւանդեն ընդ մերսն գողցես և առ Հասարակ Հարց. Որպինէս, Եպիփան, Աթանաս, Բարսեղ, Ուկերերն, Տերուղիանոս, Աւգոստինոս, Հերոնիմոս, Կիպրիանոս, Ամբրոսիոս, այլովք հանդերձ:

30. Կոստ, ըստ հնկալեր, արմանն նորա մնուշահուս: իսկ Հանէ ի կելէլուած, ըստ քերթուածանութեանն Ովեդիսին է նոյն ինքն քըրւում:

31. Բիստիք, ըստ Պաղումեայ, քաղաքի թրակիս: Անդ է և լեառն,

ի-մը, ըստ Վերգիլիոյ : Իսկ Աւբ+ , ժողովուրդք յԱսիա սահմանակիցք
Ակնիթացւոց և Զինաց :

52. Կղզի ի Սպանիա, այն է՝ Cadice.

53. Աքնարկէ քերթողն ի ժամանակ իւր և յայս քերթուած իւր
Քրիստոսական :

54. Գետ ի Լոմեարտիա : Աստանօր զդիրս զիւրոյ գաւառին Քոէ-
մնայ նկարագրէ քերթողն, որովէս և յառաջ անցեալ յանուանէ յիշէ :

55. Փոլսն, ասէ, Հեթանոսական մնանիապատուաստ Երբացն,
յայս Քրիստոսական քերթուած վարժեցին մանկունք քրիստոնէից :
Զարդեցիկ կէտ նպատակի իւրոյ մերկանայ աստէն քերթողն :

Ընդ որում և նուաստախոչ Թարգմանիչ նորա (Հասեալ ՚ի կատա-
րած անաւագ աշխատասիրութեան իւրոյ), զնոյն իմաստ ազնուական
փափաքէ ունել և մերազնեայ Պուետիկոսաց :

2000
2724

«Ազգային գրադարան»



NL0026256

